



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

347.6
9-87

1926



01 MAR 2010

ԼՈՒԹՅԻԿ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

ԹՈՒՐԻՔ ՔԱՂ. ՕՐԷՆՔԻՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱԻԱՆՑ

(ԱՄՈՒՍՆԱԿԱՆ)

ԵՐ

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ

ԳԻՐՔԵՐԸ

[ԱՆՀՐԱՅԵՆ ՆԱԿՈՐՈՒԹՎԱԿԵՐՈՂ ՀՈՒՍՈՒՄ]



1927

Յապր, Արտի Կարտան, Կ. Պոլիս

347.6
Գ-87

347.6

9-87

28

213

Թ Ո Ւ Ր Ք

Ք Ա Ղ Ա Ք Ա Յ Ի Ն Օ Ր Է Ն Ք Ի Ն

Ա մ ու Ն ա կ յ ա ն — Ժ ա ռ ա ն գ ա կ յ ա ն

Գ Ի Ր Ք Ե Ր Ը

Ե ի

Ա ս ն ց գ ո ռ ծ ա դ Ր ու ք ե ա ն ե ղ ա ն ա կ թ հ օ ղ ո ղ
օ Ր Է Ն Բ Ն ու հ Ր ա հ ա ն գ Ր :

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ո Ւ Ա Ծ

Ա ն հ Ր ա ժ Ի շ ճ ա ն օ Ր ու ք Ի ն ն ե ռ ու ղ հ օ խ ա գ ու ա ժ եւ մ ե կ ն ա թ ա ն ու ա ժ

Ի Ր Ա Ի Ա Գ Է Տ

Լ Ո Ւ Թ Ճ Ի Կ Գ Ո Ւ Յ Ո Ւ Մ Ճ Ե Ա Ն Է



Տ Գ յ ա Ր ա ն Ա. Ս եր վ Ի չ Է Ն

1926



Սիրելի Տիար Լ. Գուլումճեան

Իրաւագէտ Փաստարան

Մեր հանրապետական կառավարութիւնը եւրոպական քաղաքային օրէնքներն ընդունելով եւ ընտանեկան իրաւակարգը կիրարկելով՝ ընկերային բարեբար յեղաշրջումի մը թուականը կը բանայ իր պատմութեան մէջ, որով այսօր իրաւամբ ինքզինքը քաղաքակիրթ ազգերու առաջին գծին վրայ կը դնէ:

Դուք ընտանեկան իրաւունքի այդ կանոնադիրը հայերէնի վերածելով՝ մեծագոյն ծառայութիւն մը կը մատուցանէք հայ համայնքին, որուն կը ծանօթացնէք ընկերային արդարութեան եւ սիրոյ վրայ կառուցուած քաղաքակիրթ ընտանիքին օրինական հիմնագիծերը, զերծ ամեն անհատական քմահաճոյքէ եւ դասակարգային խտրութենէ:

Սմուտութիւնը քաղաքային օրէնքով ընկերային դայինք մը հըռչակուելով հանդերձ՝ չի դադրիր հոգեկան ու բարոյական միութիւն մը ըլլալէ, աւետարանական սուրբ սիրոյ ոսկի թելերով ընդելուզուած:

Հայ գրականութեան գանձարանին մէջ տակաւին կը պակսի յօրինուածական (systematique) օրինադիրք մը, ուր խտացած ըլլայ քաղաքակիրթ ազգերու օրէնքները, ընդհանուր գիծերը, բաղդատական դրութեամբ, եւ ո՛չ ալ ունեցած ենք հայ եկեղեցական եւ ընկերային կամ օրէնքի կարգ անցած հնօրեայ աւանդութիւններու եւ սովորութիւններու յիսկատար հաւաքածոյ մը, գիտական դրութեամբ կազմուած: Սակայն առով միտքէս չանցնիր նուազեցնել արժէքը Մխիթար Գօշի ծանօթ դատաստանագիրքին (ՃԲ. դար), որ իր թերութիւններով հանդերձ միակ իրաւաբանական գրուածքն եղած է ազգային մատենագրութեան մէջ:

Փափաքելի է որ գիտական լուրջ ու հիմնաւոր ուսումնասիրութիւններով պատրաստուի հայ քաղաքային, ընկերային, ընտանեկան իրաւաբանութիւնը, սկսեալ հին շրջաններէն մինչեւ ներկայ ամուսնական իրաւակարգը, որ կիրարկութեան մէջ է, ըստ հայ եկեղեցական կանոններու։

Ուրեմն սիրելի Գոլյումեան, Ձեր ներկայ «Թուրք Քաղաքային օրէնքին՝ ամուսնական եւ ժառանգական գիրքերու» թարգմանութիւնը կարեւոր նպաստ մը ըլլալով հայ իրաւաբանական գրականութեան համար՝ շահեկան է մանաւանդ իր այժմէութեամբ։ Եւ վստահ եմ թէ հայ հասարակութիւնը այժմէն պիտի քաջալերէ զ'ձեզ, թէ՛ ներկայ եւ թէ՛ ապագայ Ձեր նմանօրինակ ձեռնարկներուն համար։

Մնամ աղօթարար
ՄԵՍՐՈՊ ԵՊՍ. ՆԱՐՈՅԵԱՆ



(18415-59)
22643-59

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Թուրք քաղաքային օրէնքը թարգմանուած ըլլալով Չուիցերիական օրէնքէն, գործադրութեան պիտի դրուի 4 Հոկտեմբեր 1926 ին։

Ի մէջ այլոց կը բովանդակէ նաեւ ամուսնական, ժառանգական գիրքերը։ Առաջինը, երկրորդ գիրքն է քաղաքային օրէնքին՝ 82 ըդ յօդուածէն սկսեալ մինչեւ 438, (Քր. բնագրին մէջ 90 էն 456 ըդ յօդ.) , իսկ երկրորդը, 439 էն կ'սկսի՝ մինչեւ 614 յօդ. (Քր. ի մէջ 457 էն 640-)։

Մենք ներկայ աշխատութիւննիս պիտի մասնաւորենք ասոնց շուրջը։ Նոյնութեամբ պիտի թարգմանենք այդ մասերը, միեւնոյն ատեն պիտի աւելցնենք ասոնց գործադրութեան եղանակը ճշգող օրէնքն ու հրահանգը։ Ինչպէս նաեւ անհրաժեշտ ծանօթութեամբ մեր ուսումնասիրութիւնը, որ պիտի ծառայէ աւելի հասկնալի ձեւի մը վերածել օրէնքին ոգին։

Թուրքիոյ դատական տարեգրութեանց մէջ առաջին անգամն է որ ամուսնական, ժառանգական խնդիրները օրէնքով կը ծանուցուին եւ կը գործադրուին։

Մինչեւ հիմա, աստուածպետական օրէնքներու հիման վրայ կառավարուող Թուրքիան այս տեսակ ընկերային լուրջ խնդիրներն ալ կը լուծէր Մահմետական կրօնքին դաւանութեան համեմատ։

Այդ պատճառաւ, հարեւան Ազգութիւնք, որոջ կանոնագիրներով ստիպուած էին իրենց մէջ, իրենց սեփական սովորութիւններով, ժողովներով կարգադրել ընտանեկան անհամաձայնութիւնները։ Ասոնց կողմէ տրուած ու վաւերացուած վճռագիրները գործադրելի էին կառավարութեան կողմէ։

Թուրքիոյ Հանրապետական կառավարութիւնը, ահա կը խորտակէ այս խտրականութեան ոգին եւ նոյնութեամբ կը թարգմանէ, կը գործադրէ դարուս ամենէն քաղաքակիրթ երկրի մը, Չուիցերիոյ քաղաքային օրէնքը։

**

Դատական գործավարը, (որուն հետ միասին շրջանաւարտ եղած ենք թրք. համալսարանէն, ուսումը կատարելագործելու համար գտնուած է Չուիցերիա) 17 փետրվար. 1926ին Ազգ. Մեծ ժողովին մէջ արտայայտուած է հետեւեալ ձեւով։

ՅԵ-ՇԻՄ
ՅԵ-ԵՄՕԵԷ

« ... Այս օրէնքները յեղափոխման իմաստը ու ոգին պիտի ամրապնդեն : Այս պահ-
« հառաւ է որ , ժամ մը առաջ՝ ասոնց վաւերացումը ու հրատարակութիւնը , բուրբ »
« ազգին համար կենսական անհրաժեշտութիւն մըն է : Ասոնք երէ՛ օր առաջ գործա - »
« դուրսեան չը դուրսն , Չեր որոշումը կեանք առած յեղափոխումը մեծ իմաստ մը չը պիտի »
« կրնայ ներշնչել , ու անկէ բացարձակապէս չը պիտի կրնայ օգտուիլ : »

« ... Յեղափոխման համբուն վրայ հոգի տուող ու սակաւին հողերու տակ աչկեր »
« չը գոցուող յեղափոխման նահապետներուն , այս հեղինակութիւններն է որ կրնան հանգիւսը »
« ապահովել կարծեմ : ... քրք. պատմութեան , իմ հասկացածիս համեմատ , ամենէն »
« սարսուղագեցիկ դէմքը Թուրքի տեսիլներ եղած է : »

« Նոր օրէնքի ծրագրին , ընտանեկան կազմը , ժառանգական խնդիրները , ց'արդ »
« բնածին կերպով բեւեռն բռնուելով գերուհիի պէս գետնէ գետնի վարձուող , սակայն »
« սկիզբէն 'ի վեր Տիկին (հանրմ) եղող մայրը , իրեն արժանի յարգալիք տեղը պիտի »
« բազմեցնէ , (պաւլօ , ծախեր) Թուրք մայրը , վայելուչ եւ յարգանքի արժանի »
« դիրքին բերող այս օրէնքը պէտք չէ մոռնալ որ , միեւնոյն աստիճանով հաւատարմութիւնը »
« ամենէն զօրաւոր , ամենէն հիմնական վիճակին հասցուցած պիտի ըլլայ : »

« ... Այս օրէնքը ընդունելու համար ձեռնբերելի վերջուցած աստիճան , անցեալ 13 »
« դարեր կանգ պիտի առնեն , ու Թուրք Ազգին , Թուրք հաւատարմութեան , նոր ու »
« արդիւնաւոր , հաղափախութիւն կեանք մը պիտի բացուի : »

Յաջորդաբար խօսած է , յանձնաժողովի տեղեկաբերը :

« Որդութիւն , հայրութիւն , կնութիւն , ամուսնութիւն , ամուսնալուծում , »
« ասոնք ընկերային յարաբերութեան իրաւական բառերը կը կազմեն : »

« Քաղաքակիրք երկիրներու մէջ , այս անհասկանալի յարաբերութիւնները օրէնքներով »
« ներդրած են : Դժբաղդաբար մեր մէջ այս տեսակ օրէնք մը չ'էր հրատարակուած : »

« Մինչեւ իսկ կրնամ ըսել թէ , մեր մէջ , տեւական , հոգրիս , ամուսնի հիմքով »
« օժտուած օրինական նախազիծեր ալ գոյութիւն չ'ունէին , վասնզի , ց'արդ այս տեսակ »
« ինքնիւրներ ու յարաբերութիւններ , զանազան կրօններու , զանազան կարծիքներու , »
« զանազան տարածաշրջաններու , զանազան գիտական գաղափարներու , զանազան »
« ենթադրութիւններու երթալայ էին (*) : »

« Մեր դատարաններուն տնտեսներ , արձանագրութիւնները՝ բնական հայրերին չը »
« հաստատուած զաւակներուն , առանց ամուսնոյն տեղեկութեան չ'են գիտեր որ պատմաւոր »
« ամուսնալուծուած կիներուն , սակաւին օրորոցի մէջ գտնուող անմեղները իրեն եւ կամ »

(*) Ծանօթ. — Մանկեան աստուածապետական դաւանութիւնը 4 հիմնական կէտերու վրայ կը գործադրուէր :

1 — Խանէֆի , 2 — Շաֆիի , 3 — Մալիքի , 4 — Հանպէլի :

Թուրք նախկին կառավարութիւնը , առաջին տեսութիւններուն վրայ հիմնած էր իր օրէնքները , եւ կամ կը հզօնէր պատշաճեցնել այդ դաւանութեան :

Մինչդեռ , ասոնց չորսին ալ կարծիքն ու գաղափարները , մանրամասնութեանց մէջ որքան ալ անհամապատասխան ըլլան իրարու , սկզբունքով նուիրադրածուած կը համարուին իսլամութեան համար :

Այս դրուածներ , անշուշտ կարծիք ու գաղափարներու զանազանութիւն յառաջ կուգայ ,

« ուրիշին հետ ամուսնացնող խնամակալներու (*), ու ասոնց վերաբերեալ դատերու հետ- »
« երբեքուք ու ինչու պատկերներով լեցուն են : Ամէնուն ալ յիշատակներուն մէջ ասոնց »
« պէս հազարաւոր զարհուրելի օրինակներ կան :

« Թուրք Ազգը , դարեւով տակէ տաւալած է : »

« Ազգերը , ընտանիքներու կը կրթին . ընտանիքներ , Ազգերու կազմութեան ամենէն »
« զօրաւոր ազդակներէն են : Ազգ մը , որ , իր հիմք եղող կիներ իր իրաւունքէն կը զրկէ , »
« կեանքէն կը դաղրեցնէ , ինքնաբերաբար իր կէտը կարուածահար բրած կ'ըլլայ : »

« ... Յանձնաժողովը համոզուած է թէ Թուրքի ընդունակութեան , Թուրքի վա- »
« փափաքներուն ամենէն յարմար այս օրէնքն է : ուղղակի Չուիցերիական օրէնքն »
« բառ առ բառ բարգաւաճուած է : »

« Տեսականապէս կրնայ առարկուիլ թէ , դարուս սովորութիւններուն յարմարեցնելով »
« ուրիշ օրէնք մը կրնար շինուիլ : »

« Էթիկներ , զոս զոս հիմերու եւ համայնքներու երթալայ սկզբունքներ միացնել »
« կը նմանի զանազան տեսակ առարկաներու հաւաքութիւն : »

« Անցեալին մէջ բաւական փորձուած է : Կրկին փորձ մը . սարօրինակութիւններու »
« հաւանածոյ պիտի ըլլար :

« Մեր ազգը կը սիրէ համարձակութեամբ իր բերութիւնները յայտնել : (պաւլօ) : »

« Զինուորութիւնն իս , բժշկութիւնն իս երէ արեւմտեան քաղաքակրթութենէն »
« կ'օգտուին , իրաւագիտութիւնն իս ինչո՞ւ ասկէ զրկուի : »

« Նոր օրէնքը , ամուսնալուծումը սահմանափակած , բազմակնութիւնը արգիլած »
« է : Ասոնք , քաղաքային օրէնքին պատշաճութիւնները չ'են : ա՛յլ քաղաքակրթութեան »
« անհրաժեշտ պէտքերն են : »

Ասկէ վերջը օրէնքը , առանց վիճարանութեան , միաձայնութեամբ ընդունուած եւ վաւերացուած է Ազգ . Մեծ ժողովէն :

* * *

Թուրքիոյ մէջ գտնուող փոքրամասնութիւնները , ընդ առաջ երթալով կառավարութեան յիշեալ ձեռնարկին , Լօզանի դաշնագրին 42րդ յօդուածէն հրաժարած , եւ զիւրացուցած են կառավարութեան ընթացքը ,

(*) Ծանօթ. — Թուրքերու մէջ , օրորոցի մանուկները , իրենց ծնողքը կամ խնամակալները կրնային իրարու հետ նշանել , որ , օրինաւոր էր եւ պարտաւորիչ : Փոքրիկները չափահաս ըլլալէ վերջը եթէ իրենց կամք ու փափաքին հակառակ ալ ըլլար , ստիպուած էին այդ ամուսնութիւնը գործադրելու : Այս նշանին (նիքեան) « պէշիք բէրմէ » կ'ըսէին Թուրքերը սամկօրէն :

որ, յիշեալ յօրուածին տրամադրութիւնը գործադրելու համար, յանձնա-
ժողովներու անդամները արդէն կարգած եւ գործի ձեռնարկած էր (*):

Փոքրամասնութեանց պատկանող համայնքներու կողմէ անջատարար
ներկայացուած յիշատակագրերուն վրայ, վերջ տրուած է յիշեալ յանձ-
նաժողովներու աշխատութեանց, որով 4 հոկտ. 1926 ին գործադրութեան
դրուելիք քաղաքային օրէնքը՝ նոյնութեամբ պիտի կիրարկուի Թուրքիոյ
ընդհանուր քաղաքացիներուն համար անխտիր:

Ստորեւ, նոյնութեամբ կը դնենք Հայոց կողմէ՝ Թուրք. Հանրապե-
տակոն կառավարութեան ներկայացուած յիշատակագրերն:

« Թուրք ազգութիւնը կազմող, այսինքն Թուրք Հանրապետութեան ժողովուրդը -
« կազմող քաղաքացիներն մին ալ Թուրք Հայն է, որ դարեւ ՚ի վեր հաւասարիմ ազգ սիսդոսին »
« արժանացած եւ միտք գործնականապէս հաստատած է: Նուիրական հայրենիքին սեղմօրէն »
« կապուած: Երկրին կատարելապէս հաւասարիմ, հետեւաբար, հաւասարիմ Ազգ սիս- »
« դոսին քս աւեհապնի իրաւամբ արժանացած է: Կասկած չը կայ թէ ասկէ վերջն ալ »
« իբր հայրենիքին հին եւ նումարիտ գաւակները, իրենց պարտականութեանց կատարման մէջ »
« չը պիտի թեւանան: »

« Հանրապետութեան հիմնական օրէնքին մէջ, Հայ Ազգին ալ Թրուրեան մաս »
« կազմելը Ազգ. Մեծ ժողովին կողմէ ընդունուած եւ հաստատուած է, այս պարագան »
« Հայութիւնը երախտապարտ բողած է: »

« Անձնական վեհապետութեան ջնջուած օրջանին մէջ, երկիրը կը կառավարուէր »
« իսլամական կրօնէն քաղուած օրէնքներով, մինչդեռ այժմ, Հանրապետութեան այս »
« երջանիկ օրջանին, իբրեւ սկզբունք ընդունուած է որ, կրօնական գործերը աշխար- »
« հական գործերէ բաժնուրից գատարին եւ բոլոր օրէնքները աշխարհական (laique) ձեւ »
« ստանան: Հայ Ազգը, Յի սարիքեւ ՚ի վեր լայիք դրութիւնը որդեգրած է, որով ՚իբ »
« հիսանդանոցները, որքանոցներ ու եկեղեցիներու ենքակայ դպրոցները մասակարարած »
« ան կը մասակարարուէր Քալ. ժողովին համարտու եւ ոչ—կրօնական ներկայացուցիչներէ, »
« շարունակուած Թաղ. Խորհուրդներու մրջոցաւ, նետեաբար այդ բուականէն ՚ի վեր լայիք՝ »
« դրութիւնը ընդգրկող Հայ ազգը, անհուն գոհունակութեամբ եւ ուրախութեամբ ող- »
« ջունած է կառավարութեան այժմ ընդունած լայիք դրութիւնը: Ինչպէս նաեւ, Չուի »
« ցերիոյ քաղաքային օրէնքները մեր հայրենիքին մէջ կիրարկելու համար, մասնաւոր յանձ- »
« անաժողովներու միջոցաւ, այդ օրէնքներուն քարգանութեան ձեւնարկած ըլլալը լայիք »
« Հայերուն զգացած ուրախութիւնը բազմապատկած է: »

(*) Լօգանի դաւանագրին 42րդ յօդուածը:

« Թուրք կառավարութիւնը՝ կ'ընդունի ոչ—իսլամ փոքրամասնութեանց բարեբուն
եւ սովորութիւններուն համաձայն. իրենց ընտանեկան իրաւանց եւ կամ անհասական
քառադրութեանց (անկեամբ օխսիյէ, statut personnel) վերաբերեալ խնդիրներուն
լուծման համար օրէնքներ ղենլու: »

Այս օրէնքները, Թուրք կառավարութեան հետ, նոյն փոքրամասնութեանց ամեն մէկուն
հաւասար բունով ներկայացուցիչներէն կազմուած մասնաւոր յանձնաժողովներու կողմէ
պիտի պատրաստուին: Անհամաձայնութեան պարագային Թուրք կառավարութեան հետ
Ազգերու ընկ. ժողովը համախորհուրդ, Եւրոպայի իրաւագէտներուն մէջէն մէկը, իբրեւ
վերջին իրաւաբար պիտի կարգեն ... : »

« Թէպէտեւ կառավարութիւնը 42րդ յօդուածին համաձայն յանձնաժողով մը կազմած
« է, որուն պատճառն է ընտանեկան իրաւանց եւ անձնական քառադրութեան օրէնքին »
« մէջ Թրքահայոց նկատմամբ մէկ քանի վերապահումներու մասին ծրագիր մը պատրաս- »
« տել: Սակայն, նկատելով որ, Չուիցերիական օրէնքին մեր երկրին մէջ կիրարկուի »
« վերջեւս որոշուած է, եւ նկատելով որ մեր Հանրապետական կառավարութեան բոլոր »
« օրէնքներուն հպատակիլը պատիւ կը համարի Թուրք Հայ Ազգը, այն Հայերը որոնք »
« իրենց կրօնական գոհունակութեան գոհացում ալ կը փափաքին Հանրապետական օրէնքաց »
« հաստատուած եւ ապահովուած խնդիրի ազատութեան սկզբունքին յենելով կրնան այդ »
« հոգեկան գոհունակութիւնը վայելել: Այսպէս քաղաքակիրթ Ազգերու մէջ եղածին »
« նման, հոս ալ, կառավարութեան ղենլիլ լայիք օրէնքին քառադրութեանց համաձայն »
« քաղաքային ամուսնութիւնը կ'ենլի ասկէ վերջ, իրենց կրօնական իշխանութիւնը եղող »
« Պատրիարքարանին ղիմելով Հայ կրօնին ներած եւ արտօնած սահմանին մէջ կրօնական »
« ամուսնութիւն եւ կրնան կատարել ալ, որուն համար որեւէ օրինական արգելք »
« գոյութիւն չի կրնա ունենալ: Հետեւաբար, կառավարութեան կողմէ այս անգամ »
« նրաստակուելիք ընտանեկան իրաւանց եւ անձնական քառադրութեան օրէնքներուն »
« մէջ Թրքահայոց համար մասնաւոր վերապահումներ աւելցնելու իրական անհրաժե- »
« տութիւն մը չէ մնացած: »

« Սոյն որոշման յանգամ է այս անգամ Տեղապան Ս. ին նախագահութեան ներքեւ »
« հաւատուող կրօնական եւ քաղաքական ժողովներէն ու երեւելիներէն կազմուած ընդ- »
« հանուր ժողովը: »

« Այս պարագան ներկայացնելով կ'աւելցնենք թէ, Հայ Ազգը, որ մեր Հանրա- »
« պետական կառավարութեան կազմուած է անցնչելի երախտագիտական զգացումներով մեր »
« կառավարութիւնը միակ պատշաճ կը հանչնայ եւ կը խնդրէ ու կ'ապաւէ երկրին »
« ազատարարներուն արգարաւորութենէն, որ ի հնումն վայելած իր վստահութեան վերսին »
« արժանանալ: »

(Ստորագր. — Կրօն. ժողովի Ատենապետ եւ նախկին Պատրիարք Տ. Յովհ. Աբր. Արշարունի, Պատ.
Տեղապահ՝ Տէր Գեորգ Աբր. Արսլանեան, Երուսաղէմի եւ Պալատի Պատ. փոխանորդ Տ. Սմբատ Եպսկ.
Գաղաղեան, Կրօն. ժողովի Կեր-Ատենապետ Տ. Մեհարոյ Եպսկ. Կարոյեան, անդամներէն՝ Տ.
Մեհարոյ, Տ. Աբէլ, Տ. Խորէն քահանաները, ինչպէս նաեւ Գաղաղիւղի Աւագերէց՝ Տ. Վարդան եւ
Ֆէրիքիւղի Աւագերէց Տ. Չալրմայր, Մայր Եկեղեցուոյ քահանայ Տ. Եղիազար, Քաղ. ժողովի Ատե-
նապետ եւ վճռարէկ ատենի անդամներէն՝ հանդիտեան կողմէ Յարութիւն Մոսախեան, զեր- ատե-
նապետ՝ Լեւոն Փափաղեան, ատենադպիր՝ Գաղաղոս Պէզաղեան, անդամներէն՝ Պետրոս Խորասանեան,
Սիմոն Մեղրոնեան, Տրթ. Անտրէ Վահրամ, Ստեփան Կուրթիկեան եւ Հայի Անտոնեան:
Տ. Սարգիս Եպսկ., Տ. Հմայեան Մ. Վրդ., Տ. Արսէն Մ. Վրդ. Վեհուհի, Տ. Եղիկ Մ. Վրդ.
Պապայեան, Տ. Տաճատ Կերթակեան, Տ. Տրդատ, Տ. Յակոբոս քահանաները, Գրիգոր Պարտիզպանեան,
Յակոբ Թորոսեան, Պերճ Քերթակեան, Արամ Հալաճեան, Ստեփան Գարսեան, Լեւոն Թորալեան,
Եզուարդ Գարակէօզեան, Սարգիս Գնաճեան, Արտաշէս Ֆէլեան, Միսակ Նաւրեան, Լուսինի
Գույումճեան, Իշան Հալալեան, Կարապետ Այճեան, Թումիկ Կեսարեան, Սիրուն Տիտեան, Յակոբ
Հովնանեան, Ազնիւ տէր Աշարոնեան, Արտաշէս Ֆնաղլեան, Աւետիս Արշարունեան, Գառնիկ Ատիլ,
Գրիգոր Չորեան, Յակոբ Տէյրմէնճեան, Յարութիւն Սարաֆեան, Վահրամ Նալբուեան, Յարութիւն
Դիմաքսեան, Տրթ. Օննիկ Կորեկեան, Յովակիմ Արիկեան, Տրդատ ՏէրՆերսէսեան, Չորն Խորասանեան
Թորոս Պոյաճեան, Յարութիւն Աւարեան, Սիսակ Աղաբէմաճեան, Միքիման Շիրինեան, Գաղաղ
Նեմեցէ, Օննիկ Ասատուրեան, Սեդրաք Տրթիզեան, Միքայէլեան, Մկրտիչ Յրէնիկեան, Յակոբ Այճեան,
Տրթ. Գրիգոր Ֆնաղլեան, Ներսէս Ներսէսեան, Տրթ. Արմենակ Խանճեան, Օննիկ Կոստանեան, Օննիկ
Չիլենիկեան, Գրիգոր ձեւաճիւրճեան, Կարապետ Ալեքսանեան:

ՀԱՅ ՀՌՈՄԷԱԿԱՆ ՆԵՐՈՒ ԿՈՂՄԷ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ

« Հայ-կաթոլիկ հասարակութիւնը որ թուրք ազնիւ ազգին սարեւուն մէջ գրե- »
« նուելու փառքին արժանացած է, վաղուց ՚ի վեր անբաժանելի կերպով կապուած է »
« Կառավարութեան եւ իր հաւատարմական զգացումով անոր միացած ու փոխադարձա- »
« բար անոր շնորհներուն արժանանալով, իր հաւատարմութիւնը հաստատելու համար »
« առիթ չէր կորսնցուցած: »

« Համաշխարհային պատերազմէն յետոյ, Լոզանի մէջ գումարուող Ազգամոռոյր »
« նկատարութեան առնելով որ, մեր կառավարութեան օրէնքները, կրօնական եւ Շէրիի »
« սկզբունքներու վրայ հիմնուած են, հաւատարմութեան դաւանագրին մէջ, ոչ-իսլամ սարեւուն »
« իրաւունքը ապահովելու նպատակաւ կարգ մը սեամադրութիւններ աւելցնելու պէտք »
« տեսած էր: Սակայն թուրքիոյ Ազգ. մեծ ժողովին կողմէ ընդունուած եւ վերջեւս հրա- »
« տարակուած թուրք ֆաղահային Օրէնքը, իսլամի եւ ոչ-իսլամի միջեւ եղած սարեւ- »
« րութիւնը ամբողջովին չնչւած, եւ անոնց ասիները ապահոված է: »

« Այս պարագային մէջ, հայ կաթոլիկ ժողովուրդը ուրիշ փափաք չ'ունի եւ »
« չ'կրնար ունենալ: Մտնաւանդ որ, ասկէ 40 տարի սուսաջ, կառավարութեան վաւերաց- »
« ման ենթարկուած ներքին կանոնագրի մը համաձայն, հասարակութեան երեւելիներ »
« կողմէ ընտրուած՝ յանձնաժողովներու միջոցաւ կը մտահարարուին եկեղեցուց կա- »
« ուածները, հիւանդանոցը, որքանոցը եւ վարժարանի ու գերեզմանատան նման կրօ- »
« նական եւ բարեգործական հաստատութիւնները, ու հիմնական սկզբունքներու համաձայն »
« փոխփոխելի կէտերն ալ սրբազուրկելով, պիտի ամբողջացուին ու վաւերացման ենթարկուին: »

« Հետեւաբար, երբ հանրապետական կառավարութեան կողմէ, արեւմտական աշխարհի »
« սկզբունքներէն ամենէն բարձր քաղաքակրթութեան արդիւնք եղող՝ Զուլցբերիոյ քաղա- »
« քային օրէնքէն առնուած՝ քաղաքային օրէնք մը կ'ընդունուի, մեր հասարակութիւնը »
« կաղնուէ՞ զ'այն խորին անկեղծութեամբ եւ գոնուականութեամբ, մանաւանդ որ, հիմ- »
« նական օրէնքը կ'երաժխտուէ խղի կասարեալ ազատութիւնը, եւ մեր ենթակայ »
« զգնուած կաթոլիկ կրօնին համանները եւ հոգեւոր պարսկականութիւնը ու կ'ապամոռնի »
« մեր անձնական եւ կրօնական ամէն ազատութիւնը: »

« Մեր հասարակութիւնը որ վաղուց ՚ի վեր հաւատարմական զգացումով տոգորուած »
« էր եւ կասարեալ նպատակութեամբ շարունակ ընդունած էր կառավարութեան բոլոր »
« հրամանները, ասկէ վերջն ալ իր հաւատարմական զգացումներով պիտի արժանանայ »
« մեր Հանրապետական Կառավարութեան վստահութեան, եւ պիտի օգտուի ամեն պարագայի »
« մէջ արդարութեան սկզբունքներէն: »

« Հետեւաբար, համազում ենք որ, Լոզանի դաւանագրին մէջ փոքրամասնութեանց »
« վերաբերեալ վերոյիշեալ սեամադրութիւններուն պէտք չ'է մնացած ալլ եւս: »

« Այս պարագան մեր այս հանրագրութեամբ հաղորդելով Ձեզ, այս առիթ կը կրկ- »
« նենք մեր հաւատարմական զգացումները: »

Ստորագրութիւնը = Երմէքեան Մ. Վրդ. Վարչ. Խորհուրդ. Հայ Հռոմէականաց՝ ատենապետ՝
Ընկուած ծերակոյտի անդամներէն Նրամ, Ընկուած ատենապետ. Ա. դատարանի նախագահութենէ հանդատան
Կոչուած՝ Յովհաննէս Ալիբաբեան, հանրազուտ շինութեանց իրաւագէտ Խորհրդականութենէ հանդատան
Կոչուած՝ Յովհաննէս Գարուսեան, դերադարձ՝ Պօսո Ասլան, Տրիթ. Գեորգ Գրիմանձեան, հանրային
պարտուց կեդրոնին ձկնաբանի Գրիգոր Գրիգորեան, Պօղոս Խանկեան, Օնիկ Ար-
քայեան, Բաղդ. Փափազեան, Շիրքեթ Խաչիկէի գոնդուլի նախագահութենէ՝ Պետրոս Վասիլեան,
Չեման զբոտան տնօրէն՝ Միսակ, Վաճառական՝ Աւետիս կարապետեան, Վիլհէմ Քեթչեան, փա-
տարան Անտոն Բրեմ, վաճառական՝ Նրուանդ Պեճեան, «Սթիլպար Միլլեր» դրամատան պաշտօնեայ
Ժօզէֆ Սահակ, Գրիգոր Պէլեան, Արամ, Վարչական Խորհուրդի Ա. քարտուղար Պօղոս Հաճեան:

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅ ԿՈՂՄԷ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ

« Անձնական վեհապետութեան շնորհած շրջանին, աշխարհական գործերը մասնաւորա- »
« բար իսլամական կրօնքէն ներշնչուած օրէնքներով կը կառավարուէր: Մինչդեռ, Հանրա- »
« պետական երջանկաբեր շրջանին, կրօնքը աշխարհական գործերէն բոլորովին անջատուած »
« եւ զատուած ըլլալով ընդհանուր կանոն եւ օրէնքները Լաիք ձեւի տակ կազմելու եւ »
« գործադրելու ուխտած, եւ Եւրոպայի ամենէն քաղաքակիրթ երկրին քաղաքային օրէնքին »
« մեր երկրին մէջ գործադրութեան համար յանձնաժողովներու միջոցաւ Թարգմանութեան »
« ձեռնարկուած ըլլալը, անհուն գոթունակութեամբ ողջունուած է: »

« Մեր Հանրապետական Կառավարութեան կողմէ, այս անգամ կազմուելիք ընտանեկան »
« իրաւանց եւ անհատական տրամադրութեանց օրէնքին մէջ, Լոզանի դաշնագրին 42-րդ »
« յօդուածին տրամադրութեան համաձայն, թէպէտեւ բողոքականներու մասին ալ »
« բացառիկ կանոններ պատրաստել նախատեսուած է, սակայն նկատելով որ, »
« վերջերս որոշուած է Զուլցբերիական օրէնքին մեր երկրին մէջ գործադրութիւնը, եւ »
« ամուսնական ու ամուսնալուծման խնդիրներուն մէջ, այն թուրք բողոքականները որոնք »
« կ'ուզեն կրօնական միջնորդութիւնը ունենալ, մեր Հանրապետական Կառավարութեան »
« հիմնական կազմակերպութեան օրէնքով ապահովուած խղճի ազատութեան սկզբունքին »
« ապուսխնելով, ուրիշ քաղաքակիրթ երկրներու մէջ եղածին պէս, մեր կառավարութեան »
« կողմէ գործադրուելիք Լայիք օրէնքներուն տրամադրութեանց համաձայն, քաղաքային »
« ամուսնութիւնը լրացնել տալէ յետոյ, իրենց կրօնական իշխանութեանց դիմելով ամուս- »
« նութեան կրօնական արարողութիւնն ալ կրնայ կատարել տալ. որուն համար սեւէ »
« օրինական արգելք գոյութիւն չի կրնար ունենալ: »

« Այս անգամ, մեր յարանուանութեան վարչական խորհրդոյ եւ բաւական թուով »
« երեւելիներէ բաղկացեալ ընդհանուր ժողովին մէջ որոշուած է թէ, մեր կառավարու- »
« թեան կողմէ հրատարակուելիք վերոյիշեալ ընտանեկան իրաւանց եւ անհատական »
« տրամադրութեանց (անբեամբ շախիէ, statut personnel) օրէնքներուն մէջ, թուրք »
« բողոքականներուն համար բացառիկ օրէնքներ դնելու իրական պէտք չ'է մնացած: »

« Այս պարագան ներկայացնելով, խնդրենք, հասնէք անպակաս ընել հասարակու- »
« թեանս հանդէպ ցա՛րդ Ձեր ցոյց տուած համակրութիւնը: »

23 Հոկտ. 1341/1928

Ստորագր.

Թուրք Բողոքական հասարակութեան

փոխանորդը:

Թրքահպատակ Հայերը, 17 Մարտ 1863 թուակիր կանոնագրին 47
րդ յօդուածին համաձայն, ընտանեկան վէճ ու անհամաձայնութիւնները,
մինչեւ այսօր դատած եւ վճռած են Գատատանական խորհրդոյ եւ
կրօնական ժողովներու միջոցաւ:

Ներկայ քաղաքային օրէնքով, 4 հոկտ. 1926 թուակէն սկսեալ
յիշեալ կանոնագրին նոյն յօդուածը ինքնին շնչուած, եւ այդ իրաւասու-
թիւնը, Պետութեան պատկան դատարաններուն յանձնուած է:

Վաթսուն երեք տարիներէ ի վեր գոյութիւն ունեցող Դատաստանական Խորհուրդը, ունենալով դատավարութեանց ձեւը որոշող համառօտ կանոնագիր մը, հիմնական սկիզբունքները կը կիրարկէր խղճի, արամբարանութեան, սովորութեան, բարքերու եւ Եկեղեցական կանոնաց համապատասխան: Չունէր վճռական եւ գրաւոր օրէնք, եւ առ այդ երբեմն կ'ենթարկուէր բռն քննադատութեանց:

Նախնիք, սկսեալ Առաքելական կանոններէն, ունեցած են Մեծն Ներսեսի օրով Արախշատի ժողովին (365), Շահապիւլանի Եկեղեցական ժողովին (447) Պարտաւի ժողովին (774) որոշումները, Գրիգոր Տաթեւացի, Մխիթար Գօշի, եւն. հեղինակութիւնները, որոնք դարերով նուիրագործուած են իբրեւ հիմնական սկզբունք եւ գործադրուած են իբրեւ Ազգային կանոններ: Բայց նկատելով արդի բազմապահանջ կենցաղը, անհրաժեշտ էր գրաւոր օրէնքով սահմանել ընտանեկան բարք, եւ կենսական խնդիրներուն լուծումը: Ուրեմն, 4 հոկտ. 1926 էն սկսեալ, գործադրուելիք քաղաքային օրէնքին համեմատ, Հայերն ալ, յար եւ նման հարեւան ազգութեանց, ամուսնական խնդրոյն շուրջ, ենթակայ են Պետական օրէնքին:

Օրէնքը, խիստ պատիժ կը սահմանէ այն կրօնաւորներուն եւ քաղաքացիներուն, որոնք պսակի արարողութիւնը կը կատարեն քաղաքային ամուսնութեան պաշտօնական պայմանագրէն կամ վկայագրէն առաջ:

Ասկէ կրնայ հետեւցուիլ թէ, Հայ մը, որ արեւակցական կամ խնամիական որոշ աստիճաններու արգելքով, Եկեղեցական կանոններու համաձայն չ'կրնար ամուսնանալ, ասիկա, կրնայ օրէնքով վաւերացնել տալ իր ամուսնութիւնը, պայմանաւ որ, քաղաքային օրէնքներու համապատասխան ըլլայ:


Չոր օրինակ, Թուրք քաղաքային օրէնքին 92 ըդ յօդուածին մէջ ցոյց տրուած աստիճաններէն դուրս, որոշ պայմանները լրացուցած ամեն անհատ, կրնայ ամուսնանալ:

Արդ, ենթադրենք թէ, եղբորորդիներ որոնց ամուսնութիւնը կ'արգիլէ Հայ Եկեղեցին, պիտի կրնան ամուսնանալ Պետական օրէնքին համաձայն եւ այդ ամուսնութիւնը օրինաւոր է, եւ անոնց մասին օրէնքին ժառանգական եւ այլ պայմանները գործադրելի են:

Քաղաքային իշխանութիւնը, օրէնքին արամադրութեան ներքեւ կը կատարէ ամուսնութիւնը, եւ երբէք չը հետաքրքրուիր դաւանանքի խնդրով:

Ընդհակառակը, նախ քան քաղաքային ամուսնութիւնը, պսակադրութիւնը անվաւեր է յ'աչս օրէնքին, եւ նոյնիսկ դատապարտելի:

Այս պարագային, Եկեղեցին կրնայ իր մէջէն հեռացնել զանոնք, բանադրել, զրկել կրօնական արարողութիւններէն. որոնք, պարզ յանդիմանութեան եւ բարոյական դատապարտութեան սահմանէն չ'են կրնար անցնիլ, եւ յ'աչս օրէնքին ոչ մէկ նշանակութիւն չ'են կրնար ունենալ: Այդ պատճառաւ, Հայերու կողմէ կառավարութեան ներկայացուած յիշատակագրին մէջ, «... քաղաքային ամուսնութիւնը կնքել տալէ վերջ, իրենց կրօնական իշխանութիւնը եղող Պատրիարքարանին ղիմելով, Հայ կրօնքին ներած եւ արտօնած սահմանին մէջ կրօնական ամուսնութիւն եւս կրնան կատարել, ...» ըսուած է:



Ա. ՉԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ

Դասական գործախարհաբան կողմէ պատրաստած, եւ գործախարհներու խորհորդի կողմէ այ՝ 20 դեկտ. 1341 (1925) թուակիր ժողովին մէջ յետ խորհրդակցութեան բարձր ժողովիդ նկատարման յանձնելու յարմար դասուած « Թուրք Քաղաքային օրէնքին» նախագիծը ներկայացուած է :

Պատշաճը ստիպողական որոշմամբ սեօրինուելի յետոյ, խնդրեմ հաճեցե՛ք թոյլ տալ եզրակացութիւնը հաղորդելու մեզ :

Վարչապետ
Ը Ս Մ Է Թ

Ն. Վսեմ. Վարչապետութեան

Ներկայիս, Թուրք Հանրապետութիւնը՝ գործադրութեան դրուած քաղաքային օրէնք մը չ'ունի Միայն, դայինքներուն (ագտ) փոքրիկ մէկ մասին հաղիւ մօտեցող « Մէճէլլէ » ն կայ, 1851 յօդուածներէ կը բաղկանայ : 8 Մուհարրէմ 1286 թուականին սկսուած է գրուելու, եւ 26 Շապան 1923 թուականին լրանալով գործադրութեան դրուած է : Կրնայ ըսուիլ որ այս օրէնքին հաղիւ 300 յօդուածները կրնան արդի պահանջներուն համաձայնիլ : Մնացորդը, մեր երկրին պէտքերուն անհամապատասխան ըլլալու աստիճան՝ կարգ մը նախնական քաղաքարներ կազմուած ըլլալուն չը գործադրուիր :

« Մէճէլլէ » ին հիմը եւ սկզբունքային տեսակետները կրօնքն է : Մինչդեռ, մարդկային կեանքը ամեն օր նոյն իսկ ամեն ժամ հիմնական փոփոխութիւններու ենթակայ է : Այս փոփոխութիւնները, յառաջդիմութիւնը, մէկ կէտի շուրջ հաստատել եւ կասեցնել երբեք կարելի չ'է :

Այն տէրութիւնները՝ որոնց օրէնքները կրօնքին կը յենուն կարճ ժամանակ յետոյ, Երկրին եւ Ազգին պահանջքը չ'են կրնար գոհացնել : Վասնզի, կրօնքները անփոփոխելի կանոններ կը ներկայացնեն :

Կեանքը կ'ընթանայ, պէտքերը արձնթաց կը փոխուին, կրօնքին օրէնքները, անկայուն կեանքին առջեւ՝ ձեւական եւ անշունջ բռնութիւն աւելի արժէք, իմաստ մը չ'են ներկայացնեն :

Անփոփոխելիութիւնը՝ կրօնքներու համար՝ ստիպողականութիւն մըն է : Այս պատճառաւ, կրօնքին միմիայն խղճի ինդիր ըլլալով մնալը՝ ներկայ դարուս քաղաքակրթութեան մէջ յառաջ եկած ամենէն կարեւոր տարրերութիւններէն մէկն է :

Սկզբունքները՝ կրօնքներէն առնող օրէնքները, իրենց բղխած նախնական շրջանին կը կապեն այն հաւաքականութիւնը՝ որոնց մասին կը գործադրուին, եւ անոնք, յառաջդիմութեան արգելք հանդիսացող գըլխաւոր ազդակ ու պատճառներու շարքին մէջ կը գտնուին :

Տարակոյս չը կայ թէ, կրօնքին անփոփոխելի կանոններէն ներշնչուած եւ յաճախ աստուածաբանութեան հետ շփում ունեցող մեր օրէնքները, հզօր ազդակներ եղած են ներկայ դարու մէջ ալ՝ Թուրք Ազգին ճակատագիրը՝ միջին դարու կանոն եւ սկզբունքներուն կապելու :

Ազգային հաւաքական կեանքը կազմակերպող եւ միայն անկէ ներշնչուած ըլլալու հարկին տակ դանուող քաղաքային օրէնքէ մը, Թուրքիոյ Հանրապետութեան զրկուած մնալը, երբեք չը կրնար պատշաճիլ՝ ո՛չ ներկայ դարուս քաղաքակրթութեան պահանջներուն եւ ոչ ալ Թուրքիոյ փոխութեան յարուցած իմաստ եւ նշանակութեան :

Ներկայ դարուս պետութիւնը, նախնական քաղաքական կազմակերպութիւններէն զատող յատկանիշերէն մէկն ալ, հաւաքականութեան ճակատագիրը սնօրինող կանոններուն որոշ հանգամանք մը առնելն է : Նախնական շրջաններուն մէջ օրէնքները յօրինուած չ'էին : Դատաւորը , բարձրութեամբ սովորութիւններու համաձայն կը վճռէր :

« Մէճէլէ » ի յիշեալ 300 յօդուածները բացառութիւն կազմելու պայմանաւ, քաղաքային օրէնքին գործադրութեան խնդրոյն մէջ, Թուրք Հանրապետութեան դատաւորները, առհիշն անդիշն առնուած աստուածպետական գրքերէն եւ կրօնքի հիմերէն ուսումնասիրելով՝ կը ճգնին վճիռնին տալու :

Թուրք դատաւորը , տուած վճիռներուն մէջ, որոշ մեկնաբանութեամբ, պատգամով եւ սկզբունքով մը կաշկանդուած չ'է : Հետեւաբար , որեւէ խնդրոյ մը շուրջ մեր երկրին մէկ քաղաքէն տրուած վճիռի մը հետ, միեւնոյն պայմաններով միեւնոյն խնդրոյ առթիւ ուրիշ քաղաքէն տրուած վճիռները , յաճախ իրարմէ տարբեր են եւ իրար կը հակասեն : Վերջապէս, Թուրքիոյ ժողովուրդը, արդարութեան գործադրութեան մէջ յաճախակի տարօրինակութիւններու, անորոշութիւններու կը հանդիպի :

Ժողովուրդին ճակատագիրը, ոչ թէ որոշ եւ հաստատ արդարութեան հիմերու, այլ բախտէն եւ դիպուածէն կախեալ եւ իրարու հակասեայ միջին դարու աստուածպետական կանոններուն կապուած է :

Հանրապետական արդարութեան, այս խառնակութենէն, չ'գոյութենէն յոյժ նախնական դրութենէն փրկութիւնը, յեղաշրջման եւ ներկայ դարուս քաղաքակրթութեան պահանջներուն յարմար նոր քաղաքային օրէնք մը, փութով ի յայտ բերելու եւ հաստատելու ստիպողականութիւնը յառաջ բերած է : Այս նպատակաւ պատրաստուած Թուրք քաղաքային օրէնքը, քաղաքային օրէնքներու շարքին մէջ ամենէն նոր, ամենէն կատարեալ եւ ժողովրդական եզող Ձուիցերիական քաղաքային օրէնքէն առնուած եւ քաղուած է : Այս պարականութիւնը, մեր երկրին ընտրեալ իրաւագէտներէն կազմուած մասնաւոր յանձնաժողով մը ըրած է :

Հիմնական տարբերութիւն մը չը կայ այն Ազգերու պահանջներուն մէջ, որոնք ներկայ դարուս քաղաքակրթութեան կը պատկանին, Հաւաքական եւ տնտեսական յաճախակի շփումները, մարդկութեան խոշոր եւ քաղաքակիրթ զանգուածը, մէկ ընտանիքի վիճակին վերածած է եւ վերածելու վրայ է :

Թուրք քաղաքային օրէնքին նախագիծը — որուն սկզբունքները (Principes) օտար երկրէ մը քաղուած են — , գործադրութեան դրուելէն վերջը, երբէք չը կրնար առարկուել թէ մեր երկրին պահանջներուն անհամապատասխան է : Մասնաւորաբար, պէտք է նկատի առնել որ,

Ձուիցերիոյ Պետութիւնը կը բաղկանայ Գերման, Գաղղիացի եւ Իտալացիներէ ալ, որոնք տարբեր պատմութեան եւ դաւանանքի կը պատկանին :

Տարակոյս չըկայ թէ, նոյն իսկ ցեղային տեսակէտով իրարմէ այսքան տարբերութիւն ունեցող միջավայրի մը մէջ գործադրութեան առաձգականութիւնը ցոյց տուող օրէնք մը Թուրքիոյ Հանրապետութեան պէս հարկերին իննուուն այլազան Ազգութիւններ բովանդակող Տէրութեան մը մէջ կրնայ գործադրուիլ :

Ասկէ զատ, քաղաքակիրթ Ազգի մը կատարելագործեալ օրէնքին Թուրքիոյ մէջ չըկարենալ գործադրելու տեսակէտը վերաւորիչ նկատուած է : Այս թէգը կրնայ առաջնորդել այնպիսի տրամաբանութեանց շարքերուն որմէ կրնայ եղբակացուիլ թէ Թուրք Ազգը քաղաքակրթութեան ընդունակ չ'է : Մինչդեռ, ճշմարտութիւնը, ներկան եւ անցեալը, յիշեալ տեսակետին բոլորովին հակառակ են :

Թուրք արդիականութեան պատմութիւնը իրբեւ վկայ մատնանշելով կրնայ ըսուիլ որ, Թուրք Ազգը, հակառակ չ'է գտնուած այն ամեն նորութիւններուն որոնք ներկայ դարուս պահանջներուն համապատասխան, խոհեմութեամբ եւ խելք ու մտքի զօրութեամբ յառաջ բերուած են : Մեր նորագոյն պատմութեան սրբնթաց յառաջդիմութեան մէջ հանրութեան չահերը նկատի առնելով ձեռք բերուած նորութիւններուն դէմ գտնուած են անոնք, որոնց չահերը վտանգուած եւ յ'անուկ կրօնքի, եւ անել ու անգոյ հաւատալիքներու անուամբ ժողովուրդը խաբած ու գրգռած են :

Պէտք չէ մոռնալ որ, Թուրք Ազգին որոշումը, արդի քաղաքակրթութիւնը ամբողջ սկզբունքներով առանց այլեւայլի անպայման ընդունելն է : Ասոր ամենէն կարկառուն եւ կենդանի ապացոյցը, նոյն ինքն մեր յեղաշրջումն է :

Եթէ երբէք արդի քաղաքակրթութեան մէջ կը տեսնուին այնպիսի կէտեր որոնք Թուրք հաւաքականութեան հետ չեն կրնար հաշտուիլ ասոր պատճառը պէտք է վերագրել ոչ թէ Թուրք Ազգին անընդունակութեան, այլ անիրաւաբար զ'այն շրջապատող միջին դարու կազմակերպութեանց եւ կրօնական դաւանութեանց ու հաստատութեանց :

Ինչպէս որ « Մէճէլէ » ի կանոնները արդի քաղաքակրթութեան հետ երբէք չեն կրնար հաշտուիլ : Սակայն, այնպէս ալ բացայայտ է թէ « Մէճէլէ » ն եւ ասոր նման ուրիշ օրէնքները չեն կրնար Թուրք Ազգին կեանքին հետ ընթանալ :

Դատական գործավարութիւնը, ամենէն նոր եւ ամենէն կատարեալ եզող Ձուիցերիական օրէնքը կը տեսնէ այնպիսի քաղաքակիրթ,

(18415-59) 22643-59



հեղինակութիւն մը որով, մեր ազգը պիտի կրնայ ազատ ասպարէզ գտնալ եւ անոր պիտի պարգեւէ ճշմարիտ թուիչք մը՝ իր ընդարձակ գիտութիւն եւ ընդունակութիւնը կիրարկելու, որոնք ց'արդ կաշկանջուած էին:

Այս օրէնքին մէջ, մեր Ազգին զգացումներուն անյարմար ո' եւ է կէտ չը նշմարուիր:

Անհրաժեշտ է շեշտել թէ, արդի քաղաքակրթութիւնը առնելու եւ իւրացնելու որոշումով յառաջացող Թուրք Ազգը, ո'չ թէ նոյն քաղաքակրթութիւնը իրեն յարմարցնելու ա'յլ ամեն զինով իր քաղաքակրթութեան պահանջներուն՝ պատշաճեցնելու ստիպուած է: Ապրելու պարտադրուած Ազգի մը համար ասիկա պայման է:

Պատրաստուած օրինական նախագիծը, այդ պահանջներուն կարեւորագոյն մասերը կը բովանդակէ:

Մարդկութիւնը նախնական կազմութենէն քայլ մը առաջ չը տանելու աստիճան վտանգաւոր է այն տեսութիւնը, որուն համեմատ կը պնդեն ամուռ կապուած մնալ բարքերու, սովորութիւններու եւ տւանդութիւններու:

Ոչ՝ մէկ քաղաքակրթ Ազգ այս տեսակ կապանքի մը շուրջ չ'է մնացած, եւ կեանքի պահանջներուն հետեւելով, երբեմն երբեմն զինքը կաշկանջող աւանդութիւններ քանդելու չ'է վարանած:

[Իրականութեանց դէմ նախահայրերէն ժառանգուած աւանդութեան ամուր կառչիլ բացարձակ անխոհեմութիւն է: Արդէն, յեղափոխութիւնները այս մասին ամենէն ազդեցիկ միջոց ըլլալով գործածուած են:]

Գերման քաղաքային օրէնքին գործադրութենէն առաջ կրօնագիտական տեսակէտով Գերմանիոյ կեդրոնին մէջ ենթակայ էին (1500) տարի առաջ շինուած Բիւզանդիոնին Հռոմէական իրաւագիտութեան: Ասոր վրայ կը բարդուէր նաեւ Ազգային իրաւագիտութեան տեղական կանոնները:

Արեւելքի եւ հիւսիսային երկիրներու մէջ Հռոմէական իրաւագիտութեամբ եւ տեղական կանոններով խառն Բրուսիոյ օրէնքները կը գործադրուէին:

Իսկ մնացեալ երկիրներու մէջ ալ Փրանսական իրաւագիտութիւնը կը կիրարկուէր:

Գերման ժողովուրդին % 33 ը Հռոմէական, % 43 ը Բրուսիական 7 Սաքսոնիոյ, 17 ալ Փրանսական իրաւագիտութեան ենթակայ էին:

Գերման քաղաքային օրէնքին գործադրութենէն առաջ, Գերման իրաւագիտութեան լեզուն Լատիներէն, Փրանսերէն, Հելլեներէն եւ տեղական Գերմաներէն էր:

Պավերիոյ մէջ մի միայն ամուսնական պայմանագրութեան համար

70 էն 80 ձեւեր կային: Դատաւորին համար, անկարելի էր այդ ամեն կանոններուն զատ զատ տեղեկանալ:

Գերման քաղաքային օրէնքին հրատարակութենէն առաջ, Գերմանիոյ մէջ մարդ մը, ոեւէ խնդրոյ մը առթիւ, բացարձակապէս չ'էր կրնար գիտնալ թէ որ օրէնքին ենթակայ պիտի ըլլայ:

Գերման իրաւագէտները, այս հազարամէկ տեսակ եւ դարերէն փոխանցուած կանոններէն քաղաքային օրէնքով, մէկ ոստումով իրենց երկիրը փրկեցին, եւ ամբողջ Գերմանիոյ համար միակ քաղաքային օրէնք մը շինեցին:

Օրէնքը, 3 Յուլիս 1896 ին հրատարակուեցաւ եւ Ազգային Ժողովին կողմէ ամբողջութեամբ ընդունուեցաւ: Աւանդութեանց հետամուտ եղողները, Գերման քաղաքային օրէնքը չափազանց տեսական (theorie) եւ գործնական տեսակետով անարժէք նկատած էին: Մինչդեռ, յետ քննութեան, իրենք ալ անհնար նկատեցին այդ օրէնքին մէկ բառն անգամ պակսեցնելու:

Փրանսական քաղաքային օրէնքն ալ յեղաշրջման մը արգասիքն է: Անիկա ալ նախկին կանոնները, աւանդութիւնները կոխտեսելով նոր սկզբունքներ կիրարկած է: Դասակարգային խտրութիւնը, հողային առանձնաշնորհումը ջնջելը եւ ընտանեկան իրաւունքը եկեղեցոյ իրաւասութենէն առնելը, այս օրէնքին գլխաւոր նորութիւններէն եղած է:

Քաղաքային օրէնքին հրատարակութենէն առաջ, Փրանսա, տեղական եւ գրաւոր իրարմէ տարբեր կանոններով կը կառավարուէր:

Հարաւային կողմը Հռոմէական ժամանակէն մնացած կանոնները, հիւսիսային կողմն ալ Ժեռմէներէն բղխած սկզբունքները կը կիրարկէին: Ասոնցմէ զատ քաղաքային յարաբերութեանց մէջ ամեն մէկ միջավայրին իրեն յատուկ կանոնները կային:

Անհիմն աւանդութեանց զարհուրելի մէկ հարուած իջեցնող Փրանսական յեղափոխութեան քաղաքային օրէնքը ամբողջ հնութիւնները սրբեց եւ անոր տեղը նոր օրէնքներ եւ սկզբունքներ կիրարկեց:

Փրանսական քաղաքային օրէնքին ամենէն յամառ հակառակորդը Եկեղեցին եղած էր: Վասնզի, այս օրէնքը, քաղաքային յարաբերութեանց — մասնաւորաբար ընտանեկան իրաւանց մէջ — կաթոլիկութեան իշխանութիւնը կը ջնջէր:

Զուիցերիոյ քաղաքային օրէնքին հրատարակութենէն առաջ ֆանթոն-նետուն քանակութեան չափ օրէնքներ ունէր: Զուիցերիական քաղաքային օրէնքը, զանազան բարքեր ու սովորութիւններ լուծանդակող այդ օրէնքներուն ամենքն ալ ջնջեց, ասոնց տեղ բոլորովին տարբեր, միայն մէկ հատ քաղաքային օրէնք գրաւ:

Այս երեք խոշոր դէպքերը, համակ կեանքը՝ մեռեալ աւանդութեանց կապելու փափաքող (պատմական դպրոց) ին անվերականգնելի պարտութեանը պատճառ եղած են :

Այս օրինակներուն մէջ բերումէն նպատակնիս այն է որ, ժամանակին ուղղութեան եւ քաղաքակրթութեան պահանջքին համաձայն, Ազգերը կրնան մէկ ուսումով հրաժարիլ իրենց աւանդութիւններէն, եւ այս հրաժարումը ոչ թէ վնասակար կամ վտանգաւոր կ'ըլլայ — ինչպէս կը կարծուէր, այլ կենդանի օրինակներով կը ցուցնէ թէ մեծագոյն բարիքներ կ'ստեղծէ : Կեանքին անյարմար աւանդութեանց կտուցիլն է որ Ազգերը դէպի անդունդ կ'առաջնորդէ :

Վերոյիշեալ օրէնքներուն հիմը կը կազմէ կրօնքին պետութենէն անջատումը :

Զուրիցերիա, Գերմանիա, Ֆրանսա, քաղաքական եւ Ազգային միութիւններն, տնտեսական ազատութիւն եւ ընդլայնումն կրցած են կազմել ու հաստատել իրենց քաղաքային օրէնքին հրատարակութեամբ :

Այս կենսական անհրաժեշտութեանց դէմ նախկին աւանդութիւններուն, տեղական կանոններուն, եւ կրօնական սովորութիւններուն, տեւականացումը յիշեալ երկիրներուն ո'չ մէկուն -- նոյն իսկ Զուրիցերիոյ պէս, հանրային կարծիքին ամենէն աւելի ազդեցութիւն ունեցող երկրի մը մէջ չ'է ուղղած, չ'է յիշուած :

Տարակցս չըկայ որ, օրէնքներուն նպատակը՝ ոչ թէ ո'եւէ աւանդութիւններու եւ կամ միմիայն խղճէն կախեալ կրօնական տուեալներուն զօրավիգը պիտի ըլլայ, ա'յլ ամեն զինով պէտք է ապահովէ եւ ամրապնդէ քաղաքական, հաւաքական, տնտեսական, Ազգային միութիւնը :

Ներկայ դարուս քաղաքակրթութեան պատկանող տէրութիւններուն միակ տարբերութիւնը այն է որ, կրօնքը եւ աշխարհը անջատ կը տեսնեն : Հակառակ ենթադրութիւնը այն եզրակացութեան կը յանդի որ, տէրութեան կողմէ ընդգրկուած կրօնական սկզբունքները չ'ընդունողներուն խղճին վրայ՝ ճնշում բանեցուցուած պիտի ըլլար : Ասիկա, ներկայ դարուս տէրութեան զաղաքարները չ'ընդունիր : Կրօնքը՝ որքան ատեն որ խղճին մէջ կը մնայ, անձեռնմխելի եւ յարգանքի արժանի է՝ յ'աչս Պետութեան : Կրօնքին, օրէնքներուն մէջ ներմուծումը, պատմութեան մէջ յաճախ թաղակիրներուն, բռնակալներուն, զօրաւորներուն կամք ու փափաքնին պարտադրելու միջոցը եղած է : Ներկայ դարուս Պետութիւնը, կրօնքը աշխարհէն զատելով, մարդկութիւնը՝ պատմութեան այս արիւնոտ փորձանքէն ազատած եւ կրօնքը՝ իրական ու յաւիտենական դահը եղող խղճին վրայ նստեցուցած է :

Մասնաւորաբար, այն տէրութիւնները՝ որոնց հպատակները զանա-

զան կրօնքներու կը պատկանին, ընդհանուրին միակ օրէնք մը կարենալ պարտադրելու համար, Ազգային իշխանութեան պահանջքն է որ՝ այդ տէրութիւնը կրօնքին հետ յարաբերութիւնը խզէ :

Քանզի, օրէնքները եթէ կրօնքէն բզխած ըլլան, խղճի ազատութիւնը ընդունելու ստիպողականութիւնը ունեցող տէրութիւնը, զանազան դաւանութեանց հետեւող հպատակներուն համար, ստիպուած պիտի ըլլայ զատ զատ օրէնքներ պատրաստելու : Ասիկա, բոլորովին հակառակ է այն հիմնական պայմաններուն՝ որոնցմով արդիական պետութիւն մը կ'աշխատի զօրացնել քաղաքական, հաւաքական, Ազգային միութիւնը :

Պէտք է յիշեցնել որ, տէրութիւնը ո'չ թէ միայն իր հպատակներուն ա'յլ եւ օտարներու հետ ալ շփման մէջ է : Այս պարագային, անոնց համար ալ, առանձնաչնորհմանց (favorabilis) տեսակէտով՝ մասնաւոր օրէնքներ ընդունելու պէտք պիտի ըլլայ : Լօզանի դաշնագրով ջնջուած առանձնաչնորհումներուն մեր երկրին մէջ պահպանման համար, օտարներու կողմէ յ'առաջ բերուած պատճառաբանութիւններուն գլխաւոր կէտը այս եղած է :

Ասկէ զատ, Յաթի՛ Սուլթան Մէհմէտի շրջանէն մինչեւ վերջին ասններ իսլամ հպատակներուն գործադրուած մասնաւոր արամազրութիւններն ալ՝ այս կրօնական կացութենէն ծագում առած է : Մինչդեռ, նոր Թուրք քաղաքային օրէնքին նախագծին պատրաստութեան հետեւանօք, մեր երկրին մէջ գտնուող փոքրամասնութիւնները, Լօզանի դաշնագրին իրենց համար ընդգծած իրաւունքներէն հրաժարած ըլլալնին, Դատական գործավարութեան տեղեցացուցած են :

Հոս կ'ուզենք մատնանշել մեր նորագոյն պատմութեան համար արժէք ունեցող դէպք մը :

Ալի Բաշան, ժամանակին Սուլթան Ազիզի առաջարկած է Թուրքիոյ համար նոյնութեամբ ընդունելու Ֆրանսական քաղաքային օրէնքը, սակայն, Ճէվաթ Բաշայի միջամտութեամբ, այս հոյակապ ձեռնարկը ամլութեան դատապարտուած եւ ասոր տեղը « Մէճէլլէ » ն զրուած է : Արդէն, ամբողջ մտահոգութիւննին անձնական շահերուն հետամուտ եւ կեղծիքը նշանաբան ունեցող արքայական վարչութիւնը չ'էր կրնար Ազգին իրական շահերը նկատի առնելով որոշում տալ :

Ներկայ դարուն՝ քաղաքակրթ Ազգերուն համար ճանչցած ընդհանուր իրաւունքը մեր կողմէ տիեզերական քաղաքակրթութենէն անպայման պահանջուած պահուն, այդ իրաւանց հանգէպ հարկ եղած քաղաքակրթական պարտականութիւններն ալ, Թուրք Ազգը, իր նոր քաղաքային օրէնքով իր ձեռքովը իրեն պարտադրած եղաւ : Այս օրէնքին նախագծին իմաստներէն մէկն ալ ասիկա է :

Թուրք Ազգին Բարձր ներկայացուցիչը եղող մեծ ժողովին դնահատման եւ վաւերացման ներկայացուած Թուրք քաղաքային օրէնքին նախագծին գործադրութեան դրուած օրը, մեր Ազգը, տաններեք դարերէ 'ի վեր զինքը շրջապատող յոռի աւանդութիւններէն եւ անորոշութիւններէն ազատուած՝ պիտի ըլլայ, անցեալին դուռները գոցելով, արդի քաղաքակրթութիւնը ընդգրկած կեանքի եւ զարգացման շաւղին մէջ պիտի ընթանայ:

Դատական գործավարութիւնը կասկած չ'ունի թէ, այս օրէնքը պատրաստելով, յեղաշրջման եւ պատմութեան առջեւ՝ Ազգային պարտականութիւնը կատարած, եւ Թուրք Ազգին իրական շահերուն թարգմանը հանդիսացած է:

**Դատական Գործավար
ՄՍ.ՀՄՈՒՏ ԷՍՍՏ**

ԱԶԳ. ՄԵԾ ԺՈՂՈՎՈՅ

**Դատական Յանձնաժողովին
Տեղեկագիրը**

Մեր յանձնաժողովին յղուած եւ դատական գործավարութեան կողմէ. ձեռնասանձեղ եւ մասնագէտներէ կազմուած մասնաժողովի օմիչցաւ, Զուիցերիոյ քաղաքային օրէնքէն աւստրալուսի եւ գրի առնուած ներկայ նախագիծը. — կարեւոր ժողովներու մէջ Ն. Վ. Ըսմէր Բաւարի, եւ ընդհանուր խորհրդակցութեանց մէջ այդատեան գործավար Ն. Վ. Մաննուս Կասս եւ յիշեալ մասնաժողովի անդամներէն, քաղաքային օրէնքի դասախօս Վէլիս-ին պէլերու ներկայութեամբ ուսումնասիրուեցաւ:

Նկատելով որ, յիշեալ նախագիծը քաղաքային ռեկոնստրուկտիւն կատարելով երկու Զուիցերիոյ քաղաքային օրէնքէն բազում է, եւ նկատելով որ, անկախ բովանդակելով նոր սկզբունք եւ սրամաղորութիւններ, մեր ընկերային, քաղաքային եւ սնտակայան կեանքին մէջ, ներկայ դարուս պահանջներուն համաձայն յայտարարուած կարեւոր եւ ազդու յեղաշրջումներ ստեղծելու, եւ ամեն պարագայի սակ, շատ մը թերութիւններ ամբողջացնելու հանգամանք ունի, յանձնաժողովի սկզբունքով, բաժնուր դասեց մեր կառավարութեան ուղիղ սրամարանութիւնը, եւ ասկէ վերջը, յոգուածները մի առ մի ուսումնասիրելով եւ հարկ եղած բացատրութիւններ լսելով նոյնութեամբ ընդունած է գայն:

Ներկայ նախագծին ենթակայութեան կողմէ լաւ հասկացողութեան եւ գործադրութեան համար, յիշեալ Գործավարութիւնը, այժմէն հարկ եղած միջոցներ սնտիւնած է եւ ասիկա մօտէն դիտող յանձնաժողովի հաստատում է թէ, մինչեւ որ օրէնքը գործադրութեան դրուի, այլ ժամանակամիջոցին մէջ, անկախ ընդարձակ եւ ազդու միջոցներ ձեռք պիտի առնուին: Այս հարաւորով, օրէնքին նախագիծը կը ներկայացուի ընդհանուր ժողովին նկատմամբ:

Յանձնաժողովի նախագահ Սարուհան՝ Մուսթաֆա Ֆելիքի, ներկայ նախագիծին տեղեկագիրը Մէնթէշէ՝ Շիւքրի Գաւա, քարտուղար՝ Սարուհան Գեմալ, անդամները՝ Գօնիա՝ Բեքիզ, Զօրուա՝ Միւնէր, Տէնիզլէ՝ Նեմիպ Ալի, Գասթամուրէ՝ Նեմիտի, Պոզիւք՝ Համաթի, Գասթամուրէ՝ Հասան Ֆեհմի, Գարաթի՝ Օսման Նիւզի, Անիթալիա՝ Ահմէտ Սադիկ, Սինուպ՝ Եուսուֆ Բեքալի, Գանիա՝ Թեմիշիզ Բեքրէթ, Գասթամուրէ՝ Ալի Նազմի:

**ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՕՐԷՆՔԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ**

Ընտանեկան Իրաւունք
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ԱՅՐ ԵՒ ԿԻՆ
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ — ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — Նշանում

Յօդ. 82 — Նշանուքը ամուսնութեան խոստումով կ'ըլլայ Օրինաւոր ներկայացուցիչներու կողմէ հաւանութեան չ'արժանացած նշանուքը անչափահաս եւ արդիւնաւոր (մահճուր, Interdit) չը կրնար պարտադրել :

Նշանուքը:

(Մանօր. — Նախաբանին մէջ բաւ է ինքն թէ, Թուրք Քաղաքային օրէնքին յառաջաբանը (յօդ. 1 — 7) կարգ մը ընդհանուր սկզբունքներու մասին կը խօսի : Առաջին գիրքը (8—81 յօդ.) երկու գլուխներէ կը բաղկանայ : Առաջինը անհասական, իսկ երկրորդը բարոյական անձերու մասին ճամադրութիւններ ունին : Ներկայ գրքիս նիսքը կ'սկսի երկրորդ գլուխէն : Զուիցերիական օրէնքին մէջ ասիկա 90 էր, յօդուածէն կ'սկսի :

Նշանուքը, նորութիւն մ'ըն է իսլամ համայնքին համար : Յարկ գործադրուած է աստուածայեան դրութիւնը, որուն համաձայն, գործի աշխարհին մէջ ուրիշ դաշինքներու նման, այլ եւ կին — առի, տղի — բաւերով ամուսնութիւնը կը կնէին. որով, եթէ առեւտուրի դաշինքին նման, կրնային ճամադրուած պայմանները բացուցած ըլլային առանց նախնական ձեւակերպութեան ամուսնութիւնը անհակեցելի կը մնար իրենց մէջ :)

Յօդ. 83 — Մերժող նշանածը ամուսնութեան պարտադրելու համար, օրէնքը, դատավարութեան իրաւունք չը տար, եւ եթէ ամուսնութեան մերժման պարագային հատուցում տալու պայմանաւորուած ըլլայ, այդ պայմանը անընդունելի է :

Հետեւանքը:

Ամուսնութեան համար
դատավարութեան իրաւունքին
չը դրոյթիւնը:

(Մանօր. — Այս յօդուածին ճամադրութիւնը, « ամուսնութեան մերժման » պարագային

յառաջ գալիք հետեւութեան համար է: Ինչ որ երբէք հակասական չ'է յետագայ յօդուածներուն հետ:

Օրէնքը անընդունելի կը նկատէ հասուցումի պայմանը, որ, ասիկա բացառութիւն կը կազմէ ընդհանուր օրինական սկզբունքին:

Յայտնի է որ, պայմանագրող կողմերը, դատավարութեանց եղանակը որոշող օրէնքին (Code de procedure civile) 64րդ յօդուածին համաձայն կրնան ո'նէ. Է դաշինքի պայմանները նշանել իրենց մէջ, պայմանաւ որ, անոնք օրէնքի, ընդհանուր իրաւանց եւ բարոյականի դէմ չ'ըլլան: Հետեւաբար, այս 83րդ յօդուածին հակասակ պայմանն ալ բացառականապէս ընդունելի չ'է:

Նշանը արտօնելու
հետեւանքը:
վիստուց հասուցում:

Յօդ. 84 — Նշանածներէն մին եթէ առանց բանաւոր պատճառի նշանը աւրէ եւ կամ կողմերէն մէկուն վերագրուելիք թերութեամբ նշանը աւրուելու ըլլայ, թերացող կողմը միւսին մօրը եւ հօրը եւ կամ այս մասին անոնց նման վարուող ուրիշ անձերուն, բարի տրամադրութեամբ (bonne foi) եւ ամուսնութիւնը կայանալու հաստատ համոզումով, ըրած ծախքերուն փոխարէն յարմար հատուցում մը տալու պարտաւոր է :

(Մանօր. — Նիւթական « հասուցում » (indemnité) կարենալ պահանջելու նամար, օրէնքը 2 պայման դրած է, 1 — առանց բանաւոր պատճառի նշանը եւ ընկելու է, 2 — այնպիսի թերութիւն մը ըլլալու է որուն հետեւանքով նշանը աւրուած ըլլալու է: Ասոնց աստիճանը դատարանին գնահատումէն կախում ունի: Այս մասին երթականներուն վիճակը, միջավայրին սովորութիւններն ալ այդ գնահատման կարեւոր ազդակներ են:

Ներկայ Քաղաքային օրէնքին առաջին յօդուածին մէջ բնութեամբ էր թէ, « Օրէնքը բնական եւ հոգեկան իմաստով բացառած ամբողջ խնդիրներուն կը գործադրուի: Այն խնդիրը որ օրէնքով չ'է մասնաճշտուած, դատարար, բարեւոր եւ սովորութիւններու համաձայն պէտք է լուծէ: Ասոնց ալ չը գոյութեան պարագային, եթէ ինք (դատարար) օրէնքից եղած ըլլար, նայն խնդրոյն լուծման համար ի'նչ ձեւ որ պիտի տեսնէր այնպէս կը կարգադրէ: Դատարար իւր վնասներուն մէջ, զիսական կարծիքներէն եւ դատական որոշումներէն կ'օգտուի: »

Անա հիմնական սկզբունք մը որուն համաձայն դատարարին իրաւասութիւնը կը նշանուի, որով, թէ ներկայ եւ թէ յետագայ յօդուածներուն մէջ այն խնդիրներ որոնք գնահատման ձգուած են, յիշեալ 2րդ յօդուածին ճամադրութեան համաձայն կը լուծուի:

Զուիցերիական օրէնքին 92 րդ յօդուածին մէջ « parents » ր (իսպիտէն բնագրին մէջ ալ genitori) ներկայ 84 րդ յօդուածին մէջ « մօրը եւ հօրը » բարգմանուած է:

« Եւ կամ այս մասին անոնց նման վարուող ուրիշ անձերուն. » պէտք չ'է հասկցուի խնամակալի պէս օրինական հանգամանք ունեցող անձեր, այլ, ասոնք այնպիսի անձեր են, որոնք, ենթակային շատ մօտ կապակցութեամբ, եւ ամուսնութեան հաստատ հաւաստով կարգ մը գնումներ ըրած, ծախքերու ենթարկուած են: Ասոնց համար Յրաններէնի մէջ « aux tiers » բնութեամբ է:

Հասուցումի նախակը կը նշանուի փորձագէտ (expert) ներու տեղեկագրով եւ դատարարին գնահատմամբ:)

Յօդ. 85 — Այն կողմը որ առանց թերացած ըլլալու, նշանը աւրուած եւ ասկէ անձնապէս չափազանց վնասուած է, անոր բարոյական վնասը դարմանելու համար դատաւորը կրնայ յարմար հատուցում մը վճռել:

Բարոյական հատուցում:

Բարոյական հատուցման դատը ժառանգորդներուն չը փոխանցուիր: Միայն թէ, ժառանգութիւնը բացուած ատեն եթէ առարկութիւնը ընդունուած եւ կամ դատավարութեան սկսուած ըլլայ, ժառանգորդներուն կը փոխանցուի:

(Ծանօթ — 84 եր յօդուածը ծախքերու հասուցման վրայ կը խօսէ, իսկ ներկայ յօդուածը. բարոյական հատուցում ալ վճարելու կ'ստիպէ:

Չուիցերիական օրէնքին մէջ, առաջինին համար « indemnité » իսկ երկրորդին « reparation morale » քսած է:

Միայն թէ, միւս կողմէն այս հասուցումը կարենալ պահանջելու համար, անհրաժեշտ է որ նշանակուին աւրուելուն մէջ դատախազակալ կորսից թերութիւնը հաստատուած ըլլալ: Ինչպէս որ, Չուիցերիական օրէնքին մէջ « si l'autre partie est en faute » քսած է:

« Բարոյական հատուցումը » ինչ^օ է, եւ որքան կրնայ ըլլալ:

Ասիկա ալ ենթակաւորուն դիրքին, արժանիքին եւ կրած վնասունն համեմատուած ըլլալուն, եւ ի դէպ պարագային փորձագէտներուն զննմանման պիտի ենթարկուի:

Ամեն պարագայի սակ, վնասը կարենալ դարմանելու համար ասիկայ տարապայման, չափազանց, (Յանիւ, grave) պէտք է ըլլալ:

Դատավարութեան ժառանգորդներուն փոխանցման խնդրոյն մէջ, Թուրք քաղաքային օրէնքը աւելի վնասկան կը խօսի, եւ ասոր համար ալ երկու պայմաններէն մին անպատճառ պէտք է գոյութիւն ունեցած ըլլայ:

1 — Առարկութիւնը (իստա'ա) ընդունուած եւ կամ,

2 — Դատավարութեան սկսած ըլլալու է:

Դատավարութեան իրաւունքը կը փոխանցուի ժառանգորդներուն այն ատեն միայն երբ առարկութիւն — որ, Չուիցերիական օրէնքին մէջ « prétention » քսուած է — ենթակային կողմէ ընդունուած կամ, դատի սկսուած ըլլալու է:

Այս երկու պարագան կարենալու հաստատելու համար, Չուիցերիոյ օրէնքը, դատավարութեան զեկուցագրին դատախազակալին հաղորդելուն պէտք կը տեսնուի: Մինչդեռ Թուրք դատավարութեան եղանակը նոյն օրէնքին այս տեսակ բացարձակ տրամադրութեանց համաձայն, դատավարութեան խնդագրին պատճառական արձանագրութիւնը « դատի սկսուած ըլլալը » հաստատելու կը բաւէ:

Յօդ. 86 — Նշանուողներէն ամեն մէկը՝ միւսին տուած նուէրը կրնայ ետ պահանջել, եթէ՝ նուէրները նոյնութեամբ գոյութիւն չ'ունենան, անիրաւաբար իւրացուած գոյքի մասին եղած օրինական տնօրինութեան համաձայն կը հատուցուի: Եթէ՝ նշանուողը մահուան պատճառաւ աւրուած ըլլայ, ետ առնելու դատը անընդունելի է:

Նուէրներուն ետ դառնուելը:

(Ծանօթ. — Այս յօդուածը՝ նախապէս գործադրուած « Մէնէլլէ » ի եւ ասուած-պետական դրութեանց հիմնական սկզբունքներուն հակառակ է:

Նուէրները կրնան ետ պահանջուիլ նշանուողի մահէն աւելի:

Յոյները ասկէ առաջ ունէին դատօթիսի սովորութիւնը, ինչ որ, իրենց տուած նուէրներուն վնասուածութեան տեսութեամբ եւ օրէնքի կարգ անցած: Մինչդեռ, Հայերու մէջ, հետզհետէ տարածուիլ սկսած այդ սովորութեան մասին չը կար օրինական հիմք:

Թուրքերը, պատմագրութիւն ունէին ամուսնութեան պայմանագրութեամբ որոշ գումար մը յատկացնելու հարսին: Ասիկա մասամբ կանխիկ եւ մասամբ ալ յետ ամուսնաբանութեան (բա'լագ) կ'ըլլար: Այդ գումարին « Միներ մու'անէլ » եւ « Միներ մու'անէլ » կըսուէր:

Իսլամ համայնքին այդ դրութիւնը կրօնք չ'էր ստիպէր. այլ, այդ արագութիւնը իրենց փոխանցուած էր հին կտակարանէն, զոր կ'ընդունէին իրեն նախկին ասուած-պետական օրէնք (օրէնքի սալիմա).

« Միներ » երբէք չը պատճառիր նուէրի դրութեան: Հետեւաբար, ներկայ յօդուածին տրամադրութիւնն ալ, ի մէջ այլոց, բոլորովին նոր դրութիւն մըն է իսլամ համայնքին համար.)

Ժամանցում:

Յօդ. 87 — Նշանուողին աւրուելէն տարի մը վերջը, նշանուողին յառաջ եկած դատերը անլսելի կ'ըլլան:

(Ծանօթ. — Ժամանցման թուականին սկիզբը կարենալ որոշելու համար, օրէնքը, անհետին աւրուելու թուականը հիմ բռնած է:

(Ուրեմն, նախ քան դատավարութեան այդ թուականը նշանուողի ու հաստատել անհրաժեշտ է.)



ԵՐԿՐՈՐ Դ ՄԱՍ

Ամուսնութեան յայտակարարումն (Եկիցեք) եւ արգելներ,

Յայտակարարութեան
պայմանները,
Ցարիք:

Յօդ. — 88 Այրը տասնըութը եւ կինը տասը եօթը տարիքը չը լրացուցած չ'են կրնար ամուսնանալ: Միայն թէ, արտաքոյ կարգի պարագաներու մէջ, եւ յոյժ կարեւոր պատճառի մը համար, տասնըինգ տարեկանը լրացուցած այր եւ կնկան ամուսնանալուն՝ դատաւորը կրնայ արտօնել: Խնամակալն ալ պէտք է լսուի:

(Մանօք. — Այս յօդուածը կը նշանակէ չափահասութեան տարիքը, ինչպէս որ, թուրք հաղափային օրէնքին 11 եւ յօդուածին մէջ ալ, «Չափահասութիւնը 18 եւ տարեկանը լրացնելով կ'սկսի: Ամուսնութեամբ՝ անձը չափահաս կը նկատուի », ըսուած է:

Չուիցեթիական օրէնքին մէջ չափահասութեան տարիքը այրերուն համար եւս եւ կիներու ալ տասը ութը ըսուած է:

Այս տարիքն պակաս եղողներուն արտաքոյ պայմաններու մէջ արտօնութիւն տալու իրաւասութիւնը խնամակալն ալ լսուել: Վերջը դատաւորին տրուած է տարիքն ալ 15 ըսուած է: Մինչ Չուիցեթիականին մէջ այդ սահմանը 17 ին դրած է:

Ըսել է թէ, 15 տարեկանէն պակաս եղողները բացարձակապէս չեն կրնար ամուսնանալ:

Իսլամ համայնքին, ասկէ առաջ գործադրուած կրօնական հաստատութիւններու համաձայն, որոշ պայմաններու մէջ կինը ինը եւ մանչը տասնեկու տարեկանին կրնային ամուսնանալ:

Յայներու մէջ, չափահասութեան տարիքը որոշուած էր տղայաց համար 14 եւ կիներու 12: Իսկ վերջերս, այդ տարիքը 18 եւ 14 ի վերածուած էր:

Չափահասութեան տարիքը որոշելու համար ռուսահայերը երբեքայ էին նախկին Ռուսական օրէնքին, որուն 213 էն մինչեւ 222 եւ յօդուածները կը նշէին զայն եւ պարտականութիւնները կը սահմանէին: Հոն, անչափահասները երեք հասակի կը վերածէին 14—17—21, որոնց համար որոշ տրամադրութեամբ պարբերաբար բոլորու կը գնուէր օրէնքը:

Քայն ամուսնութեան տարիքը որոշուած էր այրերուն 18 եւ կիներուն 16: Անոր-կովկասի համար 15—13:

Ֆրանսայի եւ Իսպանիոյ մէջ այրերու համար 18 (աւելեակաւ գործերու մէջ լրացել չափահասութիւնը 21 է) կ'ինքնու ալ 15 (երկուսն ալ բոլորութեան հրահան տեսնալու պայմանաւ), Աւստրիոյ մէջ 14 տարեկան, երկու սեռին համար ալ:

Մեծութիւնը արգել չէ ամուսնութեան:

Նախկին Ռուսական օրէնքը, որտուեւէն ասկէ տարիքը ունեցողները կ'արգիլէր պակասել:

Թուրք Քաղաքային օրէնքը, 15 էն 18 տարիքի մէջ եղողներուն ամուսնութեան հրահան տալու իրաւասութիւնը դատաւորին բողոք է: Իսկ, Չուիցեթիական օրէնքը, 17 էն 20 տարիքի մէջ եղողներուն ամուսնանալու բոլորութիւնը պակաս թանձրանքով ձգած է:

Յօդ. 89 Դատելու կարողութիւն ունեցողները (Միւսկիցեթի, discernement) միայն կրնան ամուսնանալ: Մատաւոր ո'նէ է հիւանդութեան ենթակայ եղող անձ՝ երբէք չի կրնար ամուսնանալ:

Դատելու կարողութիւն ունեցողները:

(Մանօք. — Թուրք Քաղաքային օրէնքին 9 եւ 10 եւ յօդուածներով դատելու կարողութիւն ունեցողները կը բացարձակ յայտարարելով թէ, այն չափահաս անձը որ դատելու կարողութիւն ունի հաղափային իրաւունքները գործածելու իրաւասու է:

Չափահասութեան տարիքն ալ 11 եւ յօդուածով կը սահմանէ:

Այս 89 եւ յօդուածին մատուցողները նախկին օրէնքին կ'ակնարկէ, որոնց ամուսնութիւնը բացարձակ կ'արգիլէ: Ինչպէս որ, ասկէ առաջ ալ իսլամ համայնքին եւ միւս հաստատութեանց մէջ ալ ընդունուած սկզբունք մ'ըն էր:

Միայն թէ, նախորդ Քրիստոսական օրէնքով, խելագարութիւնը երկու տեսակ էր:

Ա. — Տեսական (Մէծնունը մուսկից):

Բ. — Ոչ տեսական (մեծնունը կարը մուսկից):

Առաջինը, ներկայ յօդուածին տրամադրութեանց համաձայն, երբէք չ'էր կրնար ամուսնանալ: Իսկ երկրորդը որոշ պայմաններով, բոլորապէս ամուսնանալու:

Յօդ. 90 — Չ'հասը (քիւլիւք, le mineur) առանց հօրը եւ մօրը եւ կամ ինամակալին (tuteur) հաւանութեան չը կրնար ամուսնանալ:

Չ'հասներու մասին
Օրէնքաւոր ներկայացուցիչներուն հաւանութիւնը:

Ամուսնութեան յայտարարութեան պահուն հայրը իշխանութիւն (վէլայէթ, puissance paternelle) (*) ունին մի միայն մօր եւ հօր մէկուն հաւանութիւնը կը ըսուէ:

Մանօք. — Ներկայ յօդուածը 88 եւ յօդուածին լրացուցիչ մասն է:

(*) Հայր իշխանութիւն (վէլայէթ) եւ ինամակալութիւն (վէլայէթ) տարբեր հանգամանք ունին յաջ օրէնքին:

Փոքրիկ տղաք բնականորէն մօր եւ հօր իշխանութեան ներքեւ են: Առանց օրինական պատճառի, այս իշխանութեանն չեն կրնար զրկուիլ: (Թրք. Քաղ. օրէնք յօդ. 262 — 277):

Նախորդ Քրիստոսական օրէնքը կ'ընդ հանգամանքը երբէք չ'էր ճանչնար այս տեսակ ինքիւն-ներու մէջ: Հետեւաբար, միշտ հայրը կը նկատուէր իրեն ընտանեկան պետ (վէլի):

Իսկ ինամակալները զատարանի կողմէ կը կարգուին, այն անչափահաս տղաքներու համար որոնք հայր իշխանութիւն չունին, (Թրք. Քաղ. օրէնք, յօդ. 346 — 438):

Յրանսական քաղաքային օրէնքին համաձայն (յօդ. 148), հօրը եւ մօրը հաւանութիւնը անհրաժեշտ է՝ եթէ այր 25 եւ կինը 21ը լրացուցած չ'են: Մինչդեռ, թուրք քաղաքային օրէնքը, այդ սահմանը որոշած է մինչեւ 18 — 17:

Ամուսնութեան արտոգոյրեան պահուն, եթէ հայրը կամ մայրը ներկայ են, առանց քարձը ձայնով հաւանութիւնը կը բաւէ: Իսկ բացակայութեան պարագային հաւանութիւնը պէտք է վաւերացուած ըլլայ նոսարի միջոցաւ:)

Յօդ. 91 — Խնամակալին հաւանութիւնը չ'առնուած արգիլեալը (Մահնուր, interdit) չը կրնար ամուսնանալ:

Արգիլեալներու մասին:

Խնամակալին դժկամութեանը պարագային, արգիլեալը կրնայ դատարան դիմել:

(Ծանօթ. — Արգիլեալներ՝ ներկայ օրէնքին 354 — 358 յօդուածներով նշուած են, որոնց մասին իրենց կարգին պիտի խօսինք:)

Յօդ. 92 — Յետադայ անձերու մէջ ամուսնութիւնը արգիլուած է:

1 — Համեմատութիւնը ուղիղ ըլլայ կամ ոչ ծնողքը իրենց սերունդին հետ, հարազատ եւ կամ համահայր ու համամայր եղբայրներու մէջ, մէկը հօրեղբօրը, մօրեղբօրը, հօրաքոյր եւ մօրաքոյր, կաթնմայր եւ կաթնեղբայրներու հետ:

Արգիլեալներ:

Ազգակոտորութիւն:

2 — Խնամիական կապակցութիւնը ստեղծող ամուսնութիւնը, նոյն իսկ եթէ լուծուած եւ կամ մահուամբ եւ ամուսնալուծմամբ ոչնչացած ըլլայ, այր եւ կնոջ ծնողաց ու սերունդին, եւ կնոջ ծնողքը էրկանը սերունդին, հետ:

3 — Որդեգրին հետ որդեգրողը, եւ ասոնցմէ մէկուն հետ միւսին այր կամ կինը:

Ծանօթ. — Ամուսնութեան արգելի հանդիսացող եւ խնամիական կապակցութիւնը կը սահմանափակուի այս յօդուածով: Ասոնցմէ գաւ, ամեն անգի որ կը կարծեն ազգական համարուիլ իրարու, արգելի չ'է ամուսնութեան:

Ներկայ օրէնքով որդեգրութիւնը իսլամ համայնքին համար նորութիւն մըն է, եւ հակառակ է իրենց դատանութեան:

Նոյնպէս ոչ — իսլամներուն համար ալ նորութիւն մըն է սենսու մօր եւ կաթնեղբայրներու հետ ամուսնանալու արգելի ինչպէս որ, Զուիցերիական օրէնքին մէջ ալ չը կայ:

Արեւակցական կամ խնամիական արգելի, Օրթոսոֆա էկեղեցիներու եւ Հայերու մէջ մինչեւ վեցերորդ ասիւնանի էր. Վերջին ասեմներու, մինչեւ եօթներորդ ասիւնանի արգիլուած հռչակուեցաւ, սա արքեպիսկոպոստոս որ, այս վերջին ասիւնանաւ ամուսնութիւնը եթէ կատարուէր, անվաւեր չ'էր համարուէր. Սակայն, այժմ օրէնքը վերջ կ'ուսայ այս արգելի կանոն եւ սովորութիւններուն:)

Վերամուսնութիւն: Անպարտան ոչնչացած ըլլալը հաստատել:

Յօդ. 93 — Վերամուսնանալ փափաքող անձը, ստիպուած է ապացուցանել մահուամբ, կամ ամուսնալուծմամբ եւ կամ անվաւեր հռչակմամբ ամուսնութեան ոչնչացած ըլլալը:

Ծանօթ. — Ամուսնութիւնը երեկ զլլաւոր պատճառներով գոյութենէ կը դադրի. 1 — Մահուամբ, 2 — Ամուսնութեամբ, 3 — Ամուսնութեան անվաւեր հռչակմամբ:

Մահուան պարագան կրնայ հաստատուիլ պատճառական վկայագրով: Ամուսնալուծման եւ անվաւեր հռչակման պատճառներուն վրայ իրենց կարգին պիտի խօսինք, (յօդ. 129 — 150 եւ 112 — 128).

Միայն թէ, Զուիցերիական օրէնքը. « juemegt en nullité » քսելով հասկցուցած կ'ըլլայ թէ ամուսնութեան անվաւեր հռչակուած ըլլալը պէտք է վճարագրով հաստատուի,)

Յօդ. 94 — Անյայտութիւնը վճռուած մէկուն այրը եւ կամ կինը, մինչեւ որ դատաւորին կողմէ ամուսնութիւնը չը լուծուի, չը կրնար ամուսնանալ:

Բացակայութիւն:

Անյայտին կինը եւ կամ այրը, ամուսնալուծման եւ բացակայութեան երկու տարրերը միասին եւ կամ անջատարար կրնայ պահանջել: Ամուսնալուծման համար ցոյց արուած միջոցները հոս ալ կրնան գործադրուի:

(Ծանօթ. — Անյայտութիւնը (կախալիք) ամուսնալուծման պատճառ չը կրնար համարուիլ ներկայ յօդուածով.)

Միայն թէ, 132 րդ յօդուածին մէջ յիշուած 3 ամսեայ լուսը, ներկայ յօդուածին հետ անչնութիւն չ'ունի. Հոն, կամաւ լինան մասին կը խօսի: Մինչդեռ, ներկայ յօդուածով ակամայ կորուս եւ անյայտութեան բուական ինչպէս որ նախկին ամուսնական օրէնքին ալ 5 ամի որոշուած էին: Այս միջոցին եթէ ամուսնութեան մին գոյութեան նշան չը տեսնուի կարծուէր ամուսնանալու:

Յիշեալ 94 րդ յօդուածին համաձայն, միայն անյայտութեան ապացոյցը, եւ կամ այդ մասին դատական վճարագրը չը բաւեր վերամուսնանալու, այլ, անհրաժեշտ է օրէնքին գծած սահմանին մէջ ամուսնալուծման վճիռն ալ ձեռք ձգել.)

Յօդ. 95. — Էրկանը մահուամբ եւ կամ ամուսնալուծման պատճառաւ որբեւայրի մնացող, կամ ամուսնութեան անվաւեր ըլլալը վճռուած կինը, մահուան, ամուսնալուծման եւ կամ անվաւեր հռչակուած թոճականէն սկսեալ մինչեւ երեք հարիւր օր չ'անցած չը կրնար վերամուսնանալ:

Պայմանաւածներ: 1 — կնկան համար:

Ծննդաբերութեամբ պայմանաժամը կը լրանայ,
եթէ կինը չը կարենայ յղանայ եւ կամ ամուսնա-
լուծմամբ բաժնուած ամուսինը կրկին իրարու հետ
արուսնանալու փափաքին, դատաւորը կրնայ յիշեալ
պայմանաժամը կրճատել:

(Ծանօթ. — Նախագլխի իսլամ ասուածպիսական կանոնագրութեանց համեմատ, բողեալ
կինը մինչեւ երեք ամիս չ'էր կրնար վերամուսնանալ: Այդ միջոցին, եթէ յղութեան նշանք
սար, արգելք կը լրանար ծննդաբերութեամբ: Եսկ, եթէ հակառակ բնական արտադրութե-
անց ծննդագերութիւն չ'ունենար, արգելքի միջոցը կ'երկարէր մինչեւ... մէկ տարի — եւ
ունեց համեմատ ալ . . 2 տարի. — իսկ աւելի տարօրինակը այն էր որ, գիրուհիներու
համար այդ պայմանաժամը... կիսուած էր, Ահա, այս անտարբար եւ անխնայ դու-
քանց վերջ տուած է Հանրապետական կառավարութիւնը ներկա օրէնքով.)

Օրբոսոս Եկեղեցիները, այս օրջանին կը յորջոհէին « սուգի տարին » որով, վերո-
յիշեալ պահանջներով այրիացեալ կինը մինչեւ մէկ տարի չ'էր կրնար ամուսնանալ.

Այս երեք հարիւր օրուան միջոցը, սերնդական օրոքութեան տեղի չը տալու համար
օրինականացուցուած է.)

Յօդ. 96 — Ամուսնալուծմամբ իրարմէ բաժնուած այր
եւ կին, դատաւորին կողմէ որոշուած արգելքի ժամա-
նակամիջոցին, չ'են կրնար վերամուսնանալ: Այր եւ
կին եթէ փափաքին իրարու հետ ամուսնանալու, այդ
միջոցը դատաւորին կողմէ կրնայ կրճատուիլ:


Ամուսնալուծուած
ամուսիններու
համար:

(Ծանօթ. — Ըսել է թէ, դատաւորը, ամուսնալուծման վնասին աւրբեր արգելքի օրջան
մըն ալ պիտի որոշէ. Այս որոշուելիք ժամանակամիջոցը, իբրեւ դատապարտութիւն, անուշտ
էրկանը համար ըլլայ. Իսկ որ, 95-րդ յօդուածով կնկան արգելքի միջոցը որոշ նշանակուած է:

Երկու պայմանաւ այդ միջոցներուն կրնանք համար դատաւորին իրաւասութիւն
տրուած է.

1 — Համոզում գոյացուի եւ հաստատուի թէ կինը ամուլ է:

2 — Բաժնուած ամուսինները կրկին իրարու հետ ամուսնանալու հաւանութիւն յայտնեն.)



ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Ամուսնութեան յայտարարութիւնը
եւ արարողութիւնը: (*)

Յօդ. 97 — Իրարու հետ ամուսնանալիք այր եւ կին,
ամուսնութեան որոշումնին թաղապետութեան նախա-
գահին, եւ կամ ամուսնութեան գործերու համար
թաղապետարանի մէջ նախագահին փոխանորդաբար
կարգած պաշտօնեային, գիւղերու մէջ ալ ձերոց ժո-
ղովին յայտարարելուն պէս, սոյն որոշումը կ'ազդարա-
րուի: Ազդարարութեան միջոցը տասնը հինգ օր է:

Այս յայտարարութիւնը իրենց կողմէ բերանացի
եղածին պէս, ստորագրութիւննին պաշտօնապէս վաւե-
րացուած ըլլալու պայմանաւ գրաւոր ալ կ'ըլլայ:

Ազդարարութեան համար դիմող ամուսնանալիք
այր եւ կին, ստիպուած են թաղապետական եւ կամ
Ծերոց Ժողովին յանձնելու իրենց ինքնութեան տետրը
(նուագան), — ի հարկին — մօրը եւ հօրը, կամ
իննամակալներուն գրաւոր հաւանութիւնը, այր եւ կին զ
մահուան վկայագիրը, եւ կամ անվաւեր հոշակման
եւ ամուսնալուծման վճագիրը:

Ազդարարութիւն
Ամուսնութեան որոշման
Յայտարարութեան ձեւը:

Ծանօթ. — Ներկայ յօդուածով, ամուսնութեան կնքման իրաւասութիւնը տրուած է
թաղապետարան եւ ասոր գոյութիւն չ'ունեցած վայրերու մէջ ալ Ծերոց Ժողովներուն
(եւջերը իւրիպարիյէ):

(*) Ֆրանսերէն c6lébration թուրքերէն ազտ (ալս) Թարգմանուած է: Հինէն ալ
իսլամ համայնքը ամուսնութեան արարողութեան « ազտը նիբեահ » կ'ըսէին, որով, մենք ալ
նոյնութեամբ « արարողութիւն » Թարգմանեցինք:

Յօդ. 98 — Յայտարարութեան համար, ամուսնանալիք այր մարդուն ընակավայրին թաղապետութեան կը դիմուի:

Յայտարարութեան եւ ազգարարութեան համար իրաւասու մարմինը:

Ամուսնանալիք այրը եթէ օտար երկիր ընակող թուրք մ'ըն է, յայտարարութեան համար կը դիմէ այն թաղապետութեան որուն տոմարներուն մէջ արձանագրուած է. եւ ասոր չը գոյութեան պարագային ալ, հօրը արձանագրութիւնը գտնուող թաղապետութեան կրնայ դիմուի:

Ազգարարութիւնը, երկու կողմին թէ ընակավայրին, թէ արձանագրուած վայրերուն, բայց երբ արձանագրութիւն չ'ունենան իրենց հօրը արձանագրուած վայրին մէջ՝ թաղապետութեանց կողմէ կ'ազգարարուի:

(Ծանօթ. — Օտար երկիր բնակող թուրքերը, իրենց ծննդավայրին քաղապետութեան պէտք է դիմեն: Ամուսնութեան համար օրինական յայտարարութիւնը անոնք ստիպուած են հոն ներկայացնելու:)

Յօդ. 99 — Եթէ յայտարարութիւնը կանոնաւոր չի կատարուիր, եւ կամ ամուսնանալիք այր եւ կնոջմէ մին ամուսնութեան պայմանները չի լրացներ, կամ եթէ ամուսնութեան համար արգելք մը գտնուի, այդ պարագային ազգարարութեան պահանջքը կը մերժուի:

Ազգարարութեան պահանջին մերժումը:

(Ծանօթ. — Յայտարարութեան ձեռք նախորդ 97 — 98 րդ եւ ամուսնութեան պայմանները եւ արգելիչ պահանջներն ալ 88 — 96 րդ յօդուածներով նշանակուած են, որոնց հակառակ դիմումը չ'ընդունուի: Չոր օրինակ, յայտարարութիւնը անվաւեր ստորագրութեամբ եղած ըլլայ, կամ այր ու կնոջ բնակութիւնները տարբեր վայրեր գտնուելու պարագային կնկան բնակավայրին քաղապետութեան դիմուելու ըլլայ, եւ վերջապէս ներկայացողները նախապէս ամուսնացած եւ ոչ լուծուած եւ կամ 92 րդ յօդուածին համաձայն արեւակցական, խնամիական եւ կաթի ազգակցութիւն, կապակցութիւն ունենան, եւլ. եւլ. ասոնց դիմումը կը մերժուի:)

Յօդ. 100 — Ազգարարութեան պայմանաժամին մէջ, ամուսնութեան արարողութեան դէմ, շահագրգռող ամեն անհատ կրնայ բողոքել առարկելով թէ, ամուսնանալիք այր եւ կնոջմէ մին ամուսնութեան յաջողակ (է՛ն, incapacité) չ'է եւ կամ ամուսնութեան համար օրինաւոր արգելք մը գոյութիւն ունի:

Բողոքի երաւունքը:

Բողոքագիրը, ազգարարութիւնը ընող թաղապետարաններէն մէկուն գրաւոր կը տրուի:

Այն բողոքագիրները որոնք անյաջողակութեան եւ կամ օրինաւոր արգելքի մը մասին հիմնուած չ'են թաղապետութեան նախագահին, եւ կամ փոխանորդին եւ կամ Ծերոց Ժողովներու կողմէ նկատի չեն առնուիր:

Ինքնաբերաբար (բէէսէն doffice) բողոքել:

Յօդ. 101 — Այն պարագային երբ բացարձակ անվաւերութեան պատճառներ գոյութիւն ունենան, ընդհանուր դատախազութիւնը պարտաւոր է ինքնաբերաբար բողոքելու:

(Ծանօթ. — Ամուսնութեան բացարձակ անվաւերականութեան պատճառները 112 րդ յօդուածով ցոյց տրուած են:)

Յօդ. 102 — Այն թաղապետութեան նախագահը, կամ փոխանորդը եւ կամ Ծերոց Ժողովները՝ որոնց ազգարարութեան խնդրանքը ներկայացուած է, ազգարարութեան պայմանաժամը լրանալուն ամուսնանալիք այր եւ կնոջ ամեն մէկուն իսկոյն բողոքագիրը կը յղեն:

Կատարութեան եղանակը: Բողոքագրին ղեկուցումը:

Ասոնցմէ մին եթէ բողոքին դէմ առարկէ՝ խնդիրը անմիջապէս բողոքարկուին կը ղեկուցուի:

(Ծանօթ. — Ամուսնութեան մասին Եսահագրգռող կողմէ տրուելիք բողոքագրին ենթականերուն յղուելուն համար օրէնքը որոշ պայմանաժամ ցոյց տուած է: Այսինքն, ազգարարութեան միջոցը — nr 15 օր է — չը լրացած կողմերուն չի ղեկուցուիր: Իսկ, այս բողոքագրին դէմ, ամուսնանալիք անձներուն տալիք պատասխանին համար պայմանաժամ չը կայ, ասիկա իսկոյն բողոքարկուին կը դրկուի:)

Յօդ. 103 — Բողոքարկուն եթէ պնդէ իր տեսակէտին վրայ, կրնայ պահանջել ամուսնութիւնը արգիլելու՝ այն տեղի դատաւորէն՝ ուր որ ազգարարութեան խնդիրքը ներկայացուած է:

Կատարութիւն:

(Ծանօթ. — Այս յօդուածը, ամուսնութիւնը արգիլելու մասին յառաջ եկած դատարարութեանց իրաւասու դատարարը կը նշուի: Ուրեմն, ազգարարութիւնը ներկայացուած քաղապետութեան գտնուած վայրին դատարարը այլ տեսակ դատարար իրաւասու նկատուած է:)

Յօդ. 104 — Ամուսնութեան դէմ առարկութիւն ընելու, եւ կամ զ'այն վիճելի նկատելու, եւ կամ անոր արգելքը պահանջելու ժամանակամիջոցը տասը օր է:

Ժամանակամիջոցներ:

Այս պայմանաժամը, բողոքի համար՝ ազգարարութեան օրէն, անիրաւութեան առարկութեան համար՝ բողոքագրին ամուսնանալիք այր եւ կնոջ ղեկուցման թուականէն, եւ ամուսնութիւնը արգիլելու դատին համար՝ անիրաւութեան առարկութիւնը բողոքարկուին իմաց տրուած օրէն՝ կ'սկսի:

(Ծանօթ. — Օրէնքը ամուսնութեան խափանման համար երեք տարեկան անարեւելիքներ նախատեսած է:

- 1 — Բողոքարկուին ցոյց տալիս պատճառներ:
- 2 — Ամուսնանալիս այր եւ կինը այդ բողոքագրին դէմ ընելիս անարեւելիքներին:
- 3 — Բողոքարկուին կողմէ յարուցուելիս դատարարութիւնը:

Այս երեք հաւանականութեանց համար ալ օրէնքը 10 օր պայմանաժամ տուած է: Այդ թուականէն վերջը ո՛րեւէ անարեւելիք բացարձակապէս անլուծելի է:

Այդ պայմանաժամին սկզբնաւորութիւնն ալ օրէնքը ցոյց տուած է:

Ուրեմն, այն որ ամուսնութիւնը կարգ մը պատճառներով արգիլելու ուզէ, ազգաբնութեան թուականէն մինչեւ տար օր բողոքագիր տալու պարտաւոր է:

Արդ, նկատելով որ բողոքի պայմանաժամը ներկայ յօդուածով ազգաբնութեան թուականէն սկսելով տար օրուան վերածուած է, 97 րդ յօդուածին մէջ ցոյց տուած 15 օրը անխնայ կը մնայ:)

Յօդ. 105 — Եթէ բողոքարկու չը գտնուի, ամուսնանալիք այր եւ կինը պահանջքին վրայ, ազգաբնութեան խնդիրքը ներկայացուած թաղապետութեան նախագահը, եւ կամ իր կողմէ՝ ամուսնութեան գործերու համար պաշտօն յանձնուած փոխանորդը, կամ Ծերոց Ժողովները ամուսնութեան պաշտօնական գործողութեան եւ կամ ազգաբնութեան լրացած ըլլալու մասին պաշտօնաթուղթ մը տալու ստիպուած են:

Եթէ ամուսնութիւնը արգիլելու դատարարութիւն յարուցուած չըլլայ, եւ կամ եթէ մերժուած ըլլայ՝ պարագան նոյնն է:

Ազգաբնութեան պաշտօնաթուղթին թուականէն սկսեալ վեց ամսուան միջոցին, թուրքիոյ ամեն կողմը, թաղապետութեան նախագահներուն եւ կամ ասոնց կողմէ ամուսնութեան գործերուն պաշտօն յանձնուած փոխանորդներուն՝ ներկայութեան, յիշեալ պաշտօնաթուղթը՝ ենթակայներուն ամուսնանալու իրաւունք կ'ուտայ:

(Ծանօթ. — Ազգաբնութեան պայմանաժամը լրանալուն ամուսնանալիս այր ու կին պատճառաւոր մը պիտի առնեն: Իսկ եթէ ուզեն ազատ եւ միեւնոյն պատճառներով միջոցաւ ամուսնութիւնը վաւերացնել տալու եւ կամ թուրքիոյ սահմաններուն մէջ ուզած իրաւաստ մարմիններուն դիմելու. եւ այս վերջիններն ալ, պատճառաւոր սեպեցնուն պէս իսկոյն տարալուծուած են ամուսնութիւնը պատճառաւոր հաստատելու:)

Յօդ. 106 — Այն թաղապետութեան նախագահը, կամ ամուսնութեան գործերուն համար պաշտօն յանձնած փոխանորդը, եւ կամ Ծերոց Ժողովը՝ օրօնց, ամուսնութեան պայմանագրութեան համար շիժուամեղած է, ասոնք եթէ ազգաբնութեան գործադրութեան համար արգիլի:

Պաշտօնաթուղթի մերժումը:

պատճառ մը տեսնան, պարտաւոր են մերժելու ամուսնութեան պաշտօնական գործողութիւնը:

Վրայէն վեց ամիս անցած ազգաբնութիւնը չ'եղեալ կը նկատուի:

(Ծանօթ. — Արգելի պատճառներ օրէնքով ցոյց տուած են (յօդ. 88—96) ասոնցմէ դուրս ո՛րեւէ անարեւելիք մերժման պարագային պատճառաւորութեան կ'ենթարկուին ենթակայ մարմիններ:)

Յօդ. 107 — Ամուսնանալիք անձերէն մ'ին եթէ հիւանդանայ եւ օրինական պայմանաժամին սպասելու պարագային ամուսնութիւնը կնքելու անկարելիութեան վախը ունենայ, պայմանաժամերը կրճատելու եւ նոյն իսկ ասոնց ազգաբնութեան պաշտօնական գործողութիւնը կատարելու համար՝ հաշտարար դատարանի կողմէ՝ թաղապետութեան եւ Ծերոց Ժողովին կրնայ արտօնութիւն տրուիլ:

Ասոնց ազգաբնութեան ամուսնութեան կնքումը:

(Ծանօթ. — Բացառիկ պարագաներու մէջ ասոնց ազգաբնութեան ամուսնութիւնը դատարար կրնայ արտօնել: Ենթակայ մարմիններ ինքնաբերաբար չ'են կրնար գնահատել այլ պարագան: Հակառակ պարագային, գործողութիւնը չ'եղեալ կը նկատուի:)

Յօդ. — 108 Ամուսնութիւնը, երկու չափահաս վկայներու ներկայութեանը, թաղապետարանի մէջ եւ կամ Ծերոց Ժողովներու մօտ, թաղապետական նախագահին, կամ իր կողմէ՝ ամուսնութեան գործերուն համար պաշտօն տրուած փոխանորդին եւ կամ գիւղապետին (մրխարար) կողմէ հրապարակաւ կը կատարուի:

Ամուսնութեան արարողութիւնը, Հրապարակումը:

Եթէ բժշկական վկայագրով՝ ամուսնանալիք անձերէն մէկուն մինչեւ թաղապետարան եւ կամ Ծերոց Ժողովին չի գալու աստիճան հիւանդութիւնը հաստատուի, ամուսնութիւնը ուրիշ տեղ ալ կրնայ կնքուիլ:

(Ծանօթ. — « Չափահասութիւնը 18 տարեկանէն կ'սկսի. Ամուսնացած անձը չափահաս կը նկատուի » (յօդ. 14):)

Օրէնքը, ամուսնութեան ուրիշ վայրի մը մէջ, գործիական, ենթակայներուն տան մէջ կարենալ կնքելու համար մէկ միջոց ցոյց տուած է, եւ ասիկա, ամուսնանալիս անձերէն մէկուն հիւանդութեան պարագային կրնայ ըլլալ: Ապա թէ ոչ, իրենց օտոս մօտ — հայր, մայր, եղբայր կամ խնամակալի պէս — անձերուն հիւանդութիւնը չի կրնար ուրիշ տեղ ամուսնութիւն կնքելու առիթ նկատուի:)

Յօդ. 109 — Ամուսնացնելու պաշտօն ունեցողները, ամուսնանալիք անձերէն ամեն մէկուն կը հարցնեն թէ՛ կը փափաքին ամուսնանալ թէ՛ ո՛չ:

Արարողութեան ձևը:

Հաստատական պտտասխանները ստանալնուն պէս երկուքին հաւանութեամբ օրէնքով կնքուած ըլլալը կը յայտարարեն:

Յօդ. 110 — Արարողութեան լրանալուն պէս, ամուսնացնող պաշտօնեան, այր եւ կնոջ իսկոյն ամուսնութեան թուղթ մը կ'ուտայ:

Ամուսնութեան թուղթը, եւ կրօնական արարողութիւն:

Ամուսնական թուղթը չը ներկայացուած ամուսնութեան կրօնական արարողութիւնը չի կրնար կատարուիլ, Միայնգամայն, ամուսնութեան լրացումը կրօնական արարողութենէն կախեալ չ'է:

(Ծանօթ. — Առանց ամուսնութեան պատճենական քուրթերը սենեկու կրօնական արարողութիւն կատարող քահանաները ընդհ. դատախազութեան կողմէ հետապնդուելով պատճական նոր օրէնքին համաձայն կը դատապարտուին:)

Յօդ. 111 — Ազգարարութեան, ամուսնութեան կնքման եւ ամուսնութեան արձանագրութեանց վերաբերեալ տրամադրութիւնք՝ կանոնադրով որոշուած են:

կանոնադրներ:

(Ծանօթ. — Այս լմասին 30 յօդուածներէ բաղկացեալ հրահանգ մը հրատարակուած է:)



ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

Անվաներ (պաթ'րի, nullités)

ամուսնութիւնք:

Յօդ. 112 — Հետեւեալ պարագաներու մէջ ամուսնութիւնը անվաւեր է:

1 — Այր եւ կնոջմէ մ'ին՝ ամուսնութեան արարողութեան պահուն՝ եթէ ամուսնացած ըլլայ:

Բացարձակ անվաւերութեան պատճառներ:

2 — Այր եւ կնոջմէ մ'ին ամուսնութեան արարողութեան պահուն՝ մտազարութիւն եւ կամ մշտտեւ պատճառի մը հետեւանօք դատողութեան տէր չ'ըլլայ:

3 — Այր եւ կնոջ մէջ օրէնքով արգիլուած աստիճանով արեւակցական եւ կամ խնամիական եւ ստնտու, կաթնեղբայրութիւն ըլլայ:

(Ծանօթ. — Ներկայ յօդուածով երեքի դատաւորուած է բացարձակ անվաւերութիւնը:

Եթէ ամուսնանալիք անձերէն մին արդէն նախապէս ուրիշի հետ ամուսնացած է, անուս երկրորդ ամուսնութիւնը անվաւեր է:

Դատելու անկարողութեան պատճառները պէտք է մտաւոր ըլլան (ցնդածութեան պէս), որոնք բացարձակապէս չ'ենկրնար ամուսնանալ, եթէ ամուսնացած են չ'եղեալ կը համարուի:

Նախապէս իսկ կրօնք, մտնչեմական եւ ժողովայն անվաւեր ու արգելիչ ամուսնութիւնները հետեւեալ ձեւով կ'որոշուին:

Մտնչեմական արգելք (հէօրմէքք մուէպպետ) = Արեւակցական եւ խնամիական ազգականութիւն, դիտում, գեղի տարբերութիւն, առնակամութեան հաւանականութիւն (որձեւէզութեան պէս):

Առձամեայ արգելք = 1 — կնոջը ազգական ուրիշ կնկան մը եւս ամուսնանալ, 2 — կռապատեմութիւն հետ ամուսնութիւն, 3 — Ազգայն կնոջ վրայ գերութիւն առնել:

4 — Ազգայն կնոջ 3 անգամ եւ գերութիւն 2 անգամ արձակելէ վերջ կրկին անոնց հետ ամուսնանալ: 5 — Չորս հաս ազգայն եւ երկու հաս գերութիւններէն աւելի ամուսնութիւն:

6 — Ուրիշ մը եթէ իր վրայ իրաւունք ունենայ: 7 — Շնացող կնկան մը հետ ամուսնանալ՝ կարելի չ'է:

Այս հաւանականութիւնները անփոփոխած են հետեւեալ ոտանաւորի ձեւով.

Էնվա՛ քահարայինն ճիւղեան սուպո՛ւ,
Գարապէթինն, միլինն, րբտալն, հէմի՛ն,
Քէտալէ՛ շիւրիսն, ճիւղեթիւլ միւսահէրէ,
Վէ էմէթիւն, ա՛ն հիւրէթիւն մուսախէրէ,
Վէ շէյթէ խուսէթիւն էթէէ պիլ պէյան,
Թաթլիզիւն լէհա՛ւ էլաւէն վէլլիան,
Թէալլիւլիւն պիւնագրոն դայրի միւննիքեան,
Էվ՛ րօսէթին էվ խուսուէթիւն պիլիթիպան,
Վէ ախէր իւլ իւլ իլիթիլաթ իւլ ճիւն,
Քէլ ճիւննի վէլ մա՛ի լիւնէվիլ ինսի՛.

Այս ոտանաւորը նոյնութեամբ դնելուս պահաւոր՝ վերջին պարբերութիւնը մասնա-
ճեղալ համար էր:

Ցեղի արբերութեան համար շեռուած վերջին մասին մէջ «Յաւերժահարսերու,
պարիկներու եւ նմաններու հետ» ամուսնութիւնը արգիլուած է, կ'ըսէ:

Հետեւաբար, Հանրապետական Կառավարութեան, այս տեսակ այլանդակութիւններու
վերջ տար իրաւամբ շատ արդարացի է.

Անվաւերութեան երբոք մասը՝ ազգականութեան կապակցութիւնն է, որոնց աստի-
իւններ ցոյց տուած է 92րդ յօդուածին մէջ: Միայն թէ, հոս ալ, անվաւեր հոշակուած է
դիտեցման հետ առնչութիւն ունեցող ենթակայութեան, ինչ որ Զուրիցերիական օրէնքին մէջ գո-
յութիւն չ'ունի:

Արդ նոյն իսկ ամուսնութեան վերջը, երբ ամուսիններէն մին իրազեկ ըլլայ թէ, իր
կողակիցը ժամանակին կարճատեւ եւ կարճեղբայր կամ կարճուրջ եղած է, այդ ամուսնու-
թիւնը չ'եղեալ նկատուելով իսկոյն լուծուած պիտի համարուի:

Քիստոնեայ եկեղեցիներու համար բացարձակ անվաւերութեան պահանջները
հետեւեալներն էին.

- 1.— Բնական թերութիւններ, (մտաւորութեան, դասելու անկարողութեան պէս).
- 2.— Արդէն ամուսնացած եղողներ:
- 3.— Քաղաքացիական պատժ:
- 4.— Ճգնաւոր եւ կուսակրօն ապրելու ուխտ:
- 5.— Հետզհետէ մեռած ամուսիններու վրայ չորրորդ եւ աւելի անգամներ ամուս-
նութիւն:

6.— Եթէ ենթական հայր իշխանութեան ներքեւ է, անոր իրաւացի դժկամակութիւնը.

7.— Արեւակցական եւ խնամիական ազգականութիւն:

Իսկ նախկին թուսական օրէնքին մէջ ասոնցմէ զատ, ցոյց տուած էր նաեւ հետեւեալ
պատճառները, բռնի ամուսնութեան դատարարութեամբ վերամուսնութեան արգիլուածներ,
ուրտուել աւելի օտարի ունեցողներ, ուղղադատներու ամուսնութիւնը ոչ քիստոնեանե-
րու հետ:

Յօդ. 113 — Ընդհանուր դատախազութեան կողմէ, ան-
վաւերութեան դատը պաշտօնապէս կը պահանջուի:
Ենթակայներուն՝ ամեն մէկն ալ կրնան անվաւե-
րութեան դատ յարուցանել:

Դատաւարութեան
կրօնաւոր:

Յօդ. 114 — Ոչնչացած ամուսնութեան մը ան-
վաւերութեան դատը պաշտօնապէս չը կրնար պահան-
ջուիլ: Սակայն, ենթակայներէն ամեն մէկը անվաւերու-
թիւնը կրնան վճռել տալ: Դատողութեան անկարողութիւնը
եւ կամ մտքի հիւսանդութեան տկարութիւնը անյայտանալու
պարագային՝ միայն այր եւ կնոջ կողմէ ամուսնութեան
անվաւերութիւնը կրնայ պահանջուիլ:

Դատաւարութեան
կրօնաւորին սահմանա-
փակու մը եւ կամ
ոչնչացու մը:

Ամուսնացած ըլլալով վերամուսնացող անձին՝ նոր
ամուսնութեան անվաւերութիւնը չ'որոշուած, եթէ մահու
եւ այլ պատճառներով առաջուան ամուսնութիւնը ոչնչա-
ցած եւ միւս կողմէ ալ բարի տրամադրութեան տէր
եղած ըլլայ, անվաւերութեան որոշուածը չ'իկրնար տրուիլ:

(Ծանօթ. — Մահուամբ եւ կամ ամուսիններէն միոյն անյայտացած ըլլալով եւ այլն,
ոչնչացած ամուսնութեան համար, այդ ամուսնութեան 112րդ յօդուածին համաձայն
անվաւերութիւնը, 113րդ յօդուածին համաձայն ընդհ. դատարարութեան կողմէ չի
կրնար պահանջուիլ, այլ միայն ենթակայները կրնան դատարան դիմել:

Վերամուսնացած մէկու մը նախկին ամուսնոյն մահուամբ ամուսնութեան ոչնչա-
նալու պարագային ներկայ յօդուածին վերջին հատուածին համաձայն կը կարգադրուի:)

Սահմանաւոր անվաւերութեան - Յօդ. 115 — Ամուսնութեան արարողութեան պահուն,
թիւնը Այր եւ կնոջ
մէկու կողմէ դատա-
վարութեան կրօնաւոր
դատութեան
կարողութեան զը-
կուած:

(Ծանօթ. — Յիմարութեան նուպաներ կան՝ որոնք անցողակի են, զոր նախապէս
լիւծ եւ նօրագրած էին: ներկայ յօդուածով՝ օրէնքը կ'ակնարկէ այդ տեսակ անցողակի
պատճառներուն: Ասոնք կրնան հաստատուիլ գիտական տեղեկատուութեամբ եւ ենթակային անց-
եալին իրազեկ անձնատրուութիւններու վկայութեամբ:)

Յօդ. 116 — Այր եւ կնոջմէ մին, յետագայ պարագա-
ներուն մէջ, կրնայ ամուսնութեան ջնջման դատ բանալ:

1 — Եւրէջ ամուսնութիւն չ'է ուղած եւ կամ այր
կամ կինը կողմ անձին հետ ամուսնանալու դիտում չ'է
ունեցած եւ սակայն սխալմամբ եթէ ամուսնութեան
հաւանութիւն տուած ըլլայ:

Սխալմամբ:

2 — Եթէ ամուսնութիւնը կատարուած ըլլայ այն-
պիսի սխալով, որ ամուսնական հանգամանքի մը թերու-
թեամբ՝ իրարու հետ կենակցելու անտանելիութիւն
մը յառաջ եկած ըլլայ:

(Մանօք. — Կր կարծենք թէ, յօղուածին առաջին հասուածով՝ բնական եւ կամ աւրընչական անկարողութեան, իսկ երկրորդով՝ որձէւէգութեան պէս պատճառներու գոյութեան կ'ակնարկէ օրէնքը:)

Յօդ. 117 — Ստորեւ նշանակուած պարագաներուն մէջ այր ու կնոջմէ մին կրնայ ամուսնութեան ջնջումը պահանջել:

Իսպիեութիւն:

1. — Այր եւ կնոջմէ մին միւսին պատուոյն եւ արժանապատուութեան մասին՝ թէ անձամբ անոր կողմէ եւ թէ անոր զիտակցութեամբ երրորդ անձի մը կողմէ խափուելով ամուսնութեան հաւանութիւնն առւած ըլլայ:

2. — Եթէ բողոքողին եւ կամ սերունդին առողջութիւնը վտանգելիք հիւանդութեան մը գոյութիւնը իրմէ դաղտնի պահուած ըլլայ:

(Մանօք. — Առաջին պարագային մէջ՝ խաբուած ըլլալը, երկրորդին մէջ ալ՝ նախ քան ամուսնութեան՝ հիւանդութեան անգիտակցութիւնը՝ անհրաժեշտ պայման է ամուսնութեան ջնջման դատին լսելի ըլլալուն համար:)

Ապա թէ ո՛չ, մէկը գիտնալով թէ, զոր օրինակ, իր սպազայ կողակիցը վստահաւոր հիւանդութեամբ վարակուած է եւ ըստ այնմ հաւանած է ամուսնութեան, այդ հիւանդութեան պատճառաւ ամուսնութեան ջնջման դատը անլսելի կը մնայ:)

Յօդ. 118 — Իր եւ կամ իր մէկ մերձաւոր ազգականին կեանքին, առողջութեան եւ կամ պատուոյն դէմ ծանրակշիռ եւ միեւնոյն ատեն ներկայ կամ վաղահաս վտանգի մը սպառնալիքին ներքեւ ամուսնացող այր եւ կինը կրնայ ամուսնութեան ջնջումը պահանջել:

Ապառնալիք:

Մանօք. — «*Uterbandene*» բարգամուեր է գերմաներէն «*naheverbundene personen*» էն որ, առնչութիւն ունի մօտաւոր ազգականներու, ինչպէս նաեւ նշանակաւոր մը, եւ կամ որդեգրին եւլն. ի նեւ: Վերջապէս, մերձաւոր ազգական կը ըսուին ամեն անոց, որոնք կը գտնուին միեւնոյն Երջանակին մէջ իր խնամք ու գործադրանքին տակ:

Սպառնալիքի դատարարութեան մէջ անհրաժեշտ է նկատել առնել սպառնացող անձին սպառնալու կարողութեան աստիճանը, հաւանական վտանգին կարելիութիւնը եւ կարեւորութիւնը, եւն.)

Յօդ. 119 — Ջնջման պատճառներուն իրաւատիրոջ տեղեկացուած, եւ կամ սպառնալիքին ոչնչացած թուականէն սկսեալ վեց ամիս, եւ ամեն պարագայի տակ, ամուսնութեան թուականէն հինգ տարի վերջը, ամուսնութեան ջնջման դատը ժամանցումի կը հանդիպի:

Ժամանցում (Prescription):

(Մանօք. — Ժամանցումի նեւտանգ, թէ ներկայ եւ թէ յետագայ յօղուածներուն մէջ նշանակուած ժամանակամիջոցները անցնելուն, առանց դատարարութեան էութիւնը (նմեյուն ամուսնութեան ջնջման պահանջը կը մերժուի:)

Յօդ. 120 — Ամեն անոնք որ ամուսնութեան համար ստիպուած են հօրը եւ մօրը եւ կամ խնամակալին հաւանութիւնը առնելու, առանց անոնց հաւանութեան եթէ ամուսնանալու ըլլան, մայրը եւ հայրը եւ կամ խնամակալը կրնան ամուսնութեան ջնջումը պահանջել:

Հօր կամ մօր եւ կամ խնամակալին ամուսնութեան մասնակցութիւնը:

Ամուսնութեան ջնջման որոշումէն առաջ, այր ու կին, մօրը, հօրը եւ կամ խնամակալին հաւանութեան ստիպողութենէն եթէ ազատուած ըլլան, եւ կամ կինը յղանալու ըլլայ, ամուսնութիւնը չի ջնջուի:

(Մանօք. — Չհասներ առանց հաւանութեան եթէ ամուսնացած ըլլան, ծնող կամ խնամակալին յարուցած դատարարութեան միջոցին — սակայն, նախ քան ամուսնացումէն որոշուած — խելանա կամ չախանա ըլլան, հայր իշխանութեան կամ խնամակալութեան նեւտանգ յարուցուած դատը իսկոյն կը մերժուի:)

Յօդ. 121 — Որդեգրութեան պատճառաւ ամուսնութիւնին արգիլուած անձերուն ամուսնութիւնը չի կրնար ջնջուիլ: Ամուսնութեամբ որդեգրութեան հանգամանքը չի մնար:

Թերութիւններ՝ որոնք չ'են զօրեր անկաւեր հաշակել տալու: Որդեգրութեան հանգամանքը:

(Մանօք. — Որդեգրութիւնը, արգելիչ պատճառները ցոյց տուող 92 րդ յօղուածին 3 րդ հասուածին մէջ նշանակուած է: Այդ արգելիք նախ քան ամուսնութեան եթէ մտնանուի դատարարը չը կրնար օրինակացնել: Սակայն, ամուսնութիւնը — նոյն իսկ անգիտակցութեամբ — կրնուի յետոյ, չը կրնար ջնջուիլ. վասնզի, յետ ամուսնութեան որդեգրութիւն չը մնար:)

Յօդ. 122 — Այն անձերը որոնց ամուսնութիւնը օրէնքով եւ վճիռով որոշուած պայմանաժամերուն մէջ արգիլուած է նախ քան այդ ժամանակամիջոցներուն լրանալուն կրկին ամուսնացած ըլլալին ամուսնութեան ջնջման պատճառ չի կրնար ըլլալ:

(Մանօք — Օրէնք — զոր օրինակ — 95 րդ յօղուածով որոշ պայմանաժամ նշանակուած է որու միջոցին ամուսնութիւնը արգիլած է: Բայց, այդ օրէնքը չը լրացած կինը եթէ ո՛րեւէ ձեւով եւ օրինաւոր սահմանին մէջ ամուսնանայ, ոչոք սխալմունք՝ ամուսնութեան ջնջման պատճառ չը կրնար նկատուիլ:)

Յօդ. 123 — Թաղապետութեան նախագահը, կամ փոխանորդը, եւ կամ զիւղերու մէջ Մերոց Ժողովին ներկայութեան կնքուած ամուսնութիւնը, օրինաւոր ձեւակերպութեան մէջ թերացուած ըլլալու առարկութեամբ չը կրնար ջնջուիլ:

Ձեւակերպութեան Թերութիւնը:

Յօդ. 124 — Ամուսնութեան անվաւերութիւնը միայն դատաւորին օրոշումէն կախում ունի: Ամուսնութիւնը նոյն իսկ անվաւերութեան պատճառաւ արատաւորուած ըլլայ, մինչեւ դատաւորին վճիռը, վաւերական ամուսնութեան ամեն հանգամանքը կ'ունենայ:

Անվաւերութեան օրոշումը:

(Ծանօթ. — Երբայրեք բէ, 112 րդ յօդուածին մէջ նշանակուած անձեր իրարու հետ ամուսնացան: Ասոնց ամուսնութիւնը օրէնքով անվաւեր է: Սակայն, անվաւերութեան մասին տակաւին դատարանի վճիռէն առաջ, եթէ ամուսնուհեւրէն մին մեռնելու ըլլայ միւսը օրինաւոր ժառանգորդ կ'ըլլայ, եթէ այդ միջոցին յղացած ըլլայ, զատակը օրինաւոր կը նկատուի, եւ այսպէս, օրէնքին ամուսնութեան հետեւանքներու մասին ամբողջ տրամադրութիւնները կը գործադրուին:)

Յօդ. 125 — Ձեռնարկ ամուսնութեան ծնած տղաքները — նոյն իսկ եթէ հայր ու մայրերնին բարի դիտաւորութիւն չ'ունենան — օրինաւոր կը նկատուին:

Անվաւերութեան օրոշումը: Չաւակներ:

Տղաքներուն իրենց մօր եւ հօր հետ ունեցած իրաւունքը եւ պարտականութիւննին, ամուսնալուծման տրամադրութեանց ենթակայ են:

Յօդ. 126 — Բարի դիտաւորութեամբ ամուսնացող կինը նոյն իսկ եթէ լուծուած ըլլայ, ամուսնութեամբ ձեռք ձգած կացութիւնը կը պահէ: Բայց, նախ քան ամուսնութեան ընտանեկան անունը կը վերստանայ:

Այր ու կին:

Այր եւ կնկան գոյքերուն յարգարումը (liquidation) այր ու կնոջ կողմէ պահանջուած նիւթական եւ բարոյական վնասուց հատուցումը եւ պարենագնի խնդիրները՝ ամուսնալուծման տրամադրութեան ենթակայ են:

Ժառանգորդներուն երաւունքը:

Յօդ. 127 — Ամուսնութեան ջնջման դատը՝ ժառանգորդներուն չը փոխանցուիր: Միայն թէ, ժառանգորդները կրնան շարունակել սկսուած դատավարութիւնը:

Իրաւասութիւն եւ դատավարութեան եղանակը:

Յօդ. 128 — Ամուսնութեան ջնջման դատավարութեան մէջ՝ իրաւասութեան խնդիրը եւ դատավարութեան եղանակը՝ ամուսնալուծման տրամադրութեանց ենթակայ են:

ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Ամուսնալուծում (*)

Յօդ. 129 — Այր ու կնոջ մին միւսին շուրթեան պատճառաւ ամուսնալուծում կրնայ պահանջել:

Ամուսնալուծման շարժառիթներ: Ծնութիւն:

Դատ բանալու իրաւունք ունեցող այր ու կնոջ ամուսնալուծման առիթ առող խնդրոյն տեղեկացած թուականէն՝ հինգ տարի եթէ անցած ըլլայ, դատէն կը զրկուի:

Ներման պարագային՝ դատը անխելի կը մնայ:

(Ծանօթ. — Այս ժամանցումէն բացառութիւն կը հաստատուի 134 րդ յօդուածով ցոյց տուած շարժառիթը:)

Յօդ. 130 — Այր ու կնոջ մին՝ միւսին կողմէ եթէ կեանքի սպառնալիքի ներքեւ գտնուի, եւ կամ չափազանց տգեղ վարմունքի առարկայ ըլլայ, ամուսնալուծում կրնայ պահանջել:

Կեանքի սպառնալիք: Չափազանց տգեղ վարմունք:

Դատի իրաւունք ունեցող այր կամ կինը, ամուսնալուծման շարժառիթը տեղեկացած թուականէն վեց ամիս իսկ առէն պարագայի տակ (այսինքն, եթէ տեղեկութիւն չ'ունենայ) խնդրոյն գոյութիւն ունեցած թուականէն հինգ տարի անցնելէ վերջը դատավարութեան իրաւունքէն կը զրկուի:

Ներման պարագային դատը անխելի կը մնայ:

(*) Ամուսնալուծման վերաբերեալ Լանէյի համաժողովին մէջ կայացած համաձայնագրին ճիշդ յօդուածին համեմատ, երկու կողմերու համաձայնութիւնը չը բաւէր ամուսնալուծում ձեռք բերելու, այլ, ամուսնալուծման պատճառ եղող խնդրոյն էութիւնը պարտաւոր են ապացուցանելու:

ՈՏիր եւ անպատ-
ուութիւն:

Յօդ. 131 — Այր ու կնոջմէ մին՝ եթէ պախարակելի
ոճիր մը գործած ըլլայ, կամ այնպիսի անպատու կեանք
մը վարէ՝ որ, միասին կենակցելը անտանելի դարձնէ,
անիրաւուող կողմը ամեն ատեն կրնայ ամուսնալուծման
դատ բանալ:

Յօդ. 132 — Այր ու կնոջմէ մին՝ ամուսնութեան պար-
տականութիւններէն խուսաբելու համար իր կողակիցը
եթէ ձգելու ըլլայ, եւ կամ առանց բանաւոր պատճառի
տունը չը դառնայ, եւ այս բաժանումը առնուազն եթէ
երեք ամիս եւ աւելի շարունակուի՝ միւս կողմը կրնայ
ամուսնալուծում պահանջել:

Լքում:

Դատավարութեան իրաւունք ունեցող կողմին պահան-
ջումով, մինչեւ մէկ ամիս իր տունը դառնալու համար
դատաւորը հակառակ կողմին կ'ազդարարէ: Այս ազդարար-
ութիւնը՝ ի պահանջել հարկին՝ ծանուցումով ալ կ'ըլլայ:

Միայն թէ, ամուսնալուծում պահանջելու համար
երկրորդ ամիսը չ'անցած ազդարարութիւն պահանջելու
իրաւունք չի կրնար ունենալ: Ազդարարութենէն վերջն
ալ՝ մէկ ամիսը չը լրացած դատ չը կրնար բացուիլ:

(Ծանօթ. — Նեկայ յօդուածին ցոյց տուած երեք ամիս յարատեւ լուրք, պատշաճապէս
կարենայ հաստատելու համար, տրամաբանական եւ գործնական միջոցն է լիով այս կամ
կնոջ նօսաբի միջոցաւ զեկուցագիր մը ուղղել: Որուն քուակառնէն սկսեալ 3 ամիս վերջը՝
դատաւորին ազդարարութեամբ անցնելի մէկ ամիսն ալ աւելցնելով անցած ժամանակա-
միջոցին մէջ եթէ յարատեւ լի իր բոյնը, այն ատեն ամուսնալուծման դատ կրնայ բացուիլ:
Այս պայմանաժամերը չ'անցած բացուելի դատ անլուծելի կը մնայ:

Այս լուրք՝ բանաւոր պատշաճաւ բացակայութեան եւ կամ անորոշ տառապանք-
ներով անյայտացման հետ առնչութիւն չը կրնար ունենալ:

Զուիցեցեալի օրէնքին մէջ՝ ցոյց տրուած պայմանաւորումն առաջինին երկու
տարի՝ իսկ երկրորդին համար ալ վեց ամիս ըստուած է: Որեւէն հոն, լիման պատշաճաւ
դատ բանալու իրաւունքը երկուսուկէս տարին լրանալէն վերջը կրնայ գործադրուիլ:)

Յօդ. 133 — Այր եւ կնոջմէ մին երեք տարիէ ՚ի վեր
անդադար մտքի հիւանդութեան մը ենթարկուած ըլլալով
այս հիւանդութեան հետեւանօք միւս կողմին հետ կենակ-
ցելը եթէ անտանելի վիճակին հասած, եւ մասնագէտ-
ներու տեղեկագրով անբուժելիութիւնը հասկցուած ըլլայ,
ենթական միշտ կրնայ ամուսնալուծման դատ բանալ:

Մտքի հիւան-
դութիւն:

(Ծանօթ. — Այս յօդուածին բովանդակութիւնը՝ ամուսնութենէն վերջը եղած
հիւանդութեանց համար է: Որով, կը հասկցուի թէ, յետ ամուսնութեան յառաջ գալիս

մտքի հիւանդութեան առիթով ամուսնալուծում կարենայ պահանջելու համար, օրէնքը
երկու պայման եւս դրած է: 1 — Այդ հիւանդութեան պատշաճաւ կենակցութիւնը
անհասնելի ըլլալու է: 2 — Անբուժելիութիւնը մասնագէտներու տեղեկագրով հաստատուելու է:

Նախ քան ամուսնութեան եւ առանց կողմերու գիտակցութեան այս տեսակ հիւան-
դութեան իրազեկ եղող կողմը կամ ընդ. Դատախազը կրնան ամուսնալուծման դատ
բանալ (յօդ. 112, հասում 2):

Անյարմարու-
թիւն:

Յօդ. 134 — Կենակցութիւնը անտանելի վիճակին հաս-
ցնելու աստիճան սաստիկ անմիաբանութիւն մը ծագելուն
պարագային, այր եւ կնոջ մին կրնայ ամուսնալուծում
պահանջել:

Եթէ անմիաբանութեան շարժառիթը կողմերէն մէ-
կուն աւելի վերագրուի, միայն միւս կողմը իրաւունք ունի
ամուսնալուծման դատը բանալու:

(Ծանօթ. — Այս յօդուածը բնաւորութեանց անյարմարութեան մասին է. ինչ որ,
ամուսնալուծման պատշաճ ցոյց տրուած է:

Օրէնքին նշալեւ բնագրին մէջ՝ անյարմարութիւնը աւելի ուրիշ տեսակով է հետեւեալ
ձեւով: « Ամուսնական կապը այնքան խորունկ խանգարուած ըլլալու է որ, ամուսնութիւնը
տարուակելու համար այր ու կինը համոզել բացարձակապէս անկարելի ըլլայ... »

Ամուսնալուծման համար, հոս նկատուելի կէտ կենակցութեան բացարձակ
անկարելիութիւնն է:

Յօդուածին երկրորդ հասումը՝ դատավարութեան իրաւունք կ'ուսայ այն կողմին՝
որուն հանդէպ անմիաբանութիւն գործուած է:

Այս կէտը կարենայ եզրելու համար՝ պէտ է նկատուի հետեւեալ հաւանակա-
նութիւնները:

1 — Եթէ երկուսն ալ իրենց բնաւորութեան անյարմարութեամբ կեանքերին անհանելի
դառնուցած են, այս պարագային, երկուսն ալ կրնան բողոքել:

2 — Եթէ այր ու կնոջ մէկուն բնաւորութեան անհանելի խառնուածքը բացորոշ
հաստատուած ըլլայ: Ահա այս հաւանականութեան օրէնքը՝ միայն անմիաբանող կողմին
իրաւունք կ'ուսայ դատ վարելու:

Ասոնք զատուելի յետագայ յօդուածով խիստ կարեւոր է:)

Դատավարութեան
նիւթը:

Յօդ. 135 — Ամուսնալուծման դատավարութեան իրա-
ւունք ունեցող կողմը կրնայ ամուսնալուծում եւ կամ
բաժանում պահանջել:

(Ծանօթ. — Զուիցեցեալի օրէնքին 143-րդ յօդուածին մէջ, « L'action tend au
divorce ou à la séparation de corps » ըստ է:

Թրք. Քաղաքային օրէնքը. միայն ամուսնալուծման դատավարութեան իրաւունք
ունեցողին կամքին ձգած է այդ ընտրութիւնը:)

Իրաւունքութիւն:

Յօդ. 136 — Դատախազ կողմին բնակավայրի դատաւորը
իրաւաւոր է դատը նայելու:

Առժամեայ կարգադրութիւններ:

Յօդ. 137 — Դատաւարութեան սկսուելուն պէս, դատաւորը անհրաժեշտ միջոցներ ձեռք կ'առնէ: Մասնաւորաբար կնոջ բնակութեան, պարենաւորման, այր ու կնոջ նիւթական յարաբերութեանց, զաւակներուն պահպանման վերաբերեալ խնդիրները առժամապէս կը կարգադրէ:

Դատաւոր: Ամուսնալուծում եւ կամ բաժանում:

Յօդ. 138 — Ամուսնալուծման պատճառներէն մին եթէ հաստատուելու ըլլայ, դատաւորը կրնայ ամուսնալուծման կամ բաժանման վճիռ տալ: Եթէ դատը մի միայն բաժանման համար ըլլայ, ամուսնալուծման որոշում չը կրնար տրուիլ:

Եթէ դատը ամուսնալուծման համար ըլլայ եւ սակայն այր ու կնոջ հաշտութեան հաւանականութիւնը գտնուի, բաժանման որոշում կրնայ տրուիլ:

(Ծանօթ. — 135 րդ յօդուածով ամուսնալուծման եւ բաժանման ընտրութիւնը անիրաւուող կողմին կամին ձգած էր: Ներկայ յօդուածով ալ այդ մասին դատաւորին յայն իրաւասութիւն տրուած է:

Բաժանման ժամանակամիջոցը:

Յօդ. 139 — Բաժանման համար մէկ տարիէն մինչեւ երեք տարի կրնայ որոշուիլ: Որոշ պայմանաժամին աւարակունք բաժանումը ինքնին կը վերջանայ:

Բայց, այդ միջոցին եթէ այր ու կին չը հաշտուած ըլլան, ասոնցմէ մին կրնայ ամուսնալուծման պահանջել:

Յօդ. 140 — Բաժանման որոշեալ ժամանակը անցնելէն վերջը, նոյն իսկ այր ու կնոջմէ միոյն կողմէ պահանջուելու պարագային, ամուսնալուծման որոշում կրնայ տրուիլ: պայմանաւ որ բաժանման որոշման հիմ կազմող շարժառիթները մասնաւորաբար դատախազին դէմ չ'ըլլան:

Բաժանման աւարակունքն տրուելիք վճիռը:

Այսու հանդերձ, երբ միւս կողմը միասին ապրելու դժկամակի, բաժանման պատճառները եթէ դատախազին դէմ ալ ըլլան՝ ամուսնալուծման որոշումը կը տրուի: Բաժանման դատաւարութեան միջոցին ապացուցուած եւ անկէ վերջը ծագում առած խնդիրները նկատի առնուելով վճիռը կը տրուի:

Յօդ. 141 — Ամուսնալուծուած կինը՝ իր ամուսնութեամբ ունեցած պայմանները անվթար կը պահէ: Միայն թէ, նախ քան ամուսնութեան ընտանեկան անունը կը վերստանայ:

Ամուսնալուծուած կնկան անհատական գէրքը:

Կինը՝ եթէ ամուսնութեան պահուն որբեւայրի էր

ամուսնալուծման որոշման հետ միասին կրնայ թոյլատրուիլ իր ընտանեկան անունը կրելու:

Յօդ. 142 — Ամուսնալուծման որոշման հետ դատաւորը մէկ տարիէն պակաս եւ երկու տարիէն աւելի չ'ըլլալու պայմանաւ, մեղապարտ կողմը վերամուսնութենէն կը դրկէ: Ասկէ, նախապէս վճռուած բաժանման ժամանակամիջոցը կը հաշուակցուի:

Դատապարտութեան ժամանակամիջոցը:

(Ծանօթ. — Նախապէս երէ բաժանման վճիռ տրուած եւ 139 րդ յօդուածին համաձայն նշանակուած պայմանաժամերը գործադրուած եւ աւարտ ըլլալէն վերջը ամուսնալուծում ըլլայ, վերամուսնութեան արգելին համար ներկայ յօդուածով որոշուելիք 1 — 3 տարիէն բաժանման երջանին անցած ժամանակը կը հաշուի:

Երկու կողմն ալ երէ մեղապարտ նկատուի, երկուքին համար ալ ներկայ յօդուածին տրուող ժամանակները կը գործադրուին:)

Յօդ. 143 — Անմեղ ճանչցուած այր ու կնոջ դրական եւ նոյն իսկ պատահական մէկ շահը եթէ ամուսնալուծմամբ վտանգուած ըլլայ, մեղապարտ կողմէն կրնայ նիւթական հատուցում մը պահանջել:

Ամուսնալուծման պարագային նիւթական եւ բարոյական հատուցում:

Ասկէ դատ, ամուսնալուծման առիթ տուող դէպքերը, անմեղ ճանչցուած այր ու կնոջ անձնական շահերը եթէ ծանր կերպով վտանգած են, դատաւորը, բարոյական հատուցման անուամբ որոշ գումար մըն ալ կրնայ վճուել:

(Ծանօթ. — 1 — Այր ու կնոջ մին երէ յանցաւոր է 2 — Անմեղ կողմին անհասական ցանկեր երէ վստահուած են. յանցապարտը, կը դատաւարուի նիւթական հատուցման: Այդ ցանկեր երէ ծանցապէս վստահուած են, դատաւոր կրնայ բարոյական հատուցում ալ վճուել: Ասոնց, բանակը սրակը, վստահին գոյութիւնը եւ աստիճանը նշելու խնդիրը, դատաւորին գնահատման եւ ՚ի հարկին փորձագէտներու կարծիքին ձգուած է:

Ներկայ յօդուածին տրուող ժամանակը ինքնին կը հաշուուի:)

Պարենագին:

Յօդ. 144 — Յանցապարտ չ'եղող այր կամ կինը ամուսնութեան հետեւանքով եթէ ծանր չքաւորութեան մասնուի, միւս կողմը նոյն իսկ ամուսնալուծման տեղի տուած չ'ըլլայ, իր կարողութեան չափով մինչեւ մէկ տարի պարենագին տալու կրնայ դատապարտուիլ:

(Ծանօթ. — Սակայն, պարտաւորը նիւթական կարողութեան աւելնալուն համար, պարենագինն ալ չի կրնար աւելնալ: Վասնզի, ամուսնալուծմամբ վերջնականապէս գաւառուած ամուսին մը, միւսէն ո'ն է իրաւունք չի կրնար ակնկալել:)

Յօդ. 145 — Պայմանագրութեամբ եւ կամ որոշումով, նիւթական եւ բարոյական հատուցում, կամ իբրեւ

պարենադին եկամուտ մը յատկացուած այր կամ կինը եթէ վերամուսնանայ, այդ եկամուտը կը դադրի:

Չքաւորութեան պատճառաւ պարենադին յատկացուած այր կամ կինը՝ այդ վիճակէն եթէ ազատուած եւ կամ դժբախտութենէն զիրքը բարւոքած ըլլայ, պարտատիրոջ դիմումին վրայ պարենադինը կը կտրուի կամ կը ղեղչուի:

Պարտատիրոջ նիւթական կարողութիւնն ալ պարենադին քանակութեան բաղդատմամբ եթէ նուազելու ըլլայ՝ միեւնոյն ձեւով կ'որոշուի:

Յօդ. 146 — Այր ու կին իրենց գոյքերուն մատակարարման համար որ ձեւն ալ ընդունած ըլլան, ամուսնալուծմամբ ամեն մէկը իր անհատական գոյքը ետ կ'առնէ: Գոյացած առաւելութիւնը՝ իրենց ընդունած վարչաձեւին ենթակայ եղած օրէնքներուն համաձայն մէջերնին կը բաժնուի: Ելած պակասը էրկանը կը պատկանի, եթէ չի կարենայ հաստատել թէ ատրկա կնոջ թերութեամբ յառաջ եկած է: Ամուսնալուծուող այր ու կին իրարու ժառանգորդ չեն կրնար ըլլալ, եւ ամուսնական պայմանագրով կամ ամուսնալուծումէն առաջ կտակով ապահովուած իրաւունքները կը կորսնցնէ: (տես յօդ. 171, 173, 444, 461):

Յօդ. 147 — Եթէ բաժանում ըլլայ, այր ու կնոջ կացութեան համեմատ եւ բաժանման տեւողութեան միջոցին գոյքերնին մատակարարելու համար, իրենց ընդունած ձեւը դատաւորը կամ կը ջնջէ եւ կամ անվթար կը պահէ:

Սակայն, դատաւորը ստիպուած է գոյքերնին բաժնելու եթէ այր ու կնոջ մ'ին պահանջէ:

Յօդ. 148 — Ամուսնալուծման եւ կամ բաժանման պարագային, դատաւորը՝ մայր եւ հայրը լսելէ յետոյ, հայրիխանութեան գործադրութեան եւ հօր ու մօր հետ՝ տղաքներուն անձնական յարաբերութեանց մասին հարկ եղած միջոցները կը տնօրինէ:

Այն կողմը որուն չ'է վստահուած տղան, իր կարողութեան չափով անոր ապրուստին եւ կրթութեան ծախքերուն մասնակցելու ստիպուած է: Նոյնպէս ալ, պատշաճ սահմանին մէջ, իրաւունք ունի տղուն հետ անձնապէս յարաբերութիւն ունենալու: (տես յօդ. 306):

Ամուսնալուծման պարագային, գոյքերուն հարկաւորութեան մասին:

Բաժանման պարագային:

Հօր եւ մօր իրաւունքը: Դատաւորին գնահատումը:

(Մանօք. — Չուիցեիական օրէնքին մէջ, այս սեսակ պարագաներու սակ ՚ի պահանջել հարկին խնամակալներու կարծիքին ալ պէտքը տեսած է:)

Յօդ. 149 — Երբ հայր կամ մայրը ուրիշին հետ ամուսնանայ, կամ ուրիշ տեղ մեկնելու ըլլայ եւ կամ մահուան պէս՝ նոր կացութիւն մը ստեղծուի, դատաւորը ինքնաբերաբար եւ կամ հօր ու մօր միոյն դիմումին վրայ, այդ կացութեան պահանջած ձեւին համաձայն խնդիրը կը կարգադրէ:

Նոր դեպքեր:

(Մանօք. — Երբ ուրիշին հետ ամուսնանայ իրեն վստահուած անչափանաթ ի՞նչ պիտի ըլլայ: Ուրիշ տեղ մեկնած կամ մեռած ըլլայ՝ իրեն կամ զուակներուն կապուած պարենագինը եւլն. ինչպէ՞ս պիտի լուծուին: Ահա այս սեսակ կացութիւնը դարմանելու լայն իրաւասութիւն տրուած է դատաւորին:)

Յօդ. 150 — Ամուսնալուծման եւ բաժանման դատավարութեանց միջոցին, դատաւորը պարտաւոր է նկատի առնելու հետեւեալ խնդիրները:

1 — Դատաւորը չի կրնար ապացուցուած նկատել ամուսնալուծման եւ բաժանման համար ցոյց տրուած այն պատճառները որոնց գոյութեան խղճով չ'է համոզուած:


2 — Այն խնդիրներուն համար ո՛չ դատաւորը ինքնաբերաբար եւ ոչ երկու կողմերուն պահանջում երդում չ'առաջարկուի: Ինչպէս որ, չի կրնար պահանջուիլ թէ՛ երդման պէս յայտարարութիւններ ալ ընէ:

3 — Այդ մասին երկու կողմերուն ամեն տեսակ խոստովանութիւններն ալ դատաւորը չի կրնար կաշկանդել:

4 — Դատաւորը ազատ է գնահատելու ապացոյցները:

5 — Ամուսնալուծման եւ բաժանման երկրորդական խնդիրներուն վերաբերեալ եւ երկու կողմերուն մէջ կայացած պայմանագրութիւնները եթէ դատաւորէն վաւերացուած չ'ըլլան անընդունելի են:

Ամուսնալուծման դատավարութեան եղանակը:



ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Ամուսնութեան ընդհանուր
սրահադրութիւնները

Յօդ. 151 — Ամուսնութեան արարողութիւնը կատարուելով ամուսնական միութիւնը գոյացած կ'ըլլայ:

Իրաւունք եւ պարտականութիւններ
Այր ու կինը:

Այր եւ կին իրարու հանդէպ այս միութեան բարդաւանդ սերտորէն ապահովելու եւ տղոց ապրուստին ու կրթութեան միասին հոգ տանելու պարտաւորութիւնը ստանձնած կ'ըլլան:

Այր ու կին փոխադարձ հաւատարմութեան եւ օգնութեան պարտաւոր են:

Յօդ. 152 — Այրը միութեան պետն է:

էրկան,

Տան ընտրութիւնը, կնկան եւ տղոց պատշաճ ապրելակերպը անոր կը պատկանի:

Յօդ. 153 — Կինը իր էրկան ընտանեկան անունը կը կրէ Տիկինը փոխադարձ երջանկութիւնը ապահովելու համար իր կարողութեան չափով ամուսնոյն օգնական եւ խորհրդականն է:

Կնկան,

Առանին աշխատութիւնը կնկան կը պատկանի:

Յօդ. 154 — Ամուսնական միութիւնը այրը կը ներկայացնէ Գոյքերուն մատակարարութեան մասին որ վարչաձեւն ալ ընտրած ըլլան՝ իրենց վարմունքէն այրը անձնապէս պատասխանատու է:

Միութեան ներկայացուցիչները կողմէ:

Յօդ. 155 — Տնական առօրեայ պէտքերուն համար էրկանը պէս կինն ալ իրաւունք ունի միութիւնը ներկայացնելու:

Կնոջ կողմէ:

Երրորդ անձերու համար ծանօթ ըլլալիք իրաւասութեան սահմանին մէջ կնոջ գործառնութենէն ամուսինը պատասխանատու է:

Յօդ. 156 — Եթէ կինը օրէնքին թոյլատրած իրաւասութիւնը չարաչար գործածէ եւ կամ անկարող ըլլայ օգտագործելու, ամուսինը կրնայ ամբողջութեամբ կամ մասամբ զրկել զինքը այդ իրաւունքէն:

Զրկել:

Այս զրկումը, բարի տրամադրութիւն ունեցող երրորդ անձերու դէմ ազդելու համար, անհրաժեշտ է նօտարի միջոցաւ ծանուցանել:

(Ծանօթ. — Իրաւասութեան սահմանին մէջ կնոջ գործառնութենէն, առուձախէն յառաջ գալիք պարսէն ամուսինը պատասխանատու է:

Կինը, իրաւասութեան սահմանը անցնելով, շուայս կեանքով, անիմաստ վասնուձով եթէ անազին պարսէնու սակ մնացած ըլլայ:

Այս պարագային, ամուսինը կրնայ զրկել զինքը այլ իրաւասութենէն: Բայց, այս զրկանքը, նախապէս գոյացած պարսէն ու գործառնութեանց չի կրնար հակազդել:

Հետեւաբար, այն ամուսիններ՝ որոնք, ներկայ օրէնքին գործադրութեան բուկանէն (4 հոկտ. 1926) առաջ ամուսնացած են եւ կը փախափին նախկին դուքիւնը պահել իրենց ընտանեկան յարկին մէջ, այս օրէնքին գործադրութեան ձեւը եւ եղանակը որոշող մասնաւոր օրէնքին 10-րդ յօդուածին համաձայն, սխալուած են միասին եւ գրաւոր դիմել ու արձանագրել սալ՝ իրենց կամք՝ ամուսնական պայտօնական օտարին մէջ եւ ծանուցանել զ'այն:)

Յօդ. 157 — Կնոջ դիմումին վրայ դատաւորը կրնայ իրաւասութիւնը վերահաստատել, պայմանաւ որ առանց պատճառի զրկուած ըլլալը ապացուցանէ:

Իրաւասութեան վերահաստատում:

Զրկանքը եթէ ծանուցուած է, վերահաստատուած որոշումն ալ պէտք է ծանուցանել:

Յօդ. 158 — Ամուսինը՝ որքան ատեն որ ուղղակի կամ անուղղակի չ'արտօնէ, կինը չի կրնար օրէնքին թոյլատրած իրաւասութեան սահմանը ընդարձակել:

Իրաւասութեան ընդարձակում:

Յօդ. 159 — Այր ու կին իրենց գոյքերուն մատակարարութեան համար որ ձեւն ալ ընդունած ըլլան, կինը մի միայն իր ամուսնոյն ուղղակի կամ անուղղակի արտօնութեամբ կրնայ գործով եւ կամ արհեստով զբաղի:

Եթէ ամուսինը զժկամակի արտօնելու, եւ կինը եթէ կարենայ հաստատելու թէ միութեան եւ ընդհանուր ընտանիքին շահը կը պահանջէ իր գործով կամ արհեստով զբաղելը, յայնժամ դատաւորը կրնայ այդ արտօնութիւնը տալու:

Կնոջ արհեստ ու արուեստը:

Ամուսնոյն կողմէ կնոջ գործով կամ արհեստով զբաղմունքէն արգիլուած ըլլալը, բարի տրամադրութիւն ունեցող երրորդ անձերուն դէմ կարենալ ազդելու համար, նօտարի կողմէ պէտք է ծանուցուած ըլլայ:

(Մանօք. — Ներկայ յօդուածին տրամադրութիւնը վաճառականութեան դուրս եղած արհեստ կամ արհեստի համար է:

Առեւտրական նոր օրէնքին 7 րդ յօդուածին համաձայն, առանց ամուսնոյն տրտոնութեան կիներ արգիւտած է վաճառականութեամբ զբաղելու:)

Յօդ. 160 — Այր ու կին իրենց գոյքերը մատակարարելու համար որ ձեւն ալ ընդունած ըլլան, կինը կարող է դատախազ ըլլալու: Միայն թէ, անձնական գոյքերուն համար՝ երրորդ անձերու հետ դատավարութեանց միջոցին այրը՝ իր կնոջ կողմէ պարտաւոր է փոխանորդաբար ներկայանալու:

Դատախազութեան կարողութիւն:

Մեղութեան պաշտօնատեղիներ:

Կենսակցութեան դադարում:

Այր ու կնոջ պարտաւորութեան վերաբերեալ միջոցներ:

(Մանօք. — Չուիցեղիական օրէնքին 168 րդ յօդուածին մէջ օժիտը (apport) քարզանուած է անձնական գոյք (էմվար ցախսիէ):

Յօդ. 161 — Այր ու կնոջ մին ընտանեկան պարտականութեանց մէջ եթէ թերանայ, կամ միւսը՝ վտանգի, անպատուութեան եւ կամ մնասի առաջնորդէ, անիրաւուն կողմը դատաւորին միջամտութիւնը կրնայ պահանջել: Դատաւորը, յանցապարտ կողմին կ'ազդարարէ իր պարտականութիւնները:

Այդ ազդարարութիւնը եթէ ապարդիւն մնայ, միութեան շահերը ապահովելու համար, օրէնքով նշանակուած միջոցները կը անօրինէ:

(Մանօք. — Այդ միջոցները 137, 144, 145, 148 րդ ինչպէս նաեւ հետեւեալ 162 — 163 յօդուածներով ցոյց տրուած են:)

Յօդ. 162 — Այր ու կնոջ մին, կրնայ զատ բնակարան մը ունենալ, որքան ատեն որ շարունակ միասին ապրելէն առողջութիւնը, համբաւը եւ կամ գործին յառաջդիմութիւնը լրջօրէն վտանգի ենթարկուած ըլլայ:

Ամուսնալուծման եւ կամ բաժանման դատավարութեան սկսելէն վերջը, դատին տեւողութեան միջոցին այր ու կնոջ ամեն մէկը իրաւունք ունի զատ ապրելու:

Այր ու կնոջ մին եթէ պահանջէ եւ զատ ապրելու առարկութիւնն ալ եթէ իրաւացի ըլլայ, մէկուն կողմէ միւսին ապրուստին համար հարկ եղած օգնութեան քանակը դատաւորը կը ճշդէ:

Յօդ. 163 — Այրը, եթէ ընտանեկան պարտականութեանց մէջ թերանայ, այր ու կնոջ գոյքերուն մատակարարութեան մասին ինչ ձեւ ալ ընդունած ըլլան, դատաւորը այր ու կնոջ պարտաւորութիւնը կրնայ պարտադրել իրենց

պարտքերնուն ամբողջը եւ կամ մէկ մասը կնոջ վճարելու:

Յօդ. 164 — Դատաւորին կողմէ ի գործ դրուած միջոցներուն շառժառիթը ոչնչանալուն պէս, այր ու կնկան մէկուն զիմուսին վրայ այդ միջոցները կը վերնան:

Յօդ. 165 — Այր ու կին ամուսնութեան տեւողութեան միջոցին, օրէնքով նախատեսուած խնդիրներէն զատ, իրարու դէմ բռնի գործադրութիւն (ձէպրի իճրա, exécution forcée) չ'են կրնար պահանջել:

Օրէնքով բռնի գործադրութիւնը թոյլատրուած պարագաներու մէջ ալ այր ու կնոջ մէկուն միւս կողմէ կրած մնասին, համար անանկութեան եւ կամ ապարդիւն մնացած գրաւի (հաճ, saisie) նման գրկանքներու չ'ենթարկուիր:

Յօդ. 166 — Այր ու կնոջ մէկուն դէմ եթէ երրորդ անձի մը կողմէ գործադիր իշխանութեամբ հետապնդման ձեռնարկուած ըլլայ, միւս կողմը իրաւունք չ'իւնի համար եւ կսմ գրաւի անանկութեան գործողութեանց կրնայ մասնակցել:

Յօդ. 167 — Այր ու կնոջ մին եթէ գրաւի միջոցներու հետապնդուի, եւ գոյքերը եթէ պարտքերը վճարելու չ'ափ բաւարար չ'ըլլայ, միւսէն ունեցած պահանջը իսկոյն գանձելի կ'ըլլայ եւ գրաւի գործողութիւնը կրնայ կատարել:

Այր ու կնոջ մին եթէ անանկանայ՝ միւսէն ունեցած առնելիքը անանկութեան գործողութեանց կ'ենթարկուի:

Դատական կարգադրութեանց տեւողութիւնը:

Բռնի գործադրութիւնը լնդհանուր արտադրութիւն:

Բացառութիւն: Ա. — Եթէ այր ու կնոջ մին պարտական ըլլայ:

Այր ու կնոջ մէկը եթէ պահանջատեր ըլլայ:

Գոյքերու բաժանման եւ ապրուստի գումարներուն գանձելու պարագան:

(Մանօք. — Պահանջի մը համար գրաւի գործողութիւնը՝ մի միայն այդ առնելիքին պայմանաժամով լրանալէն յետոյ կրնայ կատարուիլ:

Անա, այդ բնդհանուր տրամադրութեան ներկայ յօդուածը բացառութիւն կը կազմէ, եւ ամուսնիցէն մէկուն ունեցածը եթէ պարտքերուն չ'ըլլայ, միւս ամուսնիցէն ունեցած առնելիքը — նոյն իսկ եթէ պայմանաժամով չ'ըլլայ — առանց անոր սպասելու իսկոյն գանձելի կը նկատուի եւ գրաւի գործողութիւնը կը կատարուի:

Սնանկութեան համար Ֆրանսերէնի մէջ գործածուած «masse» բառը բնդհանրապէս թուրք օրէնագէտները, սեղանի իմաստը ունեցող «մասսա, աս» կը քարզանեն: Մինչդեռ, բուն օրինական իմաստը եթէ կարելի չ'ըլլայ գտնուիլ եւ ստիպուած ըլլան Ֆրանսերէն բառը գործածել, թուրքերէն «աս» յի ձեւով գրելը աւելի ճիշդ կ'ըլլայ կարծես:)

Յօդ. 168 — Օրէնքով եւ կամ վճռագրով գոյքերու բաժանման համար՝ ամեն ատեն բռնի գործադրութիւն կրնայ պահանջուիլ:

Այր ու կնոջ մէկը միւսին վճարելիք՝ ապրուստի համար օգնութեան քանակը ճշդող դատական վճռագիրն ալ նոյն ձեւով կը գործադրուի:

(Ծանօթ. — Յիշեալ յօղուածին 2 ղ պարբերութիւնը, պարենագնի եւ 137, 144, 145, 148, 162, ղ յօղուածներով որոշուելիք զումարներուն նամար է:)

Յօդ. 169 — Այր ու կնոջ միջեւ ամեն տեսակ իրաւական գործողութիւններ կրնան կատարուիլ: Այր ու կնոջ մէջ կնկան անձնական (օֆիտէն) եւ կամ ընկերովի ունեցած գոյքերուն վերաբերեալ գործողութիւնները՝ հաշտարար դատաւորէն եթէ չը վաւերացուին անընդունելի են:

Ամուսնոյն օղտին համար, կնոջը կողմէ երրորդ անձերու հանդէպ ստանձնած պարտականութիւններն ալ նման գործողութեան ենթակայ են:

Այր ու կնոջ միջեւ իրաւական գործողութիւններ, եւ՝ ի նպաստ երկանը ըստէ կարգօր ընթացներ:



Վ Ե Յ Ե Ր Ո Ր Դ Գ Լ Ո Ի Խ

Առաջին մաս: Հիմնական սկզբունքներ:

Այր ու կնոջ գոյքերուն մատակարարութիւնը:

Յօդ. 170 — Այր ու կին ամուսնական պայմանագրութեամբ եթէ օրէնքին մէջ նշանակուած միւս ձեւերէն մին չ'ընդունին եւ կամ ընդունելէն վերջը օրէնքով ցոյց տրուած պատճառներէն մէկը յառաջ գալու ըլլայ, իրենց մէջ գոյքերու բաժանում տեղի կունենայ:

Յօդ. 171 — Ամուսնական պայմանագրութիւնը ամուսնութեան արարողութենէն առաջ կամ վերջը կրնա չինուիլ: Երկու կողմն ալ ներկայ օրէնքով ցոյց տրուած ձեւերէն մէկը ընդունելու պարտաւոր են: Ամուսնութենէն վերջը չինուած պայմանագրութիւնը այր ու կնոջ գոյքերուն վրայ ուրիշներուն իրաւունքը չի կրնար եղծանել:

(Ծանօթ. — Օրէնքով ցոյց տրուած ձեւեր որոնց կ'ակնարկէ ներկայ յօղուածը՝ յետագայ 186 — 236 ղ, յօղուածներով նշանակուած են:)

Յօդ. 172 — Այր որ կ'ուզէ ամուսնական պայմանագրութիւնը կնքել, կամ բարեփոխել եւ կամ ջնջել, պէտք է գատելու կարողութիւն ունենայ:

Չհաս եւ արդիւեալներուն համար, անհրաժեշտ է օրինաւոր ներկայացուցիչներուն արտօնութիւնը առնել:

(Ծանօթ. — Օրինաւոր ներկայացուցիչներն են՝ հայրեխանութիւն ունեցողներ եւ խնամակալներ:)

Քրք. Քաղ. օրէնքին պատճառական քաղաքացիական մէջ, հակառակ « modifier » բառը « բաւարար » բառով սի ուս քաղաքացիական ըլլալուն, Պոլսի մէջ հրատարակուող Քրք. գիրքերուն մէջ աստ մը սխալներու պէս՝ առիկա ալ « բաղի » դարձեցնել քաղաքացիական է:)

Ամուսնութեան պայմանագրութեան ձեւը:

Յօդ. 173 — Ամուսնական պայմանագրութեան կնքումը, կամ բարեփոխումը, եւ կամ ջնջումը պէտք է պաշտօնական ըլլայ եւ երկու կողմին հետ միասին օրինաւոր ներկայացուցիչներուն կողմէ ալ ստորագրուի:

Ամուսնութեան տեւողութեան միջոցին շինուած ամուսնական պայմանագրութիւնները անհրաժեշտ է դատարանին ալ հաւանութեան ենթարկել:

Ամուսնական պայմանագրութիւնը ինչ ձեւով որ արձանագրուած ըլլայ, այդ պայմաններով երկու կողմէն զատ ուրիշներու դէմ ալ ազդեցութիւն կրնայ ունենալ:

(Մանօք. — Արձանագրութեան ձեւը՝ 237 — 240 րդ յօդուածներով ցոյց տրուած է:)

Յօդ. 174 — Այր ու կին, պայմանագրութեամբ նոյն իսկ տարբեր ձեւ մըն ալ ընդունած ըլլան, գոյքերու բաժանման ձեւը կը գործադրուի այն պարագային երբեմն մէկուն անանկութեամբ անանկացողին կամ միւս կողմին պահանջատէրերը վնասուին:

Պայմանագրութեան ձեւին ինքնաբերաբար գոյքերու բաժանման վերաժողութիւնը:

(Մանօք. — Գոյքերու բաժանման ձեւին համար դիմել 186 — 190 րդ յօդուածներուն):

Ներկայ յօդուածով նշանակուած « գոյքերու բաժանման » գործադրութիւնը, պարզ ձեւերով եղած գործողութեանց համար է: Ապա թէ ո՛չ, նախ քան ամուսնութեան կնիւտած պայմանագրութեամբ, եթէ 236 րդ յօդուածին տրամադրութիւններ երկու կողմերն ալ վիտիպիս վերապահելու, անոնք անվիտիպիս կը մնան:)

Յօդ. 175 — Այր ու կին պայմանագրութեամբ նոյն իսկ տարբեր ձեւ մը որոշած ըլլան, կնոջ դիմումին վրայ հետեւեալ խնդիրներու մէջ գոյքերու բաժանում կրնայ տեղի ունենալ:

Պայմանագրական ձեւին դատարանին վճիռով գոյքերու բաժանման վերաժողութիւնը կնկան պահանջումով:

1 — Եթէ այրը կնոջ եւ զաւակներուն ապրուստին եւ պարենաւորման անվոյթ գտնուի:

2 — Եթէ կնոջ սեփական գոյքերուն (օժիտ, apport) համար պահանջուած ապահովութիւնը չը ներկայացնէ:

3 — Եթէ հաստատուի որ, էրիկը կամ գոյքերու ընկերակցութեան ձեւին մէջ երկուքը անկարող են պարտք վճարելու:

Յօդ. 176 — Այր ու կին պայմանագրութեամբ նոյն իսկ տարբեր ձեւ մը ընդունած ըլլան, էրիկը պահանջին վրայ յետագայ պարագաներուն մէջ գոյքերու բաժանման որոշում կրնայ տրուիլ:

էրիկը պահանջումը:

1 — Եթէ հաստատուի որ, կինը անկարող է իր պարտքը վճարելու:

2 — Եթէ կինը առանց պատճառի մերժէ իր արտօնութիւնը այն տեսակ սեփականութեան իրաւանց համար որոնք պատկանած են ընկերակցութեան կամ միութեան

եւ ասոնց վրայ ալ էրիկը իշխանութիւնը կնոջ հաւանութեան ենթարկուած է օրէնքով կամ պայմանագրութեամբ:

3 — Եթէ կինը իր անձնական գոյքերուն համար ապահովութիւն ուզէ:

Պահանջատէրուն դիմումով:

Յօդ. 177 — Այր ու կնոջ մէկուն դէմ եղած գրաւէն (հաճախ saisie) վնասուող պարտապահանջներուն դիմումին վրայ գոյքերուն բաժանման որոշումը կրնայ տրուիլ:

Յօդ. 178 — Սնանկութեան հետեւանքով եղած գոյքերու բաժանումը, կ'օկոսի՝ երբ հաստատուի պարտք վճարելու անկարողութիւնը: Սնանկութեան որոշումէն վերջը, ժառանգութեամբ եւ կամ ուրիշ միջոցներով այր ու կնոջ շահած գոյքերին բաժանման ձեւին ենթակայ են:

Գոյքերու բաժանման սկզբնաորութիւնը:

Դատարանին այն վճիռը որ գոյքերու բաժանման կը վերաբերի, պահանջման քուականեկ կ'օկոսի:

Սնանկութեան եւ կամ դատական վճռով գոյքերու բաժանումը արձանագրուելու համար ուղղակի նօտարին կը զեկուցուի:

(Մանօք. — « Պահանջման քուական » պէտք է հասկցուի՝ գոյքերու բաժանման խնդրագրին արձանագրութեան քուականը:

Նոյնպէս պէտք է նկատուի առնել թէ 147 րդ յօդուածով յիշուած տրամադրութիւնը, ինչպէս նաեւ ամուսնալուծման խնդիր՝ այդ քուականէն առաջուան գործողութեանց չը կրնար ազդել (rétroactivité) :

Յօդ. 179 — Պարտական եղող այր ու կնոջ կողմէ պահանջատէրերուն առնչութիւնը կտրուելով, չի կրնար վերջ տրուիլ գոյքերու այն բաժանման որ սնանկութեամբ եւ կամ գրաւի պատճառաւ գոյացած վնասի հետեւանքով տեղի ունեցած է:

Գոյքերու բաժանման վերջնաորութիւնը:

Սիւսն թէ, այր ու կնոջ մէկուն դիմումին վրայ, նախապէս իրենց ենթակայ եղած ձեւը՝ դատարանը կրնայ որոշմամբ վերադարձնել, եւ ասիկա, ուղղակի նօտարին կը զեկուցուի արձանագրութեան համար:

Յօդ. 180 — Այր ու կնոջ մէջ տեղի ունեցած հաշուեյարդարութիւնը եւ գոյութիւն ունեցած ձեւերուն բարեփոխումը, չի կրնար զրկել այն պահանջատէրերը՝ որոնք իրաւունքնին կրնան առնել այդ գոյքերէն, եւ պարտապահանջ են այր կամ կնոջմէն, եւ կամ ասոնց ընկերակ-

Ձեւափոխում: Պահանջատէրերուն առնելիքին ազդեցութիւնը:

ցութենէն: Այն կինը կամ այրը՝ որուն փոխանցուած են այդ տեսակ գոյքերը, ստիպուած է անձամբ վճարելու պարտքերը յիշեալ պահանջատէրերուն:

Միայն թէ, երբ հաստատէ որ, իրեն փոխանցուած գոյքերը բաւարար չ'են պարտքը գոցելու, յ'այնժամ աւելի պահանջքէն զերծ կը մնայ:

Կինը՝ եթէ ամուսնոյն սնանկութեան եւ կամ անոր դէմ եղած գրաւին՝ մասնակցելով գոյք մը ձեռք ձգէ, միեւնոյն ատեն եթէ ինքն ալ պարտական չ'է ամուսնոյն պահանջատէրերը չ'են կրնար այդ գոյքին համար դատ բանալ:

Յօդ. 181 — Պայմանագրութեամբ այր ու կին տարբեր ձեւ մը ընդունելով հանդերձ, եթէ ամուսնութեան տեղութեան միջոցին համաձայնութեամբ եւ կամ ուրիշ պատճառաւ գոյքերու բաժանում տեղի ունենայ, պահանջատէրերուն իրաւունքը վերապահուած ըլլալու պայմանաւ, այր ու կնոջմէ ամեն մէկը իր գոյքերը ետ կ'առնէ:

Գոյքերու բաժանման հաշուեյարդարութիւն:

Գոյքերու բաժանումէն առաջ գոյացած առաւելութիւնը, ներկայ օրէնքին համաձայն մէջերնին կը բաժնուի Յառաջ եկած պակասէն այրը պատասխանատու է, եթէ չը կարենայ հաստատել թէ ատիկա կնոջը պատճառաւ եղած է:

Հաշուեյարդարութեան պահուն՝ էրկանը տրամադրութեան տակ մնացած գոյքերուն համար ալ կինը կրնայ ապահովութիւն պահանջել:

Յօդ. 182 — Այն պարագային երբ այր ու կնոջ մէջ գոյքերու ընդհանրացում կ'ընդունեն եւ կամ միութիւն գոյացած է, երկու կողմին ալ այդ ընդհանրացում կ'ընդունեն միութենէն դուրս ձգուած գոյքերը՝ ամուսնական պայմանագրութեամբ, կամ օրէնքով ու երրորդ անձի մը կողմէ եղած նուէրներու համար նուիրատուին կամքին համաձայն կ'որոշուին: Այս կերպով դուրս ձգուած գոյքերուն՝ « վերապահուած գոյքեր » (մահճուրդ մաշկեր, biens réservés) կ'ըսուի:

Վերապահուած գոյքեր: Վաճառելի պութիւն: Բնդահուած աւամբ:

Այր ու կնոջմէ մէկուն վերապահուած ժառանգական բաժինը՝ « վերապահուած գոյքերուն » մէջ չի կրնար ներմուծուիլ: (տես յօդ. 455, 461)

(Մատթ. — Յօդուածին վերջին մասով ըսել կ'ուզուի թէ, « վերապահուած ժառանգական բաժին » (յօդ. 453 հասուած 4 րդ) եւ « վերապահուած գոյքեր » տարբեր նշանակութիւն ունին:)

Յօդ. 183 — Հետեւեալ գոյքերը՝ ըստ օրինի վերապահեալ գոյքեր են:

Ըստ օրինի վերապահուած գոյքեր:

1 — Այր ու կնոջ ամեն մէկուն անձնական կարասիները, 2 — կնոջ՝ զբաղմունք կամ արուեստը ՚ի գործ դնելու յատուկ գոյքերը:

3 — կնոջ՝ առտնին գործերէն դուրս աշխատութեան արգիւնքը:

(Մատթ. — Ֆրանսերէն բնագրին մէջ ըսուած է թէ՛ այս նիւթին վերաբերեալ « der Erwerb der Ehefrau aus selbständiger Arbeit » բառերուն նշանակութիւնը գտնելու անհրաժեշտ է, որ կը նշանակէ, իրեն ամուսնութեան միութեան ներկայացուցիչ, առեւտրի սպասարկութեան դուրս կամ ամուսնոյն օգնելու համար բաժնուած ամբողջ գործերը:)

Յօդ. 184 — Եթէ կինը՝ ընտանեկան ծախքերուն մասնակցելու ըլլայ, « վերապահուած գոյքերը », գոյքերու բաժանման կանոններուն ենթակայ են:

Գործարարութիւն:

Յօդ. 185 — Այր ու կնոջմէ մին, եթէ գոյքի մը՝ համար վերապահուած գոյքերէն եղած ըլլալը պնդէ, ալդ առարկութիւնը պարտաւոր է ապացուցանելու:

Ապացոյց:

Գոյֆերու բաժանում

Յօդ. 186 — (*) Այր ու կնոջ մէջ՝ երբ ամբողջ գոյքերուն սեփականութեան, մատակարարութեան, օգտագործման իրաւունքը կը վերապահէ, ասոր « գոյքերու բաժանում » կ'ըսուի:

Սեփականութեան մատակարարութեան, օգտագործման իրաւունքները:

Կինը, եթէ՝ իր գոյքերուն մատակարարութիւնը ամուսնոյն յանձնելու ըլլայ, այնպէս կ'ենթադրուի թէ ամուսնութեան տեւողութեանը միջոցին հաշիւ պահանջելէն հրաժարած եւ գոյքերուն ամբողջ հասոյթը՝ անական պէտքերուն ծախսելու համար ամուսնոյն ձգած է:

Կինը, իր ամուսնոյն ձգած վարչական իրաւունքը ամեն ատեն կրնայ ետ առնել: Այնպէս որ, նոյն իսկ ետ առնելու իրաւունքէն հրաժարած ըլլայ անընդունելի է:

Յօդ. 187 — Գոյքերու բաժանման ձեւին մէջ՝ այրը, նախ քան ամուսնութեան, իր պարտքերէն, եւ ամուսնութեան տեւողութեան միջոցին թէ իր եւ թէ ամուսնական միութեան ներկայացուցչի հանդամանքով եղած ծախքերէն՝ անձամբ պատասխանատու է:

Պարտքերը: Ընդհանուր առմամբ:

Կինը, պարտքերը վճարելու անկարող ամուսնոյն եւ կամ իր կողմէ ընտանեկան ծախքերուն համար ըրած պարտքերուն մասին պատասխանատու է:

Յօդ. 188 — Կինը, գոյքերուն մատակարարութիւնը նոյն իսկ եթէ ամուսնոյն ձգած ըլլայ, ոչ էրկանը անանկութեան եւ ոչ ալ ամուսնոյն դէմ գործադրուած գրաւի գործողութեանց մէջ իր առնելիքներուն համար նախընտրութիւն (իւրիւսագ, privilège) չի կրնար պահանջել:

Գրաւի միջոցին:

Յօդ. 189 — Այր ու կնոջ ամեն մէկուն սեփական գոյքերնուն հասոյթը, ինչպէս նաեւ իր աշխատութեան արդիւնքը՝ իրեն կը պատկանի:

(*) Այս բաժինն 186 — 190 յօդուածները՝ Զուիցերիական օրէնքին 241 — 246 ըր էն անուած, եւ ասոր դրամօժիտի (dot) ի վերաբերեալ 241 ըր յօդուածը ինչպէս նաեւ 243 ըրին 2 ըր եւ 244 ըր յօդուածին ալ՝ 2 ըր հատուածները յապաւուած են: Իսկ 247 ըր յօդուածը 4 ըր մասին մէջ ներմուծուած է իրրեւ 236 ըր յօդուած:

Յօդ. 190 — Այրը կրնայ պահանջել թէ, իր կինը ըստ կարելուոյն ընտանեկան ծախքերուն մասնակցի: Եթէ մասնակցութեան քանակին համար չը կարենան համաձայնիլ, ասոնցմէ ամեն մէկը կրնայ դատարանէն այդ քանակին չափը պահանջել:

Այր ու կնոջ ծախքերու մասնակցութիւնը:

Կնոջ այդ մասնակցութեամբ՝ այրը երբեք չի պարտադրուիր զ'անոնք վերադարձնելու եւ հատուցանելու:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Գոյֆերու միացում

Յօդ. 191 — Այր ու կին ամուսնութեան պայմանագրութեամբ կրնան գոյքերու միացման կերպը ընգունիլ:

Սեփականութիւն: Ամուսնական գոյքեր:

Երբ այդ դրութիւնը ընգունուի՝ իւրաքանչիւրին տէր եղած եւ ամուսնութեան տեւողութեան միջոցին իրենց սեփականութեան անցած ամբողջ գոյքերը՝ միութեան կը պատկանին: Բացի անոնցմէ որոնք ամուսնութեան պայմանագրութեան մէջ բացառութիւն համարուած են:

Այն գոյքերը՝ որոնք չ'են կրնար ամուսնական միացեալ գոյք նկատուիլ:

Չեն կրնար ամուսնական միացեալ գոյք նկատուիլ այն գոյքերը՝ որոնք նուէր տրուած են՝ եւ նուիրատուն փափաք յայտնած է միութեանէն դուրս ձգել զ'անոնք, ինչպէս նաեւ օրէնքով « վերապահուած գոյքեր » համարուողները:

(Մատթ. — Առաջին մասին մէջ յիշուած բացառութիւնը եւ երկրորդ հասումին նուիրատուութեան բաժինը տրուած է իրրեւ 182 ըր յօդուածին լրացուցիչ մասը, ինչ որ Զուիցերիական օրէնքին մէջ չ'է յիշուած:)

Յօդ. 192 — Միացեալ գոյք նկատուելով հանդերձ՝ ամուսնութեան պահուն կնոջ գոյքը եղող, եւ կամ ամուսնութեան տեւողութեան միջոցին ժառանգութեամբ եւ առանց փոխարժէքի իրեն փոխանցուող գոյքերուն սեփականութիւնը կնոջ կը պատկանի, եւ ասոնց « կնոջ անձնական գոյքերը » կ'ըսուի:

Այր ու կնոջ անձնական գոյքերը:

Այրը, միութեամբ գոյացած ընդհանուր գոյքերուն տէրն է: Իրացառեալ իր եւ կնոջ անձնական գոյքերը:

Կնկան եկամուտը՝ գործադրութեան թուականէն, եւ անձնական գոյքերուն ալ բնական արգաթիւքը՝ հաւաքուած թուականէն սկսեալ ամուսնոյն սեփականութիւնն է, բաց 'ի « վերապահեալ գոյքերու » վերաբերեալ որոշ տրամադրութիւններէն (տես յօդ. 182) :

Յօդ. 193 — Այր կամ կինը՝ գոյքի մը համար երբ առարկէ թէ՛ կնոջ անձնական գոյքերէն է, այդ առարկութիւնը ապացուցանելու պարտաւոր է :

Փաստեր :

Ամուսնութեան տեւողութեան միջոցին կնոջ անձնական գոյքերուն փոխանակութեամբ ձեռք բերուած գոյքերը՝ կնոջ « անձնական գոյքը » կըլլան (տես յօդ. 234) :

Յօդ. 194 — Այր ու կին նոտարի միջոցաւ իրենց անձնական գոյքերնուն ցուցակագրութիւնը, միշտ կրնան պահանջել :

Ցուցակագրութեան ձեւը, եւ անոր ապացուցելի ոյժը :

Անձնական գոյքերնուն միացուած թուականէն սկսեալ վեց ամսուան մէջ պատրաստուած պաշտօնական տոմարը, որքան ատեն որ հակառակը չի հաստատուի՝ անառարկելի է :

Յօդ. 195 — Պատրաստուած տոմարը՝ եթէ անձնական գոյքերուն գնահատուած արժէքներն ալ պարունակելու ըլլայ, այդ արժէքները հիմ կը բռնուին այն պարագային երբ այդ գոյքերուն եւ կամ արժէքներուն մէջ յառաջ գան այնպիսի պակասներ՝ որոնք այր ու կին փոխադարձաբար ստիպուած են հատուցանելու :

Փոխարժէքներուն գնահատման ազդեցութիւնը :

Յօդ. 196 — Ամուսնական միացեալ գոյքերը՝ այրը կը կառավարէ, եւ մատակարարութեան ծախքն ալ իրեն կը պատկանի :

Կառավարելու եւ օգտագործելու իրաւասութիւնը : Մատակարարելու :

Կինը, ամուսնութեան միութեան ներկայացուցչի հանգամանքով, մի միայն այդ սահմանին մէջ կառավարելու իրաւունք կրնայ ունենալ :

Յօդ. 197 — Այրը՝ կնոջ անձնական գոյքերէն կրնայ օգտուիլ : Այս մասին՝ պատասխանատու կը նկատուի նման այն մարդուն՝ որ բանէ մը օգտուելու իրաւունքը ունի :

Նկատուտ :

Եթէ պաշտօնական ցուցակագրով արժէքը գնահատուած ալ ըլլայ, այս պատասխանատուութիւնը չ'աւելցնէր :

Կնոջ դրամը եւ նոյնանման (միալիյաթ, fungibles) ուրիշ գոյքերը, 'ի հրամանի տրուած մուրհակները եւ արժեթուղթերը, ամուսնոյն սեփականութիւնը կ'ըլլան, եւ ամուսինն ալ՝ ասոնց փոխարժէքին համար պարտական կ'ըլլայ :

Յօդ. 198 — Այրը՝ բացի պարզ մատակարարական գործերէն իր սեփականութեան չ'անցած կնոջը անձնական գոյքերը, առանց անոր հաւանութեան, չի կրնար իբրեւ սեփականատէր գործածել : Այսու հանդերձ երրորդ անձերու համար միշտ կ'ենթադրուի թէ, այդ հաւանութիւնը գոյութիւն ունի : պայմանաւ որ, անոնք չը գիտնան եւ չը կարենան գիտնալ թէ այդ հաւանութիւնը չ'է տրուած եւ կամ ոչ ոք կարենայ գիտնալ թէ անոնք կնոջ կը պատկանին :

Ամուսնական միացեալ գոյքերուն կիրառման իրաւունքը : Երկունք :

Յօդ. 199 — Կինը կրնայ ամուսնական գոյքերը տնտեսել երբ անիկա ամուսնական միութիւնը ներկայացնելու իրաւասութիւնը ունենայ :

Կնոջ ընդհանուր ասամբը :

Յօդ. 200 — Կինը չի կրնար ժառանգութիւն մը մերժել՝ առանց ամուսնոյն հաւանութեան :

Ժառանգութեան մերժումը :

Ամուսինը եթէ չը հաւանի՝ կինը կրնայ հաշտարար դատարան դիմել :

Յօդ. 201 — Ամուսինը՝ պարտաւոր է՝ կնոջը անձնական գոյքերուն մասին, անոր ուզած ատենը տեղեկութիւն տալու :

Կինը այդ գոյքերուն համար միշտ ապահովութիւն կրնայ պահանջել իր ամուսինէն :

Կնոջ ապահովութիւն տալ :

Եթէ հաստատուի որ ամուսինը անկարող է պարտքը վճարելու եւ կամ անանկացած ըլլայ, անկարողութիւնը հաստատուած եւ կամ վճռին տրուած թուականէն առաջուան վեց ամսուան շրջանին մէջ՝ կնոջը տրուած այդ ապահովութեան ջնջումը պարտապահանջները կրնան պահանջել :

Յօդ. 202 — Այրը՝ հետեւեալ պարտքերէն պատասխանատու է:

- 1 — Նախ քան ամուսնութեան իր պարտքերէն:
- 2 — Ամուսնութեան տեւողութեան միջոցին գոյանալիք իր պարտքերէն:
- 3 — Ամուսնական միութեան ներկայացուցչի հանգամանքով կնոջ կողմէ ըլլալիք պարտքերէն, (տես յօդ. 155, 158):

Պարտքեր: Երկանը պատասխանատուութիւնը:

Յօդ. 203 — Առանց նկատի առնելու՝ ամուսնական միացեալ գոյքերու դրութեամբ՝ ամուսնոյն տրուած իրաւունքները, կինը՝ ամբողջ գոյքերով պատասխանատու է հետեւեալ պարտքերէն:

- 1 — Նախ քան ամուսնութեան իր պարտքերէն:
- 2 — Ամուսնոյն արտօնութեամբ, ինպէս նաեւ հաշտարար դատաւորին հաւանութեամբ՝ ինպատ իր ամուսնոյն ըրած պարտքերէն (տես յօդ. 169):
- 3 — Ըստ սովորութեան ՚ի գործ դրած արուեստ կամ արհեստէն գոյացած պարտքերէն (տես յօդ. 159):
- 4 — Իր ժառանգութեան բաժնին ինկած պարտքերէն:
- 5 — Ապօրէն արարքներէն յառաջ եկած պարտքերէն: Ընտանեկան ծախքերուն համար, ամուսնոյն կամ իր կողմէ եղած պարտքերը՝ երբ այրը վճարելու անկարող ըլլայ՝ կինը պատասխանատու է:

Ամբողջ գոյքերով կնոջ պատասխանատուութիւնը:

Յօդ. 204 — Ամուսնութեան տեւողութեան միջոցին եւ ամուսնութեան ջնջուելէն յետոյ, հետեւեալ պարտքերուն համար, կինը՝ միմիայն « վերապահեալ գոյքերուն » արժէքին չափ պատասխանատու է:

- 1 — Միմիայն « վերապահեալ գոյքերէն » պատասխանատու ըլլալու պայմանաւ ըրած պարտքերէն:
- 2 — Առանց ամուսնոյն հաւանութեան ըրած պարտքերէն:
- 3 — Ամուսնական միութեան ներկայացուցչի իրաւասութիւնը չափազանցելով ըրած պարտքերէն:

Վերապահեալ գոյքերով:

Ապօրինի գոյք իւրացնելէն յառաջ եկած դատավարութեան իրաւունքը՝ վերապահուած է (տես յօդ. 183-185):

Յօդ. 205 — Այր ու կնոջ այն պարտքերը՝ որոնք պարտադրուած են իրենց անհատական գոյքերով հատուցանելու, եթէ միասին անձնական գոյքերէն վճարուի, առնուած քանակին չափ տեղը կը դրուի:

Առնուածին փոխարէնը, օրէնքով՝ որոշ բացառութիւններէն զատ, գոյքերու միութեան վերջանալէն յետոյ միայն կրնայ պահանջուիլ, (տես յօդ. 166-167-207-209):

Առնուածը՝ դրամով փոխարինելու պարտականութիւնը: Պահանջելու ժամանակը:

Ամուսնութեան տեւողութեան միջոցին ալ առնուածին փոխարէնը կրնայ պահանջուիլ, երբ կնոջ « վերապահեալ գոյքերուն » վերաբերեալ պարտքերուն համար՝ ամուսնական միացեալ գոյքերէն տրուած, եւ կամ ամուսնական միացեալ գոյքերուն վերաբերեալ պարտքերուն համար այր կամ կնոջ « վերապահեալ գոյքերէն » վճարուած ըլլան:

Յօդ. 206 — Եթէ ամուսինը անանկանայ եւ կամ գոյքերը գրաւի տակ առնուին, կինը՝ իր անձնական գոյքերէն կամ ասոնց փոխարժէքէն յառաջ եկած եւ ըստ օրինի հատուցանելի պակասները դարմանելու համար անանկութեան եւ գրաւի գործողութեանց մասնակցելով կրնայ դրամական փոխարինութիւն պահանջել (տես յօդ. 174):

Երկանը անանկութեան եւ գոյքերուն գրաւի տակ առնուելը: Կնոջ իրաւունքը:

Ամուսնոյն կողմէ առնելիքը, կնոջ պահանջէն կը զեղչուի:

Կինը, իր անձնական գոյքերուն նոյնութեամբ գտնուածները՝ իբրեւ սեփականատէր ետ կ'առնէ:

Յօդ. 207 — Եթէ կինը՝ չի կարենայ անձնական գոյքերուն կէսը ձեռք ձգել, կամ նոյն քանակութեան համար ապահովութիւն չ'ունենայ, կէսէն պակաս մնացածին չափ նախընտրութեան (իմթիւեազ, privilège) իրաւունք ունի:

Նախընտրութիւն:

Այս նախընտրութեան՝ ուրիշին փոխանցումը, կամ ՚ի նպատակարար մը պահանջատէրերու այդ իրաւունքէն հրաժարումը՝ անընդունելի է:

Յօդ. 208 — Կնոջ մահուան պարագային, — ամուսնոյն ժառանգական իրաւունքը վերապահելու պայմանաւ — անձնական գոյքերը՝ ժառանգորդներուն կը փոխանցուի (տես յօդ. 439, 519, 539):

Կնոջ մահուան պատճառաւ, գոյքերու միութեան վերջաւորութիւնը:

Այրը՝ կնոջմէն ունեցած առնելիքը հաշուակցելէ յետոյ, ստիպուած է ժառանգորդներուն վճարելու օրէնքով

հատուցանելի (մուծիպը զաման) այն պակասները՝ որոնք կնոջ անձնական գոյքերէն յ'առաջ եկած են:

Յօդ. 209 — Ամուսնոյն մահուամբ՝ կինը ետ կ'առնէ այն անձնական գոյքերը՝ որոնք ներկայ են: Ժառանգորդներուն կը պարտադրէ նաեւ վճարելու՝ գոյացած եւ ըստ օրինի հատուցանելի պակասները:


Յօդ. 210 — Երկու կողմին ալ անձնական գոյքերին զատելէն վերջը, աւելորդ մնացած մասին ¹/₃ ըզը կնոջ կամ իր սերունդին, մնացորդն ալ ամուսնոյն կամ ժառանգորդներուն կը պատկանի:

Միացեալ գոյքերուն մէջ յառաջ եկած պակասները, որքան ատեն չի հաստատուի թէ կնոջը պատճառաւ եղած է, էրկանը կամ ժառանգորդներուն կը վերաբերի (տես յօդ. 191):

Աւելորդ կամ պակասի մասին ամուսնական պայմանագրութեամբ՝ բաժանման ուրիշ ձեւ մը կրնայ ընդունուիլ:

Այր ու կին մասնական պատճառաւ:

Աւելորդ եւ պակաս:



ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

Գոյներու ընկերակցութիւն

(Մալ օրթագրկը, De la communauté de biens) (*)

(Ֆր. Քաղ. օրէնք յոդ. 1399 եւն. 1526 : Գեր. Քաղ. օրէնք յոդ. 1437 — 1518 — 1519 — 1557 :)

Յօդ. 211 — Այր ու կին՝ ամուսնական պայմանագրութեամբ կրնան գոյքերու ընկերակցութեան դրութիւնը ընդունիլ:

Գոյքերու ընկերակցութիւն: Այն գոյքերը որոնք ընկերակցութեան չ'են կրնար մտնել: Ընդհանուր ընկերակցութիւն: Այն գոյքերը՝ որոնք կրնան ընկերակցութեան մտնել:

Այս կերպով, ընկերակցութեան մտած գոյքերուն եւ եկամուտներուն՝ այր եւ կին բաժնեաէր կ'ըլլան, եւ մէկը միւսին բաժինը չի կրնար գործածել:

Ընկերակցութեանէ դուրս կը մնան այն գոյքերը որոնք նուիրատուին փափաքով եւ այդ պայմանով նուիրուած եւ կամ ըստ օրինի «վերապահեալ գոյքեր» են:

«Ընդհանուր գոյքերու ընկերակցութիւն» կ'ըսուի այն դրութեան որուն համաձայն այր ու կին համաձայնած են ամբողջ գոյքերով եւ եկամուտներով՝ ընկերակցելու:

Երբ այրը կամ կինը, ո՛րեւէ գոյքի մը համար, պնդելու ըլլայ թէ ընկերակցութեանէ դուրս ձգուած է, ստիպուած է այդ առարկութիւնը հաստատելու:

(Մանօթ. — Նուիրատուութեան մասին եղած հասուածք, 182 — 191 երկ յօդուածներուն իրեն լրացուցիչ մաս դրուած է:

Ակզբունքով ընդունելու է թէ, որեւան ասեմ որ հակառակը չի հաստատուի այր ու կնոջ այն գոյքերը որոնք օրէնքով բացառութիւն չ'են համարուած, ամուսնութեամբ իրարու միացած եւ ընկերակցած են: Բացառիկ պայմաններ, միութեան եւ ընկերակցութեան դուրս ձգուած գոյքեր, պէտք է ամուսնութեամբ շեղել ամուսնական պայմանագրութեան մէջ. վասնզի, ՚ի պահանջի հարկին, հակառակը հաստատուի եւ պայցուցանել եթէ ո՛չ անկարելի՝ գէթ բաւական դժուար է:)

Յօդ. 212 — Ընկերակցութեան մտած գոյքերուն մատակարարութիւնը էրկանը կը վերաբերի (տես յօդ. 196):

Մատակարարութեան ծախքերը այս գոյքերէն կը վճարուին:

Մատակարարութիւն եւ խնայողութիւն:

Կինը, ամուսնական միութեան ներկայացուցչի հանգամանքով, մատակարարութեան իրաւունք կրնայ ունենալ (տես յօդ. 155 եւ 158):

(*) Յրանսերէն communauté ն թուրքերէն «օրթագրկը» Թարգմանուած ըլլալուն, մենք ալ ընկերակցութիւն Թարգմանեցինք. մինչդեռ անոր իմաստը, ընկերութիւն «société» էն հիմնովին տարբերութիւն ունի:

Յօդ. 213 — Պարզ մատակարարական գործերէն զատ ընկերակցութեան մտած գոյքերը, այր ու կին միասին եւ փոխադարձ հաւանութեամբ կրնան գործածել (տես յօդ. 169) :

Ընկերակցութեան գոյքերը գործածել:

Այսու հանդերձ, երբորդ անձերու համար միշտ կ'ենթադրուի թէ, այդ հաւանութիւնը գոյութիւն ունի. պայմանաւ որ, անոնք չը գիտնան եւ չը կարենան զիտնալ թէ այդ հաւանութիւնը չ'է արուած, եւ կամ ոչ յը կարենայ զիտնալ թէ անոնք ընկերակցութեան կը պատկանին: (տես յօդ. 189) :

(Ծանօթ. — Այր ու կինը, ընկերակցութեան գոյքերու գործածութեան մէջ, իրենց սեփական բաժիններուն համար՝ իրարու օտար կը նկատուին: Այսինքն, առանց կնոջ հաւանութեան՝ այր չի կրնար ծախել, աւանդ ձգել, նուիրել եւն. :

Սակայն, այն անձեր՝ որոնք օրէնքին սահմանին մէջ, իրեն պահանջատէր կամ զանազան հանգամանակ կը շահագրգռուին այդ գոյքերով. անոնց նամար՝ ընկերակցութեան գոյքերու ահմարկելով չի կրնար սահմանափակուիլ իրենց իրաւունքը, որքան ասեմ որ անոնք լուր չ'ունենան ընկերակցութեան: Եւ չի կարենան զիտնալ թէ այդ հաւանութիւնը մերժուած է՝ այր ու կնոջ կողմէ փոխադարձաբար:)

Յօդ. 214 — Այր ու կնոջ մէջ մին՝ առանց միւսին հաւանութեան ամուսնութեան տեւողութեան միջոցին չի կրնար մերժել ժառանգութիւն մը: (տես յօդ. 542)

Ժառանգութեան մերժում:

Եթէ այս հաւանութիւնը մերժուի, կրնայ հաշտարար դատարան դիմել: (տես յօդ. 200 եւ 404) :

Յօդ. 215 — Այրը, հետեւեալ պարտքերէն՝ թէ անձնական եւ թէ ընկերակցութեան մտած գոյքերով՝ պատասխանատու է:

1 — Այր ու կնոջ ամուսնութենէն առաջ եղած պարտքերէն:

Պարտքերը կ'անը պատասխանատուութիւնը:

2 — Միութեան ներկայացուցչի հանգամանքով կնոջ ըրած պարտքերէն (տես յօդ. 155, 158) :

3 — Ամուսնութեան տեւողութեան միջոցին թէ իր կողմէ եղած եւ թէ կնոջ կողմէ՝ ընկերութեան վերաբերեալ գոյացած ընդհանուր պարտքերէն:

Յօդ. 216 — Կինը, հետեւեալ պարտքերէն թէ անձնապէս եւ թէ ընկերակցութեան մտած գոյքերով պատասխանատու է:

1 — Նախ քան ամուսնութեան իր պարտքերէն:
2 — Ամուսնոյն արտօնութեամբ ինչպէս նաեւ հաշ-

տարար դատաւորին հաւանութեամբ 'ի նպատ իր ամուսնոյն ըրած պարտքերէն (տես յօդ. 169) :

Թէ՛ եր եւ թէ ընկերակցութեան մտած գոյքերով կնոջ պատասխանատուութիւնը:

3 — Ըստ սովորութեան 'ի գործ զրած արուեստ կամ արհեստէն գոյացած պարտքերէն (տես յօդ. 159) :

4 — Իր ժառանգութեան բաժնին ինկած պարտքերէն (տես յօդ. 536) :

5 — Ապօրէն արարքներէն առաջ եկած պարտքերէն: Ընտանեկան ծախքերուն համար, ամուսնոյն կամ իր կողմէ եղած պարտքերը երբ ընկերակցութեան գոյքերով չի կարենայ վճարուիլ, կինը պատասխանատու կը մնայ: Կինը՝ ընկերակցութեան մտած գոյքերուն վերաբերեալ միւս պարտքերէն անձնապէս չի կրնար պատասխանատու նկատուիլ:

Յօդ. 217 — Կինը, ամուսնութեան տեւողութեան միջոցին եւ ամուսնութեան ջնջուելէն վերջը, հետեւեալ պարտքերէն, մի միայն « վերապահեալ գոյքերուն » փոխարժէքին համեմատութեամբ պատասխանատու է (տես յօդ. 182 - 184) :

Վերապահեալ գոյքերով:

1 — Միայն վերապահեալ գոյքերէն պատասխանատու ըլլալու պայմանաւ ըրած պարտքերէն:

2 — Առանց ամուսնոյն հաւանութեան ըրած պարտքերէն:

3 — Ամուսնական միութեան ներկայացուցչի իրաւասութիւնը չափազանցելով ըրած պարտքերէն:

Ապօրինի գոյք իւրացնելէն յ'առաջ եկած դատաւարութեան իրաւունքը վերապահուած է:

Օրինաւոր հետապնդում (հետ քիւ գրպար, execution forcée):

Յօդ. 218 — Ամեն տեսակ օրինաւոր հետապնդումները, որոնք ընկերակցութեան տեւողութեան միջոցին ընկերակցութեան վերաբերեալ պարտքերէն յառաջ կ'ուզան պէտք է գործադրուին էրկանը դէմ:

Յօդ. 219 — Ընկերակցութեան գոյքերուն վերաբերեալ պարտքը եթէ այդ գոյքերէն վճարուած ըլլայ, այր ու կին իրարմէ երբէք չ'են կրնար պահանջել այդ գումարը:

Առնուածը՝ դրամով փոխարինելու պարտականութիւնը:

Ընկերակցութեան գոյքերուն վերաբերեալ պարտքը՝ վերապահեալ գոյքերէն, եւ կամ վերապահեալ գոյքերուն վերաբերեալ պարտքը ընկերակցութեան գոյքերէն եթէ վճարուած ըլլայ, նոյն իսկ ամուսնութեան տեւողութեան միջոցին՝ կրնայ պահանջուիլ թէ՛ առնուած այդ գումարը տեղը դրուի:

Յօդ. 220 — Ամուսնոյն անանկութեան, կամ ընկերակցութեան գոյքերուն վրայ գրաւ մը դրուելու պարագային կինը իր անձնական գոյքերուն փոխարժէքը կրնայ պահանջել: Առնելիքին կէսին համար կինը նախընտրութիւն ունի:

Այս նախընտրութեան՝ ուրիշին փոխանցումը եւ 'ի նպատակարգ մը պահանջատէրերու՝ անկէ հրաժարումը կարելի չէ:

(Ծանօթ. — Նախընտրութիւնը (իմքիւսագ, privilège) օրէնքով այնպիսի բացառութիւն մըն է, որմէ զգուտները նախ իրենց առնելիքը կը զանձեն՝ յետոյ մնացորդը պահանջատէրերու մէջ կը բաժնեն:)

Ենթադրեմք թէ ամուսինը սնանկացաւ, եւ բնական է, որ ունեցածը՝ պարտքը չը գոցէր: Արդ, սնանկին գոյքերը դրամի վերածուելէ եւ ամբողջ ունեցածը մէջտեղ դրուելէ վերջը, նախ « նախընտրութիւն » ունեցող պարտքերը, — գոր օրինակ, դատական ծախքերու վարձերու, աւանդներու, ներկայ օրէնքով բացառաբար յիշուած նախընտրելի պարտքերը եւն. ամբողջութեամբ տրուելէ յետոյ, մնացորդը հարկւրին երեսուն, բառասուն եւն. ի համեմատութեամբ պահանջատէրերուն մէջ կը բաժնուին:)

Յօդ. 221 — Այր ու կնոջմէ մէկուն մահուամբ, ընկերակցութեան գոյքերուն կէսը, ողջ մնացող այր կամ կնոջ կը փոխանցուի (տես յօդ. 444):

Միւս կէսը, ողջ մնացող այր կամ կնոջ ժառանգական իրաւունքը անեղծ մնալու պայմանաւ, մեծնողին ժառանգորդներուն կը տրուի:

Ողջ մնացող եւ ժառանգութենէ զրկուած եզոզ այր կամ կինը, ամուսնալուծման պարագային ունեցած իրաւունքներէն աւելի բան մը չի կրնար պահանջել՝ ընկերակցական գոյքերէն:

Յօդ. 222 — Այր ու կին, ամուսնութեան պայմանագրութեամբ, փոխանակ կէս առ կէս բաժնելու, բաժանման ուրիշ ձեւ մը կրնան ընդունիլ (տես յօդ. 171, 173, 210):

Միւսէն առաջ մեծնող այր կամ կնոջ շառաւիղը, մեռած պահուն գանուած ընկերակցական գոյքերուն 1/3 էն երբէք չի կրնար զրկուիլ:

Գոյքերու ընկերակցութեան վերջնորոշութիւնը: Օրինակը բաժանում:

Պայմանագրութեան համաձայն բաժանում:

(Ծանօթ. — Այր ու կնոջ ամուսնութեան պայմանագրութիւնը ինչ ձեւով ալ պարտաւորուած ըլլալ, միտք պէտք է նկատի առնել թէ, մահուան պարագային ընկերակցութեան գոյքերուն մնացորդին մէկ չորրորդ մասը, մեծնող կողակցին զաւակներուն կամ բոնուներուն կը տրուի:)

Յօդ. 223 — Կնոջ մահուանէն վերջը ողջ մնացող այրը, ընկերակցութեան գոյքերուն վերաբերեալ պարտքերէն անձամբ պատասխանատու կը մնայ:

Ամուսնոյն մահուանէն յետոյ ողջ մնացող կինը ընկերակցութեան գոյքերուն մէջ ունեցած բաժինէն հրաժարելով՝ ազատ կը մնայ ընկերակցութեան այն պարտքերէն, որոնց՝ անձնապէս պատասխանատու չ'է եղած (տես յօդ. 216, 217):

Եթէ այդ բաժինը ընդունելու ըլլալ, կինը թէպէտեւ պատասխանատու կը նկատուի, սակայն, ազատ կրնայ մնալ այն պարագային, երբ հաստատէ թէ՛ առած գոյքերը առնելիքուորներուն պահանջքին չ'են բաւած:

Այր ու կնոջմէ ողջ մնացողին պատասխանատուութիւնը:

(Ծանօթ. — Կնոջ համար երկու հաւանականութեան մէջ ալ պարագան նոյնն է: Այսինքն, կինը եթէ ընկերակցութեան բաժինը մեծէ կամ բնորոշի, մնացած ընկերակցութեան գոյքերու համակութեամբ պատասխանատու կը մնայ, սա տարբերութեամբ որ, մեծելու պարագային անպայման կ'ազատուի. իսկ, եթէ բնորոշի, մնացած ընկերակցութեան գոյքերուն պարտքերուն չը բաւած ըլլալը հաստատելու հարկին տակ կը գտնուի:)

Անձնական գոյքերուն սեփականութիւնը:

Յօդ. 224 — Ողջ մնացող այր կամ կինը, կրնայ պահանջել թէ իրեն յատկացուին իր կողմէ ընկերակցութեան տրուած գոյքերը, պայմանաւ որ իր բաժինով հաշուակցուի:

Յօդ. 225 — Ողջ մնացող այր կամ կինը, մեծնողին մնացած զաւակներուն հետ կրնայ ընկերակցութիւնը շարունակել (տես յօդ. 323):

Տղաքները եթէ անչափահաս են, ընկերակցութեան շարունակութեան համար հաշտարար դատաւորին հաւանութիւնը անհրաժեշտ է (տես յօդ. 404):

Որքան ատեն որ ընկերակցութիւնը շարունակելու ըլլալ՝ ժառանգական իրաւունքները առկախ կը մնան:

Ընկերակցութեան երկարաձգումը:

(Ծանօթ. — Եթէ չ'երկարաձգուի՝ այն ատեն 225 եւ յաջորդ յօդուածները կը գործադրուին:)

Յօդ. 226 — Երկարաձգուած ընկերակցութիւնը, բաց'ի ընկերակցութեան տրուած գոյքերէն, կը բովանդակէ նաեւ երկու կողմերուն եկամուտ եւ շահերը: Ասոնցմէ դուրս կը մնան « վերապահեալ գոյքերը » (տես յօդ. 182, 282):

Մինչեւ որ հակառակը չի հաստատուի, « վերապահեալ գոյք » կը նկատուին անոնք որ ընկերակցութեան երկարաձգման միջոցին ողջ մնացող այր կամ կնոջ եւ

կամ զաւակներուն, ժառանգութեամբ կամ առանցփոխար-
ժէքի փոխանցուած են (տես յօդ. 439, 461.)

Այր ու կնկան մէջ եղածին պէս, գործադիր իշխանու-
թեան միջոցաւ հետապնդում չի կրնար կատարուիլ ընկե-
րակցութեան անդամներուն դէմ (տես յօդ. 165.)

Յօդ. 227 — Եթէ տղաքները անչափահաս են, երկարա-
ձգուած ընկերակցութիւնը՝ ողջ մնացող այր կամ կնկան
կողմէ կը ներկայացուի ու կը մատակարարուի:

Տղաքները եթէ չափահաս են, հակառակ պայմանա-
գրութիւն ալ կրնայ չիմուիլ:

Յօդ. 228 — Ողջ մնացող այր կամ կինը, երկարաձգուած
ընկերակցութիւնը երբ որ ուզեն կրնան ջնջել:

Չափահաս տղաքներն ալ՝ անհատաբար կամ հաւա-
քաբար ամեն ատեն կրնան ընկերակցութենէ բաժնուիլ:

Հաշտարար դատարորը իրաւասու է անչափահասները
ընկերակցութենէ հանելու:

Յօդ. 229 — Երկարաձգուած ընկերակցութիւնը հետեւ-
եալ պարագաներու մէջ ինքնին կը ջնջուի:

1 — Ողջ մնացող այր կամ կնոջ մահուամբ կամ ա-
մուսնանալով:

2 — Ողջ մնացող այր կամ կնոջ եւ կամ տղաքներուն
անանկութեամբ:

Եթէ տղաքներէն միայն մէկը սնանկացած ըլլայ,
միւսները կրնան պահանջել զինքը ընկերակցութենէ
հանելու:

Եթէ հայրը սնանկանայ եւ կամ ընկերակցութեան
գոյքերուն վրայ գրաւ դրուած ըլլայ, տղաքները կրնան
իրենց մեռած մօր իրաւունքը գործածելու (տես յօդ.
220, 221 եւն.) :

Յօդ. 230 — Այր կամ կնոջ եւ կամ տղաքներէն մէկուն
դէմ գործադրուած գրաւէն մնասուող պահանջատէրը
կրնայ դատարորէն պահանջել ընկերակցութեան ջնջումը:

Եթէ այդ պահանջը, տղաքներէն մէկուն պահան-
ջատէրին կողմէ եղած ըլլայ, միւսները կրնան այդ
տղուն ընկերակցութենէ հանուիլը պահանջել:

Յօդ. 231 — Եթէ տղաքներէն մէկը ամուսնանայ, միւս-
ները կրնան անոր ընկերակցութենէն հանուիլը պահանջել:

Ներկայացնել եւ մա-
տակարարել:

Ներկայացնել կողմէ
ընկերակցութեան
ջնջումը:

Ինքնաբերաբար
ջնջուի:

Դատարորին սրտմամբ
ջնջում:

Տղաքներէն մէկուն
ամուսնութեան կամ
մահուան պատճառաւ
ջնջում:

Տղաքներէն մէկը եթէ մեռնի, միւսները կրնան
ընկերակցութենէ հանել տալ անոր շառաւիղը:

Առանց սերունդի մեռնող տղուն բաժինը, ընկերակ-
ցութեան մէջ չ'եղող ժառանգորդներուն իրաւունքները
վերապահուած ըլլալու պայմանաւ, ընկերակցութեան
գոյքերուն մէջ կը մնայ:

(Ծանօթ. — Այս ընկերակցութիւնը՝ ամուսնութեան բնական բերամբ բացառա-
բար կայացած ըլլալուն, յետ մահու անոր յարստեւումը մի միայն մեռնողին սերունդին
իրաւունքն է: ապա թէ ոչ, ուրիշ մօտ կամ հետաւոր ազգականներ՝ իբրեւ ժառանգորդ
չ'են կրնար երկարաձգումը պնդել: Եթէ, այս սեռակ ազգականներու հետ ողջ մնացող
ամուսնոյն մէջ յարստեւումն համաձայնութիւն գոյանայ՝ ասիկա բաղաձային կամ առե-
տրական օրէնքին ցոյց տուած մասնաւոր պայմաններուն կ'ենթարկուի: Ահա, այս սկզ-
բունքին յենելով վերոյիշեալ յօդուածին վերջին հաստատումն մէջ, « ընկերակցութեան չի
մասնակցող — գործիակ, մեռնողին հօրը, մօրը, եղբորը պէս — ժառանգորդներուն
իրաւունքները վերապահուելու պայմանաւ » քառու է:)

Յօդ. 232 — Երկարաձգուած ընկերակցութեան լրանալուն
պէս գտնուած գոյքերը կը բաժնուին: Նոյնպէս, տղաք-
ներէն մէկուն ընկերակցութենէ հեռացուելու պարա-
գային, այդ թուականին՝ գտնուած գոյքերէն, բաժնուող
տղուն իրաւունքը կը տրուի:

Ողջ մնացող այր կամ կինը, տղաքներուն բաժնին
վրայ իրենց ժառանգական իրաւունքնին կը պահեն:

Հաշուեյարգարութիւնը եւ բաժանումը անյարմար
ատենի մը մէջ չի կրնար կատարուիլ:

Բաժանում կամ հաշուե-
յարգարութիւն:

(Ծանօթ. — Թեք, պարսկականութեան օրէնքին (պորեյար գաւուներ, Code des
obligations) 536 ող յօդուածը, « եթէ ընկերութիւնը, անորոց ժամանակի մը համար »
« կամ ընկերներէն մէկուն ց'կեանս սեւորութեան պայմանաւ կազմուած ըլլայ, իւրաքանչիւր »
« չիւր ընկեր վեց ամիս առաջ գեկուցանելով կրնայ լուծուիլը պահանջել: Զեկուցումը, »
« բարի սրամաղութեան սկզբունքներուն յենելով կատարուելու է, եւ անյարմար ատենի »
« մէջ ընելու չ'է: Ընկերութեան հաշիւները, եթէ տարուէ տարի կը պատրաստուին, լուծումը »
« միայն տարեկան կրնայ պահանջուիլ: Պայմանագրութեամբ որոշուած պայմանաժամը »
« անցնելէն վերջը եթէ լուծելայն տարուակելու ըլլայ անորոց ժամանակի մը համար »
« ընկերութիւնը նորոգուած կ'ըլլայ, » քառու է:)

Հետեւաբար, յիշեալ 232 ող յօդուածին սրամաղութիւնն ալ պէտք է ըստ այնմ
պատշաճեցնել:)

Յօդ. 233 — Այր ու կին ամուսնութեան պայմանագրու-
թեամբ, մաս մը գոյքերնին — մասնաւորաբար՝ անշարժ
գոյքերնին — ընկերակցութենէ դուրս ձգելով սահմանա-
փակ գոյքերու ընկերակցութեան դրութիւնը կրնան
ընդունիլ:

Սահմանափակ ընկերակ-
ցութիւն:

Յօդ. 234 — Այր ու կին ամուսնութեան պայմանագրութեամբ կրնան ընդունիլ թէ՛ ընկերակցութեան գոյքերը կազմուին՝ ամուսնութեան տեւողութեան միջոցին իրենց անձնական գոյքերէն, յսոնցմէ միոյն փոխանակութեամբ առնուելիք գոյքերու եկամուտէն, ինչպէս նաեւ ամուսնութեան տեւողութեան միջոցին՝ փոխարժէքով ամեն տեսակ շահերէն, եւ կնոջ — ըստ օրինի վերապահեալ գոյքերէն զատ — այդ տեսակ շահերէն: Այս գոյքերուն՝ « ստացուած գոյքեր » (մուքթէսէպ մալլէր, biens acquis) կրտուի (տես յօդ. 171, 173, 191, 211, եւն. 191 եւն. 223) :

Յօդ. 235 Սահմանափակ ընկերակցութեան լրանալուն ընկերակցութեան գոյքերուն մէջ եթէ յաւելում մը գոյանայ, այր ու կնոջ եւ կամ ժառանգորդներուն մէջ կէս առ կէս կը բաժնուի:

Եթէ պակաս գտնուի, մինչեւ որ չ'ապացոյցուի թէ կնոջը պատճառաւ եղած է, ամուսնոյն կամ ժառանգորդներուն կը պատկանի (տես յօդ. 210) :

Յառաջ գալիք յ'աւելում կամ պակասին բաժանման համար ամուսնութեան պայմանագրութեամբ տարբեր եղանակ մը կրնայ ընդունուիլ:

(Ծանօթ. — Ֆրանսերէնի մէջ, յիշեալ յօդուածով, բաժանումը ընկերակցութեան (communauté) ընդհանուր տեսակէին վերածած է: Միևչդեռ, Թրք. բարգամուսթեան մէջ « սահմանափակ ընկերակցութիւն » (communauté réduite) ըսելով կարծես մասնաւորաբար է մի միայն 233 ող յօդուածին:)

Յօդ. 236 — (*) Այր ու կին ամուսնութեան պայմանագրութեամբ՝ օժիտի գրութիւնը կրնան ընդունիլ:

Ասիկա, ընտանեկան ծախքերուն օժանդակելու համար կնոջ կողմէ ամուսնոյն ձգուած մաս մը անձնական գոյքերէն կը բաղկանայ:

Եթէ՝ ամուսնական պայմանագրութեան մէջ չ'իշտուած չ'ըլլայ որ, իբրեւ օժիտ կնոջ կողմէ ամուսնոյն ձգուած գոյքերուն՝ « Գոյքերու ընկերակցութեան » եղանակաւ մասնակից պիտի ըլլան, կամ ամուսինը իբրեւ սեփական ստացուածքը օժիտին ալ տէր պիտի ըլլայ, այն պարագային, « միացեալ գոյքերու մէջ կնոջ « անձնական գոյքերու » գրութիւնը՝ օժիտին համար ալ կը դարձադրուին:

(*) Այս յօդուածը, Ֆրանսերէն « Գոյքերու բաժանման » 4 ող մասին 247 ող յօդուածն է. զ'որ, Թրքերէն՝ փոխանակ 190 ող յօդուածին շարունակութիւնը ընելու, յիշեալ ընկերակցութեան բաժնին մէջ իբրեւ 236 ող յօդուած դրուած է:

Ստացուած գոյքերու յատուկ ընկերակցութիւն (Մուքթէսէպ մալլէրէ մուսթապա օրթուլլէ, Communauté d'acquêts):

Բաժանում:

Օժիտի գրութիւն:

Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Այր ու կնոջ գոյներուն վերաբերեալ դրութեան մասին արձանագրութիւն:

(Ֆր. Առեւտ. օրէնք յօդ. 65 — 70 Գեր. Գալ. օրէնք յօդ. 1558 — 1563 :)

Յօդ. 237 — Ամուսնութեան պայմանագրութիւնները եւ այր ու կնոջ մէջ ընդունուած գրութեան մասին դատական որոշումները, ինչպէս նաեւ ընկերակցութեան եւ կամ կնոջ անձնական գոյքերուն համար իրենց մէջ շինուելիք պայմանագրութիւնները, երրորդ անձերու հանդէպ արժէք մը չ'են կրնար ունենալ եթէ նօտարէն վաւերացուած եւ ծանուցուած չ'ըլլան:

Այս մասին, այր ու կնոջ ժառանգորդները՝ իբրեւ « երրորդ անձ » չ'են նկատուիր (տես յօդ. 169, 171, 173, 175) :

Յօդ. 238 — Ամուսնական պայմանագրութեան այն յօդուածները, որոնք այր ու կնոջ կողմէ կարեւոր կը նկատուին երրորդ անձերու ճանչցնելու, պաշտօնապէս կ'արձանագրուին:

Որքան ատեն որ օրէնքով չ'է արգիլուած, կամ պայմանագրութեան վաւերացման դէմ ամուսնական պայմանագրութեան մէջ բան մը չ'է ըսուած, իւրաքանչիւր ամուսին վաւերացումը կրնան պահանջել:

Յօդ. 239 — Արձանագրութիւնը էրկանը բնակավայրին նօտարութեան կողմէ կը կատարուի: (*)

Այրը՝ եթէ բնակավայրը փոխած ըլլայ, փոփոխման

(*) Թրք. Քաղաքային օրէնքին յօդ. 19 — Հաստատուելու մտադրութեամբ մէկու մը բնակած տեղը՝ իր բնակավայրն է:

Միևնոյն ատեն մէկու մը մէկէ աւելի բնակավայրը չի կրնար ըլլալ: Այս հաստատման տրամադրութիւնը, առեւտրական եւ արհեստական հաստատութեանց չի վերաբերիր:

Յօդ. 20 — Բնակավայրը՝ այն ատեն կը փոխուի երբ նորը կը հաստատուի: Եթէ՝ չի կարենայ որոշուիլ թէ մէկը նախապէս բնակավայր մը ունեցած է, կամ օտար երկրի բնակավայրը լքելով Թուրքիոյ մէջ տակաւին նոր բնակավայրի մը տէր չ'է եղած առժամեալ բնակած տեղը՝ իբրեւ բնակավայր կը նկատուի:

Արձանագրութեան արգիւնքը:

Արձանագրութեան շարժանիքը:

Թուականէն մինչեւ երեք ամիս՝ նոր ընակավայրին մէջ ալ արձանագրութիւնը նորոգելու պարտաւոր է:

Բնակավայրին փոխուելու թուականէն երեք ամիս անցնելէն վերջը հին արձանագրութիւնը արժէք չ'ունենար:

Յօդ. 240 — Նօտարը պարտաւոր է մասնաւոր տոմարի մը մէջ արձանագրելու ամուսնութեան պայմանագրութիւնները, եւ այր ու կնոջ գոյքերու մատակարարութեան վերաբերեալ եւ արձանագրութիւնը անհրաժեշտ եղող օրէնքով մատնանշուած որոշումները եւ պայմանագրութիւնները:

Այս արձանագրութիւնը հրապարակային (ա՛յնէնի, public) ըլլալով, ամեն ոք իրեն պէտք եղած արձանագրութեանց վաւերացեալ մէկ պատճէնը ձրիաբար կրնայ պահանջել:

Ամուսնական պայմանագրութեան ծանուցման մէջ, մի միայն այր ու կնոջ ընդունած դրութիւնը յայտարարել կը բաւէ:

Արձանագրութեան ձեւը:

(Ծանօթ. — Ամուսնութիւնը՝ այր եւ կնոջ սեփական գոյքերուն համար մասնաւոր դրութիւն մը կ'ստեղծէ, եւ ասիկա, բացարձակ նորութիւն մըն է ց'ադդ աստուածայեան կողմէն: Հետեւաբար, այնպէս ալ՝ նորութիւն է այլ առիթի ընդունուած ոճերը (style):

Ամուսնութեան վերաբերեալ վերոյիշեալ յօդուածներուն մէջ հանդիպեցանք այնպիսի բառերու՝ որոնց Յրանստեղծ իմաստը բնորոշող ոճը՝ աշխատուած էր պատշաճեցնելու թուրքերէնի, նոյնը եւ մեզնի՝ սեփաւեցանք բարգամելու՝ Հայերէնի:

Ամուսնութեամբ գոյքերու մասին ընդունուած օրինական գլխաւոր սէսակեցները հետեւեալներն են:

- 1 — «Անձնական գոյքեր» (յօդ. 146, 176, 3 ոյ հասուած, 181, 189, 192, 208, 224 եւն)
- 2 — «Վերապահեալ գոյքեր» (յօդ. 182, 183, 184, 204, 217 եւն.)
- 3 — «Գոյքերու միացում» (յօդ. 191, եւն.) :
- 4 — «Գոյքերու ընկերակցութիւն» (յօդ. 211) :
- 5 — «Ստացուած գոյքեր» (յօդ. 234) :
- 6 — «Երբեւ օժիտ բերուած գոյքեր» (յօդ. 236) :

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ա.ՉԳԱ.ԿԱ.ՆՆԵՐ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՀԱՐԱԶԱՏ ԶԱԽԱԿՆԵՐ

Առաջին մաս — Որդիութեան օրինաւորութիւնը:

(Յր. Քաղ. օրէնք, յօդ. 312 — 330 : Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1616 եւն.)

Յօդ. 241 — Ամուսնութեան շրջանին, կամ ջնջուած թուականէն երեք հարիւր օրուան միջոցին ծնող տղուն հայրը՝ ամուսինն է:

Այս ժամանակամիջոցը անցնելէն վերջը ծնած տղուն հարազատութիւնը, սկզբունքով կասկածելի կը համարուի:

Յօդ. 242 — Այրը, ծնունդը իմացած թուականէն մինչեւ մէկ ամիս կրնայ տղան մերժել (տես յօդ. 240, 311):

Մերժման դատը, տղուն եւ մօրը դէմ կը բացուի (տես յօդ. 376 հատ. 2):

Հարազատութեան ապացոյցը:

Երկանր կողմէ տղուն մերժուելը ժամանակամիջոց:

(Ծանօթ. Զուիցերիական օրէնքին մէջ՝ փոխանակ մէկի, երեք ամիս բոււած է.)

Յօդ. 243 — Այրը, իրմէ ըլլալու անհաւանականութիւնը եթէ չի կարենայ հաստատել ամուսնութենէն առնուազն՝ հարիւր ութսուն օր վերջը՝ ծնող տղան չի կրնար մերժել:

Ամուսնութեան շրջանին ծնող տղան:

(Ծանօթ. — Ներկայ յօդուածին մէջ յիշուած «անհաւանականութիւնը», ամուսինը կրնայ հաստատել նիւթական եւ բարոյական անկարողութեամբ:

« Բարոյական անկարողութիւնը » իր կնոջմէ բաժնուած եւ հետու ապրիմ է. ինչ որ, եթէ ապացուցուի, բնական է զուր օրինաւորութիւնը այր կրնայ մերժել:

Իսլամական աստուածայեան նախկին դրութեամբ, յուրեան առաւելագոյն ժամանակամիջոցը երկու տարի, իսկ՝ նուազագոյնը վեց ամիս էր: Այնպէս որ, ամուսնաբողման (բա՛լազ) կամ մահուան բուականէն երկու տարի վերջը ծնող տղան օրինաւոր կը համարուէր:

Յետոյ, « բարոյական անկարողութիւնը » — այսինքն կնոջմէ հետու գտնուիլը — կարեւորութիւն չ'ունէր: Տարիներով իր կնոջմէ բացակայ գտնուող այրը՝ սեփաւած էր — զոր օրինակ, 5 — 10 տարի վերջ — ծնելիք տղուն օրինաւորութիւնը ընդունելու. այն նկատուով որ, մի քանի տարի վերջը, կիներ իբրեւ . . . Մըրուհի (է՛իզէ) կրնար յղացած ըլլալ:

Ահա, այս տեսակ տարօրինակութիւնները, իսպառ վերջ գտած են, Հանրապետական կառավարութեան ամուր քայլերով յ'առաջ տարած յեղափոխմամբ եւ ներկայ Քաղաքային օրէնքով.)

Յօդ. 244 — Եթէ հաստատուի որ՝ ամուսնութեան թուականէն սկսեալ հարիւր ութսուն օրէն նուազ ժամանակամիջոցի մէջ տղան ծնած է, կամ ամուսնոյն բաժանման օրոշում տրուելէն վերջը կինը յղացած է, տղան մերժելու համար՝ այրը պարտաւոր չ'է ուրիշ ապացոյց ներկայացնելու:

Ամուսնութեան ժամանակ կամ բաժանուելէն վերջը մօրը արգանդին մէջ գտնուող տղան:

Շահագրգռուող անձեր:

Այսու հանդերձ, տղան օրինաւոր կը նկատուի եթէ կնոջ յղացած ատեն հասկցուի թէ էրկանը հետ կը բնակէր: Յօդ. 245 — Ասոնք որ տղուն հետ ժառանգորդ կ'ըլլան, կամ տղուն գոյութեամբ ժառանգութենէ կը զրկուին, ասոնք այն թուականէն որ տեղեկացած են՝ տղուն ծննդեան՝ մինչեւ մէկ ամիս (*) կրնան անոր ապօրինութեան դատ բանալ այն պարագային երբ մերժման թուականին անցնելէն առաջ այրը մեռած է, կամ դատելու կարողութենէն զրկուած է, կամ զսնուած տեղը անձանօթ մնացած է, եւ կամ ո՛րեւէ պատճառաւ տղուն ծնունդը տեղեկացնել անկարելի եղած է:

Ամուսնութենէն առաջ կինը եթէ յղացած ըլլայ, — նոյն իսկ էրիկը ընդունի, — անոր հայրը եղած ըլլալու անհաւանականութեան մասին՝ ընդհ. դատախազը կրնայ դատ բանալ եւ հաստատել:

Յօդ. 246 — Այրը, բացայայտօրէն կամ լռելիայն տղան ճանչնալէն եւ կամ այս մասին որոշ ժամանակամիջոցին անցնելէն վերջը չի կրնար մերժման դատ բանալ: Միայն թէ, տղան ճանչնալու կամ ժամանակամիջոցին մէջ չի մերժելու համար խաբուած ըլլալը՝ կրնայ առարկել եւ հաստատել:

Մերժման իրաւունքին ոչնչանալը:

Այս պարագաներու մէջ, մերժման համար, խաբէութեան տեղեկացած թուականէն մէկ ամիս եւս (**) ժամանակամիջոց մը կ'սկսի:

Նոյնպէս, որոշ պայմանաժամին մէջ մերժման դատ չի բանալը եթէ արդարացի պատճառէ մը յառաջ եկած է, առանց նկատի առնելու ժամանակամիջոցին անցնիլը՝ դատը լսելի կ'ըլլայ:

(*) Զուիցերիական օրէնքին մէջ երեք ամիս ըսուած է:

(**) Զուիցերիական օրէնքին մէջ երեք ամիս:

(Նախօր. — Օրէնքը, ցոյց տուելիք պատճառներուն զնահատուր, դատարին կամին ձգած է:)

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Տղան օրինականացնել

(Ֆր. Քաղ. օրէնք յոդ. 331 — 333 • Քեր. Քաղ. օրէնք 1723 եւն.)

Ամուսնութեամբ օրինականացման պայմանները:

Յօդ. 247 — Ամուսնութենէն դուրս ծնած տղաքները հօր եւ մօր իրարու հետ ամուսնութեամբ, ինքնին օրինաւոր կ'ըլլան:

Յօդ. 247 — Հայրը եւ մայրը, ծնած տղաքները ստիպուած են տեղեկացնելու իրենց բնակավայրին՝ կամ ամուսնութիւնը կնքուած տեղոյն՝ մարդահամարի վարչութեան:

Յայտարարութիւն:

Այս յայտարարութիւնը՝ ամուսնութեան գաշինքով միասին կամ յետ ամուսնութեան իսկոյն կը կատարուի (տես յօդ. 97 եւն 108, 109, 252):

Յայտարարութիւն չ'ընելը՝ տղուն օրինաւորման արգելք չի կրնար ըլլալ:

Յօդ. 249 — Տղուն հայրը եւ մայրը, որոնք իրարու հետ ամուսնանալ խոստացած են՝ սակայն ասոնցմէ մէկը եթէ մեռնի կամ ամուսնութիւնը կնքելու յաջողակութիւնը (եւրիյեթ) կորսնցուցած ըլլայ տղուն կամ միւս նշանածին պահանջման վրայ դատաւորը կրնայ օրինաւորնկատել զ'այն:

Դատարին վէճելով: Պայմանները:

Տղան եթէ չափահաս է, յիշեալ օրինականացման դիմումին համար, անհրաժեշտ է իր կամքը առնել:

Տղուն մահուրէն յետոյ, օրինականացման համար դիմումի իրաւունքը՝ իր սերունդին կը փոխանցուի: Յօդ. 250 — Դատախազ կողմին բնակավայրի դատաւորը, տղուն օրինականացման համար յարուցուելիք դատավարութեան իրաւասու դատաւորն է:

Իրաւասութիւն:

Դատաւորը՝ պարտաւոր է օրինականացման գիմումը զեկուցանելու անձնագրութեան պաշտօնեային (նոտֆուս մեքեմուրը), ընդհանուր իրաւանց պաշտպանութեան համար:

(Ծանօթ. — Ձուիցերիական օրէնքին 261 րդ. յօդուածին 2 րդ հատուածին մէջ, « հօրը պահպանած պաշտօնական կր զեկուցուի » ըսած է. վերջին պարբերութեան մէջ ալ (... sauvegarder ses intérêts. » 6, « հահրային — կամ ընդհանուր — իրաւանց պաշտպանութեան » (եւզուզը ա՛մմէքին սրեանէքի իչիւն) քարգմանուած է:)

Յօդ. 251 — Տղուն օրինականացման համար եղած դիմումին տեղեկանալէն մինչեւ երեք ամիս հօր ու մօր օրինաւոր ժառանգորդները, եւ ընդհանուր դատախազը (միւսսա՛ի ու՛մուսի, Procureur général) կրնան բողոքել:

Ձեռնարկի համար:

Տղուն՝ այդ հօր ու մօրմէն չեղած ըլլալու առարկութիւնը, դատախազները պարտաւոր են հաստատելու: Հօր եւ մօր ընակաւարին դատաւորը կամ այն որ տուած է օրինականացման որոշումը, իրաւասու է ըլլալիք բողոքները դատելու:

(Ծանօթ. — Ժառանգորդներ կամ ընդհ. դասախազութիւնը կեմայ բողոքել ետեք ամսուան մէջ եւ այս բուականը պիտի սկսի իրենց տեղեկանալէն վերջը:

Արդ, տղուն օրինականացման դատաւարութեան սկսուելուն պէս տուելիք խնդրագիրներէն մէկ մէկ օրինակ անհրաժեշտ է դրել ժառանգորդներուն եւ ընդ դատախազին:

Եթէ դատախազը թերացած ըլլայ օրինակներ դրելու, գոնէ՝ յետ դատաւարութեան առեւելիք վճարագրները անհրաժեշտ է յղել. որպէսզի, այդ զեկուցման թուականէն սկսի ետեք ամսուան ժամանակամիջոցը:)

Յօդ. 252 — Այն տղան որուն հարազատութիւնը օրինականացած է, հօր ու մօր եւ անոնց ազգականներուն հանդէպ, օրինաւոր զաւակի մը վայելած ամբողջ իրաւունքներուն կը տիրանայ: Ասոր օրինաւոր սերունդն ալ այդ օրինականացման գործողութենէն կ'օգտուի: (տես յօդ. 439, 453, հատ. 1:)

Օրինականացման արդեւոր:

Օրինականացման գործողութիւնը, թէ հօր ու մօր արձանագրուած տեղումն եւ թէ տղուն ծննդավայրին անձնագրութեան պաշտօնեային կը զեկուցուի:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Որդեգրութիւն (*)

(Յր. Քաղ. օրէնք յօդ. 343 — 360 Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1741 — 1772)

Որդեգրութեան պայմանները: Որդեգրողին համար:

Յօդ. 253 — Առնուազն քառասուն տարեկան եղողները եւ օրինաւոր զաւակներ չ'ունեցողները միայն որդեգրելու իրաւունք ունին (տես յօդ. 406 հատ. 1:) Այն անձը որ կ'որդեգրէ որդեգրէն առնուազն տասնըութը տարեկան մեծ ըլլալու է:

Յօդ. 254 — Գատելու կարողութիւն ունեցող անձին հաւանութիւնը չ'առնուած չի կրնար որդեգրուիլ (տես յօդ. 13 (**):

Որդեգրին համար:

Արգիլեալները կամ անչափահասները՝ նոյն իսկ եթէ դատողութեան տէր ըլլան, առանց հօր ու մօր կամ դատաւորին հաւանութեան՝ չեն կրնար որդեգրուիլ:

(Ծանօթ. — Ոմանք, ի մէջ այլոց տաս մը սխալներու պէս, « դատողութեան տէր « միւմէյեիզ » » ը « խելահաս » քարգմանելու ձեռնարկած են, ինչ որ օրէնքին տարական ոգուոյն համապատասխան չ'ըլլալով հանդերձ նիւնոյն սխալ է:

Օրէնքը, ընդհանուր գործառնութեանց մէջ, մարդկային կեանքի օրհանգրվանները բարեկի բաժնած է:

- 1 — Անչափահասներ (սաղիւրուն) որ արդի օրէնքը « իւչիւլիք » ըսած է:
- 2 — Չափահասներ (բիւշս):
- 3 — Դատողութեան տէր եղողներ (միւմէյեիզ):

Խելահասութիւնը՝ « պիւլուզ » կը նշանակէ, որ՝ ամեն « խելահաս » « դատողութեան տէր » չի կրնար համարուիլ:)

Յօդ. 255 — Այր ու կնոջմէ մին միւսին հաւանութիւնը չ'առած չի կրնար որդեգրել եւ կամ ինքը որդեգրուիլ: Անձի մը՝ երկու անհատներու կողմէ որդեգրութիւնը մի միայն այր ու կնոջ համար կարելի է:

Այր ու կնոջ համար:

(*) Թ՛րք. աստուածպետական նախկին օրէնքները, որդեգրութիւնը՝ բացարձակապէս չ'էին ընդունելու:

(**) Թ՛րք. Քաղ. օրէնք, յօդ. 13: Այն ամեն անձերը որոնք՝ տարիքի պատկուծեան, կամ մտքի հիւանդութեան, կամ մտքի տկարութեան, կամ գիտովութեան եւ ասոնց նման ուր է պատճառաւ խօսհականութեամբ վարուելու կարողութենէն չ'են զրկուած, Քաղաքային օրէնքին համաձայն « դատողութեան տէր (միւմէյեիզ, capable de discernement) » կը համարուին:

Յօդ. 256 — Որդեգրութիւնը, որդեգրողին բնակավայրի դատաւորին արտօնութեամբ պատրաստուելիք պաշտօնաթուղթով կ'ըլլայ, եւ ծննդեան տոմարին մէջ կարձանագրուի:

Օրինական պայմանները լրացուցած ըլլալով հանդերձ՝ քեւակերպութիւն: նոյն իսկ եթէ որդեգրողին հոգածութիւնը ծանօթ ըլլայ, կամ որդեգրութեան համար ուրիշ արդարացի պատճառներ գտնուելու ըլլան դատաւորը երբ տղուն շահերուն անհամապատասխան գտնայ, կրնայ պահանջուած արտօնութիւնը մերժել:

Յօդ. 257 — Որդեգիրը՝ զինքը որդեգրողին ընտանեկան անունը կը կրէ եւ անոր ժառանգորդը կ'ըլլայ: Իր բնական ընտանիքին ժառանգական իրաւունքներն ալ չի կորսնցնիր (տես յօդ. 447) :

Հօր ու մօր վերաբերեալ իրաւունք եւ պարտականութիւններն ալ՝ որդեգրողին կը փոխանցուին (տես յօդ. 262 եւն. եւ 278 եւն.) : (*)

Պայմանագրութեան արամադրութիւնը:

Օրինաւոր հարազատ զաւակներուն ժառանգական իրաւունքին վերաբերեալ, եւ տղոց գոյքերուն վրայ հօր ու մօր ունեցած իրաւունքներու մասին, օրէնքով ցոյց տրուած արամադրութեանց հակառակ պայմաններով, որդեգրութեան պայմանագրութենէն առաջ պատրաստուած պաշտօնաթուղթը՝ կրնայ ընդունելի նկատուիլ (տես յօդ. 7 (**), 278 եւն. 439, 447, 453) :

Յօդ. 258 — Որդեգրութեան պայմանագրութեամբ նախատեսուած արամադրութիւնները յարգելու պայմանաւ, որդիութեան կապակցութիւնը փոխադարձ հաւանութեամբ ամեն ատեն կրնայ ջնջուիլ:

(*) Ներկայ «երրորդ մասին» մէջ որոշակէս ըսուած է թէ, օրինաւոր պայմանները լրացուցած որդեգիրը՝ որդեգրողին մահուան պարագային անոր ժառանգորդը կ'ըլլայ: Իսկ ասոր հակառակը օրէնքով չ'է նախատեսուած, կամ աւելի ճիշդը հաւանական չ'է նկատուած: Այսինքն, երբ որդեգիրը մեռնի, արդեօք որդեգրողը կրնա՞յ անոր ժառանգորդը ըլլալ: Հետեւցնելով այս 257րդ յօդուածին երկրորդ հատուածէն, քանի որ որդեգրին հօրը եւ մօրը իրաւունքներն ալ որդեգրողին կը փոխանցուին, բնականաբար յետ մահու ալ անոր ժառանգորդը կրնայ ըլլալ:

(**) Թրք. Քաղ. օրէնք յօդ. 7 — Պաշտօնական տոմար եւ փաստաթուղթերուն պարունակութիւնը գործադրելի է՝ մինչեւ որ հակառակը հաստատուի: Ասոնց պարունակութեան անվաւերութեան փաստարկութիւնը մասնաւոր քեւակերպութեամբ սահմանուած չ'է:

Որդեգրութեան ջնջումը:

Արդարացի պատճառներու յենելով՝ որդեգրին կողմէ, եւ ժառանգութեան գրկելիք դեպքի մը գոյութեան պարագային ալ՝ որդեգրողին կողմէ՝ ըլլալիք դիմումին վրայ դատաւորն ալ որդիութեան կապակցութիւնը կրնայ ջնջել (տես յօդ. 457) :

Որդեգրութեան ջնջումը, որդիութեան կապակցութեամբ ապագային վերաբերեալ ընդհանուր արամադրութիւնները վերջնականապէս կ'ոչնչացնէ:

(Մանօք. — «Արդարացի պատճառներ» «ժառանգութեան գրկելիք դեպք» դատաւորին գնահատման ձգուածէ):



ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

Որդիութեան օրինականացման շնորհանուր
սրամադրութիւնները:

(Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 371 — 387, Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1628 — 1698):

Անուան եւ
քաղաքացիական
իրաւունք:

Յօդ. 259 — Օրինաւոր պայմանները լրացուցած տղան,
իր հօրը անունը կը կրէ եւ անոր քաղաքացիական իրա-
ւունքներուն (վարսանսաշրջ հազարընա, droit de cité)
կը տիրանայ:

Փոխադարձ պար-
տականութիւններ:

Յօդ. 260 — Մայրը, հայրը եւ տղան փոխադարձաբար
ստիպուած են՝ ընտանեկան շահերուն պարտադրած օգնու-
թիւնը եւ յարգանքը իրարու ընելու:

Յօդ. 261 — Տղուն ապրուստին եւ կրթութեան հարկ
եղած ծախքերը, — իրենց գոյքերը մատակարարելու համար
ընդունուած ձեւին համաձայն —, հօր ու մօր կը պատկանի
(տես յօդ. 151, 152, 170, եւն. 281, 311):

Տղաներուն ապ-
րուստի եւ կրթութեան
ծախքերը:

Այն պարագային երբ՝ հայրը ու մայրը չքաւոր ըլլայ,
կամ տղան չափազանց ծախքերու տեղի տայ, կամ բացա-
ռիկ ո՛րեւէ պատճառ մը գոյութիւն ունենայ, դատաւորը՝
տղուն գոյքերէն որոշ քանակութեամբ ծախսելով զինքը
ապրեցնելու եւ կրթելու համար, հօրը եւ մօրը կրնայ
արտօնութիւն տալ (տես յօդ. 288):

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

Հայրիշխանութիւն

(վեշայեք, puissance paternelle)

(Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 271 — 387 Դեր. Քաղ. օրէնք 1628 — 1698):

Յօդ. 262 — Անչափահաս տղան, մօրը եւ հօրը իշխանու-
թեան ներքեւ է:

Առանց օրինաւոր պատճառի մօրմէն եւ հօրմէն

Ըրդհանուր պայման-
ներ:

Հ'առնուիլը:

Սրդիլեաներն ալ (մահմուր, interdit) մինչեւ որ
դատաւորին կողմէ խնամակալ կարգելու պէտքը չի տես-
նուի, հօրը եւ մօրը իշխանութեան ենթակայ են (տես
յօդ. 355 եւն, 369):

Յօդ. 263 — Ամուսնութեան գոյութեան միջոցին, հայրը
եւ մայրը հաւասարապէս հայրիշխանութիւնը կը գործա-
դրեն:

Հայրիշխանութեան
գործադրութեան
իրաւունքը:

Անհասկացողութեան պարագային հօր կարծիքը ըն-
դունելի է (տես յօդ. 152, 161 եւն, 318)

Յօդ. 264 — Այր ու կնոջ մէկուն մահուամբ հայրիշ-
խանութիւնը՝ ողջ մնացողին, ամուսնալուծման պարագային
ալ՝ տղաներուն յանձնուած կողմին կը պատկանի (տես
յօդ. 148, 149):

Հայրիշխանութեան
անշուքութիւնը:

Տղան՝ ստիպուած է մայրը յարգելու:
Մայրը եւ հայրը, իրենց կարողութեան չափով, տղան
հասցնելու եւ եթէ ախտաւոր կամ տկարամիտ ըլլայ՝ իր
կացութեան համեմատ կրթութիւն տալու պարտաւոր են:
Տղուն անունը՝ մայրը եւ հայրը կը դնէ:

(Ծանօթ. — Զուիցերիական օրէնքին մէջ, «սղուն մակամուր կ'ընտրեն» ըսած է: Ասիէ առաջ ալ, իսլամական սովորութեանց համեմատ սղուն անուր հայր կը դնէ: Մինչդեռ Քրիստոնէական կրօնքով կենդանայութեամբ կը մկրտուէ:

Օրէնքին վերջին մասին բարգամութեան ձեւը, այս մասին ընկալելու սովորութիւնը չի փոխեր, նկատելով որ փոքրամասնութեանց ծիսակատարութիւնը անփոփոխ ձգուած, եւ մկրտութեան իրաւունքն ալ զուտ կրօնական հանգամանք ունեցած է:

Միւս կողմէն, նկատելով որ Հայոց մէջ, սղուն անուր՝ ընդհանրապէս կը թելադրուի ծնողքին կողմէ, Թեո. օրէնքին ձեւակաւութեանց մէջ գրեթէ օտարութիւն չի կայ:)

Արուեստի կրթութիւն:

Յօդ. 265 — Մայրը եւ հայրը՝ տղուն արուեստի վարժութեան, կրթութեան կը հոգան, եւ կարելի եղածին չափ ոյժը, յատկութիւնը, փափաքները նկատի կ'առնեն:

Յօդ. 266 — Տղուն կրօնական դաստիարակութիւնը հայրը եւ մայրը կ'որոշէ:

Այս մասին, անոնց աշատութիւնը կաշկանդող ամեն տեսակ պայմանները ընդունելի չ'են:

Չափահասը՝ ազատ է իր կրօնքը ընտրելու:

Կրօնական դաստիարակութիւն:

(Ծանօթ. — Զուիցերիական օրէնք, 16 օրու սղուն կամին բողոք է կրօնքի ընտրութիւնը:)

Յանդիմանելու երուուք:

Յօդ. 267 — Մայրը եւ հայրը, իր զաւակները յանդիմանելու (թէէտիպ, correction) իրաւունք ունին:

Յօդ. 268 — Հայրիշխանութեան գործադրութեան իրաւունքնին կիրարկելու աստիճան՝ հայրը եւ մայրը տղուն օրինաւոր ներկայացուցիչներն են:

Այս հանգամանքով գործելու համար դատաւորին որոշման պէտք չ'ունին (տես յօդ. 312):

Ներկայացուցիչ հանգամանք. երբորդ անձերու հանդէպ, ձեռքքին կողմէ:

(Ծանօթ. — Մինչդեռ ինքնակալները որոշ պայմաններու տակ, 391, 405, 406 յօդուածներու տրամադրութեան համաձայն, ստիպուած են հատարար դատաւորին որոշումի դիմել:)

Յօդ. 269 — Հայրիշխանութեան ներքեւ գտնուող տղան յաջողակութեան (էկլիպթ, capacité) տեսակէտով՝ խնամակալութեան ենթարկուած անձի պէս է:

Միասնաբար մատակարարուող վարչական կարգ մը բացառիկ խնդիրներէ զատ, (յօդ. 271) այն տրամադրութիւնները՝ որոնք խնամակալի միջոցաւ կը կիրարկուին, կրնան գործադրուիլ նաեւ հայրիշխանութիւն ունեցողին կողմէ (տես յօդ. 391):

Տղուն յաջողակութիւնը:

Պարտականութիւն մը ստանձնող տղան՝ պարտաւոր է իր գոյքէն հատուցանելու: Այս մասին, տղուն գոյքե-

րուն վրայ, հօրը եւ մօրը ունեցած վարչական եւ շահագործման իրաւունքնին՝ նկատի չ'առնուի:

Յօդ. 270 — Հայրիշխանութեան ներքեւ գտնուող տղան եթէ դատելու կարողութիւն ունի, մօրը եւ հօրը հաւանութեամբ ընտանիքի անունով կրնայ գործել:

Ընտանիքին հանդէպ տղոց գործունեութիւնը:

Այս պարագային, ինքը պատասխանատու չ'է, ա՛յլ հայրը եւ մայրը իրենց գոյքերնուն մատակարարութեան համար ընդունուած ձեւերնուն համաձայն կը հատուցանեն:

Յօդ. 271 — Այն ամեն գործերը, որոնք տղուն հետ հօրը եւ մօրը մէջ, կամ հօրը եւ մօրը օգտին համար՝ տղուն հետ երրորդ անձերու մէջ տեղի կ'ունենան, տղան եթէ պարտականութիւն մը ստանձնած ըլլայ, այդ պարագային մասնաւոր խնամակալի մը մասնակցութիւնը եւ դատաւորին որոշումը անհրաժեշտ է:

Տղուն հետ, հօրը եւ մօրը մէջ իրաւական գործունեութիւններ:

Յօդ. 272 — Եթէ հայրը մայրը թերանալու ըլլան իրենց պարտականութեանց մէջ, տղուն հոգաձութեան համար, դատաւորը պարտաւոր է հարկ եղած միջոցները տնօրինելու:

Դատաւորին միջամտութիւնը, խնամքի միջոցներ:

Յօդ. 273 — Այն պարագային երբ տղուն մարմնական եւ մտաւորական կատարելագործումը վտանգի մէջ գտնուի, կամ տղան բարոյապէս լքուած վիճակի մէջ մնայ, դատաւորը՝ հօր եւ մօրմէն տղան առնելով, ընտանիքի մը քով, կամ հաստատութեան մը մէջ կրնայ տեղաւորոցնել:

Եթէ տղան չարութեամբ յամառի դէմ դնել հօր ու մօր հրամաններուն, աւելի ազգու ուրիշ միջոց մը չի գտնուելու պարագային, հօրը եւ մօրը դիմումին վրայ դատաւորը միեւնոյն միջոցները կը տնօրինէ:

Տղանքներուն տնօրնումը:

Այդ կարգադրութեանց ծախքերը, եթէ հայրը մայրը եւ տղան անկարող ըլլան վճարելու, տէրութեան կողմէ կը հոգացուին:

Պարենագնի վերաբերեալ տրամադրութիւնները վերապահուած են (տես յօդ. 315 եւն.):

Յօդ. 274 — Դատաւորը կրնայ հօր ու մօրմէն հայրիշխանութիւնը ջնջել այն պարագային երբ անոնք՝ անկարող են զ'անիկա գործադրելու, կամ արդիւեալ (մահանօր

Հայրիշխանութեան ջնջումը: Այն պարտագային երբ անկարող ըլլան գործադրելու:

interdit) ըլլան, կամ ազդեցութիւննին խստորէն կիրարկեն եւ կամ չափազանց անհոգութեամբ վարուին:

Հօրմէն ու մօրմէն հայրիշխանութիւնը ջնջուելուն պէս տղուն խնամակալ մը կը կարգուի:

Ջնջման հետեւանքները, ապագային ծնելիք տղոց համար ալ կը գործադրուին:

(Ծանօթ — 273 յդ. յօդուածին մէջ նշանակուած միջոցներ եթէ բաւարար չի նկատուին, այն ատեն ներկայ յօդուածին սրամաղուրթիւնը կը գործադրուի:)

Հայրը կամ մայրը եթէ կրկին ամուսնանալու ըլլայ, 'ի պահանջել հարկին տղուն խնամակալ մը կը կարգուի:

Յօդ. 275 — Հայրիշխանութիւն ունեցող հայրը կամ մայրը եթէ կրկին ամուսնանալու ըլլայ, 'ի պահանջել հարկին տղուն խնամակալ մը կը կարգուի:

Այր ու կնոջմէ մին կրնայ խնամակալ նշանակուիլ:

Հայրիշխանութեան իրաւունքին վերադարձուիլը:

Յօդ. 276 — Ջնջման պատճառները եթէ անյայտանան, դատաւորը պարտաւոր է ուղղակի կամ իրենց պահանջին վրայ, հայրիշխանութիւնը հօր եւ մօր վերադարձուելու:

Ջնջման թուականէն մինչեւ որ մէկ տարի չ'անցնի հայրիշխանութիւնը չի վերադարձուիլ:

Ջնջման պարագային հօր եւ մօր պարտականութիւնները:

Յօդ. 277 — Հայրիշխանութիւննին ջնջուած հայրը ու մայրը, առաջուան պէս պարտաւոր են տղուն ապրուստին եւ կրթութեան ծախքերը վճարելու:

Հայրը, մայրը եւ տղան եթէ չի կարենան այդ ծախքերը տալու, տէրութեան կողմէ կը հոգացուին:

Պարենագնի վերաբերեալ տրամադրութիւնք վերապահուած են (տես յօդ. 315 եւն.) :



Վ Ե Յ Ե Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Տղոց գոյքերը

(Յր. Քաղ. օրէնք յօդ. 384 — 386 : Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1638 եւն. 1691 եւն.)

Վարչական տնօրինութիւն: Ոչնչահոգ ամուսնու:

Յօդ. 278 — Հայրիշխանութեան տեւողութեան միջոցին, հայրը եւ մայրը տղուն գոյքերը կը մատակարարեն:

Ոչ հաշիւ կ'ուտան եւ ո'չ ապահովութիւն:

Հայրը եւ մայրը եթէ թերանան իրենց պարտականութեանց մէջ՝ դատաւորը կը միջամտէ:

Ամուսնութեան ջնջումէն յետոյ:

Յօդ. 279 — Ամուսնութեան ջնջումէն յետոյ, հայրիշխանութիւն ունեցող այր կամ կինը, տղուն գոյքերուն կացութիւնը նշանակող մանրամասն ցուցակ մը դատաւորին ներկայացնելու պարտաւոր է: Ինչպէս նաեւ հարստութեան եւ շահագործման մէջ եթէ կարելոր փոփոխութիւն մը յառաջ եկած ըլլայ ստիպուած է անիկա ալ գիտցնել:

Յօդ. 280 — Հօր ու մօր հայրիշխանութիւնը, որքան ատեն որ՝ թերութեան պատճառաւ իրենցմէ չը խզուի, մինչեւ չափահասութեան թուականը՝ տղուն գոյքերէն իրաւունք ունին օգտուելու:

Օգտուելու իրաւունքը: Պայմաններ:

Յօդ. 281 — Տղուն եկամուտէն, նախ իր ապրուստին եւ կրթութեան կը ծախսուի: Աւելորդը, ընտանեկան ծախքերը հոգալու ստիպուած այրը կամ կնոջ կը տրուի:

Յօդ. 282 — Օգտուելու իրաւունքը՝ չի կրնար գործադրուիլ այն գոյքերուն համար՝ որոնք սովորի դրուելու, կամ օգնութեան սնտուկներուն մէջ հաւաքուելու համար տրուած, կամ հայրը եւ մայրը չ'օգտուելու պայմանաւ տղուն նուիրուած են:

Աղտո գոյքեր: Օգտուելու իրաւունքէն դուրս մնացած գոյքեր:

Յօդ. 281 — Տղուն եկամուտէն, նախ իր ապրուստին եւ կրթութեան կը ծախսուի: Աւելորդը, ընտանեկան ծախքերը հոգալու ստիպուած այրը կամ կնոջ կը տրուի:

Յօդ. 282 — Օգտուելու իրաւունքը՝ չի կրնար գործադրուիլ այն գոյքերուն համար՝ որոնք սովորի դրուելու, կամ օգնութեան սնտուկներուն մէջ հաւաքուելու համար տրուած, կամ հայրը եւ մայրը չ'օգտուելու պայմանաւ տղուն նուիրուած են:

Այս տեսակ գոյքերուն մատակարարութիւնը, որքան ատեն որ նուիրատուին կողմէ՝ նուիրատուութեան պահուն հակառակ պայման մը դրուած չ'ըլլայ, հօր եւ մօրմէն չի կրնար առնուիլ:

Յօդ. 283 — Տղուն աշխատութեան արդիւնքը, որքան ատեն որ միասին ապրի, հօրը եւ մօրը կը պատկանի:

Աշխատութեան արդիւնքը: Մատակարարելու եւ օգտուելու երաւունքները:

Հօրը եւ մօրը հաւանութեամբ դուրսը ապրող տղան, անոնց հանդէպ ունեցած պարտականութիւնները գործադրելու պայմանաւ, իր շահն ալ ուզած ձեւով կրնայ գործածել (տես յօդ. 315):

Յօդ. 284 — Արուեստ կամ արհեստի մը համար, հօր եւ մօր կողմէ՝ տղուն գոյքերէն իրեն տրուած բաժինը մատակարարելու եւ անկէ օգտուելու իրաւունքը տղուն կը պատկանի:

Յօդ. 285 — Հայրը եւ մայրը, մատակարարութեան եւ օգտագործման իրաւունքներուն իրենց պարտադրած իրաւասութիւնները եթէ չը գործադրեն, տղուն շահը պահպանելու համար՝ դատաւորը հարկ եղած միջոցները կը տնօրինէ:

Դատաւորին միջամտութիւնը: Ապահովութեան միջոցներ:

Եթէ տղուն գոյքերը վտանգի ենթարկուին, դատաւորը՝ խնամակալներու վրայ ունեցած հակակշռի իրաւասութիւնը՝ հօր եւ մօր համար ալ կը գործադրէ, կամ անոնցմէ ապահովութիւն կը պահանջէ, եւ տղուն շահը պաշտպանելու համար ալ « հոգատար » (գըյէմ, curateur) մը կրնայ կարգել (տես յօդ. 363 եւն. 376 եւն. 404 եւն.):

Հայրիշխանութեան իրաւունքին ջնջման պարագային:

Յօդ. 286 — Միայն հայրիշխանութիւնը ջնջուելու պարագային, հայրը եւ մայրը, տղուն գոյքերուն վրայ ունեցած իրաւունքներէն կրնան զրկուիլ:

Հայրիշխանութիւնը՝ եթէ հօր ու մօր թերութեամբ ջնջուած չ'ըլլայ, տղուն ապրուստ եւ կրթութեան ծախքերէն աւելի գոյանալիք քանակին վրայ, իրաւունք ունին իրենք ալ օգտուելու:

Վարչական իրաւունքին ջնջումը: Յանձնումը:

Յօդ. 287 — Հօր ու մօր վարչական իրաւունքներն ջնջուելէ յետոյ, հաշիւը տեսնելով, գոյքերը չափահաս տղուն եւ կամ խնամակալին կը յանձնուին:

Յօդ. 288 — Տղուն գոյքերուն վերադարձման խնդրոյն մէջ հայրը եւ մայրն ալ, շահագործելու իրաւունք ունեցող անձի մը նման պատասխանատու են:

Պատասխանատուութիւն:

Բարի տրամադրութեամբ ծախուած գոյքերուն փոխարժէնքն ալ կ'ուտան:

Հայրը եւ մայրը, իրաւասութեան սահմանին մէջ,

տղուն գոյքերէն՝ իր օգտին համար՝ ըրած ծախքերնին վճարելու պարտաւոր չ'են:

Տղուն նախնորութեան իրաւունքը:

Յօդ. 289 — Հայրը եւ մայրը, եթէ գրաւի միջոցաւ կամ անանկութեան գործողութեամբ հետապնդուելու ըլլան, տղուն իրենցմէ եղած առնելիքը նախընտրելի (միւլթրազ, privilège) է:

(Ծանօթ. — Այսինքն, ճախ տղան իր պահանջը ամբողջութեամբ կ'առնէ ու յետոյ մնացորդը, միւս պահանջատէրեր իրենց մէջ համեմատական հաշուով կը բաժնեն:)

ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Անհարազատ (Ապօրէն) զաւակ

(Անսխալ սահիս օշմայան յոճուկ enfant naturel.)

(Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 334 — 342, 762, 204 Եւն, 908 : Գեր. Քաղ. օրէնք յօդուած 1705 — 1718 .)

Յօդ. 290 — Անհարազատ զաւակին մայրը՝ ծնող կիներ է. Հայրը՝ ընդունելով եւ կամ վճռագրով մը կը հաստատուի:

Յօդ. 291 — Անհարազատ զաւակը, հօրը կողմէ, կամ հօրը մահուան եւ կամ ասոր դատելու անկարող վիճակին մէջ՝ մեծ հօրը կողմէ՝ կրնայ ընդունուիլ:

Ասիկայ պաշտօնաթուղթով եւ կամ մահուան պարագային կարգադրուելիք տրամադրութեամբ կ'ըլլայ. Խնդիրը, իբրեւ զաւակ ընդունուած անձին արձանագրուած տեղւոյն անձնագրի (նուժուսի) պաշտօնեային կը զեկուցուի (տես յօդ 461, 478 եւն.):

Յօդ. 292 — Իրարու հետ ամուսնութիւննին արգիւտուած եղողներէն, կամ ամուսնացած այր ու կնոջ ապօրէն յարաբերութիւններէն ծնող տղան իբրեւ հարազատ չի ճանցուիր:

Յօդ. 293 — Երբ մայրը կամ տղան, եւ տղուն մահուամբ ասոր սերունդը, տեղեկանան թէ՛ տղան ճանչցողը հայրը կամ մեծ հայրը չ'է եղած, կամ իբրեւ հարազատ ընդունուիլը՝ տղուն համար վստասկար կրնայ ըլլալ, այս առարկութեամբ իրենց տեղեկացած թուականէն մինչեւ 3 ամիս կրնան դատաւորին բողոքել:

Այդ բողոքը, տղան ընդունողին կամ անոր ժառանգորդներուն կը զեկուցուի. Ասոնք, մինչեւ երեք ամիս տեղւոյն դատարանին դիմելով, բողոքին մերժումը կրնան պահանջել:

(Մանօք. — Բողոքողին դեկուցում համար, Ֆր. « L'officier de l'état civile communiqué » Թուրքերէն « անվայը շախսիչէ մէմուսը պիլիբիր » քարգամուած է:

Բողոքագիրը, քանի որ դատարանին պիտի տրուի, ասոր զեկուցումն ալ այդ դատարանին տրամադրութեան ներքեւ զեկուցուող քարապան (միւսպետի, huissier) ի միջոցաւ կ'ըլլայ:

Ներկայ յօդուածին մէջ ալ « դատարանին կը բողոքուի » ըսած է: Ո՞ր դատարանին:

Այս տեսակ խնդիրներու իրաւասութիւնը հասարար դատարաններուն տրուած ըլլալուն, բողոքագիրը՝ իրենց բնակավայրի դատարանին կը տրուի:

Տղուն օրինաւոր հանգամանք տալը, իբրեւ հարազատ ընդունուիլը եթէ իրեն վնասակար ըլլայ, օրէնքը երթակներուն դիմումին վրայ արգիլած է այդ համաշունտը:

Այդ վնասը, ՚ի մէջ այլոց կրնայ հիմնուած ըլլալ այն հաւանականութեան վրայ թէ հայրը կամ մեծ հայրը բուռն վիճակի մէջ կ'ըլլան եւ պարզապէս տղուն հարսութիւնը՝ գրգռած կ'ըլլայ զ'իրենց այդ գործողութեան: Այս եւ ասոր մտան վիճակին մէջ բնական է որ ըլլալիք դիմումին ընթացք չի տրուիր. Եթէ պատճառական ձեւակերպութիւնն ալ լրացած ըլլայ, աւարկութիւնը հաստատուելու պարագային կը չնշուի:)

Յօդ. 294 — Թէ պէտական գանձը, եւ թէ շահագրգռուող ո'իւէ անձ, իրենց տեղեկացած թուականէն մինչեւ 3 ամիս, իրաւասու եղող անհասական տրամադրութեանց պաշտօնեային գտնուած տեղուոյն դատարանին՝ տղուն ճանաչման դէմ կրնան բողոքել:

Բողոքողները, ստիպուած են հաստատուելու թէ, տղան ճանչցողը՝ հայրը կամ մեծ հայրը չ'է եղած եւ կամ ճանաչման համար՝ օրինաւոր արգելք մը գոյութիւն ունեցած է:

(Մանօք. — Յիշեալ յօդուածին մէջ « անվայը շախսիչէ մէմուսուցուն պուլըրերկը մահալ մահէմէսիմէ » Ֆր. « au siège de l'office de l'état civil compétent » էն քարգամուած է: Մեր քննութեամբ նախկինք թէ քարգամութեան մէջ ակնարկուած պատճառներ, անձնագրի (նուժուս) ի կրնայ ըլլալ. նկատելով որ, յօդուածին մէջ քարգամուած հանգամանքով պատճառեալ մը Թուրքիայ մէջ գոյութիւն չ'ունի:

Նկատելի է նաեւ յօդուածին սկիզբը դրուած « պետական գանձը » որ քարգամուած է « L'autorité compétente du canton d'origine » էն:

Նկատելով որ, օրինականացման դէմ ըլլալիք բողոքին հաւանականութիւնը ինչպէս որ վերը յիշեցինք — տղուն ժառանգութեան կամ հարսութեան տրամադրութեան մտայնութեամբ կրնայ ըլլալ, ուստի տղուն մահուան վերջը, քանի որ գոյութիւն պետութեան պիտի պահանջին, այս խորհրդածութեամբ « պետական գանձը » մասնաւոր քարգամուած եւ նշանակուած է իբրեւ իրաւասու այդ տեսակ դատարանութեան:)

Յօդ. 295 — Մայրը՝ կրնայ արդարութեան դիմելով ընական տղուն հայրը որոշել տալ. Նոյնպէս, տղան ալ այս իրաւունքը ունի. Դատար, հօրը կամ ժառանգորդներուն դէմ կը բացուի (տես յօդ. 309, 439):

Անհարազատ ծնունդ.

Ճանչնալու պայմանները եւ ձեւը:

Արգելք:

Մօրը կամ տղուն բողոքը:

Հայրութեան գառը:

(Ծանօթ. — Դատավարութեան արժանաբար, որուն հայրը ըլլալը հաստատելի վերջը, քէ մօրը եւ քէ որուն պարենագին եւ հասուցում առնելու համար է:)

Դատավարութեան
իրաւունքին ժամանակ
կամիցը:

Յօդ. 296 — Դատը տղան չը ծնած, եւ կամ ծնած թուականէն առ առաւելին մէկ տարուան մէջ՝ բացուած ըլլալու է:

(Ծանօթ. — Արդեօք մէկ տարի վերջը դատ չ'ի կրնար բացուիլ:

Օտար իրաւագէտներ մեկնելով այս յօդուածը կը յայտարարեն քէ, այդ ժամանակա- միջոցը, պարզապէս իր եւ որուն իրաւունքը ապահովելու համար կ'իներ՝ արդարութեան դիմելու ստիպում մ'ընէ: Ռոպ, ցոյց տրուած մէկ տարին ոչ քէ ժամանցում (prescription) այլ ընդմիջում (péremption) է: Հետեւաբար, անոնց կարծիքով կ'իներ երբ որ ուզէ կրնայ դատավարութեան դիմել, եւ ժամանցման համար դատը չի կրնար անխելի մնալ:)

Յօդ. 297 — Հօրը կողմէ մօրը եւ տղուն վճարուած մը ըլլալու համար դատ կրնայ բացուիլ: Ինչպէս նաեւ, ասոր հետ միասին եւ կամ անջատաբար՝ օրէնքին որոշ սահմանին մէջ անհատական արամագրութեանց վերաբերեալ իրաւունքներուն վճարուած ճշդումն ալ կրնայ պահանջուիլ:

Մայրը դրամական հատուցման դատ կրնայ բանալ, նոյն իսկ եթէ տղան հօրը կողմէ ճանչցուած, կամ մեռեալ ծնած եւ կամ վճիռէն առաջ մեռած ըլլայ:

Տղան՝ եթէ հօրը կողմէ ընդունուած եւ կամ հայրու- թեան վճիռը տրուած ըլլայ, հայրիչխանութեան վերաբերեալ պարտականութիւնները գործադրելով՝ տղուն տրուելիք հատուցումը վճարուած կ'ըլլայ (տես յօդ. 259 եւն.):

Յօդ. 298 — Առանց ամուսնութեան տղուն ծնած ըլլալը կամ այդ տեսակ յղութիւն մը ունենալը երբ մայրը տեղեկացնէ, տղուն իրաւունքները ապահովելու համար, դատաւորը իսկոյն հոգատար (գրչակ, curateur) մը կը կալգէ (տես յօդ. 376 եւն. 401):

Երբ հայրութեան դատը լիննայ կամ դատ բանալու համար որոշ ժամանակամիջոցը անցնելու ըլլայ, տղուն՝ հայրիչխանութեան ներքեւ գտնուելը եթէ դատաւորին կողմէ յարմար չը դատուի, հոգատարի տեղ խնամակալ (վասի, tuteur) մը կ'անուանուի:

Յօդ. 299 — Հայրութեան դատին համար, դատա- խազին ծնած թուականին թուրքիոյ մէջ գտնուած բնակավայրին դատաւորը, ինչպէս նաեւ՝ դատավարութեան թուականին՝ դատախազեալին գտնուած տեղուոյն դատարանները՝ իրաւասու են այդ դատը նայելու:

Իրենց իրաւունքները կարենալ ապահովելու համար,

Տարբարութիւն:

Հոգատար անուանիլ:

դատավարութեամբ հայրութիւնը ճշդելու նպատակաւ յարուցուած դատը, դատախազեալին բնակավայրին պետական գանձուն պաշտօնեային՝ դատաւորին կողմէ ուղղակի կը զեկուցուի:

Յօդ. 300 — Մօրը եւ տղուն բնակավայրը եթէ արտասահման գտնուի, իրեն դէմ հայրութեան դատ բացուելիք անձն ալ եթէ օտար երկիր գտնուելու ըլլայ, թուրքիոյ մէջ անոր արձանագրուած բնակավայրին դատարանը՝ կրնայ այդ դատը նայիլ:

Արձանագրու-
թեան գտնուած
տեղուոյն դատա-
ւորին իրաւասու-
թիւնը:

Անուարկելի
ապացոյց:

Մօրը թերու-
թիւնը:

Յօդ. 301 — Երբ հաստատուի թէ դատախազեալը տղուն մօրը հետ, ծնելէն առաջ, 180 էն մինչեւ 300 րդ օրը յարաբերութեան մէջ գտնուած է, ասիկա, անառարկելի ապացոյցն է հայրութեան (տես յօդ. 241, 243, 244):

Եթէ գտնուի այնպիսի պատճառներ՝ որոնց գոյութեամբ դատախազեալին հայրութիւնը լրջօրէն կասկածելի ըլլայ, վերոյիշեալ ապացոյցը նշանակութիւն չ'ունենար:

Յօդ. 302 — Եթէ հաստատուի որ, կինը յղացած թուականին թեթեւաբարոյ եղած է, հայրութեան դատը կը մերժուի:

Ծանօթ. — Գերմաններ. «Unzüchtiger Lebenswandel» ըսած են. որ «անբարոյ- նութիւնը՝ յարաբերուիլու եւ սեռային յարաբերութիւնները՝ թեթեւօրէն ընդգրկող» ըսել է: Ներկայ 302 րդ յօդուածով կ'ենթ դատը մերժուած կ'ըլլայ. սակայն, 301 րդ յօդուածին յամաձայն, մարդուն անկարողութեան յայտնութեամբ՝ կ'իներ դատը կարճացուած չ'ըլլար. այլ, օրինակեալ ամէն միջոցներով իր առարկութիւնները կ'ընայ հաստատել: Զոր օրինակ, կրնայ առարկել եւ փաստարկել քէ, մարդուն անկարողութիւնը վերջը եղած է եւն. :)

Յօդ. 303 — Յղացած թուականին եթէ մայրը ամուսնացած ըլլայ, տղուն անհարազատութիւնը դատարանէն վճուուելէն վերջը միայն՝ հայրութեան դատը կրնայ լսելի ըլլալ: Այս պարագային, հայրութեան դատը բանալու որոշ ժամանակամիջոցը, անհարազատութեան մասին տրուած վճիռն թուականէն կ'սկսի (տես յօդ. 242 եւ 292):

Յօդ. 304 — Հայրութեան դատը ապացուցուելու պարագային, ինպատ մօր՝ հետեւեալ հատուցում- վճիռը՝ Ինպատ ներն ալ կը վճուուի:

Մօր ըլլալիք հատուցումը: 1. — Մանդեան ծախքերը:

(Ծանօթ. — Դատավարութեան շարժառիթը, որուն հայրը բլլալը հաստատել է վերջը, թէ մօրը եւ թէ տղան պարենագին եւ հասունում առնելու համար է:)

Դատավարութեան իրաւունքին ժամանակամիջոցը. **Յօդ. 296** — Դատը տղան չը ծնած, եւ կամ ծնած թուականէն առ առաւելն մէկ տարուան մէջ՝ բացուած ըլլալու է:

(Ծանօթ. — Արդեօք մէկ տարի դատ չ'ի կրնար բացուիլ:

Օտար իրաւագէտներ մեկնելով այս յօդուածը կը յայտարարեն թէ, այդ ժամանակա- միջոցը, պարզապէս իր եւ տղան իրաւունքը պահուելու համար կ'իճը՝ արդարութեան դիմելու սեփարմ մ'ըն է: Ռեզով, ցոյց տրուած մէկ տարին ոչ թէ ժամանցում (prescription) այլ ընդմիջում (péréemption) է: Հետեւաբար, անոնց կարծիքով կ'իճը երբ որ ուզէ կրնայ դատավարութեան դիմել, եւ ժամանցման համար դատը չ'ի կրնար անյսելի մնալ:)

Յօդ. 297 — Հօրը կողմէ մօրը եւ տղուն վճարում մը ըլլալու համար դատ կրնայ բացուիլ: Ինչպէս նաեւ, ասոր հետ միասին եւ կամ անջատաբար՝ օրէնքին որոշ սահմանին մէջ անհատական տրամադրութեանց վերաբերեալ իրաւունքներուն վճարողով ճշդումն ալ կրնայ պահանջուիլ:

Շարժառիթը:

Մայրը զրամական հատուցման դատ կրնայ բանալ, նոյն իսկ եթէ տղան հօրը կողմէ ճանչցուած, կամ մեռեալ ծնած եւ կամ վճիռէն առաջ մեռած ըլլայ:

Տղան՝ եթէ հօրը կողմէ ընդունուած եւ կամ հայրու- թեան վճիռը տրուած ըլլայ, հայրիշխանութեան վերաբերեալ պարտականութիւնները գործադրելով՝ տղուն տրուելիք հատուցումը վճարուած կ'ըլլայ (տես յօդ. 259 եւն.):

Յօդ. 298 — Առանց ամուսնութեան տղուն ծնած ըլլալը կամ այդ տեսակ յղութիւն մը ունենալը երբ մայրը տեղեկացնէ, տղուն իրաւունքները ապահովելու համար, դատաւորը իսկոյն հոգատար (գրյեւ, curateur) մը կը կալգէ (տես յօդ. 376 եւն. 401):

Հոգատար անուանիլ:

Երբ հայրութեան դատը մինչայ կամ դատ բանալու համար որոշ ժամանակամիջոցը անցնելու ըլլայ, տղուն՝ հայրիշխանութեան ներքեւ գտնուելը եթէ դատաւորին կողմէ յարմար չը դատուի, հոգատարի տեղ խնամակալ (վասի, tuteur) մը կ'անուանուի:

Յօդ. 299 — Հայրութեան դատին համար, դատա- խազին ծնած թուականին թուրքիոյ մէջ գտնուած բնա- կավայրին դատաւորը, ինչպէս նաեւ՝ դատավարութեան թուականին՝ դատախազեալին գտնուած տեղուոյն դա- տարանները՝ իրաւասու են այդ դատը նայելու: Իրենց իրաւունքները կարենալ ապահովելու համար,

դատավարութեամբ հայրութիւնը ճշդելու նպատակաւ յարուցուած դատը, դատախազեալին բնակավայրին պետական գանձուն պաշտօնեային՝ դատաւորին կողմէ ուղղակի կը զեկուցուի:

Յօդ. 300 — Մօրը եւ տղուն բնակավայրը եթէ արտա- սահման գտնուի, իրեն դէմ հայրութեան դատ բացու- ելիք անձն ալ եթէ օտար երկիր գտնուելու ըլլայ, թուրքիոյ մէջ անոր արձանագրուած բնակավայրին դատարանը՝ կրնայ այդ դատը նայիլ:

Արձանագրու- թեան գտնուած տեղուոյն դատա- րանին իրաւասու- թիւնը:

Յօդ. 301 — Երբ հաստատուի թէ դատախազեալը տղուն մօրը հետ, ծնելէն առաջ, 180 էն մինչեւ 300 րդ օրը յարաբերութեան մէջ գտնուած է, ասիկա, անա- ռարկելի ապացոյցն է հայրութեան (տես յօդ. 241, 243, 244):

Անուարկելի ապացոյց:

Եթէ գտնուի անյայտի պատճառներ՝ որոնց գոյութեամբ դատախազեալին հայրութիւնը լրջօրէն կասկածելի ըլ- լայ, վերոյիշեալ ապացոյցը նշանակութիւն չ'ունենար:

Մօրը թերու- թիւնը:

Յօդ. 302 — Եթէ հաստատուի որ, կ'իճը յղացած թուականին թեթեւաբարոյ եղած է, հայրութեան դատը կը մերժուի:

(Ծանօթ. — Գերմաններ. «Unzüchtiger Lebenswandel» ըսած են. որ «անբարոյ- ութիւնը՝ յարաբերուիլու եւ սեռային յարաբերութիւնները՝ թեթեւօրէն ընդգրկող» ըսել է: Ներկայ 302 րդ յօդուածով կ'ընդ դատը մերժուած կ'ըլլայ. սակայն, 301 րդ յօդ- աւածին յամաձայն, մարդուն անկարողութեան յայտնութեամբ՝ կ'իճը դատը կարեւորացած չ'ըլլար. այլ, օրինակն ամէն միջոցներով իր առարկութիւնները կրնայ հաստատել: Զար օրինակ, կրնայ առարկել եւ փաստուել թէ, մարդուն անկարողութիւնը վերջը եղած է եւն.:)

Ամուսնացած մայրը:

Յօդ. 303 — Յղացած թուականին եթէ մայրը ամուս- նացած ըլլայ, տղուն անհարազատութիւնը դատարա- նէն վճուուելէն վերջը միայն՝ հայրութեան դատը կրնայ լսելի ըլլալ: Այս պարագային, հայրութեան դատը բանալու որոշ ժամանակամիջոցը, անհարա- զատութեան մասին տրուած վճիռն թուականէն կ'սկսի (տես յօդ. 242 եւ 292):

Յօդ. 304 — Հայրութեան դատը ապացուցուելու պարագային, ինչպատ մօր՝ հետեւեալ հատուցում:

վճիռը, ինչպատ ներս ալ կը վճուուի մօր ըլլալիք հատուցումը:

1. — Մննդեան ծախքերը:

2. — Ծնելէն առ նուազն չորս շաբաթ առաջ և չորս շաբաթ վերջը ըլլալիք ապրուստի ծախքը:

3. — Յղութեան և ծննդեան պատճառ եղած ուրիշ ծախքերը:

Ծանօթ. — Այս յօդուածը նիւթական հասուցումներու վրայ կը խօսի, որոնց աւելի մանրամասնութեանց համար պարտականութեանց օրէնքին (պօրնիւր գանուեր, Code des obligations) յօդուածներուն դիմելու է:

Իսկ, 305 երկրորդ յօդուածին համաձայն, եթէ բարոյական հասուցման հարկ ըլլայ, անհրաժեշտ ալ միասին կրնայ վճարուիլ:

Յօդ. 305 — Եթէ հայրը, սեռային յարաբերութիւններէ առաջ՝ մօրը ամուսնութիւն խոստացած, կամ օրէնքին մատնանշած ոճիրով մը և կամ անոր վրայ ունեցած ազդեցութեան զեղծմամբ յարաբերութիւն հաստատած կամ սեռային յարաբերութեան թուականին՝ մայրը տակաւին անչափահաս եղած ըլլայ, մօրը համար բարոյական հատուցման փոխարէն որոշ գումար մը կրնայ վճարուիլ:

Ծանօթ. — Այդ գումարին բանակին հեղուկը՝ դասաւորին գնահատման ձգուած է:

Յօդ. 306 — Հայրութեան դատը ապացուցուելու պարագային, դատաւորը՝ հօր ու մօր ընկերային զիրքին համեմատ, տղուն պարենագին մը կը ռահմանէ:

Տղուն ի նպաստ վճարում: Հօրը վճարելու ստիպուած պարենագինը, ամէն պարագայի տակ, տղուն ապրուստին և կրթութեան անհրաժեշտ ծախքերուն՝ արդար քանակութեամբ մասնակցելու աստիճան պէտք է ըլլայ:

Մինչեւ որ տղան 18 տարեկանը լրացնէ, դատաւորը որոշուելիք թուականներուն, պարենագինը կանխիկ կը վճարուի:

Եթէ մայրը հաշտուած ըլլայ և կամ դատէն հրաժարի այնպիսի պայմաններու տակ, որոնք բացայայտօրէն տղուն իրաւունքներուն հակառակ ըլլան, տղան միշտ իրաւունք կ'ունենայ դատարան դիմելու:

Յօդ. 307 — Եթէ կացութեան մէջ կարեւոր փոփոխութիւն մը յառաջ եկած ըլլայ, երկու կողմերէն մէկուն խնդրագրին վրայ, պարենագին քանակին վերաբերեալ որոշումը կրնայ բարեփոխուիլ:

Տղուն պարենագինը կը դադրի այն պարագային՝ երբ ընկերային զիրքին համեմատ՝ անձնական բաւարար եկամուտ ունենայ:

Յօդ. 308 — Երբ մայրը չքաւորութեան մէջ գտնուի, Ապահովութիւն և դատախազեալ կողմին ալ՝ տղուն հայրը եղած ըլլալը գրեթէ հաստատուի, այդ պարագային, նախ քան դատին աւարտումը, դատախազեալ կողմը ստիպուած է ծննդաբերութեան և տղուն երեք ամսուան ապրուստին ծախքերը ապահովելու:

Մօրը իրաւունքներուն համար ալ՝ պարագան նոյնն է՝ եթէ նոյնիսկ չի կարենայ հաստատուիլ թէ, անոնք կորսուելու վտանգին ենթարկուած են:

Տղաքներուն պարտականութիւնները: Յօդ. 309 — Հօր դէմ ունեցած իրաւունքները՝ ժառանգորդներու հանդէպ ալ կրնայ գործադրուիլ (սեւ յօդ. 439 եւն.):

Ամէն պարագայի տակ, տղան եթէ ճանչցուած ըլլար իրբեւ հարազատ զաւակ ինչ ժառանգութիւն որ պիտի առնէր, ժառանգորդները՝ ատկէ աւելի բան մը տալու պարտաւոր չ'են (սեւ յօդ. 443, 558):

Յօդ. 310 — Դատաւորը, մօրը դիմումին վրայ, դատախազեալ կողմին հայրութիւնը կը վճռէ, երբ այս վերջինը՝ անոր ամուսնութիւն խոստացած, կամ ոճրապարտ ընթացքով և կամ ազդեցութեան զեղծմամբ սեռային յարաբերութիւն ունեցած է:

Սեռային յարաբերութեան միջոցին, դատախազեալը եթէ ամուսնացած ըլլայ, դատաւորը չի կրնար հայրութեան որոշում տալ:

Յօդ. 311 — Առանց ամուսնութեան ծնած, և մօրը մնացած տղան, ինչպէս որ մօրը ընտանիքին անունը կը կրէ և անոր քաղաքացիական իրաւունքները կ'ստանայ, նոյրպէս ալ, թէ մօր և թէ մօր ազ-

Տրամադրութիւններ: Մօրը և տղունգականներուն հանդէպ տէր կ'ըլլայ այն իրաւունքներուն և պարտականութիւններուն, ինչ որ կրնայ ունեցած ըլլալ անհարազատ զաւակ մը (սեւ յօդ. 314, 315, 443):

Մայրը, հարազատ զաւակի մը պէս հոգալու պարտաւոր է տղան, (սեւ յօդ. 259, 262 եւն.):

Դատաւորը, կրնայ հայրիխանութիւնը մօրը տալ:

Հօրը և տղուն
հանդէպ:

Յօդ. 312 — Հայրութեան վճիռով կամ անոր կողմէ ճանչցուելով՝ հօրը պատկանող տղան, հօրենական անունը կը կրէ և անոր քաղաքացիական իրաւունքները կ'ստանայ: Ինչպէս նաեւ, հօրը և մօրը ընտանիքներուն հանդէպ տէր կ'ըլլայ այն իրաւունքներուն և պարտականութիւններուն, ինչ որ կրնայ ունեցած ըլլայ անհարազատ զաւակ մը (սեւ յօդ. 291 310, 314, 315, 443):

Հայրը, պարտաւոր է հարազատ զաւակի մը պէս հողալ տղան. (սեւ յօդ. 259 և 262 եւն.):

Դատաւորը, կրնայ հայրիշխանութիւնը հօրը և մօրը տալ. (սեւ յօդ. 268):

Հայրիշխանութեան բաժանումը:

Յօդ. 313 — Տղան եթէ հօրը իշխանութեան ներքեւ է, մայրը՝ ի դէպ պարագային՝ իրաւունք ունի անձնական յարաբերութիւնները շարունակելու. (սեւ յօդ. 148):

Դատարանը, կրնայ՝ ուղղակի կամ մօրը պահանջմամբ՝ տղուն մինչեւ մէկ որոշ տարիքը մօրը, և ասկէ վերջն ալ հօրը իշխանութեան ներքեւ՝ ձգել:

Տղուն գոյքերուն վրայ եղած երաւունքները:

Յօդ. 314 — Այն պարագային երբ հայրիշխանութիւնը հօրը կամ մօրը յանձնուի, տղուն գոյքերուն վրայ ունեցած իրաւունքներն ալ դատարանը կը ձգէ:



Ի Ն Ն Ե Ր Ո Ր Դ Գ Լ Ո Ւ Խ

Ը Ն Տ Ա Ն Ի Ք

Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Պ Ա Ր Ե Ն Ա Գ Ի Ն

(Ֆր. Քաղ, օրէնք յօդ. 205 եւն.: Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1601-1618.)

Պարտականներ:

Յօդ. 315 — Ամէն անհատ պարտաւոր է օգնելու իր ծնողք ու սերունդին, եղբօր ու քրոջ, որոնք օգնութենէ զրկուելու պարագային չքաւորութեան կրնան ենթարկուիլ: (սեւ յօդ. 261, 273):

Յօդ. 316 — Պարենագնի ենթակայ անձերու հանդէպ յարուցուելիք դատը՝ ժառանգութեան մէջ ցոյց տրուած աստիճաններու համեմատ կ'ըլլայ:

Օգնութեան համար դիմում:

Դատախազը, բացուելիք դատավարութեամբ կրնայ պահանջել այնպիսի օգնութիւն մը՝ որքան իր ապրուստին համար անհրաժեշտ՝ նոյնքան ալ միւս կողմին եկամուտին յարմար պէտք է ըլլայ (սեւ յօդ. 439 եւն.):

Քոյր և եղբայրները, երբ բարեկեցիկ վիճակի մէջ չ'ըլլան, իրենցմէ պարենագին չի պահանջուիր:

Պարենագին պահանջելու իրաւունք ունեցող անձը, կամ եթէ անիկա պաշտօնական մէկ հաստատութեան մը մէջ կը սնուցուի՝ այդ հաստատութիւնը, կամ հաստատութեան ենթակայ եղող վարչութիւնը, դատավարութեան համար կրնան դիմել դատախազեալին բնակավայրը գտնուող դատարանը:

(Մանօք. — «Քոյր և եղբայրներ» բառով՝ օրէնք բացառութիւն մը հանել ուզած է ամուսիններէն. որով, այս վերջիններէն մին երէ իրաւունք ունենայ պարենագին պահանջելու, միւսին բարեկեցութեան հանգամանքներ ցկատի չ'առնուիր:

Բարեկեցիկ, (հայր բէֆահտա, aissance) Գերմաներէն բնագրին մէջ, . . . sich in gunstigen verhältnissen befinden» ըսուած է, որուն ասիմանին գնահատումըն ալ դատարանին խիղճ ու կամքին ձգուած է:

Դատարանը, ընդհանրապէս կը դատաւարէ՝ բոլոր գումարով մը վճարուելու պա-

բենագինը: Բայց, երբեմն կը հանդիպուի Չուիցերիական դատարաններու կողմէ տրուած այնպիսի որոշումներուն, որոնցմով բացառաբար վնասուած է նաեւ պարենագինը՝ սննդեղէն, կերպասեղէն եւն.ի պէս պարէն ու առարկայով նոյնութեամբ հասուցանելու):

Հայր ու մայրերնին Յօդ. 317 — Թաղապետութեանց կողմէ կը սնուածանօթ տղաքնեցուին այն տղաքը որոնց հայրը ու մայրը անծարուն պարենաւորունօթ են:

Այդ տղոց ընտանիքին գոյութիւնը երբ հաստատուի, ծախսուած պարենագինը՝ Թաղապետութիւնը կրնայ պահանջել անոնց այն ազգականներէն՝ որոնք պարենագին վճարելու կրնան դատապարտուիլ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԱՌՏՆԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

(Պր. Քաղ. օրէնք յօդ. 1384: Գեր. Քաղ. օրէնք յօդ. 831, 832, 1617.)

Յօդ. 318 — Ընտանեկան վիճակի մէջ ապրող բազմաթիւ անձերու վրայ առանին իշխանութիւնը, օրէնքին, կամ պայմանագրութեան և կամ տեղակսն բարքերուն համաձայն, ընտանիքին պետը եղող անձին կը պատկանի:

Այս իշխանութեան իրաւունքը կը գործադրուի Առանին իշխանու այն ամէն անձերու հանդէպ, որոնք՝ արենակցական թիւնը, կամ ամուսնական կապակցութեամբ միասին կ'ապրին և կամ պայմանագրութեամբ՝ արհեստաւոր, սպասաւոր, գործաւորներու պէս նոյն ընտանիքին մէջ կը գտնուին (տես յօդ. 263):

Յօդ. 319 — Միասին ապրող անձինք՝ տան կարգադրութիւններուն ենթակայ են, որոնցմով՝ պէտք է Ընդհանուր արամադրութիւնները: ամէն մէկուն շահերը արդարութեամբ նկատի առնուած ըլլան:

Միասին ապրողները, կրնան օգտուիլ, իրենց՝ ուսումնքի ու կրթութեան, արհեստ ու կրօնքին կիրառութեան համար անհրաժեշտ եղող ազատութենէն:

Ընտանեկան պետը, պարտաւոր է իր անձնական սեփականութեան պէս հոգ տանիլ և պահպանել այն անձերուն գոյքերը՝ որոնցմով միասին կ'ապրի:

Յօդ. 320 — Ընտանիքին պետը, իր հսկողութեան յանձնուած անչափահասին, արգիլեալին (մահնուր, interdite), խելագարին կամ մտքի տկարութեան ենթարկուած անձին միասէն պատասխանատու է, եթէ չի կարենայ հաստատել թէ, ըստ սովորութեան և հարկ նդամ ուշադրութեամբ հսկողութիւն կատարած է:

Տան անդամներէն ինչպէս որոնք, կամ մտքի տկարութեան ենթարկուածները, թէ ինքզինքնուն և

թէ ուրիշներուն չի վնասելու համար, ընտանիքին պետք պարտաւոր է անհրաժեշտ միջոցները գործադրելու: Ի պահանջել հարկին, այդ միջոցներուն կիրառութեան համար, խնդիրը ոստիկանութեան կը տեղեկացնէ:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՅՔԵՐԸ

ԵՐ. Քաղ. օրէնք յոդ. 2032 և 6.)

Տղաքներուն պահանջը: Յօդ. 321 — Հօրը ու մօրը հետ միասին ապրող և իր աշխատութիւնը ու եկամուտը ընտանիքին յատկացնող չափահաս տղան, որքան տոնն որ, այդ յատկացուցած վարձքէն բացորոշապէս չի հրաժարի, կրնայ իր իրաւունքին համար հօրը ու մօրը դէմ գործադրուած գրաւի և սնանկութեան գործողութեանց մասնակցիլ:

Եթէ առարկութիւն ըլլայ, դատաւորը կարող է՝ դիմումին օրինաւորութիւնը և պահանջման քանակը ազատօրէն գնահատել (սեւ յոդ. 610):

(Ծանօթ. Զուիցեիական դաւանակցայից—պահանջք ու սնանկութեանց հետապնդման—օրէնքին 219 րդ յօդուածին համաձայն վերոյիշեալ 321 րդ յօդուածին մէջ նշանակուած պահանջքը, նախընտրութիւն (իմքիազ. *privilege*) չի կրնար ունենալ.)

Յօդ. 322 — Անձերու և կամ ժառանգական իրաւանց տրամադրութիւններուն համաձայն, ընտանեկան ևանց տրամադրութիւններուն համաձայն, ընտանեկան կացութիւն, ընտանիքի անդամներուն՝ ուսմունք ու կրթութեան, բնակութեան և կամ օգնութեան և այս տեսակ նպատակներուն, անհրաժեշտ ծախքերը վճարելու (սեւ յոդ. 473):

(*) Զուիցեիական օրէնքին «*fondation*» բառը թրք. «վազրե» բարգմանում ան է:

Գոյքի կամ իրաւունքի մը, ուրիշին չի փոխանցուելու կամ չի ծախուելու պայմանաւ ընտանիքի մը յատկացուելուն, և ընտանիքի անդամներուն մէջ փոխանցման ձեւին վերաբերեալ ամէն տեսակ գործերը արգիյուած են:

Պարագան նոյնն է՝ եթէ այդ տրամադրութիւնը՝ նոյն իսկ հաստատութեան մը յատկացուելու նպատակաւ ըլլայ (սեւ յոդ. 468):

Ընտանեկան գոյքերու ընկերակ ու ընկերակցութիւն կրնան կազմել, թողօնէն (*թերիքե*, թիւն կազմութեան *héritage*) ունեցած բաժիններն ամբողջութեամբ կամ պայմանները: մասամբ ձգելով. և կամ մէջտեղը ուրիշ գոյքեր գնելով (սեւ յոդ. 225 և 583):

Յօդ. 324 — Առանց ամբողջ ընկերներուն, կամ ներկայացուցիչներուն ստորագրութեամբ՝ պաշտօնական պայմանագրութիւն կնքելու, գոյքերու ընկերակցութիւնը չի կրնար կազմուիլ:

Յօդ. 325 — Գոյքերու ընկերակցութիւնը (*) ուրոյ կամ անորոյ ժամանակամիջոցի մը համար կրնայ ըլլալ: Եթէ ժամանակամիջոցը անորոյ ըլլայ ընկերներէն ամէն մէկը. վեց ամիս առաջուրէն զեկուցանելու պայմանաւ՝ ընկերութեան կրնայ հրաժարիլ: Ընկերութիւնը, եթէ երկրագործութեան համար կազմուած է, ազդարարութիւնէն վերջը՝ այդ գործին համար անհրաժեշտ եղող երկրագործական եղանակը պէտք է անցած ըլլայ:

Ընկերութեան շահագործումը: Յօդ. 326 — Ընկերները, ընկերութիւնը միասին կը շահագործեն:

Որքան տոնն որ հակառակ պայման մը չի գտնուի ան մէկը ընկերութեան մէջ՝ հաւասար բաժին կ'ունենան:

Ընկերութեան շարունակած միջոցին, ընկերները իրենց բաժինները՝ ո՛չ կրնան պահանջել և ո՛չ ալ ուրիշ բանի կրնան գործածել (սեւ յոդ. 581 629 և 6.):

(*) Զուիցեիական օրէնքին մէջ (*indivision*) թրք. «Ծիրէքը կմվալ» մալ օրագրիկը՝ բարգմանուած է:

կառավարել և ներկայացնել:

Յօդ. 327 — Ընկերութիւնը, ամբողջ անդամներուն համագործակցութեամբ կը կառավարուի:

Անդամներէն ամէն մէկը առանց միւսներուն աջակցութեան սովորական գործերը կրնայ կատարել:

Տնօրէններու երաւասութիւնը:

Յօդ. 328 — Անդամները, իրենցմէ մէկը՝ ընկերութեան տնօրէն կրնան կարգել: Տնօրէնը, ընկերութեան վերաբերեալ ընդհանուր գործառնութեանց ներկայացուցիչն է, և գործերը կը վարէ:

Բարի կամեցողութեան տէր երրորդ անձերու հանդէպ՝ ընկերութեան միւս անդամներուն ներկայացուցչի հանգամանք չ'ունենալու աւարկութիւնը անլսելի կը մնայ՝ որքան ատեն որ, ընկերութեան ներկայացուցիչը պաշտօնապէս չ'արձանագրուի:

Ընկերակցութեան և անձնական գոյքեր:

Յօդ. 329 — Ընկերները, ընկերութեան տրուած գոյքերուն բաժնետէր են:

Պարտքերէն՝ ընկերութեան անդամները՝ փոխադարձաբար պատասխանատու են:

Ընկերներէն մէկուն ընկերութեան չի գրուած ուրիշ գոյքերը, կամ ընկերութեան միջոցին ժառանգութեամբ և կամ ո՛ր և է միջոցաւ առանց փոխարժէքի ստացուած գոյքերը, որքան ատեն որ հակառակ պայման մը չի գտնուի ընկերութեան գոյք չեն նկատուիր:

Յօդ. 330 — Յետագայ խնդիրներով ընկերութիւնը կը դադրի:

Ընկերութեան լուծուիլը: պատճառները:

1. — Ամբողջ ընկերներու համաձայնութեամբ, կամ ազգարարութեամբ (սեւ յօդ. 325):

2. — Եթէ լուծուած երկարաձգուած չ'ըլլայ, ընկերութեան շարունակման համար՝ որոշ ժամանակամիջոցին լրանալուն:

3. — Ընկերներէն մէկուն բաժինը՝ գործադիր իշխանութեան (իւրա) միջոցաւ գրաւուելով ծախուելու պարագային:

4. — Ընկերներէն մէկուն սնանկութեամբ:

5. — Ընկերներէն մէկուն արգարացի պատճառներով լուծուելուն պահանջմամբ:

Յօդ. 331 — Երբ ազգարարութեամբ ընկերներէն մին ընկերութենէն կը բաժնուի, կամ անդամներէն Ազգարարութիւն, մէկը կը սնանկանայ և կամ գրաւուած (հանգ, saisie) վճարման անկարողութիւն, ամուսնութիւն, ամուսնութիւն, զաւթին ծախուիլը կը պահանջուի, միւս ընկերները իրենց մէջ կրնան ընկերութիւնը շարունակել, պայմանաւ որ, յիշեալ ընկերով իրաւունքը յարգարուի, կամ պահանջատէրերուն ատնչութիւնները խզուին:

Մահ

Ամուսնացող ընկերը, առանց ստիպուած ըլլալու կանխաւ ազգարարութեան, ընկերութեան քով իր իրաւունքներուն հաշուեյարգարումը կրնայ պահանջել:

Յօդ. 332 — Ընկերներէն մէկուն մահուան պարագային, ժառանգորդները եթէ գոյքերու ընկերակցութեան անդամ չեն, միայն մեծնողին իրաւունքներուն հաշուեյարգարումը կրնան պահանջել:

Մեծնողը, եթէ իբրեւ ժառանգորդ չառաւիղ ձգած ըլլայ, ասոնք՝ միւս ընկերներուն հաւանութեամբ անոր տեղ կրնան ընկերութեան մտնալ:

Բաժանում:

Յօդ. 333 — Ընկերութեան գոյքերուն բաժանումը, կամ զատուող ընկերով բաժինին հաշուեյարգարումը, ընկերութեան լուծման թուականին գոյքերուն գտնուած վիճակով տեղի կ'ունենայ:

Բաժանում և հաշուեյարգարութիւնը, անյարմար ժամանակին չի կրնար պահանջուիլ (սեւ յօդ. 232):

Շահարածի վրայ ընկերութիւն: Պայմանները:

Յօդ. 334 — Ընկերները, իրենց մէջ կայացած պայմանագրութեամբ ընկերութեան շահագործումը և ներկայացուցչի հանգամանքը՝ մէջերէն մէկուն կրնան յանձնել, պայմանաւ որ զուտ հասոյթին տարեկան որոշ բաժինը միւս ընկերներուն տրուի:

Որքան ատեն որ հակառակ պայման մը չի գտնուի բաւական երկար շրջանին մէջ, միջին հաշուով գոյանալիք հասոյթը, շահագործող ընկերով աշխատութիւնը և ծախքը նկատի առնելով, արդար համեմատութեամբ այդ բաժինը կ'արձանագրուի (սեւ յօդ. 599 եւն.):

Լուծում:

Յօդ. 335 — Ընկերութեան շահագործումը ստանձնող ընկերը, եթէ՝ ընկերութեան գոյքերը ըստ արժանուոյն չի շահագործէ, կամ ընկերներուն հանդէպ

յանձնարարութիւնները չի կատարէ, միւս անդամները կրնան ընկերութեան լուծումը պահանջել:

Ամէն մէկ ընկեր, արդար պատճառաբանութեամբ և թողօնի բաժանման տրամադրութիւնները նկատի առնելով, շահագործող և ներկայացուցչի հանգամանքը ստանձնող ընկերոջ գործերուն մասնակցելով, ընկերութեան գոյքերէն օգտուելու իրաւունքը՝ դատաւորէն կրնայ պահանջել (սեւ յօդ. 599 եւն.):

Այսու հանդերձ, ընկերներուն համագործակցութեամբ օգտագործուող ընկերակցութեան տրամադրութիւնները, շահաբաժինով եղած գոյքերու ընկերակցութեան մէջ ալ կրնայ կիրարկուիլ (սեւ յօդ. 326 եւն.):

Ընտանեկան ապաստան (ա'իլէ եուրսու, asile de famille):

Յօդ. 336 — Յետագայ յօդուածներուն տրամադրութեանց համաձայն, ընտանեկան ապաստաններ կրնան հաստատուիլ:

Յօդ. 337 — Երկրագործութեան կամ արհեստագործութեան յատկացուած անշարժ կալուած մը իր յարակից մասերով, ինչպէս նաեւ բնակարանները հետեւեալ պայմաններով ընտանեկան ապաստան կրնան ըլլալ:

Ընտանեկան ապաստանի յատկացուած անշարժ կալուածը՝ ընտանիքի մը պարենաւորման և բնակութեան պէտք եղած աստիճանէն աւելիմեծ չի կրնար ըլլալ: Անշարժ կալուածին վրայ իսկական իրաւունքներու (ա'յնի հազար) (*) գոյութիւնը և կալուածատիրոջ մնացեալ հարստութեան աստիճանը նկատի չ'առնուիր:

Իբրեւ ապաստան յատկացուած բնակարան կամ արհեստարանի մէջ՝ կալուածատէրը կամ ընտանիքը ստիպուած են անձամբ բնակելու կամ օգտագործելու, ի բաց առեալ այն պարագային երբ արդար պատճառաբանութեամբ դատարանին կողմէ առժամաբա տարբեր տնօրէնութիւն մը ըլլայ:

(*) Ֆր. «droits réels»-ը թրփ. «այնի հազար» քարգմանուած է, ինչ որ ներկայ Քաղ. օրէնքին 4-րդ գիրքին վերնագիրը կը կազմէ: Սակայն, այս յօդուածին մէջ ժր. բնագրին «les charges qui peuvent grever...»-ը, ալ «այնի հազար» քարգմանուած ըլլալուն, սխալուէցանք մեզ ալ սուր «իսկական իրաւունք» ըսելու:

կազմութեան ձեւը: Պաշտօնական ազդարարութիւն:

Յօդ. 338 — Այն անձը որ կը փափաքի ընտանեկան ապաստան կազմել, պարտաւոր է դատարանի միջոցաւ երկու ամսուան (*) համար պաշտօնապէս ծանուցանել, որպէսզի՝ այդ ժամանակամիջոցին, պարտապահանջները և մասնաւորաբար անոնք որ կրնան այդ կազմութեանն մնասուիլ՝ կարող ըլլան բողոքելու:

Այն կալուածը կամ բնակարանը որ ապաստանի պիտի յատկացուի, եթէ պարտքի փոխարէն գրաւի դրուած ըլլայ, դատարանը՝ մասնաւոր զեկուցագրով պարտապահանջին կը տեղեկացնէ:

Յօդ. 339 — Ծանուցման ժամանակամիջոցին՝ երրորդ անձերու կողմէ եթէ չ'է բողոքուած, կամ եղած բողոքին անիրաւ ըլլալը եթէ հասկցուած է, օրինաւոր անհրաժեշտ պայմանները լրացուցած ըլլալու պայմանաւ, ապաստանի կազմութիւնը կ'արտօնուի:

Ուրիշներու երաւունքը:

Որոշեալ թուականին բողոքող պարտապահանջներուն հետ որքան ատեն որ կարգադրութիւն մը չ'ըլլայ, ապաստանի կազմութեան արտօնութիւն չի տրուիր:

Պարտքը, նոյն իսկ պարտապահանջին ի նպաստ յետաձգուած ըլլայ, ապաստանի կազմութեան փակարկուած անձը իսկոյն կրնայ վճարել:

կալուածատուներին մէջ արձանագրութիւն:

Յօդ. 340 — Որքան ատեն որ կազմութեան դատական արտօնութիւնը կալուածատուներին մէջ (քափու) չ'արձանագրուի, և պաշտօնապէս չի ծանուցուի ընտանեկան ապաստանը հաստատուած չ'ըլլար:

Տրամադրութիւնը: Սեփականութեան իրաւունքն սահմանափակում:

Յօդ. 341 — Ապաստանի յատկացուած բնակարան կամ ուրիշ կալուածը, չի կրնար իբրեւ ապահովութիւն ցոյց տրուիլ:

Տէրը, չի կրնար զա'յն ո'չ ծախել և ո'չ ալ վարձել:

Ապաստանը և յարակից մասերը չի կրնար արգելքի (հաւնգ, saisie) տակ առնուիլ: Դատարանին միջոցաւ մատակարարու իրաւունքը վերապահուած է (սեւ յօդ. 343):

(*) Ֆր. բնագրին մէջ որոշ ժամանակամիջոց չի կայ:

կողականներու
իրաւունքը:

Յօդ. 342 — Դատարանը, կրնայ պարտադրել
կալուածատէրը՝ ապաստանին մէջ ընդունելու իր ծնողք
և սերունդը, եղբայր ու քոյրերը, որոնք կարօտ են և
ընդունելութեան արգելիչ պատճառ մը չ'ունին (տես
յօդ. 315):

Կալուածատիրոջ
պարտքը վճարելու
անկարողութիւնը:

Յօդ. 343 — Երբ հաստատուի թէ կալուածատէրը
անկարող է պարտքերը վճարելու, պարտապահանջնե-
րուն դատարան զիմումին վրայ, իբրև ապաստան
յատկացուած բնակարան կամ ուրիշ կալուածը, իրենց
հաշուոյն յանձնելու համար տնօրէնի (*) մը կրնան
յանձնել տալ. պայմանաւ որ, ապաստանին յատկա-
ցուցած նպատակը չի խանգարուի (տես յօդ. 341):

Պարտապահանջները, ձեռքերնին ունեցած և
պարտքը վճարելու անկարողութիւնը հաստատող պաշ-
տօնագրերու թուականի կարգաւ և սնանկութեան
մէջ եղած կարգադրութեան համաձայն՝ իրաւունքնին
կ'ստանան:

Չնչում: Մահ-
ուան պատճառաւ:

Յօդ. 344 — Ընտանեկան ապաստանը, կալ-
ուածատիրոջ մահէն վերջը չի կրնար յարատեւել,
եթէ՝ մահուան պարագային ժողովուրդներու փո-
խանցման տրամադրութիւնը՝ իր կողմէ ընդունուած
չ'ըլլայ (տես յօդ. 461):

Այս տեսակ պայմանի մը չը գոյութեան պարա-
գային, կալուածատէրը մեռնելուն պէս՝ կալուածա-
տոմարի (քալիու) մէջ գտնուած արձանագրութիւնը
կը ջնջուի:

Յօդ. 345 — Կալուածատէրը ՚ի կենդանութեան
կրնայ ապաստանը ջնջել:

Կալուածատիրոջ
կենդանութեան:

Այս պարագային, կալուածատոմարի արձանագր-
ութիւնը ջնջել տալու համար, կալուածատէրը խըն-
դրագրով պէտք է դատարան զիմէ: Ազերսագիրը,
դատարանի միջոցաւ կը ծանուցուի:

Ծանուցման թուականէն մինչև երկու ամիս եթէ
չի բողոքուի, կամ եղած բողոքին անիրաւութիւնը
եթէ հասկցուի, արձանագրութեան ջնջումը կ'ար-
տօնուի:

(*) Քր. բնագրին մէջ «*gérant*»-ը քրք. «միւսին» քարգմանուած է:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Խ Ն Ա Մ Ա Կ Ա Լ Ո Ւ Թ Ի Ի Ն
(Վէսայէք, tutelle)

Տ Ա Ս Ն Ե Ր Ո Ր Դ Գ Լ Ո Ւ Խ

Խնամակալութեան կազմակերպութիւնը

Ա Ո Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Խնամակալութեան մարմինները

Յր. Քաղ, օրէնք յօդ. 389 և ն. Գեր. Քաղ, օրէնք յօդ. 1773 և ն.)

Մարմինները: Յօդ. 346 — Խնամակալութեան մարմիններ են՝ խնա-
մակալութեան վարչութիւնները, (վէսայէք *sauvegarde*-
rի *autorités de tutelle*) խնամակալները, (վասիլեր,
tuteurs) և հոգատարները (գայեքմար, *curateurs*)
(*), տես յօդ. 347, 348 և ն. 353, 363, 376 և ն.
404, 436 և ն.):

Խնամակալութեան հաշտարար (սուլի) և նախնական (ալիլի) դատարան-
մարմինները: Ընդ- ներն են:

Յօդ. 348 — Եթէ՝ խնամակալութեան տակ գըտ-
նուող անձին չահուն, և մասնաւորաբար ընկերու-
թեան կամ արհեստական ձեռնարկութեան մը շարու-
նակութեան համար անհրաժեշտ նկատուի, խնամա-
կալութիւնը բացառաբար ընտանիքին կրնայ յանձ-
նուիլ:

Մասնաւոր խնա- մակալութիւն: Խնամակալութեան՝ իրաւունքը, պարտականու-
թիւնը և պատասխանատուութիւնը, այս կերպով ըն-
տանեկան խորհուրդին (ա՛իլի մեհլիսի, *conseil de*
famille) կը փոխանցուի (տես յօդ. 350, 363, և ն.
404 և ն. 409 և ն. 436 և ն.):

(*) Ասոնց վրայ պէտք է արեւցնել նաեւ 379-րդ յօդուածով ցոյց
տուած «օրինական խորհրդակցանք»-ը որ՝ մասնաւոր հոգատարի հան-
գամանք ունի:

Կազմութիւնը:

Յօդ. 349 — Խնամակալութեան տակ գտնուող անձին արեւակցական կամ ամուսնական մօտ ազգականներէն երկու չափահասներուն, կամ ասոնցմէ մէկուն հետ՝ այր ու կնոջ պահանջման վրայ, նախնական դատարանը, ընտանեկան խնամակալութեան կրնայ արտօնութիւն տալ (տես յօդ. 352, 366):

Ընտանեկան խորհուրդը:

Յօդ. 350 — Ընտանեկան խորհուրդը, խնամակալութեան տակ գտնուող անձին, խնամակալի պայմանները լրացնող արեւակցական կամ ամուսնական առ նուազն երեք ազգականներէն կը բաղկանայ և նախնական դատարանի կողմէ չորս տարուան համար կը կազմուի:

Այր կամ կինն ալ ընտանեկան խորհուրդին անդամ կրնան ըլլալ:

Յօդ. 351 — Ընտանեկան խորհուրդին անդամները, պարտականութիւններն հաւատարմօրէն կատարելու համար՝ նիւթական ապահովութիւն կ'ուտան:

Նիւթական ապահովութիւն:

Ընտանեկան խնամակալութիւնը՝ մի միայն այս պայմանաւ կրնայ կազմուիլ:

(Ծանօթ.— Նիւթական ապահովութեան ձեւ ու եղանակին, բանակին ու որակին՝ մասին օրէնք լուս կը մնայ, ինչ որ, ՚ի մէջ այլոց, դատարանին զննատեման ձգուած է:)

Մասնաւոր խնամակալութեան ջնջումը:

Յօդ. 352 — Նախնական դատարանը, խնամակալութեան ջնջումը ընտանիքէն՝ միշտ կրնայ ջնջել:

(Ծանօթ.— Զուիցեիական օրէնքին 366 ռդէն բարգմանուած լիւրջալ յօդուածին մէջ, խնամակալութեան ջնջման համար պայման դրուած է 1 — երբ ընտանեկան խորհուրդը իր պատշաճութիւնը չի լրացնէ. 2 — երբ խնամակալութեան ենթացող անձին շահը ասիկա պահանջէ: Մինչդեռ Թրք. բարգմանութեան մէջ, դատարանին իրաւասութեան տրուած է, առանց պատճառներ որոնելու վերջ տալու այդ խնամակալութեան:)

Խնամակալ և հոգաբար:

Յօդ. 353 — Խնամակալը, խնամակալութեան ենթակայ անչափահասին և արգիլեալին՝ անձին կը հսկէ, գոյքերը կը մատակարարէ, և քաղաքային իւրաւունքներու մէջ զայն կը ներկայացնէ (տես յօդ. 382 ևն.):

Հոգաբարը, գոյքի մը մատակարարութեան, կամ որոշ գործի մը համար կը կարգուի:

Որքան առեւն որ օրէնքով քայքայութիւն մը չ'ըլլայ, խնամակալի վերաբերեալ տրամադրութիւնները՝ հոգաբարի համար ալ կը գործադրուին (տես յօդ. 376 ևն. 401 ևն.):

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԽՆԱՄԱԿԱԼ ԿԱՐԳԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Անչափահասութիւն:

Յօդ. 354 — Հայրիշխանութեան տակ չ'եղող ամէն անչափահասին՝ խնամակալ մը կը կարգուի (տես յօդ. 262, 263, 274):

Անձնագրի (նուժուս), դատական և վարչական պաշտօնեաները, իրենց պաշտօնական գործողութեանց միջոցին, երբ այս տեսակ խնամակալի վերաբերեալ խնդրոյ մը տեղեկանան, պարտաւոր են հաշտարար դատարանին իսկոյն իմացընելու:

Արգելք (հանր, interdiction): Մտային և խանգարում, կամ խելքի տկար:

Յօդ. 355 — Մտային խանգարման, խելքի տրկարութեան պտտճառաւ գործերը մատակարարելու անկարող, կամ մշտատեւ խնամք ու հոգատարութեան կարօտ, և կամ ուրիշին ապահովութեան սպառնացող կամ խելքի տկար քամէն չափահասի համար խնամակալ կը կարգուի:

Դատական և վարչական պաշտօնեաները, իրենց պաշտօնական գործողութեանց միջոցին, երբ արգելքի վերաբերեալ խնդիրներու տեղեկանան, պարտաւոր են իսկոյն հաշտարար դատարանին իմացընելու:

Յօդ. 356 — Շոայութեամբ, արբեցողութեամբ, անվայել ընթացքով, յոռի մատակարարութեամբ՝

Մտնում, գինովու զինքը կամ ընտանիքը չքաւորութեան ենթարկող, թիւն, անվայել ընկամ մշտատեւ խնամք ու հոգածութեան կարօտ, և թացք, անվարչաւ կամ ուրիշին ապահովութեան սպառնացող ամէն չափահասի համար խնամակալ մը կը կարգուի (տես յօդ. 262, 419):

Բանտարկութիւն:

Յօդ. 357 — Խնամակալ մը կը կարգուի այն չափահասներուն՝ որոնք դատապարտութեամբ տարի մը կամ աւելի՝ ազատութենէ զրկուած են (տես յօդ. 415):

վճռին գործադիր պաշտօնեան, պատիժին գործադրութեան սկսելուն պէս, պարտաւոր է հաշտարար դատարանին տեղեկացնելու:

Կամաւոր արդէլք (իխքիետարի համք, interdiction volontaire):

Յօդ. 358 — Ամէն անչափահաս կրնայ պահանջել իրեն համար խնամակալի մը անուանումը, երբ կարենայ հաստատել թէ՛ ծերութեան, ախտաւորութեան, կամ անփորձութեան հետեւանօք՝ գործերնին մատակարարելու անկարող են (տես յօդ. 378):

Ունկնդրելի ֆորձագէտներու տեղեկագրեր:

Յօդ. 359 — Շոյայութեան, արբեցողութեան, անվայել ընթացքի, յոռի մատակարարութեան հետեւանօք՝ մէկու մը արգելման որոշումը, զինքը լսելէն վերջը միայն կրնայ տրուիլ:

Մտային խանգարման, խելքի տկարութեան պատճառաւ արգելման վճիռը, փորձագէտներու տեղեկագրին յենելով միայն կրնայ տրուիլ: Մասնաւորաբար, հիւանդին ունկնդրուելուն օգտակար ըլլալը կամ չ'ըլլալը պէտք է տեղեկագրին մէջ շեշտել (տես յօդ. 418):

Յօդ. 390 — Արգելքի այն վճռագիրը որ վերջնական հանգամանք կ'ստանայ, արգելեալին թէ ծննդավայրին և թէ բնակավայրին մէջ պաշտօնապէս առնուազն մէկ անգամ կը ծանուցուի:

Ծանուցում:

Մտային խանգարման, խելքի տկարութեան, կամ արբեցողութեան պատճառաւ արգելուող անձը՝ որքան ատեն որ պարտադրուած ըլլայ հաստատութեան մը մէջ գտնուելու, նախնական դատարանը բացառաբար կրնայ ծանուցումը յետաձգել (տես յօդ. 417):

Բարի տրամադրութեան տէր երրորդ անձերու հանդէպ՝ արգելման վճռին ազդեցութիւնը՝ ծանուցման թուականէն կ'սկսի:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԵՐՈՒ ՄԷՋ ԻՐԱԻԱՍՈՒԹԻՒՆ

Իրաւասու մարմինը:

Յօդ. 361 — Խնամակալութեան գործերու մէջ՝ իրաւասու մարմինները, անչափահասին և արգելեալին բնակավայրի «խնամակալութեան վարչութիւններն» են (վէսայէթ տաիրէլէրի, for tutélaire):

(Մանօք. — Նկատելով որ, բուրժիոյ վարչական կազմին մէջ, յօրուածին վերջին հասուածով ակնարկուած մասնաւոր մարմին մը գոյութիւն չունի, այդ պարբերութեամբ քեբուս Բաղ. օրէնքին զանազան մասերուն մէջ յիշուած «հաւատար» «նախնական» դասարաններու, անձնագրի, քննիւմուր դասախաղութեան եւն. պատճեններուն ակնարկուիլ կ'ուզուի. (տես 368 րդ յօրուածին 4 րդ հասուածը):

Բնակավայրի փոփոխութիւն:

Յօդ. 362 — Խնամակալութեան տակ գտնուող անձը, առանց հաշտարար դատարանին արտօնութեան իր բնակայվարը չի կրնար փոխել:

Բնակավայրը փոխուելուն պէս, իրաւասութիւնը, նոր բնակավայրին «խնամակալութեան վարչութիւններուն» կ'անցնի:

Այս պարագային, արգելման որոշումը, նոր բնակավայրին մէջ կը ծանուցուի:

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

ԽՆԱՄԱԿԱԼԻ ԱՆՈՒԱՆՈՒՄ

Յօդ. 363 — Հաշտարար դատարանը՝ խնամակալութեան գործերը կառավարելու ընդունակ չափահաս անձ մը՝ խնամակալ կը կարգէ:

Խնամակալին անձը:

Ի պահանջել հարկին, հաշտարար դատարանը մէկէ աւելի խնամակալներ կրնայ անուանել, որոնք՝ իրենց յանձնուած պարտականութիւնը միասին (*) կամ անշատարար տրուած պարտականութիւնն ալ՝ զատ զատ կը կատարեն:

Այսու հանդերձ, միեւնոյն խնամակալութիւնը՝ միասին կառավարելու համար, առանց իրենց հաւանութեան՝ մէկէ աւելի անձերու չի կրնար յանձնուիլ:

Ազգականներուն և այր ու կնոջ նախընտրութեան իրաւունքը:

Յօդ. 364 — Որքան ատեն որ բանաւոր պատճառներ գոյութիւն չ'ունենան, հաշտարար դատարանը, արգիլելովն՝ արենակցական կամ ամուսնական մօտ ազգականներէն՝ այս պարտականութիւնը ստանձնելու կարող մէկը, կամ այր ու կինը, նախընտրութեամբ խնամակալ կը կարգէ:

Խնամակալի ընտրութեան փափաքներ:

Յօդ 365 — Որքան ատեն որ արգելիչ պատճառներ գոյութիւն չ'ունենան, հաշտարար դատարանը, հօրը կամ մօրը և կամ արգիլելովն ցոյց տուած անձը խնամակալ կը կարգէ:

Խնամակալութիւնը ընդունելու պարտաւորութիւն:

Յօդ. 366 — Անչափահասին, կամ արգիլելովն՝ այր ազգականները և ամուսինը, ինչպէս նաեւ՝ խնամակալութեան չրջանին մէջ բնակող և քաղաքային

(*) Այս պարագային՝ փոխադարձ երաշխաւորութեամբ պատասխանատու կը մնան. (Ծանօթ.)

ու քաղաքական (*) իրաւունքները վայելող այր մարդիկ, ստիպուած են խնամակալութեան պարտականութիւնը ստանձնելու:

Ընտանեկան խորհուրդին (ա'իլի մեմլիսի, conseil de famille) կողմէ նշանակուած խնամակալը, վերոյիշելու պարտադրութենէն զերծ է (տես յօդ. 348)

Յօդ. 367 — Հետեւեալ անձերը կրնան խնամակալութենէ հրաժարիլ:

1 — Վաթսուն տարեկանը լրացնողներ:

2 — Անոնք որ ախտաւոր ըլլալուն պատճառաւ խնամակալութիւնը դժուարաւ ընելու ստիպուած են:

3 — Չորսէն աւելի տղաքներուն հայրիշխան եղողներ (տես յօդ. 262 եւն):

Հրաժարման աւարկութիւններ:

4 — Անոնք որ երկու խնամակալութիւններ ստանձնած են, կամ չափազանց զբաղեցնող խնամակալութիւն մը ունին:

5 — Երեսփոխանները, գործավարները, վճարեկ ատեանի նախագահը ու անդամները:

Ծանօթ. — Այս պատճառներուն վրայ պէտք է աւելցնել նաեւ 366 ոչ յօդուածին մէջ յիշուած այն պարագան թէ, ազգականներէն կամ ամուսինէն զատ խնամակալ կարգուած անձը երբ բնակավայրը փոխելու ըլլայ կրնայ խնամակալութենէ զերծ կացուցուելու առաւելութիւնը լնել.)

Խնամակալութեան արգելիչ պատճառներ:

Յօդ. 368 — Հետեւեալ անձերը չեն կրնար խնամակալ ըլլալ:

1 — Խնամակալութեան տակ գտնուողներ:

2 — Քաղաքային ու քաղաքական իրաւունքներէ զրկուածներ, կամ անպարկեշտ ընթացք ունեցողներ:

3 — Իրենց շահերը՝ արգիլելովն շահերուն հետ հակառակ եղող և կամ անոր դէմ թշնամութիւն ունեցողներ:

4 — Խնամակալութեան չրջանին (վխայէք սախրէի, տես յօդ. 361) մէջ գտնուող դատաւորները, տես յօդ. 427):

(*) Յր. բնագրէն «droits civiques» (Քաղաքացիական իրաւունքներ) բր. «մէտէնի վէ սէյասի հագլար» բարգմանուած ըլլալուն, մեկ եւս հետեւելով մեր հարագաս բարգմանութեան, նոյն ձեւ ու իմաստով դնելու պարտաւորուեցանք:

Անուանման եղանակը:

Յօդ. 369 — Խնամակալ կարգելու անհրաժեշտութեան պարագային, հաշտարար դատարանը, պարտաւոր է իսկոյն անուանել զայն:

Ի պահանջել հարկին, տղան չափահասութենէն առաջ ալ, արգելքի (հաճը, *interdit*) միջոցները կըրնան գործադրուիլ:

Անուանում:

Չափահաս տղուն եթէ արգելքի միջոցները գործադրուին, փոխանակ խնամակալ մը նշանակելու, լաւագոյն միջոցն է՝ հայրիշխանութեան ներքե պահել, (տես յօդ. 262):

Յօդ. 370 — Նախ քան խնամակալի անուանումը, եթէ կարգ մը գործերու կարգադրման ստիպողութիւն ըլլայ, հաշտարար դատարանը, կրնայ անհրաժեշտութիւններ: Ժեշտ միջոցները տնօրինել:

Առժամեայ կարգադրութիւններ:

Մասնաւորաբար, արգիլեալ անձը, քաղաքային իրաւունքներէն առժամապէս կը զրկէ, և անոր՝ ներկայացուցիչ մը կը կարգէ (տես յօդ. 355):

Այս որոշումը կը ծանուցուի (տես յօդ. 360):

Չեկուցում և ծանուցում:

Յօդ. 371 — Խնամակալին՝ գրաւորապէս իսկոյն կը զեկուցուի խնամակալ կարգուած ըլլալը:

Խնամակալին անուանումը, ինչպէս նաեւ արգիլման որոշումը, թէ ծննդավայրին և թէ բնակավայրին մէջ պաշտօնապէս կը ծանուցուի:

Յօդ. 372 — Խնամակալը, զեկուցման թուականէն մինչև տասը օր, կրնայ օրինաւոր պատճառաբանութիւնները ներկայացնելով հրաժարիլ (տես յօդ. 367):

Պատճառաբանութիւն և բողոք:

Ասկէ զատ, ամէն շահագրգռուող անձ, իրենց շահտարար դատարանը տեղեկացած թուականէն մինչև տասը օր, անուանման րանին պարտակապօրինութեան դէմ կրնան բողոքել:

Նուրիւնը:

Հաշտարար դատարանը, երբ պատճառաբանութիւնը կամ բողոքը ընդունելու ըլլայ, նոր խնամակալ մը կը կարգէ: Չընդունելու պարագային, խնդիրը որոշման մը յանգեցնելու համար, տեղեկագրով նախնական դատարան կը յղէ:

Յօդ. 373 — Այն խնամակալը որ հրաժարած է, և կամ խնամակալութեանը դէմ բողոքուած է, մինչև

Առժամեայ մա- յաջորդին ընտրութիւնը՝ ստիպուած է պարտականութեան տակաբարութիւն: Թիւնը շարունակելու, (տես յօդ. 435):

Յօդ. 374 — Նախնական դատարանը, թէ խնամակալին և թէ հաշտարար դատարանին, իր որոշումը կը հաղորդէ:

Որոշում:

Եթէ խնամակալին պատճառաբանութիւնը ընդունելի նկատուի, հաշտարար դատարանը՝ իսկոյն նոր խնամակալ մը կը կարգէ:

Փոխանցում:

Յօդ. 375 — Երբ անուանումը վերջնական հանգամանք ստանայ, հաշտարար դատարանին կողմէ, խնամակալին՝ փոխանցման գործողութիւնը՝ իսկոյն կը կատարուի:



Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Հ Ո Գ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

(Գայերմլիբ, *De la curatelle*)

Անուանման պատ-
ճառները: Ներկա-
յացնել:

Յօդ. 376 — Հաշտարար դատարանը, հետեւեալ պայմաններուն մէջ և օրէնքով նախատեսուած խնդիրներուն համար շահագրգռուողներուն խնդրագրին վրայ, կամ ուղղակի, հոգատար (գայերմ, *curatelle*) կ'անուանէ (տես յօդ. 298):

1 — Այն չափահաս անձը որ հիւանդութեան, կամ բացակայութեան և կամ ասոնց նման ո'ւէ պատճառաւ ստիպողական մէկ գործը երբ անձամբ չի կարենայ կարգադրել և ներկայացուցիչ մ'ըն ալ չի կարենայ անուանել.

2 — Գործի մը մէջ, երբ օրինաւոր ներկայացուցչին շահը՝ անչափահասին կամ արգիլեալին շահուն հետ հակառակ գտնուի.

3 — Երբ օրինաւոր ներկայացուցիչը արգելիչ պատճառ մը ունենայ (տես յօդ. 402):

Գոյքերուն մաս-
տակարարութիւնը,
Օրինաւոր հոգատար

Յօդ. 377 — Հաշտարար դատարանը, մատակարարութիւնը ո'չ մէկուն պատկանող գոյքերուն համար՝ անհրաժեշտ կարգադրութիւնները ընելու, մասնաւորաբար հետեւեալ խնդիրներու մէջ հոգատար կարգելու պարտաւոր է:

1 — Երբ, մէկը՝ երկար ատեն (*) բացակայ ըլլայ

(*) Երկար ատեն, որքան: Ներկայ օրէնքով, ասիկայ դատարանին զեմհասման ձգուած է: Նախկին, աստուածապետական դուքսան համաձայն, որքան ատեն որ բացակային համար դատարանէն որոշում մը չ'առնուէր, միշտ ողջ կը նկատուէր: Հետեւաբար, այդ բացակային գոյքեր անվար կը պահուէր, և դատարանին կողմէ վստահելի, պարկեճ, փորձառու և կարող հոգատար մը կը կարգուէր:

Բացակայ զեմուողը մեռած նկատուելուն համար, պէտք էր որ ինքնուն օտեւկանը անցած ըլլար: Ոմանց կարծիքով ալ, 120, 110, 100 տարեկան ըլլալու էր.

Երբ վկանեցով մահը հաստատուած ըլլար, տարիք նկատի չ'էր առնուէր:

և գտնուած վայրն ալ անձանօթ մնայ.

2 — Երբ, խնամակալ անուանելու պէտքը չ'ըլլայ և անիկա իր գոյքերը անձամբ մատակարարելու, կամ այդ մասին փոխանորդ մը կարգելու անկարող ըլլայ.

3 — Երբ, թողօնի (թերեք, *succession*) մը իրաւունքները տակաւին անորոշ մնացած ըլլան, կամ սաղմի մը շահերուն պաշտպանութեան համար անհրաժեշտ նկատուի.

4 — Երբ, ընկերակցութեան (նեմի'յէթ, *corporation*) կամ հիմնարկութեան մը կազմակերպութիւնը թերի ըլլայ. և մատակարարութեան ուրիշ ձեւ մ'ալ ապահովուած չ'ըլլայ.

5 — Երբ, բարեգործական նպատակաւ, կամ հանրային օգտին համար, հասարակութենէն հաւաքուած գրամները մատակարարելու և ծախսելու ձեւը՝ չէ՛ ապահովուած (տես յօդ. 403):

Յօդ. 378 — Ամէն չափահաս անձին կրնայ հոգատար կարգուիլ, երբ զա'յն պահանջէ, և արգելքի (հանք, *interdiction*) պատճառներէն մէկուն կամաւ ենթարկուի (տես յօդ. 358):

Յօդ. 379 — Այն չափահասը, որուն արգիլման համար բաւարար պատճառներ գոյութիւն չ'են ունեցած, սակայն, քաղաքային իրաւունքները գործադրելու իրաւասութենէն մասամբ զրկուիլը՝ իր շահերուն նպաստաւոր նկատուած է, հետեւեալ խնդիրներուն մէջ կարծիքը առնուելու համար, խորհրդական (միւլտալիթ, *conseil légal*) մը կը կարգուի (*):

1 — Պաշտպանութեան և հաշտութեան.

2 — Անշարժ գոյքերուն առ ու ծախսին և անոնց վրայ գրաւի և ուրիշ նման իրաւունքի մը հաստատութեան.

3 — Արժեթուղթերու առուծախին և գրաւի դնելուն.

(*) 403 րդ յօդուածին տրամադրութիւնը ներկայ պարագաներու մէջ չի կրնար գործադրուիլ, այն նկատմամբ թէ խորհրդականը եճ-բակային կամ դատարանին հաւանութեան պէտք չ'ունի:

4 — Մատակարարութեան սովորական պէտքերէն զատ՝ շինութեան .

5 — Փոխատուութեան և փոխառութեան .

6 — Դրամագլուխը առնելու .

7 — Նուիրելու .

8 — Փոխանակագնի (փափոխ, *change*) յտնձնարարութիւն ստանձնելու .

9 — Երաշխաւորելու՝ համար :

Այս կերպով, քաղաքային իրաւունքները գործադրելու իրաւասութենէն մասամբ զրկուած անձը, գոյքերը մատակարարելու իրաւունքէն ալ կրնայ զրկուիլ . միայն թէ, եկամուտներէն կրնայ իր ուզած ձեւով օգտուելու իրաւունքը ունենալ (տես յօդ. 421) :

Յօդ. 380 — Հոգատարը, հոգատարութեան տակ առնուելիք անձին՝ բնակավայրին հաշտարար դատարանին կողմէ կը կարգուի :

Իրաւասու մարմինը: Գոյքերու մատակարարութեան պարտականութիւնը ստանձնող հոգատարը, այդ գոյքերուն մեծագոյն մասին մատակարարուած վայրին, կամ ներկայացուող անձին՝ իր բաժինը առած տեղուոյն՝ հաշտարար դատարանին կողմէ կը կարգուի :

Անուանում: Յօդ. 381 — Հոգատարն ալ՝ խնամակալին անուանման համար կիրարկուած ձեւով կը կարգուի (տես յօդ. 355 եւն. , 363 եւն.) :

Հաշտարար դատարանը, եթէ յարմար չի դատէ, հոգատարին անուանումը չի ծանուցանէր :

ՏԱՍՆԵՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Խնամակալին պարտականութիւնները

(Յր. Քաղ. օրէնք յօդ. 450: Գեղ. Քաղ. օրէնք յօդ. 1793 եւն)

Յօդ. 382 — Խնամակալը՝ երբ պարտականութիւն թիւնը գործադրելու սկսի, հաշտարար դատարանին մէկ ներկայացուցչին ներկայութեան, խնամակալութեան ենթակայ անձին՝ գոյքերուն տոմարը կը պատկերէ: Տոմար:

Խնամակալութեան ենթակայ անձը՝ եթէ դատելու կարողութիւն ունենայ, տոմարին պատրաստութեան միջոցին՝ կրնայ ինքն ալ ներկայ գտնուիլ: Ի պահանջել հարկին խնամակալին և հաշտարար դատարանին առջարկութեան վրայ, նախնական դատարանը տոմարին պաշտօնապէս պատրաստութիւնը կը հրամայէ, որ՝ պահանջատէրերուն հանդէպ այն ոյժը կ'ունենայ՝ ինչ որ ժառանգութիւնը ընդունելու առթիւ պատրաստուելիք պաշտօնական տոմարը կրնայ ունեցած ըլլալ (տես յօդ. 560, 563, 566 եւն.):

Յօդ. 373 — Խնամակալութեան ենթակայ անձին գոյքերուն մատակարարութեան համար եթէ անպատեհութիւն մը չ'ըլլայ, արժեթուղթերը, թանկարժէք առարկաները, կարեւոր փաստաթուղթերը, և ասոնց նման ուրիշ բաները, հաշտարար դատարանին հակակռիւն ենթակայ ապահով տեղ մը կը դրուի (տես յօդ. 404) :

Շարժուն գոյքերուն ծախուելը:

Յօդ. 484 — Վերոյիշեալ յօդուածին մէջ նշանակուածներէն զատ շարժուն կարասիները, խնամակալութեան ենթակայ անձին շահը եթէ պահանջէ, հաշտարար դատարանին հրահանգին համաձայն հրապարակաւ աճուրդով, կամ երկու կողմին հաւանութեամբ կը ծախուի:

Մինչեւ որ ստիպողականութիւն չ'ըլլայ, խնամակալութեան ենթակայ անձին՝ ընտանիքին կամ իրեն համար մասնաւոր արժէք ունեցող առարկայները՝ չ'են ծախուիր:

Յօդ. 385 — Այն դրամները՝ որոնք խնամակալութեան ենթակայ անձին համար ծախսելու՝ խնամակալը պէտք չէ տեսած, հաշտարար դատարանին կամ կառավարութեան կողմէ որոշուած ելմտական հաստատութեան մը, տոկոսի փոխարէն իսկոյն փոխ կը տրուի:

Խնամակալը եթէ դրամները առանց արգիւնքի մէկ ամիսէ աւելի պահելու ըլլայ, պարտաւոր է տուկոսները հատուցանելու:

Յօդ. 386 — Այն պահանջները՝ որոնք բաւարար ապահովութիւն չ'ունին, հաստատ պահանջի կը վերածուին:

Փոփոխման գործողութիւնը, խնամակալութեան ենթակայ անձին շահուն համապատասխան ժամանակի մը մէջ կը կատարուի:

Յօդ. 387 — Խնամակալութեան ենթակայ՝ անձին գոյքերը, եթէ՝ արհեստական, առեւտրական և ուրիշ ձեռնարկութիւններն ալ պարունակելու ըլլայ, ասոնց հաշուեյարդարութեան կամ յարատեւութեան համար՝ հաշտարար դատարանը հարկ եղած հրահանգը կ'ուտայ:

Յօդ. 388 — Անշարժ գոյքերը՝ հաշտարար դատարանին արտօնութեամբ կը ծախուին:

Մինչեւ որ՝ խնամակալութեան ենթակայ անձին շահերը չի պահանջեն, հաշտարար դատարանը ծախելու արտօնութիւն չի տար:

Վաճառումը՝ հրապարակային աճուրդով կ'ըլլայ և վերջնական յանձնումը՝ պէտք է հաշտարար

Դրամներու շահագործումը:

Փոփոխում:

Առեւտրական ձեռնարկութիւններ:

Անշարժ գոյքեր:

դատարանի կողմէ վաւերացուած ըլլայ, ինչպէս նաև հարկ է այդ մասին անյապաղ որոշում մը տայ:

Բացառաբար՝ նախնական դատարանին կարգադրութեամբ, վաճառումը երկու կողմին հաւանութեամբ ալ կրնայ ըլլալ:

Յօդ. 389 — Խնամակալը անչափահասին պարենաւորման և կրթութեան կը հոգայ:

Հոգալ և ներկայացնել: Անչափահասը:

Այս մասին, խնամակալը, հօր և մօր վերաբերեալ իրաւասութիւնը կը գործադրէ. բացի այն տրամադրութիւններէն, որոնցմով, խնամակալութեան պատճառները իրաւունք ունին միջամտելու (տես յօդ. 262, 405, 406):

(Մոնօթ. — Խնամակալութեան պատճառները Ֆր. «autorités de tutelle» էն՝ ռֆ. «վէսայէթ սայրէլէրի» քարգմանում է:

Թրֆ. Հանրապետութեան վարչական կազմին մէջ, յիշեալ անունով մասնաւոր կազմակերպութիւն չ'ըլլալուն, 405 եւ 406 ռդ յօդուածներով, թէ հասարակ եւ թէ նախնական դատարաններուն ակնորդուած է այդ ձեւ քարգմանութեամբ):

Արգիւնք:

Յօդ. 390 — Խնամակալը, արգիւնքով կը հովանաւորէ, անձնական գործերուն մէջ անոր կ'օգնէ, և 'ի հարկին հաստատութեան մը մէջ զա'յն կը տեղաւորցնէ (տես յօդ. 405 հատ. 13):

Ներկայացնել: Ընդհանուր առմամբ:

Յօդ. 391 — Խնամակալը, ընդհանուր գործունէութեանց մէջ անչափահասին ներկայացուցիչն է, բաց 'ի այն տրամադրութիւններէն, որոնցմով, խնամակալութեան վարչութիւններուն իրաւունք տրուած է միջամտելու (տես յօդ. 172, 173, 228, 269, 382, 384, 385, 387, 390, 394, 405, 406, 533):

Արգիւնքով գործեր:

Յօդ. 392 — Խնամակալը, իր խնամակալութեան ենթակայ անձին գոյքերը՝ չի կրնար նուիրել կամ «վազֆ» ընել, ինչպէս նաև, չի կրնար անոր հաշուոյն երաշխաւոր ըլլալ:

Յօդ. 393 — Խնամակալութեան ենթակայ, բայց՝ դատելու կարողութիւն ունեցող և առնուազն տասնըվեց տարեկան եղող անձին, գոյքերուն մատակարար-

Խնամակալութեան ութեան վերաբերեալ կարեւոր գործունէութեանց, ենթակայ անձին մէջ, կարելի եղածին չափ, կարծիքը կ'առնուի:

Եթէ՝ խնամակալութեան ենթակայ անձին կարծիքը նոյն իսկ առնուած ըլլայ, խնամակալը պատասխանատուութենէ չ'ազատիր (տես յօդ. 409 եւն. 436):

Յօդ. 394 — Խնամակալութեան ենթակայ, և դատելու կարող անձը, խնամակալին որոշ կամ լռելեայն հաւանութեամբ, և կամ բացորոշ արտօնութեամբ, կրնայ պարտականութիւն մը ստանձնել կամ իրաւունքէ մը հրաժարիլ (տես յօդ. 269, 449):

Անչափահասին գործունէութիւնը, Արտօնութիւն:

Միւս կողմին՝ անձամբ և կամ իր պահանջումով դատարանին կողմէ որոշուելիք յարմար պայմանաժամի մը մէջ, խնամակալը եթէ արտօնութիւն չի տայ, այդ գործը անվաւեր կ'ըլլայ:

Յօդ. 395 — Եթէ՝ խնամակալի կողմէ արտօնութիւն տրուած չ'ըլլայ, երկու կողմէրէն ամէն մէկը, տուածը ետ կրնայ պահանջել:

Հաւանութեան չ'գոյութիւն:

Ամէն պարագայի տակ, խնամակալութեան ենթակայ անձը, միայն՝ օգտուած չափով, կամ մինչև վերադառնուելու թուականը գոյքերուն վրայ գոյացած աւելիով, և կամ չարամտութեամբ ձեռքէ հանած քանակութիւնով՝ պատասխանատու է:

Խնամակալութեան ենթակայ անձը, ճշմարտութեան հակառակ ըլլալով, եթէ ինքզինքը կարող ցոյց տուած ըլլայ, ուրիշին պատճառած վնասին պատասխանատու է:

(Մանօք. — Ֆր. « envers les tiers » Թր. « Պաշտարար » բարգմանուած է: Իսկ Գերմ. բնագրին մէջ « envers l'autre partie » « միւս կողմին հանդէպ » ըսուած է:)

Յօդ. 396 — Խնամակալութեան ենթակայ այն անձը, որուն՝ արուեստ կամ արհեստով մը զբաղման խնամակալութեան համար, հաշտարար դատարանին կողմէ որոշապէս ենթակայ անձերուն կամ լռելեայն արտօնութիւն տրուած է, այս արուեստ արուեստ ու արհեստը:

ու արհեստին անհրաժեշտ եղող ամէն գործերը կրնայ կատարել, և այս գործունէութեանը համար ալ՝ ամբողջ գոյքերով պատասխանատու է:

Յօդ. 397 — Խնամակալը, խնամակալութեան ենթակայ անձին գոյքերը, ժրջան տնօրէնի մը պէս

Գոյքերու մատակարարէ (տես յօդ. 404, 533):

Կարարութիւն: Խնամակալը, հաշտարար դատարանին որոշած ախնամակալին պարտեններուն մէջ, և գոնէ տարին (*) մէկ անգամ, տակաւութիւնները, դատարանի ներկայացուելու համար, պարտաւոր է հաշիւ բռնելու, (տես յօդ. 407):

Դատելու կարողութիւն ունեցող և առնուազն տասնըվեց տարեկան եղող՝ խնամակալութեան ենթակայ անձը՝ հաշիւներու քննութեան միջոցին, կարելի եղածին չափ, կրնայ ներկայ գտնուիլ (տես յօդ. 394, 407, 433, 434):

Խնամակալութեան ենթակայ անձին իր տրամադրութեան ձգուած և խնամակալին արտօնութեամբ աշխատելով շահած՝ գոյքերը, իրաւունք ունի անձնապէս մատակարարելու:

Խնամակալութեան պայմանաժամը: Յօդ. 399 — Խնամակալութիւնը, սովորաբար չորս (*) տարուան համար կը յանձնուի (տես. յօդ. 375, 424):

Չորս տարին լրանալուն, խնամակալը կրնայ հրաժարիլ:

Յօդ. 400 — Խնամակալը, խնամակալութեան ենթակայ անձին գոյքերէն՝ իրաւունք ունի վարձք առնելու:

Խնամակալին վարձքը:

Այս վարձքը, ամէն մէկ հաշուետուութեան շրջանին, խնամակալին կատարած աշխատութեան և խնամակալութեանը ներքև գտնուող անձին եկամտոտին համեմատ, հաշտարար դատարանին կողմէ կը գնահատուի:

(*) Ֆր. բնագրին մէջ երկու տարի անգամ մը:

(**) Զուիցերիական օրէնքին մէջ երկու տարի: Իսկ միւս երկու տարին ալ խնամակալին պարզ հաւանութեամբ կրնայ շարունակուիլ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Հոգատարին պարսականութիւնները

Հոգատարութեան
էութիւնը:

Յօդ. 401 — Այն անձերը, որոնց շահերուն համար հոգատար մը կարգուած է, վերապահած են իրենց քաղաքային իրաւունքներէն օգտուելու իրաւասութիւնը. բաց 'ի այն տրամադրութենէն, որով օրինաւոր խորհրդականին մասնակցութեան կը վերաբերի (տես յօդ. 376, 379):

Հոգատարութեան ժամանակամիջոցը և հոգատարին տրուելիք վարձքին քանակը, հաշտարար դատարարին կողմէ կ'որոշուի (տես յօդ. 399, 400):

Հոգատարութեան
չարժաւիթը: Մասնաւոր
հոգատարութիւն:

Յօդ. 402 — Որոշ գործի մը համար կարգուած հոգատարը, հաշտարար դատարանին հրահանգին համաձայն այդ գործը կը կարգադրէ:

Յօդ. 403 — Գոյքերուն հսկողութեան կամ մատակարարութեան պաշտօն ունեցող հոգատարը, միայն հարկ եղած վարչական և պահպանութեան գործերով կրնայ զբաղիլ (տես յօդ. 377):

Գոյքերու մատար
ութիւնը, ներկայացուող
տնօնի հաւանութենէն, և
կարարութիւն:

Հոգատարին կողմէ ուրիշ միջոցներուն գործադրութիւնը, ներկայացուող տնօնի հաւանութենէն, և եթէ հաւանութիւն տալու կարողութիւն չ'ունենայ հաշտարար դատարանին արտօնութենէն կախում ունի:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Խնամակալական պատճօնասանց միջամտութեան իրաւունքները

Յօդ. 404 — Խնամակալին գործունէութեան դէմ, դատելու կարողութեան տէր և սակայն խնամակալութեան ենթակայ անձը, և ո'ր և է շահագրգռուող մէկը, կրնայ հաշտարար դատարանին բողոքել (տես յօդ. 91)

Բողոք:

Հաշտարար դատարանին որոշման դէմ, զեկուցման թուականէն մինչեւ տասը օր, հիմնական դատարանին կրնայ բողոքուիլ (տես յօդ. 347):

Յօդ. 405 — Հետեւեալ խնդիրներու մէջ հաշտարար դատարանին արտօնութիւնը անհրաժեշտ է:

1 — Անշարժ գոյքին առ ու ծախք, գրաւի դնելը, և ուրիշ նման իրաւունքի մը հաստատութիւնը (տես յօդ. 388):

2 — Առ հասարակ գործածելու և մատակարարելու պէտքերէն զատ շարժուն գոյքերուն առ ու ծախք:

3 — Առ հասարակ մատակարարելու պէտքերէն զատ շինութիւնները:

4 — Փոխատուութիւն և փոխառութիւն:

Արտօնութիւն:
Հաշտարար դատարանին
կողմէ:

5 — Փոխանակութեան յանձնառութիւններ ըստանձնել:

6 — Մէկ տարիէն աւելի պայմանաժամով հող, և երեք տարիէն կամ աւելի պայմանաժամով կալուած՝ վարձու տալ և վարձու առնել:

7 — Խնամակալութեան ենթակայ անձին՝ արուեստ կամ արհեստով մը զբաղելու արտօնութիւնը (տես յօդ. 396):

8 — Խնամակալին կողմէ, անմիջապէս կիրարկուիլը անհրաժեշտ եղող առժամեայ միջոցներէն զատ:

օրինաւոր ընդդիմութիւն, հաշտութիւն, իրաւարարութիւն և «գոնգորտաթո» յի ստորագրութիւնը:

9 — Ամուսնական պայմանագրութիւն կնքել և ժառանգութեան բաժանում (տես յօդ. 173, 586):

10 — Պարտքերու վճարման անկարողութիւնը յայտարարել:

11 — Խնամակալութեան ենթակայ անձին կեանքին վրայ ապահովագրութիւն կնքել:

12 — Աշակերտութեան (չբրազլբէ, *apprentissage*) պայմանագրութիւն կնքել:

13 — Խնամակալութեան ենթակայ անձը կրթարան մը և կամ բարեգործական հաստատութեան մը մէջ դնել:

14 — Խնամակալութեան ենթակայ անձին նոր բնակավայր մը հաստատել (տես յօդ. 171, 226, 228, 271, 362, 390):

Յօդ. 406 — Հետեւեալ խնդիրներուն համար, հաշտարար դատարանին արտօնութիւնը առնուելէն վերջը, հիմնական (ասլիյէ) դատարանին ալ արտօնութիւնը առնել անհրաժեշտ է:

1 — Խնամակալութեան ենթակայ անձի մը որդեգիր ըլլալը, կամ ուրիշ մէկը որդեգիր առնելը (տես յօդ. 253):

2 — Քաղաքացիական իրաւունքին ստացումը, կամ անկէ հրաժարիլը:

3 — Տնտեսական նախաձեռնութիւն մը ստանձնելը, կամ հաշուեյարդարութիւնը, և խնամակալութեան ենթակայ անձին անհատական պատասխանատուութիւնը հրաւիրող կամ կարեւոր դրամագլուխ յատկացնելու ստիպման տակ եղող՝ ընկերութեան մը մասնակցիլը:

4 — Յկեանս թոշակ կամ եկամուտ տալու, և կամ ցկեանս պարենաւորելու համար պայմանագրութիւն կնքել:

5 — Ժառանգութիւն ընդունիլ, կամ մերժել, և կամ ժառանգական պայմանագրութիւն մը կնքել (տես յօդ. 474, 492, 545):

Հիմնական դատարանին կողմէ:

6 — Անչափահասին արտօնուիլը:

7 — Խնամակալին և խնամակալութեան ենթակայ անձին միջև կնքուած պայմանագրութիւններուն վաւերացումը, (տես յօդ. 254, 349, 352, 374, 382, 388):

(Ծանօթ. — 405 եւ 406 ռդ յօդուածները, խնամակալական խնդիրներու նկատմամբ մասնաւոր կարեւորութիւն ունին. որոնց մէջ ցոյց տրուած իրաւասութիւնը երբ խնամակալը առանց արտօնութեան գործադրէ կամ գործադրութեան վերջը չի կարենայ վաւերացնել օտ, քէ՛ պատասխանատու կը մնայ եւ քէ գործունէութիւնը անվաւեր կը համարուի.)

Յօդ. 407 — Հաշտարար դատարանը, որոշ տեսներու մէջ խնամակալին տուած տեղեկագիր և հաշիւները կը քննէ, և եթէ հարկ տեսնայ՝ կը հրամայէ դանոնք ամբողջացնելու և սրբագրելու (տես յօդ. 397):

Հաշտարար դատարանը, տեղեկագիր եւ հաշիւները կ'ընդունի կամ կը մերժէ, և ի հարկին խնամակալութեան ենթակայ անձին շահուն համար պէտք եղած միջոցները կը գործադրէ (տես յօդ. 427):

Յօդ. 408 — Այն դործերը, որոնց համար օրէնքով անհրաժեշտ արտօնութիւնը հաշտարար դատարանէն չէ առնուած, խնամակալութեան ենթակայ անձին հանդէպ՝ առանց խնամակալին հաւանութեան եղած գործերուն հետեւանքը կ'ունենայ (տես յօդ. 394, 395, 405, 406):

Տեղեկագիր և հաշիւներու քննութիւն:

Արտօնութեան չ'գոյութիւն:

ՋՈՐՐՈՐԴ ՄԱՍ

ԽՆՈՒՄԱԿԱՂԱԿԱՆ մարմիններուն պարտականութիւնը

Յօդ. 409 — Խնամակալը՝ և խնամակալական մարմինները, իրենց պարտականութեանց գործադրութեան մէջ, չրջահայեաց տնօրէնի յը պէս վարուելու պարտաւոր են:

Իրենց կողմէ՛ դիտմամբ կամ անհոգութեամբ յառաջ եկած վնասներէն պատասխանատու են (տես յօդ. 393):

Յօդ. 410 — Այն վնասները, որոնք՝ խնամակալի և խնամակալական մարմիններու կողմէ՛ չեն կրնար վճարուիլ, պետական գանձը կը հատուցանէ՛ զանոնք:

Յօդ. 411 — Խնամակալական մարմիններուն՝ Անդամներու պատասխանատու եղած ամէն մէկ անդամը, մինչեւ տասխանտուութեանը չի հաստատէ թէ՛ գոյացած վնասը իր թերութեան պայմանները, նէն յառաջ եկած չէ, պարտաւոր է հատուցանելու զայն, և ամէն մէկը իր բաժինովը պատասխանատու է:

Յօդ. 412 — Եթէ՛ խնամակալը և հաշտարար դատաւորը միասին պատասխանատու ըլլան, հաշտարար դատաւորը ստիպուած է հատուցանելու այն վնասը, զոր խնամակալը կարող չէ վճարելու:

Յօդ. 413 — Եթէ՛ հիմնական դատարանի մարմինը, հաշտարար դատաւորին հետ պատասխանատու ըլլան, պարտաւոր են հատուցանելու այն վնասը, զոր հաշտարար դատաւորը չի կրնար վճարել:

Անոնք որ պարտաւոր են նենգութեամբ գոյացած վնասը հատուցանելու, ուղղակի և փոխադարձ երաշխաւորութեամբ պատասխանատու են:

Յօդ. 413 — Խնամակալի, խնամակալական մարմիններու, և պետական գանձուն դէմ յարուցուած Գատասխանատուութիւնը հատուցման դատերը, պարզ վնասներու դատութեան դատը տես տերը տեսնող դատարաններու կողմէ՛ կը դատուին: Երբ արտաքին մարմինը:

Հիմնական դատարանի մարմինը հետ առնչութիւն ունեցող հատուցման դատերը, մօտակայ ուրիշ հիմնական դատարանը կը յղուի:

Այս տեսակ պատասխանատուութեան վերաբերեալ դատերը, վարչական պաշտօնատուներու կողմէ՛ նախնական քննութեան պէտք չունին:

ՏԱՍՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԽՆՆԱՄԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՎԵՐՉԱՆՈՒԹԻՒՆԸ

Ա.Ռ.Ա.ՉԻՆ Մ.Ս.Ս

Անչափահասութեան եւ արգիլեալ վիճակին լրանալը

(Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 469 Եւն. : Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1882 Եւն.)

Յօդ. 414 — Անչափահասին համար անուանուած խնամակալութիւնը, չափահասութեան տարիքով (*), կամ դատաւորին տուած չափահասութեան որոշումով՝ վերջ կը դադարայ:

Անչափահասանէ ներքեւ մասին:

Հիմնական դատարանը, երբ՝ չափահասութեան որոշում տալու ըլլայ, խնամակալութեան վերջաւորութեան թուականը հաստատելով, որոշումը պաշտօնապէս կը ծանուցանէ:

Յօդ. 415 — Ազատութենէ զրկուելու պատիժով մը դատապարտուած անձին վրայ դրուած խնամակալութիւնը, բանտարկութեան վերջանալուն կը լրանայ (տես յօդ. 357):

Դատապարտուածներու մասին:

Առժամապէս կամ պայմանով մը ազատ ձգուած բանտարկեալը խնամակալութեան տակ կը մնայ:

Յօդ. 416 — Ուրիշ անձերու վրայ դրուած խնամակալութիւնը, հիմնական դատարանի կողմէ ջնջուելով կը վերջանայ:

Խնամակալութեան ենթակայ ուրիշ անձերու մասին: Խնամակալութեան ջնջման պայմանները:

Արգիլման (հանր, *interdit*) պատճառները անհետանալուն պէս, հիմնական դատարանը պարտաւոր է արգելքը ջնջելու:

Թէ արգիլեալը եւ թէ՛ ամէն անոնք որ արգիլեալին հետ առնչութիւն ունին, կրնան արգիլման ջնջումը պահանջել:

(*) 18 տարեկանը լրացնելով կամ ամուսնանալով (յօդ. 11)

Ծանուցում:

Յօդ. 417 — Արգիլումը եթէ ծանուցուած ըլլայ, ջնջումն ալ կը ծանուցուի (տես յօդ. 360)

Քաղաքային իրաւանց գործադրութեան վերահաստատումը, յիշեալ ծանուցումէն կախում չունի:

Մտադարութեան համար:

Յօդ. 418 — Մտադարութեան կամ խելքի տկարութեան պատճառաւ դրուած արգելքի որոշումը ջնջելու համար, պէտք է փորձագէտներու տեղեկագրով հաստատուած ըլլայ թէ արգելքի մասին պատճառ մը չէ մնացած (տես յօդ. 355, 359):

Մտադարութեան, արգելքի, անվարչադիտութեան պատճառ եղած դէպքին համար, առ նուազն մէկ տարուան մէջ ու է բողոքի տեղի տուած չըլլան, այդ բողոքին:

Յօդ. 419 — Մտադարութեան, անբարոյութեան, կամ անվարչադիտութեան պատճառաւ արգիլեալ անձերը, եթէ՛ իրենց արգիլման պատճառ եղած դէպքին համար, առ նուազն մէկ տարուան մէջ արգիլման ջնջումը կրնան պահանջել (տես յօդ. 356, 359):

Կամաւոր արգիլման պարագային:

Յօդ. 420 — Խնամակալութեան ենթակայ անձին խնդրագրին վրայ տրուած արգիլման որոշումը, մի միայն այդ արգիլքին հիմ կազմող պատճառին անհետացմամբ կը ջնջուի (տես յօդ. 358):

Հոգատարին խնամակալութիւնը: Հոգատարին աւամար վերջաւորութիւն:

Յօդ. 421 — Հոգատարին (գալերմ, *curatelle*) խնամակալութիւնը կը դադարի այն գործերուն աւարտումով՝ որոնց համար ինքը կարգուած է (տես յօդ. 376):

Գոյքի մը մատակարարութեան վերաբերեալ խնամակալութիւնը, հոգատարին անուանման համար եղած չարժաոյթին անհետացմամբ, և հոգատարին պաշտօնին վերջ տալով կ'աւարտի (տես յօդ. 377):

Օրէնսգէտ խորհրդականի վերաբերեալ խնամակալութիւնը, հիմնական դատարանի որոշմամբ կը լրանայ:

Արգելքի ջնջման մասին եղած տրամադրութիւնները՝ հոս ալ գործադրելի են (տես յօդ. 379, 416):

Ծանուցում:

Յօդ. 422 — Եթէ՛ հոգատարին անուանումը ծանուցուած ըլլայ, կամ հաշտարար դատաւորը եթէ՛ յարմար տեսնայ, այս մասին խնամակալութեան լրացած ըլլալը՝ պաշտօնապէս կը ծանուցուի (տես յօդ. 381):

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Խնամակալութեան հանգամանքին դադարումը

Ֆաղ. երաւունք- ներուն գործադրութիւնը կորսնցնել և մաս: Յօդ. 423 — Խնամակալութեան հանգամանքը, խնամակալին մահուամբ, կամ քաղաքային իրաւանց գործադրութենէն զրկումով կը դադարի:

(Ծանօթ. — Սեանկուքիւնը, նախապէս Զուիցեբեական օրէնքին նախագիծերով իբնին «դադարման» պատճառ ցոյց տուած էր, Սակայն Ֆաղ. օրէնքը իբրեւ «պատճառանկութեան» պատճառ նկատու է զայն (տես յօդ. 427):

Խնամակալութեան պայմանաժամին չ'երկարաձգուելը: Յօդ. 424 — Խնամակալութեան հանգամանքը եթէ երկարաձգուած չէ, պայմանաժամը լրանալով Որոշ շրջանին լրագործած կ'ըլլայ (տես յօդ. 415): նալը:

Անկարողութիւն և չքմեղանք: Յօդ. 425 — Խնամակալը՝ եթէ անկարողութեան կամ խնամակալութեան հետ ներհակ հանդիսացող պատճառի մը գոյութեան պարագային պարտաւոր է հրաժարելու (տես յօդ. 368):

Որքան ատեն որ արտաքոյ կարգի խնդիր մը չըլլայ, եթէ նոյն իսկ օրինաւոր չքմեղացում մըն ալ ունենայ, պայմանաժամը չի լրացած՝ խնամակալը չի կրնար հրաժարիլ (տես յօդ. 267):

Մատակարարութեան շարունակումը: Յօդ. 426 — Մինչեւ որ յաջորդը գործի ձեռնարկէ, խնամակալը պարտաւոր է մատակարարական անհրաժեշտ գործերը կարգադրելու (տես յօդ. 375, 382):

Պաշտօնանկութեան պատճառները: Յօդ. 427 — Եթէ խնամակալին՝ խնամակալութեան անարժան ընթացքը հասկցուի, կամ պարտականութեան գործադրութեան մէջ զեղծումը և կամ չափազանց անհոգութիւնը տեսնուի, հիմնական դատարանի կողմէ պաշտօնանկ կ'ըլլայ (տես յօդ. 368, 409 և ն.):

Այս տրամադրութիւնը գործադրելի է նաև այն

խնամակալին հանդէպ, որ պարտքերը վճարելու անկարող է:

Հաշտարար դատաւորը, երբ տեսնայ թէ, խնամակալութեան ենթակայ անձին շահերը վտանգուելու վրայ են, իր պարտականութիւնը պատշաճ կերպով չի գործադրող խնամակալը — նոյն իսկ ուրիշ թերութիւն մըն ալ չունենայ —, կրնայ պաշտօնանկ ընել (տես յօդ. 409, 436):

Պաշտօնանկութեան եղանակը: Յօդ. 428 — Խնամակալութեան ենթակայ և դատաւորը տեսնուած, ինչպէս նաև շահագրգորուող ամէն ինչը գործող և պաշտօնանկ, կրնան խնամակալին պաշտօնանկութիւնը տեսնուելու պահանջել:

Պաշտօնանկութեան շարժառիթին գոյութեան՝ երբ հաշտարար դատաւորը ուրիշ միջոցաւ անզեկանալու ըլլայ, պարտաւոր է խնամակալը պաշտօնանկ ընելու:

Ֆինուսութիւն և կարգապահութեան իրաւասութիւն: Յօդ. 429 — Հիմնական դատարանը, մի միայն յետ քննութեան, և խնամակալը ունկնդրելէն վերջը՝ կրնայ պաշտօնանկութեան որոշումը տալ: Եթէ պարտազանցութեանց մէջ, հաշտարար դատաւորը՝ խնամակալին պարզապէս կ'ազդարարէ թէ, պաշտօնանկութեան միջոցին պիտի դիմէ, և առ առաւելին քսանը հինգ ոսկի տուգանքի կրնայ դատապարտել զայն:

Առժամեայ միջոցներ: Յօդ. 430 — Եթէ յետաձգման մէջ վտանգ մը տեսնուի, հաշտարար դատարանը՝ կրնայ խնամակալը առժամապէս դադրեցնել, ի հարկին բանտարկել և իր գոյքերը արգելքի (հանգ, séquestre) տակ առնել:

Ուրիշ միջոցներ: Յօդ. 431 — Հաշտարար դատարանը, պաշտօնանկութեան և կարգապահութեան պատիժէն դատ, խնամակալութեան ենթակայ անձին շահուն համար, պարտաւոր է հարկ եղած միջոցները տնօրինելու:

Բողոք: Յօդ. 432 — Հաշտարար դատարանի որոշման դէմ, հիմնական դատարանին կրնայ բողոքուիլ (տես յօդ. 404):

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Խնամակալութեան վերջաւորութեամբ յառաջ եկած սրամադրութիւններ

Վերջնական հաշիւ: Գոյքերուն յանձնումը:

Յօդ. 433 — Խնամակալութիւնը լրացած խնամակալը, մատակարարութեան վերաբերեալ տեղեկագիրը, և վերջնական հաշիւը, հաշտարար դատաւորին յանձնելու, և գոյքերն ալ, խնամակալութեան ենթակայ անձին, կամ ժառանգորդներուն, և կամ նոր խնամակալին տրամադրութեան տակ ձգելու՝ պարտաւոր է (տես յօդ. 423):

Տեղեկագիր և հաշիւներու քննութիւն:

Յօդ. 434 — Սոյն տեղեկագիրը և վերջնական հաշիւը, որոշ ատեններու մէջ տրուած տեղեկագիրներու և հաշիւներու համար եղած ձեւակերպութեանց համաձայն, հաշտարար դատաւորին կողմէ կը քննուի և կը վաւերացուի (տես յօդ. 397, 407):

Յօդ. 435 — Տեղեկագիրը և վերջնական հաշիւը վաւերացուելէն, և խնամակալութեան ենթակայ անձը կամ ժառանգորդները և կամ նոր խնամակալը գոյքերը առնելէն վերջը, հաշտարար դատաւորը՝ խնամակալին պաշտօնին վերջ կ'ուտայ:

Խնամակալին պաշտօնին վերջ տրուելէ:

Վերջնական հաշիւը, խնամակալութեան ենթակայ անձին ժառանգորդներուն կամ նոր խնամակալին կը զեկուցուի, և ասով, պատասխանատուութեան դատերուն վերաբերեալ տրամադրութեանց մասին, իրենց ուշադրութիւնը կը հրաւիրուի (տես յօդ. 409 և 436):

Այս զեկուցումով կը յայտարարուի նաև թէ, խնամակալին պաշտօնը վերջ գտած և վերջնական հաշիւն ալ ընդունուած ըլլալու որոշումը տրուած է:

Յօդ. 436 — Խնամակալին պատասխանատուութեան, կամ խնամակալութեան մարմնոյ անդամներուն ուղղակի պատասխանատուութեան վերաբերեալ

Պատասխանատուութեան դատավարութեանց ժամանցման շրջանը, վերջութեան դատը: Պարզ նական հաշուոյն ներկայացուած թուականէն՝ մէկ ժամանցում (միւսուր տարի է: զէման, prescription)

Ուղղակի վնասուց հատուցման պատասխանատուութիւն չ'ունենալով հանդերձ, միմիայն վնասին չի կարենալ վճարուելիք քանակով պատասխանատու եղող խնամակալական մարմնոյ անդամներուն, և պետական գանձին դէմ յարուցուելիք դատավարութեանց ժամանցումը, առաջին աստիճանի պատասխանատու եղողներուն՝ վնասը վճարելու անկարողութիւննին ստուգուած թուականէն՝ մէկ տարի է:

Մինչև որ խնամակալութեան ենթակայ անձը՝ խնամակալութենէն չ'ազատուի, խնամակալական մարմնոյ անդամներուն և պետական գանձին դէմ յարուցուելիք դատերը ժամանցման չ'են ենթարկուիր:

Յօդ. 437 — Հաշիւներու սխալման վերաբերեալ կամ պարզ ժամանցման սկսելէն առաջ գիտցուիլը անկարելի եղող պատճառի մը համար, պատասխանատուութեան դատերը, դատավարութեան շարժառիթին երեւան ելած թուականէն մէկ տարի անցնելէ յետոյ անլսելի կը մնան:

Արտաքոյ կարգի ժամանցում:

Ամէն պարագայի տակ, պարզ ժամանցման սկսած թուականէն՝ տասը տարի վերջը դատավարութեան իրաւունքը կ'ոչնչանայ:

Եթէ հանրային իրաւանց (հուզուզը ումուլիե, *action publique*) դատին ժամանցումը, անհատական իրաւանց (հուզուզը քախսիյե, *action civile*) դատին ժամանցումէն աւելի ըլլայ, ոճիր համարուած դէպքի մը մասին յարուցուելիք պատասխանատուութեան դատին ժամանցումն ալ՝ հանրային իրաւանց դատին ժամանցման ենթակայ կ'ըլլայ:

Խնամակալութեան ենթակայ անձին ձին, խնամակալէն, կամ խնամակալական մարմնոյ անդամներէն ունեցած առնելիքը՝ առանձնաշնորհեալ (իմքիեազը, *privilegiée*) պահանջ է:

Մանօք. — Պարսկանութեան օրէնքին (պօրնիար գանունը, *code des obligations*) վերջին 544 ռդ յօդուածին մէջ բունւած է քէ. «ներկայ օրէնքը, յարակից վրիպակներու ցանկով ընդունուած է»: Այդ ցանկին մէջ ալ, ներկայ օրէնքին 92 եւ 112 ռդ յօդուածները աւելորդ համարուած եւ ջնջուած են:

Ուրեմն, ամուսնութեան արգելիչ պահանջները վերցած ըլլալով, արեւակցական կամ խնամիական արգելի սահմանը, դատաւորին եւ ամուսնութեան պատշտօնեային գնահատման ձգուած է:

Անուս, այս պարագային գատաւոր կամ ամուսնացնող պատշտօնեան, աւելի արդարութեան մօտեցած կ'ըլլան երբ նկատի առնեն ամուսնացող զոյգերուն պահանջած համայնքին բարեքը ու սովորութիւնները, եւ այնպէս որոշման յանգեցնեն՝ այդ կենսական հարցը:

Չոր օրինակ, իսլամներու մէջ կարծեղբայրին՝ կարծեղորի հետ ամուսնութիւնը արգիլուած է: Անսուլական իրաւունքները (*բաւա'*, *رضاع*) յոյժ նուիրական են իրենց մէջ: Ինչպէս որ, յիշեալ ջնջուած 92 եւ 112 ռդ յօդուածներուն մէջ աւելցուած էր այդ տեսակ սրամադրութիւններ:

Արդ, բանի որ օրէնքով բացորոշ արգիլիչ սրամադրութիւններ այժմ չի' կան, որւոր հիմունքներու յարմար եւ լաւագոյն միջոցն է, իսլամ — ինչպէս նաեւ միւս — համայնքներուն սովորութեանց համաձայն արգիլեալ ամուսնութիւնները չ'արտօնել:

Նոյնպէս ալ, 292 ռդ յօդուածին մէջ յիշուած «իրարու հետ ամուսնութիւնքին արգիլուած» պարբերութիւնը, նկատելով որ՝ օրինական որոշ սրամադրութեան մը չի յենուր, յուժման յարմարագոյն եղանակն է՝ դատաւորին կողմէ վերոյիշեալ ներմով գնահատուելով որոշման մը յանգեցնել զա'յն:

Վ Ե Ր Չ

Ընտանեկան իրաւանց վերաբերեալ քրք. քաղ. օրէնքին
երկրորդ գրքին:

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Քրք. քաղ. օրէնքին երկրորդ գիրքը, որ կը զտնուի այս գիրքին առընթեր. կը բովանդակէ ժառանգութեան իրաւունքներուն սիրանալիք անձներուն օրինական հանգամանքը եւ գրեթէ հիմը կը կազմէ ասկէ վերջը ցոյց տրուելիք սրամադրութեանց:

Չոր օրինակ, նկատելով որ. ընտանիքի մը ունեցած տղաները, 1. — հարազատ. 2. — նախ քան ամուսնութեան ունեցած զաւակներն (յօդ. 247-252). 3 — հոգեզաւակ կամ որդեգիր (յօդ. 253-258) 4 — անհարազատ կամ ապօրէն զաւակ (*enfant naturel*) յօդ. 290 Յ14) կրնայ ըլլալ, ասոնց ժառանգական իրաւունքը կարեւոր նշանակութիւն համար, օրինական միջոցները որո'նք են:

Ասիկա հասկնալի վերջը. կը դիմենք երրորդ գիրքին:

Քրք. քաղ. օրէնքին ժառանգական գիրքին մէջ ալ կան այնպիսի իրաւունքներ, որոնք՝ նախկին օրէնքներու մէջ գոյութիւն չ'ունեին:

Քողոցին (*թէրթէ. succession*) մէջ զտնուելիք տարժուն կամ անտարժ գոյքեր՝ մեռնողին.

- 1 — Սեփականութիւնը,
- 2 — Անտարժ գոյքով՝ ուրիշին հողէն կամ կալուածէն օգտուելու իրաւունքը (*իրթիֆազ հազզը. servitudes foncières*) (քրք. քաղ. օրէնք յօդ. 703—716)
- 3 — Շարժուն կամ անտարժ գոյքերէն օգտուելու իրաւունքը (*իրթիֆա' հազզը. usufruit*), Քրք. քաղ. օրէնք յօդ. 717—753), կրնան ըլլալ:

Այս վերջին հասուածը, նմանութիւն ունի՝ նախապէս ջնջուած «կէսիք»ներու դրութեան հետ:

Հետեւաբար, «իրթիֆազ»ի իրաւունքը, անտարժ գոյքի մը վրայ, ուրիշ կալուած կամ հողին ի նպաստ պարտադրուած իրաւունք մ'ըն է: Այնպէս որ, այդ հողը կամ կալուածը գործածելու իրաւունքը ստացող անձին կողմէ՝ իբրեւ սեփականատէր ըլլալիք

կարգադրութեանց, այդ անշարժ գոյքին տէրը՝ պարսաւոր է համակերպելու, կամ ինքը՝ իբրեւ այդ կալուած ու հողին տէրը՝ պարսաւոր է զգուշանալու իր սեփականասիրութեան ենթակայ անշարժ գոյքը գործածելէ (քր. ֆաղ. օրէնք յօդ. 703) :

«Իրթիֆագի» իրաւունքը, «թափու»ն արձանագրելով կ'ըլլայ (յօդ. 704):

Իսկ, *օգտուելու իրաւունքը*, շարժուն կամ անշարժ գոյքերու եւայլնի իրաւունքներու վրայ կրնայ ըլլայ (յօդ. 717) :

Շարժուն գոյքի եւ պահանջի վրայ *օգտուելու իրաւունքը*, շարժուն գոյքերուն նպաստաւորեալին յանձնելով, երբ առնելիքի վրայ ըլլայ՝ պահանջը փոխանցելով, եւ անշարժ գոյքի համար ալ՝ «թափու»ն արձանագրելով կ'ըլլայ (յօդ. 718) :

Օգտուելու իրաւունքը՝ նպաստաւորեալին մեռնելովը. երբ ասիկա բարոյական անձ մը ըլլայ՝ այդ հաստատութեան կամ ընկերութեան լուծուելովը կը ջնջուի :

Հարկ է շեշտել թէ, բարոյական անձին *օգտուելու իրաւունքը*, հարիւր տարիէն աւելի չի կրնար ըլլայ (յօդ. 721) :

Անտաններու եւ հանգիներու, առնելիք ու արժեքուղբերու համար ալ կրնայ *օգտուելու իրաւունքը* հաստատել (յօդ. 742-747) :

Բնակութեան *իրաւունքը*, սան մը մեջ նստելու կամ կալուածին մէկ մասը գրաւելու իրաւունքն է : Այս իրաւունքը՝ ուրիշի չի տրուիր, եւ ժառանգորդին չի փոխանցուիր (յօդ. 748) :

Սրբորդ անձի մը՝ ի նպաստ, հողին տակը կամ վրան շինութիւն մը ընել, կամ զգնուած շինութիւնը պահելու իրաւասութիւնը տուող «իրթիֆագ» ի իրաւունքը կրնայ հաստատուիլ : Սրբէ հակառակ պայման մը չի զգնուի, այս իրաւունքը՝ ուրիշին կրնայ տրուիլ, եւ ժառանգորդին կրնայ փոխանցուիլ (յօդ. 751) :

Ուրիշին հողին մեջ զգնուած ջուրի աղիք վրայ՝ երբ մեկը *իրաւունք* ունենայ, ջուրը առնելու կամ հոսեցնելու անհրաժեշտ արժեքներու համար՝ կրնայ այդ հողին տէրը պարտադրել : Սրբէ հակառակ պայման

չ'ըլլայ, այս իրաւունքն ալ ուրիշին կրնայ տրուիլ, եւ ժառանգորդներուն կրնայ փոխանցուիլ (յօդ. 752) :

Ահա այդ հաւանականութեանց համար, անհրաժեշտ նկատեցի՝ նախ քան ժառանգութեան գրքին անցնելու՝ վերոյիշեալ բացատրութիւնը տալու :

Սրբ, 442 թղ յօդուածին վերջին հասուածին կամ այլոց մեջ հանդիպինք «*օգտուելու իրաւունք*» բառին, ասոր վերաբերեալ օրինական տրամադրութիւնները նշանակուած պիտի զգնուին 717-753 թղ յօդուածներուն մեջ, որոնց հոլքեան մասի համառօտ ակնարկ մը նետեցինք վերեւ, եւ որոնք դուրս կը մնան մեր նիւթէն եւ ներկայ գրկոյքին բովանդակութենէն. որովհետեւ, մեր նպատակը եղած է միայն ժառանգական գրքին բարգմանութեամբ՝ ժառանգութեան բաժինները նշանակել, եւ այդ առթիւ՝ ըստ կարելուոյն՝ օրէնքին տարրական ոգին հասկնալի ընել մեր ընթերցողներուն :

ԼՈՒԹՅԻԿ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ



ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ

Առաջին մաս = Ժառանգորդներ

ՏԱՍՆԸ ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՕՐԻՆԱԽՈՐ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐ

(Տր. Բաղ. օրենք յօդ. 731-773 : Գեր. Բաղ. օրենք 1924-1936 :

Ազգականներ : Յօդ. 439 — Առաջին աստիճանի ժառանգորդներ՝ մեծնորին սերունդն է (տես յօդ. 125, 247, 249, 252, 443, 447) :

Տղաքները՝ հաւասար կերպով ժառանգորդներ են : Հանգուցեալէն առաջ մեռած տղաքներուն ներկայացուցիչներն են՝ ամէն աստիճանի վրայ յաջորդաբար ժառանգորդ եղող շտաւիզները (տես յօդ. 475, 545, 551) :

(Ծանօթ. Ազգային Մեծ ժողովէն օրենքը փոփոխուած է հրատարակութեան տրուած տեսն, վերոյիշեալ յօդուածին երկրորդ հասուած մը եւս աւելցուած էր, ինչ որ Զուիցերիական օրենքին մէջ չի կար :

Այդ հասուածով բնուած էր թէ. «մեծնորը՝ իր զաւակներուն հետ հայր ու մայրն ալ ձգած ըլլայ, բողոքին օգտուելու իրաւունքէն մէկ քառորդ ծնողին կը տրուի» :

Այս հասուածը ջնջուած է՝ վերջէն հրատարակուած «պարտականութեան օրէնքին» (պօրճլար գանուներ, codes des obligations) ի յարակից «վրիպակ» ներու ցանկով, որ հաստատուած է նոյն օրենքին յօդուածներով :

* «Սերունդ» կամ շտաւիզ կը նշանակէ մանչ ու աղջիկ զաւակներ եւ ասոնց զաւակները :


Նախապէս, աստուածայեան զրուրեանց համաձայն, մանչ ու աղջիկ տարբեր բաժիններ ունենին :

Իսլամական կրօնագրէն առնուած «վէ իրզէֆերի միւլի հազ իւլ ինսէյն» պարբերութենէն կը հետեցնէին թէ, մանչը իրական սեռին կրկինը առնելու իրաւունք ունի : Որով, մանչը՝ երկու եւ աղջիկը մէկ համեմատութեամբ կը բաժնէին :

Այժմ, վերջած է այդ խտրականութիւնը եւ տարբերը, մանչ ըլլան թէ աղջիկ, հաւասարապէս իրաւունք ունին բաժնելու ժառանգութիւնը իրենց մէջ :

Միայն թէ, հանգուցեալէն առաջ մեռած տղան բաժինը՝ իր բոնները կ'առնէ :

Բաժանման ձեւերը աւելի հասկնալի ներկայացնելու համար, հետեւեալ պիտի խօսինք մտայններով :



Նմոյշ 1.

Վերոգրեալ նմոյշին համեմատ, մեռած այրը, ողջ ձգած է մէկ աղջիկ զաւակ, չորս բոններ, եւ երկու բոնները իրենց կարգին նշանակուած են (նմոյշ 1) :

Միտաւորաբար, պէտք է նկատել առնել որ թէ այս եւ թէ յետագայ յօդուածներուն մէջ աւելցուած նշանակութեամբ նշանակուածներուն գոյութեան պարագային ասոնցմէ վերջը եկողները զրկուած կ'ըլլան : Այսինքն, մեծնորը երբ զաւակ ունենայ, ծնողը կամ մեծ հայրը, մեծ մայրը եւ կամ հոյր, եղբայր եւն. կը զրկուին ժառանգութենէ :

Նայնպէս հարկ է շեշտել թէ, նախկին օրենքով, Եւրոպայի ժողովուրդները եւ «միւլք» հող ու կալուածները, աստուածայեան (ֆէրալիտ) զրուրեամբ, եւ «միւլք» կամ «վագֆ» հողերն ու կալուածներն ալ, մասնաւոր փոխանցման (Ինթիզալաթ) ի օրէնքով կը բաժնուէր :

Արդի Բաղ. օրենքով այդ խտրելու ալ վերջած է, եւ ասոնց նկատելու «միւլք» կամ «վագֆ» «միւլք» ըլլալը, Եւրոպայի կամ անբարձր գոյները կը բաժնուին ներկայ օրէնքին տրամադրութեանց համաձայն :)

Յօդ. 440 — Սերունդ չունեցող մեռնողին ժառանգորդը՝ հայրը և մայրն է: Ասոնք, հաւասար կերպով ժառանգորդներ են (տես յօդ. 452, 453):

Հայր և մայր:

Հանգուցեալէն առաջ մեռած հօր ու մօր ներկայացուցիչներն են՝ ամէն աստիճանի վրայ յաջորդաբար ժառանգորդ եղող շառաւիղները (տես յօդ. 125, 247, 249, 252, 443):


Մէկ կողմը եթէ ժառանգորդ (*) երբէք չի գտնուի, ամբողջ ժառանգութիւնը՝ միւս կողմի ժառանգորդներուն կը փոխանցուի:

Ծանօթ. — Առանց սերունդի մեռնող մէկուն գոյներ՝ ողջ մնացող հօրը եւ մօրը մէջ հաւասարապէս կը բաժնուին:

Եթէ, հայրը մեռած եւեմայրը ողջ ըլլայ, հօրը բաժինը՝ իր զաւակներուն — աշխինքն, ժառանգութիւնը ձգող տղուն՝ եղբայրը եւ տղայրուն — մէջ կը բաժնուի:


Իսկ հայրը ու մայրը, երկուքն ալ երէմեռած ըլլան, ասոնց ձգած զաւակ կամ քոռներուն կը տրուի:

Ամեն պարագայի սակ, էժնողին մահուրէն առաջ մեռնող զաւակին տղաները, իրենց հօր կամ մօր տեղը կ'անցնին ու անոր բաժինը հաւասարապէս կը ժառանգեն:




Հայրը եւ մայրը կէսաճառ կէս կ'առնեն: Սակայն, իրմէ առաջ մօրը մեռնելովը ասոր բաժինը իր եղբայրներուն կը փոխանցուի մէջ մէկ հաւորդ բաժինով (նմոյս 2):

(*) Աշխինքն՝ հօրը եւ մօրը շառաւիղը: Այս պարագային, ուրիշ կերպ մեկնել կարելի չէ: Գեր. բնագրին մէջ (fehlt es an nachkommen) ըստւած է:



Ինչպէս որ նմոյս 3 էն պիտի հասկցուի. մեռնողին խոր մայրը չի կրնար ժառանգել: Թողօնին կէտը կը ժառանգէ համահայրը եւ համամայրը եղբայրը իբրեւ մեռնողին մօրը միակ ժառանգորդը: Հօրը կէտ բաժինն ալ, մէկ վեցերորդ համեմատութեամբ երկու համահայր տղայրուն եւ մէկ վեցերորդն ալ յիշեալ եղբորը կը մնայ որուն բաժինը կ'ըլլայ չորս վեցերորդ:



Նոյնպէս ալ, մեռնողը եթէ՝ համահայրը եւ համամայրը եղբայրը կամ տղայ չ'ունենայ ամբողջ ժառանգութիւնը խորք—համահայր (լիէպ. consanguin)—տղայ կամ եղբայրը կ'առնէ (նմոյս 4):

Յօդ. 441 — Սերունդ, հայր և մայր և ասոնց շառաւիղը չ'ունեցած մեռնող անձին ժառանգորդը՝ մեծ հայրը և մեծ մայրն է (տես յօդ. 444, 452): Ասոնք հաւասար կերպով ժառանգորդներ են:

Հանգուցեալէն առաջ մեռած մեծ հօր ու մեծ մօր Մեծ հայր և մեծ ներկայացուցիչներն են՝ ամէն աստիճանի վրայ յաջորդաբար ժառանգորդ եղող շառաւիղները:

Հօր կամ մօր կողմէ եղող՝ մեծ հայրը կամ մեծ մայրը եթէ առանց սերունդի մեռած ըլլայ ասոր բաժինը միեւնոյն կողմի (*) ժառանգորդներուն կը փոխանցուի:

(*) Աշխինքն, հանգուցեալէն առաջ, առանց սերունդի մեռնող մեծ հօր կամ մեծ մօր՝ ողջ մնացող ամուսինը:

Հօր կամ մօր կողմէ եղող մեծ հայրը և մեծ մայրը եթէ առանց սերունդ ձգելու մեռած ըլլան, ամբողջ ժառանգութիւնը, միւս կողմի ժառանգորդներուն կը տրուի (տես յօդ. 125, 247, 249, 252, 443):


Յօդ. 442 — Հանգուցեալին, վերջին աստիճանի արեւակցական ժառանգորդները, մեծ հայրերը և մեծ մայրերը և ասոնց շառաւիղներն են (տես յօդ. 444, 452):

Մեծ հօր ու մեծ մօր Այսու հանդերձ, մեծ հօր և մեծ մօր հայր ու մայր հայրերը և մայրերը, ընդ ամէն մէկը և ասոնց սերունդը՝ հանգուցեալին մեռած թուականին եթէ ողջ ըլլային ինչ որ պիտի ժառանգէին, այդ բաժինին՝ օգտուելու իրաւունքը կ'ստանան (տես յօդ. 540):

Օգտուելու իրաւունքին տէր եղող անձը, հանգուցեալէն եթէ առաջ մեռած ըլլայ, այս իրաւունքը, հանգուցեալին մեծ հօր ու մեծ մօր՝ եղբօր ու քրոջ կը փոխանցուի:


(Ծանօթ. — Արեւակցական ժառանգորդները 439-441-442-րդ յօդուածներուն մէջ ցոյց տրուած երեք աստիճան սահմանուած են: Ասոնցմէ զայս արեւակցական ժառանգորդ չի կրնար ըլլալ:

Առանց սերունդ ունենալու եւ առանց ծնող ձգելու մեռնողին մեծ հայրը եւ մեծ մայրը հաւասարապէս կը ժառանգեն, ասոնցմէ ալ մէկը կամ երկուքն ալ եթէ մեռած ըլլան առանց զաւակները, ամէն մէկը իրենց ճիւղին համեմատութեամբ կը բաժնեն (ես նմոյց 5):




Ճ. 5-5-

Այլընտրանք պէ՛տ է գիտնալ թէ, վերոյիշեալ 3 յօդուածներու մէջ յիշուած արեւակցական ժառանգորդները, ամէն ճիւղի մէջ, իրենց աստիճաններուն համեմատ ժառանգութիւնը կը բաժնեն:



Ճ. 6-6-

Եթէ նախապէս մեծ հայրը կամ մեծ մայրը առանց սերունդ ձգելու մեռնի, ասոր ժառանգութեան բաժինը՝ միւսին կը տրուի (նմոյց 6):



Ճ. 7-7-


Եթէ մէկ ճիւղը ժառանգորդ չ'ունենայ՝ ամբողջ ժառանգութիւնը միւս կողմին կը փոխանցուի (նմոյց 7):

Անհարազատ դաւ — Յօդ. 443 — Անհարազատ զաւակները՝ մօրը ժակին ժառանգութեան մէջ՝ հարազատ զաւակի պէս իրաւունք չ'ունին (տես յօդ. 290, 311):

Ասոնք, հօր կողմէ ժառանգորդ ըլլալու համար, պէտք է որ, հայրերին զ'իրենք ճանչցած, կամ հայրութեան որոշում տրուած ըլլայ (տես յօդ. 291, 310, 452):

Հօրենական ժառանգութեան մէջ, եթէ անհարազատ զաւակը կամ շառաւիղը, հարազատ զաւակներուն հետ՝ իրր ժառանգորդ ներկայանալու ըլլայ, հարազատ զաւակներուն կամ ասոնց շառաւիղին ժառանգելիք բաժին կէսը կ'առնէ (տես յօդ. 309, 311):

(Ծանօթ. Անհարազատ (սպօրէն, նէսէպի սահիճօլման չօճուք, enfant naturel) զաւակը, մօր ժառանգութիւնը, հարազատ զաւակներու հետ հաւասար կանգէ. Իսկ, հօր ժառանգութեան մէջ, հարազատ զաւակներուն կէսը կը ժառանգէ (ես նմոյց 8-9):



Այր ու կնոջ մէ սոջ Յօդ. 444 — Հանգուցեալին կինը կամ այրը, Յաջողին իրաւունքը: Եթէ սերունդին հետ ժառանգորդ ըլլայ, կրնայ՝ կամ թողօնին օգտուելու իրաւունքին (ինքիՅա՛ հազար, *usufruit*) կէսը, և կամ, սեփականութեան (միւլ-ֆիլէք, *propriété*) մէկ քառորդը՝ առնել (տես յօդ. 553):

Այրը կամ կինը, եթէ հանգուցեալին հօրը, մօրը կամ ասոնց սերունդին հետ իբրեւ ժառանգորդ ներկայանան, ժառանգութեան մէկ քառորդ սեփականութեան հետ՝ կէսին օգտուելու իրաւունքը կ'առնեն: Եթէ, մեռնողին մեծ հօրը, մեծ մօրը և կամ ասոնց սերունդին հետ ժառանգորդ ըլլան, թողօնին սեփականութեան կէսին հետ՝ օգտուելու իրաւունքին մէկ քառորդը կը ժառանգեն: Իսկ ո և է ժառանգորդ չ'եղած պարագային ալ՝ ամբողջ ժառանգութեան տէր կ'ըլլան:

(Ծանօթ. — Երբ մեռնողը զաւակ կամ բոսներ ունենայ, ողջ մնացող այրը կամ կինը պէտք է ընտրէ բողոքին կամ՝ մէկ երկուրդ օգտուելու իրաւունքը, եւ կամ՝ մէկ չորրորդ սեփականութիւնը: Սակայն, օրէնքը չ'ըստը թէ՛ արքայն ասեցուան մէջ ալ ընտրութեան իրաւունքը կրնայ յայտարարել: Ուրեմն, ենթացեալները, սփայուած են ընտրելու իրաւունք ունեցող այր կամ կնոջ ազգաբարեւոյ եւ որոշ պայմանաւոր մը նշանակելու: Ընտրելու իրաւունք ունեցողը, բացորոշ կամ լռելեայն իր հաւանութիւնը յայտնելէ յետոյ, այլ եւս ընդունած ձեւով բաժանման գործողութեան վերջ կը տրուի):

Օգտուելու իրաւունքին եկամուտի ելու իրաւունքին, անոր հաւասար տարեկան եկամուտ փոխուելը: Ապահովման մը՝ ամեն ատեն կրնայ պահանջել:

Օգտուելու իրաւունքը՝ եթէ այսպէս տարեկան եկամուտի մը փոխուած ըլլայ, այրը կամ կինը, երբ այդ իրաւունքին վտանգուիլը տեսնայ, միւս ժառանգորդներէն կրնայ ապահովութիւն պահանջել:

Միւս ժառանգորդներուն ապահովութիւն տալ: Յօդ. 446 — Հանգուցեալին այրը կամ կինը, եթէ կրկին ամուսնանայ, կամ միւս ժառանգորդներուն իրաւունքը վտանգուելու ըլլայ, ասոնց զիմուսին վրայ, պարտաւոր է իրենց ապահովութիւն տալու:

(Ծանօթ. — Ընդհանուր տեսակէտով այր եւ կնոջ ժառանգական իրաւունքները, հետեւեալ ձեւով կրնան ճշգրտուիլ:

Սեփականութիւն Օգտուելու
(*propriété*) իրաւունք
(*usufruit*)

Այր կամ կինը

Երբ՝ մեռնողին սերունդին հետ ժառանգորդ ըլլայ 1/4 եւ 1/2

Երբ՝ մեռնողին հօրը, մօրը շառաւիղին հետ մնայ 1/4 եւ 3/4

Երբ՝ մեռնողին մեծ հօր եւ մեծ մօրը սերունդին հետ ժառանգէ 1/2 եւ 1/2

Երբ՝ ասոնցմէ դուրս հեռաւոր ազգականներու հետ ըլլայ 1/1 —

Ոյս վերջին հաւանականութեամբ, այրը կամ կինը ամբողջ ժառանգութեան տէր կ'ըլլայ:

Ասկէ զատ, ողջ մնացող այր կամ կնոջ ժառանգական բաժինը կարենայ որոշելու համար, պէտք է նախ նկատի առնել իրենց ամուսնական պայմանագրութեամբ վերապահուած իրաւունքները եւ յետոյ՝ ժառանգութեան բաժինը ըստ այնմ նշանակել:

Յայտնի է որ ամուսնութեան պայմանագրութեամբ գլխաւորաբար երեք տեսակ կացութիւն կրնայ ստեղծուած ըլլալ, որոնց համեմատ, անհրաժեշտ է բաժանուիլ կատարել:

Ձաւակի կամ սերունդի գոյութեան հաւանականութեամբ ողջ մնացող ամուսնոյն բաժինը, պէտք է հետեւեալ ձեւով հաշուել:

1. — Գոյքերու բաժանում (տես յօդ. 186—190):
Նկատելով որ, ամուսնական այս ձեւին մէջ ամուսիններէն ամէն մէկը իր գոյքը կրնայ օգտագործել, այս պարագային,

գոյքը կամ հասոյթը առանց իրարու միացնելու՝ պէտք է ժառանգ-
գութիւնը բաժնել հետեւեալ կերպով:

Ամուսնութեան միջոցին		դր.
Այրը ունէր		8000
Ամուսնութեան շրջանին ըրած շահը կամ հասոյթը	3000	11000
Ամուսնութեան պահուն կնկան ուէեցածը		4000
Ամուսնութենէն վերջը ըրած շահը կամ հասոյթը	3000	7000
		<u>18000</u>
Երկուսին գումարը		
		<u>18000</u>
Երկանք մահուամբ ըլլալիք բաժանումը		
		դր.
Նախ կինը իր դրամը կ'առնէ		7000
Յետոյ ամուսնական ձեւով որոշուած իրաւունքը կ'ըսանայ		—
Աւելի վերջը, ամուսնոյն ձգած 10,000 դր.ին մէկ քառորդ ժառանգական բաժինը առնելով	2750	9750
Տղամներն ալ, 11,000 դր. ին $\frac{3}{4}$ բաժինը կը ժառանգեն		8250
		<u>18000</u>
Գումար		
		<u>18000</u>
Կնկանք մահուան պարագային		
		դր.
Նախ, այրը իր գումարը կը զատէ		11000
Յետոյ, ամուսնական ձեւով որոշ իրաւունքը —		—
վերջն ալ, կնկանը ձգած 7000 դր. ին $\frac{1}{4}$ բաժինը	1750	12750
Տղամները 7000 դր. ին $\frac{3}{4}$ բաժինը կ'առնեն		5250
		<u>18000</u>
		<u>18000</u>

2. — Գոյքերու միացում (տես յօդ. 191—210):

Ամուսնութեան պահուն, երկանք	դր.	
բերած գումարը		8000
Կնկան բերածը		4000
Ամուսնութեան շրջանին գոյացած շահը կամ հասոյթը	6000	
		<u>18000</u>
Գումար		
		<u>18000</u>
Երկանք մեռնելով՝ բաժանում		
		դր.
Կինը, իր բերածը կ'առնէ		4000
Ամուսնական քառորդութեամբ, շահաբաժնին $\frac{1}{3}$ բնի ալ կ'ըսանայ	2000	
Յետոյ, մնացորդէն $\frac{1}{4}$ ժառանգական բաժինը	3000	9000
Տղամներն ալ 12000 դր. ին $\frac{3}{4}$ բնի կը ժառանգեն		9000
		<u>18000</u>
		<u>18000</u>
Կնկանք մահուամբ՝ բաժանում		
		դր.
Այրը, իր բերածը կ'առնէ		8000
Յետոյ, ամուսնական իրաւունքով շահուն $\frac{2}{3}$ բնի կ'ըսանայ	4000	
վերջն ալ 6000 դր. են իր ժառանգական $\frac{1}{4}$ բնի բաժինը	1500	13500
Տղամները, 6000 դր. են իրենց $\frac{3}{4}$ բնի բաժինը կ'առնեն		4500
		<u>18000</u>
		<u>18000</u>
Գումար		
		<u>18000</u>
3. — Գոյքերու ընկերակցութիւն (յօդ. 211—236):		
Երկանք մահուանը պարագային՝ բաժանում		
Ամուսնութեամբ ընդունուած վերոյիշ- եալ ձեւին հետեւանով կինը՝ բողոքին նախ կեսը կ'առնէ	դր.	9000

Յետոյ մնացորդ 9000 դր. եւ ժառանգական 1/4 բաժինը կ'ստանայ	2250	11250
Տղաներն ալ 9000 դր. եւ 3/4 բաժիննին կ'առնեն		6750
Գումար		18000

Կնոջը մեռնելով՝ բաժանում

Ամուսնութեամբ կայացած գոյներու ընկերակցութեան հետեւանքով, այրը նախ քողովին կէսը կ'առնէ	9000	
Յետոյ, մնացորդ 9000 դր. եւ 1/4 բաժինը կը գատուի	2250	11250
Տղաներն ալ 9000 դր. եւ 3/4 բաժինը կ'ստանան		6750
Գումար		18000

Որդեգրել: Յօդ. 447 — Որդեգրելը և սերունդը, իբրև հարազատ զաւակ, որդեգրողին ժառանգորդը կ'ըլլան (տես յօդ. 453):

Որդեգրողը (եվլաս իսինեն, adoptant) և ազգականները, որդեգրին ժառանգորդ չ'են կրնար ըլլալ (տես յօդ. 253 և լն.):

(Ծանօթ. — Որդեգրող՝ որդեգրին ժառանգորդը չի կրնար ըլլալ: Թէպէտէ, 257 ռդ (*) յօդուածով «նօր ու մօր վերաբերեալ իրաւունք ու պարտականութիւններ որդեգրին կը փոխանցուին» քուած է, եւ ապէ հետեւցնելով, կրնայ եզրակացուիլ թէ, որդեգրողն ալ բնական ժառանգորդը պէտք է ըլլայ որդեգրին. սակայն, վերոգրեալ 447 ռդ յօդուածը բացորոշապէս արգիլած է որդեգրողին ժառանգութիւնը:

(*) 257 ռդ յօդուածին ծանօտութեան բաժնին մէջ, վրիպակի մը հետեւանքով, սխալ տարադրուած է սխալ եզրակացութեան յանգած է տեսութիւնը, ինչ որ վրիպակներու բաժնին մէջ ցոյց տուած է: Հետեւաբար, 84 ռդ երեսին 30 ռդ տողին մէջ «օրէնքով» բառը հարկէ կարդալ «ներկայ յօդուածով», եւս, այդ տեսութեան վերջին մասին ալ՝ պէտք է աւելցնել «Սակայն, ժառանգակաւ օրէնքին տրամադրութեամբ, որդեգրողը եւ սուր ազգականներ՝ որդեգրողին չ'են կրնար ժառանգորդ ըլլալ:»

Չուիցեիական օրէնքը մեկնաբանող հեղինակներուն կարծիքին համաձայն, որդեգիրը որդեգրողին՝ ծնողէն չ'են կրնար ժառանգել: Այսինքն, երբ որդեգրողը մեռնի ու յետոյ իր հայրը կամ մայրը մեռնելու ըլլան, որդեգիրը չ'պիտի կրնայ ժառանգուող ըլլալ:

Որդեգրողները՝ եթէ այր ու կին ըլլան, ասոնցմէ մէկուն մահուամբ՝ որդեգիրը օրինաւոր բաժինը առնելէն վերջը ինքն ալ եթէ մեռնելու ըլլայ. ողջ մնացող ամուսինը արդեօք պիտի կրնա՞յ ժառանգել: 447 ռդ ներկայ յօդուածին բացարձեւ տրամադրութեան համաձայն, պատասխանը ժխտական է: Հետեւաբար այդ պարագային որդեգրին քողովը, 448 ռդ յօդուածին համեմատ, պէտք է պետութեան փոխանցուի:)

Պետական գանձը: Յօդ. 448 — Առանց ժառանգորդի (*) մեռնող անձին թողունը, պետութեան կը փոխանցուի. բացի մեծ հայրերուն եւ մեծ մայրերուն հօր ու մօր և ասոնց եղբայր ու քոյրերուն (**) օգտուելու իրաւունքէն (տես յօդ. 518, 530):

(Ծանօթ. — Ներկայ ժառանգական բաժանումները, օրէնքին գործադրման թուականը եղող 4 Հոկտ. 1926 էն վերջը մեռնողներուն համար ըլլալով, առկէ առաջ մեռնողին ժառանգութիւնը, նախորդ աստուածպետական (Ֆէրաիդ) դրութեամբ կը բաժնուի:)

(*) (եւ առանց կտակ ընելու) ծնը.
(**) տես յօդ. 440.

ՏԱՍՆԸՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Ի դէպ մահու կարգադրութիւններ

(Եղիւմէ պաղըր քեսարուֆլար, *des dispositions pour cause de mort*)

Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Գործելու կարողութիւն
(քեսարուֆա էնլիթթ, *de la capacité de disposer*)

(Ֆր. ֆաղ. օրէնք յօդ. 901 Եւն. : Գեր. ֆաղ. օրէնք յօդ. 1938-1941, 2078 Եւն.):

Կտակով. **Յօդ. 449** — Տասնը հինգ (*) տարեկանը լրացնող, և դատելու կարողութեան տէր մէկը, օրէնքով որոշուած սահմաններու եւ ձեւերու տակ, կտակի դրութեամբ կրնայ գոյքերը տրամադրել (տես յօդ. 499, 519 Եւն.):

(Ծանօթ. «Օրէնքով որոշուած սահմանը եւ ձեւը» նշանակուած է յետագայ 452, 453, 466, 502, Եւն. յօդուածներով:

Քանի որ, ներկայ յօդուածով որոշ տրամադրութիւններ ցոյց տրուած են գործելու կարողութեան համար. կրնայ նետեցուիլ թէ, ասոնցմէ դուրս գտնուողները կրնան կտակի գործողութիւն մը կատարել:

Չոր օրիակ, առողջ մտքի տէր արգիլեալը, առանց օրինաւոր ներկայացուցչի (խնամակալի) հրահանգին. կրնայ կտակել:

Ամուսնացեալ կին մը, կտակի գործողութեան համար, պէտք չ'ունի հրամանի.

Այն չափահասը, որուն գործունէութեան համար 379 րդ յօդուածով խորհրդականի մը պէտքը նախատեսուած էր, կտակի կամ ժառանգութեան համար (տես յօդ. 450) պէտք չ'ունի մէկու մը ձեռնհասութեան:)

(*) Չուիցերիական օրէնքին մէջ տասնըութը.

Ժառանգական **Յօդ. 450** — Ժառանգական պայմանագրութիւն պայմանագրութիւն: (միտաս մուգալիէիսի, *pacte successoral*) մը կարենայ շինելու համար, տրամադրողը պէտք է չափահաս ըլլայ (տես յօդ. 406, 474, 613.):

Ծանօթ.— Չափահասութիւնը տանը ուրը տարեկանը լրացնելով կ'սկսի Ամուսնացող մէկը՝ չափահաս կը նկատուի (յօդ. 11):

Արգիլեալը, նոյն իսկ եթէ դատողութեան տէր ըլլայ ժառանգական պայմանագրութեան կնքման համար, անհրաժեշտ է օրինաւոր ներկայացուցչին հաւանութիւնը (յօդ. 406, հասուած 5):

Ամուսնանալու իրաւացի վերաբերեալ 169 րդ յօդուածին տրամադրութիւնները, ժառանգական պայմանագրութիւն կնքող ամուսնոյն համար ալ կը գործադրուի: Այսինքն որքան ասեմ որ այդ պայմանագրութիւնը հասարար դատարանին կողմէ չի վաւերացուի անընդունելի կը նկատուի):

Անվաւեր կարգադրութիւններ: **Յօդ. 451** — Անվաւեր կը նկատուին այն կարգադրութիւնները, որոնք սխալմամբ, նետեցուցեամբ, սպառնալիքի կամ բռնութեան տակ շինուած են (տես յօդ. 499):

Այսու հանդերձ, յիշեալ 'ի դէպ մահու կարգադրութիւնները ընդունելի կը նկատուին՝ այն պարագայի, երբ՝ տրամադրողը սխալմունքին կամ նետեցուցեան տեղեկացած, և կամ սպառնալիքէն ու բռնութենէն ազատուած թուականէն՝ մինչեւ մէկ տարի չի ջնջէ զ'անոնք:

Տրամադրող անձը, երբ՝ անհատը կամ գոյքը որոշած ատեն՝ ակնյայտնի սխալի մը ենթարկուած ըլլայ, իրական փափաքները վճռապէս որոշուելու պարագային, սխալ կարգադրութիւնը՝ այդ փափաքներուն համաձայն կը սրբագրուի:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Տրամադրելի բաժինը

(թեսաբուժ նեսապր, de la quotité disponible)

(ժր. քաղ. օրէնք յօդ. 913 եւն. , Գեռ. քաղ. օրէնք յօդ. 2303 եւն. .)

Յօդ. 452 — Սերունդը, հայրը և մայրը, եղբայրը և քոյրը, կինը կամ այրը՝ ողջ ձգելով մեռնող անձին՝ Տրամադրուելիք ի դէպ մահու ըրած կարգադրութիւնները, յիշեալ-բաժինը, Բովանդաներուն վերապահուած բաժիններու քանակէն աւել-կուծիւնը:

Այս ժառանգորդներէն եթէ ոչ ոք գտնուի, այն ատեն՝ տրամադրողը, ամբողջ ժառանգութիւնը կրնայ գործածել:

Յօդ. 453 — վերապահուած բաժիններուն քանակը հետեւեալներն են:

վերապահուած բաժինը

1. — Սերունդին համար, ժառանգութեան բաժինին $\frac{3}{4}$ ր:
2. — Հօրը կամ մօրը համար $\frac{1}{2}$ ր:
3. — Եղբայր և քոյրերէն ամեն մէկուն համար $\frac{1}{4}$ ր:
4. Այրը կամ կինը երբ օրինաւոր ժառանգորդներու հետ ըլլայ, ժառանգութեան սեփականութեան իրաւունքին ամբողջը, և կամ իրմէ ուրիշ ժառանգորդ մը չի գտնուելու պարագային՝ $\frac{1}{2}$ ր:

Ծանօթ. — «վերապահուած բաժին» ըսելով պէտք է հասկնալ թէ, մէկը՝ իր ունեցած գոյքերը ամբողջութեամբ չի կրնար ուրիշի մը կտակել:

Այլ, պէտք է հաշուի առնել որ, զար օրինակ, վերը ցոյց տրուած աստիճաններուն համեմատ եթէ զաւակներ ունենայ, միայն գոյքերուն $\frac{1}{4}$ բաժինը իրաւունք ունի կտակելու:

Եթէ զաւակներուն հետ ամուսինը ձգած ըլլայ, ամուսնոյն բաժինն է $\frac{1}{4}$, զաւակներուն $\frac{3}{16}$ եւ կը քիայ տրամադրելի $\frac{3}{16}$:

Եթէ, կտակարարը ամուսնոյն հետ մէկ հարազատ եւ մէկ անհարազատ զաւակ ունենայ, հարազատ զաւակին վերապահեալ բաժինն է $\frac{3}{8}$, ամուսնոյն $\frac{1}{4}$ և անհարազատին $\frac{3}{16}$ (տես յօդ. 443), եւ այսպէս կտակուելիք բաժինը կը մնայ $\frac{3}{16}$:

Եթէ ամուսնոյն իտ հայր եւ մայր ունենայ, հօրը եւ մօրը վերապահուած բաժիններն են ամէն մէկուն $\frac{3}{16}$, եւ ամուսնոյն $\frac{1}{4}$, որով կը մնայ $\frac{3}{8}$ տրամադրելի բաժին:

* * * Նախկին աստուածպետ սկան օրէնքն ալ, բացարձակապէս թոյլատու չէր մէկու մը՝ իր ազգականներուն կտակելու: Եթէ կտակագիր ալ պատրաստուած ըլլար՝ ո՛ր եւ է արժէք չունէր. Միայն, ստարի մը եղած կտակը $\frac{1}{3}$ րդ բաժինն համար ընդունելի էր. Ասկէ աւելի եղած կտակը կը չնջուէր:

Յոյն հասարակութիւնը, առանձնաշնորհում ունէր կտակի համար. Յոյն մը, իր շարժուն գոյքերը եւ «միւլը-կալուած կամ հողը, կրնար ուզած մարդուն, ազգականին կամ օտարին կտակել. կտակագիրը եթէ վաւերացուած ըլլար «Մեթրաբոլիտարանէն» անառարկելի էր անբողջ պաշտօնատուներու համար անխտիր: Նոյն իսկ, անչափահասի մը ներկայութեան, «Գասամ»ը վաւերական կտակագիրը տեսնելուն, չէր կրնար միջամուխ ըլլալ:

Այժմ, անշուշտ չնջուած են այդ տրամադրութիւնները, եւ ներկայ օրէնքը գործադրելի է հանուր թրքահպատակ հասարակութեանց:

* * * Զուլիցերիական կարգ մը քանթոնները, ինչպէս Պէրն, Թէսսէն, Վոտ, Ժընէվ, Փրիպուրկ, Նէօշաթէլ, Պալ վիլ, 453 րդ յօդուածին 3 րդ հատուածով քոյրերու եւ եղբայրներու վերապահուած մասը չնջած են):

Տրամադրելի Յօդ. 454 — Տրամադրելի բաժինը, պէտք է բաժնին հաշուել՝ մահուան թուականին թողօնին գտնուած Պարտքերուն զեղ-վիճակին համեմատ (տես յօդ. 502, 596, 607):

չուելը:

Հանդուցեալին պարտքերը, յուղարկաւորութեան ծախքը, թողօնը կնքելու և ցանկը պատրաստելու ծախքերը, մեռնողին հետ միասին ապրողներուն՝ մէկ ամսուան պարենաւորման ծախքը, թողօնէն կը զեղչուի (տես յօդ. 585):

Յօդ. 455 — Տրամադրելի բաժինը հաշուելու համար, թողօնին կ'աւելցուին՝ զեղչի ենթակայ այն նուէրները, որոնք ի դէպ մահու չ'են կարգադրուած (տես յօդ. 507, 508, 517):

Այն նուէրները, որոնք ի դէպ մահու չ'են կտակուած:

Յօդ. 456 — Հանգուցեալին կողմէ եղած այն ապահովագրութիւնները, որոնք՝ մահուան պարագային վճարելու պայմանաւ իր անուան և երրորդ անձի մը ի նպաստ շինուած են, կամ իր անուան ըլլալով հանդերձ՝ ի կենդանութեան կամ ի դէպ մահու կարգադրութեամբ ի նպաստ երրորդ անձի մը փոխանցած

ի դէպ մահու ապահովագրութիւններ:

է, եւ կամ հանգուցեալին կենդանութեան առանց փոխարժէքի ուրիշին տրուած են, մահուան թուականին գնման (իօքիփա, rachiat) արժէքներով միայն կրնան թողօնին յատկացուիլ (տես յօդ. 509):

Յօդ. 457 — Հետեւեալ պարագաներու մէջ, վերապահեալ բաժին ունեցող ժառանգորդները, հանձնարարութեան գուցեալին ի դէպ մահու կարգադրութեամբ, կրնան իրաւունքէն զրկու ժառանգութենէ զրկուիլ: Ելու պատճառները:

1. — Եթէ՝ ժառանգութիւնը ձգելիք անձին կամ ասոր մերձաւոր ազգականներուն դէմ ծանր ոճիր մը գործելու ըլլայ:

2. — Հանգուցեալին կամ ընտանիքին դէմ, օրէնքով մատնանշուած պարտականութիւնները կատարելու համար եթէ՝ չափազանց թերացած ըլլայ (տես յօդ. 258, 315):

Ծանօթ. — Նախին թրք. աստուածպետական դրութեան համաձայն, չորս գլխաւոր պատճառներ ժառանգութեան արգելք կը հանդիսանային.

1. — «Րըզ» Գերութիւն:

2. — «Կաթի» ժառանգութեան տիրանալու պիտուած սպանութիւն:

3. — «Իեթելաֆը տար» տարբեր հպատակութիւն: Այսինքն, մեռնող թրքահպատակը եթէ օտարահպատակ ժառանգորդ մը ձգած ըլլար, այս վերջինը կը զրկուէր ժառանգութենէ: Բայց, հակառակը այնպէս չ'էր: Թրքահպատակը կարող ժառանգել օտարահպատակ մեռնողէն:

4. «Իեթելաֆը տես» կրօնքի տարբերութիւն: Այսինքն մի չ'էր ժառանգէր իսլամ մեռնողէն. Սակայն, իսլամ մը կրնար ժառանգել ոչ-իսլամէն:

Ներկայ օրէնքը, գերութեան հետ կապ չ'ունի. Հպատակութեան եւ դաւանանքի տարբերութիւնն ալ պատճառ չ'են սկստու իր ժառանգութեան արգելման (մանիի իրս)

Հետեւաբար, մեռնողը որ հպատակութեան եւ որ կրօնքի ալ հպատականած ըլլայ իր ազգականները օրինաւոր կը նկատուին, եւ վերոյիշեալ աստիճաններու համեմատ ժառանգութեան կը տիրանան:

Արդի օրէնքը, ներկայ յօդուածով հանգուցեալին իրաւասութիւն տուած է ՚ի կենդանութեան ժառանգորդները զրկելու ժառանգութենէ:

Իսկ, 520 ըդ յօդուածով ցոյց տրուած պատճառներու համեմատ օրէնքով ինքնին զրկուած կ'ըլլան ժառանգելէ):

Յօդ. 458 — Այն անձը որ ժառանգութեան իրաւունքէն զրկուած է, չի կրնար թողօնէն բաժին պահանջել. ինչպէս նաեւ, չի կրնար զեղջման դատ բանալ (տես յօդ. 502):

Զրկուած անձը, իբր թէ ժառանգ ձգողէն առաջ մեռած նկատուելով, իր բաժինը՝ հանգուցեալին օրինաւոր ժառանգորդներուն մէջ կը բաժնուի, եթէ

հանգուցեալը ուրիշ ձեւ կարգադրութիւն մը չէ բրած:

Ժառանգութեան իրաւունքէն զրկուողին սերունդը, կրնայ վերապահեալ բաժինը պահանջել, իբրեւ թէ անիկա՝ հանգուցեալէն առաջ մեռած ըլլար (տես յօդ. 453):

Ապացուցանելու պարտականութիւն: Յօդ. 459 — Ժառանգութեան իրաւունքէն զրկուող ընդունելի ըլլալու համար, անհրաժեշտ է որ, հանգուցեալին կողմէ զրկման պատճառները յայտարարուած ըլլան (տես յօդ. 474, 478 ևն., 492):

Երբ զրկուողին կողմէ բողոքուի, զրկումէն օգտուող ժառանգորդը կամ կտակընկալը պարտաւոր են յիշեալ յայտարարութեան ճշդութիւնը ապացուցանելու:

Եթէ չ'ապացուցուի, կամ զրկման պատճառը յայտարարուած չ'ըլլայ, հանգուցեալին կամքը, տրամադրելի բաժիններուն (յօդ. 453) համար միայն կը գործադրուի. պայմանաւ որ, զրկման պատճառը ակնյայտնի սխալմունքէ մը յառաջ եկած չ'ըլլայ:

Նիւթակտն անկաբողութեան պատճառաւ ժառանգական իրաւունքէ զրկում: Յօդ. 460 — Հանգուցեալին սերունդէն անիկա որ պարտական է, եւ այդ պարտքը վճարելու կարողութիւն չունենալը գործադիր իշխանութեան պաշտօնագրով հաստատուած է, այդ պարագային հանգուցեալը վերապահեալ բաժին կէսէն կրնայ զրկել զայն:

Պայմանաւ որ, հանգուցեալը այդ կէս բաժինը զրկուող սերունդին ծնած կամ ծնելիք տղաքներուն (այսինքն, իր թոռներուն) յատկացնելու է (տես յօդ. 504, 525):

Ժառանգութեան բացուած ատեն, եթէ գործադիր իշխանութեան յիշեալ պաշտօնագիրը՝ ոյժը կորսնցուցած ըլլայ, կամ այնպէս պաշտօնագիր մը ըլլալով հանդերձ՝ բովանդակած պարտքին քանակը՝ ժառանգութեան իրաւունքին կէսէն աւելի եղած չ'ըլլայ, զրկուողին պահանջմամբ, զրկումը անհետեանք կը մնայ:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Ի դէպ մասնու կ'արգարութեան զանազան եղանակներ (*)

(Յր Ք սլ. օրէնք յօդ. 893 Եւն. 1048 Եւն. 1075 Եւն. 1082 Եւն. : Գ. Եր. Քաղ. օրէնք յօդ. 2064 Եւն. 2274 Եւն. .

Ընդհանուր առ-
մամբ:

Յօդ. 461 — Կտակի, կամ ժառանգութեան պայ-
մանագրութիւնը, վերապահեալ բաժիններու սահ-
մանին մէջ, մեռնողին սեփականութիւնը եղող գոյ-
քին ամբողջը կամ մէկ մասը կրնայ բովանդակել
(տես յօդ. 439 ևն. 453):

Պարտականութիւն-
ներ, պայմաններ:

Յօդ. 462 — Ժառանգութիւն ձգողը, կտակագրին
կամ ժառանգական պայմանագրութեան մէջ՝ կրնայ
կարգ մը պարտականութիւններ և պայմաններ դնել (**)
Ժառանգական պայմանագրութեան, կամ կտա-
կագրին գործադրութեան սկսուած թուականէն, շա-
հազարգոուողներէն իւրաքանչիւրը կրնայ պահանջել այդ
պարտականութիւններուն և պայմաններուն գործադ-
րութիւնը:

(*) Այս մասին մէջ պիտի գործածենք կարգ մը բառեր, որոնք գուցէ անհասկնալի ըլլան.
Հետեւաբար, հոս ստիպուած ենք մ'անանելու զանոնք.

«Վերապահեալ բաժին» (մահճուղ չի ստէ) ժառանգորդներու ձգելու պարտադրուած
բաժինը, ուրոյնէ դուրս մնայած մասին համար կրնայ կտակ ըլլալ:

«Տրամադրելի բաժին» (թէսարուֆ նէսապը) Վերապահեալ բաժինէն դուրս մնա-
ցած մասը:

Կտակարար — Կտակ ընողը:

Կտակակատար — Կտակը գործադրելու պարտադրուող անձը:

Կտակընկալ — Ի նպաստ իրեն կտակուող անձը:

Կարգադրութիւնը ընող — Ժառանգութիւն ձգող կամ կտակ ընող:

Թողօն — Չգուած ժառանգութիւն:

Թեկնածու (նամղէտ, appelle) (Յօդ. 468):

Դատախազ — Գրասր բացող (միւտտախ):

Դատախազեալ — Իրեն դիմ գրասր բացուած անձը (միւտտախ ա'լէյհ):

(**) Պայմանագրութեան մէջ յիշուած պայմաններուն՝ ուղղակի կամ անուղղակի
չի գործադրութեան պարտաւային. դատաւորը կրնայ ենթական հրաժարեցնել այդ իրա-
ւունքէն.

Օրէնքին կամ հանրային բարոյականին հակառակ
պայմաններ և պարտականութիւններ պարունակող
տրամադրութիւնները անվաւեր են (տես յօդ. 499):

Օգտակարութիւն չունեցող կամ միայն ուրիշնե-
րուն նեղութիւն պատճառելու համար տրամադրուած
պայմաններըն ալ կը ջնջուին:

Յօդ. 463 — Ժառանգութիւն ձգողը (մուրիս),
ամբողջ թողօնին կամ չբաժնուած մէկ մասին համար,
ժառանգորդ նշա-
նակելու: մէկ կամ մի քան անձերը կրնայ ժառանգորդ նշա-
նակել (տես յօդ. 449, 452 ևն., 478 ևն., 482, 537,
539, 541):

Եթէ՝ գտնուի այնպիսի տրամադրութիւն մը,
որով ամբողջ թողօնը կամ չբաժնուած մէկ մասը
առնելու համար իրաւասութիւն տրուած ըլլայ, անիկա
ժառանգորդ նշանակուած կը նկատուի (տես յօդ. 539
581 ևն.):

Որոշ դոյքի մը
համար տրամադրու-
թիւն:

Յօդ. 464 — Մէկը, ի դէպ մահու կարգադրու-
թեամբ, առանց ժառանգորդ նշանակած ըլլալու ուրիշ
մէկուն կրնայ որոշ նուէրներ տրամադրել (տես յօդ.
439, 449, 452, 478 ևն., 492, 517, 522, 537, 541):

Կարգադրութիւնը ընող անձը, որոշ մէկ գոյքը,
կամ թողօնին ամբողջը կամ մէկ մասին օգտուելու
իրաւունքը կրնայ կտակել, նոյնպէս ալ գոյքերուն ար-
ժէքին վրայ երրորդ անձի մը ի նպաստ բան մը
տալու կամ շինելու և կամ այդ անձը մէկ պարտակա-
նութեանէն ազատելու համար՝ կրնայ ժառանգորդը կամ
կտակընկալը պարտադրել:

Այս կերպով, որոշ դոյքի մը կտակին գործադրու-
թեան պարտադրուած ժառանգորդ կամ կտակընկալը,
կրնայ պարտականութեանէն զերծ նկատուիլ՝ այն պարա-
գային, երբ հակառակ տրամադրութիւն չըլլայ և այդ
գոյքն ալ թողօնին մէջ չի գտնուի (տես յօդ. 491):

Յանձնում:

Յօդ. 465 — Կտակուած գոյքը, նոյն իսկ՝ փեսա-
ուած, յաւելուած և ուրիշը իրաւունք ալ ունեցած ըլ-
լայ կամ չունենայ, թողօնին բացուած թուականին
գտնուած վիճակովը կը յանձնուի:

Կտակուած գոյքը յանձնելու պարտաւոր եղող անձը, թողօնին բացուած թուականէն սկսեալ, յառաջ գալիք ծախքերուն և փնասներուն համար, ուրիշներուն գործը տեսնողի նման իրաւունք և պարտականութեանց ենթակայ է (*):

Ձեռք:

Յօդ. 466— Այն կտակը, որ թողօնին պարունակութեանէն, կամ կտակակատարին եղած նուէրի քանակութեանէն, և կամ վերապահեալ բաժիններէն՝ աւելի է, անոր համեմատական գեղջը կրնայ պահանջուիլ (տես յօդ. 502):

Կտակակատարը նոյն իսկ եթէ՝ ժառանգութիւնը կամ իրեն ի նպաստ եղած նուէրը մերժած, և կամ հանգուցեալէն առաջ մեռած կամ ժառանգութենէ զրկուելու որոշում տրուած ըլլայ, կտակը դարձեալ կը գործադրուի (տես յօդ. 520, 545 556):

Օրինաւոր կամ նշանակուած ժառանգորդը, նոյն իսկ եթէ ժառանգութիւնը մերժած ըլլայ, ի նպաստ իրեն եղած կտակը կրնայ պահանջել (տես յօդ. 587):

Յօդ. 467— Կարգադրութիւնը ընողը, ժառանգորդին կամ կտակընկալին իրմէ առաջ մեռնելու հաւանականութեամբ՝ կամ ասոնցմէ մէկուն կողմէ մերժման պարագային՝ ժառանգութիւնը կամ կտակուեալիք որոշ գոյքը իրենց փոխանցելու համար կրնայ ուրիշ մէկ կամ մի քանի անձեր նշանակել (տես յօդ. 517, 522, 545, 551):

Պարզ յաջորդ նշանակել (ա՛ւելի ա՛տէ եզամէ, substitutions vulgaires):

Յօդ. 468— Կարգադրութիւնը ընողը, նշանակած ժառանգորդին կրնայ պարտադրել՝ ժառանգութիւնը

Արտաքոյ կարգիբրորդ անձի մը փոխանցելու: Այս երրորդ անձին յաջորդ նշանակել «թեկնածու» (համգեքս *appelé*) կ'ըսուի (տես յօդ. 478, 492, 511):

մէ, substitution fidéicommissaire): Թեկնածու կարգել:

Կարգադրութիւնը ընողը, թեկնածուն չի կրնար նոյնը պարտադրել: Այս տրամադրութիւնները, որոշ գոյքի մը կտակին համար ալ կը գործադրուին (տես յօդ. 541):

Թեկնածուն փոխանցում:

Յօդ. 469 — Կարգադրութեան մէջ, եթէ հակառակ պայման չի գտնուի, ժառանգութիւնը փոխանցելու պարտադրուող ժառանգորդին մահուամբ՝ թեկնածուն կը փոխանցուի (տես յօդ. 525):

(*) Պարսկականութեանց օրէնք Ա. գլուխ 6, մաս.

Կարգադրութեան մէջ, եթէ որոշ ժամանակամիջոց նշանակուած և փոխանցելու պարտաւոր եղող ժառանգորդն ալ (*grévé*) այդ պայմանամէն առաջ մեռած ըլլայ, ապահովութիւն տրուելու պայմանաւ թողօնը իր ժառանգորդներուն կը փոխանցուի:

Եթէ ո՛ր և է պատճառաւ ժառանգութիւնը թեկնածուն փոխանցել կարելի չըլլայ, փոխանցելու պարտաւոր եղողին ժառանգորդները վերջնականապէս թողօնին տէր կ'ըլլան:

Յօդ. 470 — Փոխանցելու պարտաւոր եղող ժառանգորդին մնացած թողօնին տոմարը, հիմնական դատարանին կողմէ կը պատրաստուի:

Կարգադրութեան մէջ, եթէ հակառակ պայման չի գտնուի, առանց ապահովութեան թողօնը ենթակային չի տրուիր:

Փոխանցութիւնը ժառանգութիւնը եթէ հողի կամ կալուածի վերաբերեալ ըլլայ, կալուածատոմարին (*բախու, registre foncier*) մէջ՝ փոխանցման պարտականութեան արձանագրութիւնը, իրրեւ ապահովութիւն կը նկատուի (տես յօդ. 535, 538):

Եթէ փոխանցելու պարտաւոր եղող անձը՝ ապահովութիւն չի տայ կամ թեկնածուն իրաւունքները վտանգելու գործեր տեսնայ, թողօնին մատակարարութիւնը ուղղակի հիմնական դատարանին կողմէ կը գործադրուի (տես յօդ. 533):

Յօդ. 471 — Փոխանցելու պարտաւոր եղող ժառանգորդի կարգի յառանգորդը, նշանակուած ո՛ր և է ժառանգորդի նման՝ ընող նշանակուելու թողօնը կ'ստանայ (տես յօդ. 377, 519, 520, 522, 524, 539, 545, 559, 572, 577):

Թեկնածուն ալ փոխանցմամբ անոր տէր կ'ըլլեղողին հանդէպ: Թեկնածուն, յանձնուելու համար թեկնածուն հանորոշ թուականին եթէ ողջ ըլլայ, փոխանցելու պարտաւոր եղողին կը յաջորդէ:

Յօդ. 472 — Թեկնածուն, յանձնուելու համար թեկնածուն եթէ աւելի առաջ մեռած ըլլայ, կարգադրութեան մէջ եթէ հակառակ պայման չգտնուի,

փոխանցելու պարտաւոր եղող ժառանգորդը՝ փոխանցուելիք գոյքերուն վերջնականապէս կը տիրանայ (տես յօդ. 522):

Փոխանցելու պարտաւոր եղող ժառանգորդը (հազլ իլէ միւլեիլեֆ մեքասը, *grevé*) եթէ կարգադրութիւնը ընողէն առաջ մեռած կամ ժառանգութիւնը մերժած և կամ ժառանգութենէ զրկուած ըլլայ գոյքերը ուղղակի թեկնածուին կը փոխանցուի (տես յօդ. 520, 521, 545 ևն):

Հաստատութեան մը յատկացնել (վազմ, *fondation*): Յօդ. 473 — Տրամադրելի բաժնին ամբողջը կամ մէկ մասը՝ հաստատութեան մը կրնայ յատկացուիլ (տես յօդ. 452, 478 ևն):

Յօդ. 474 — Մէկը, ժառանգական պայմանագրութեամբ կրնայ յանձնառու ըլլալ, ժառանգութիւնը կամ որոշ մէկ գոյքը, պայմանագրուած անձին կամ ուրիշին ձգելու (տես յօդ. 450, 492, 508, 514 ևն.):

Սնիկա, առաջուան պէս գոյքերը կը մատակարարուի և որոշ բան մը կտակել:

Այսու հանգերձ, ժառանգական պայմանագրութեամբ ստանձնուած յանձնառութիւնները՝ եթէ ուրիշ նուիրատուութեանց և ի դէպ մահու կարգադրութեանց հետ խոտոր համեմատելու ըլլան՝ կրնայ առարկուիլ (տես յօդ. 449, 494, 495):

Հրաժարման պայմանագրութիւն: Ազգեցութիւնը: Յօդ. 475 — Մէկը, իր ժառանգորդներէն մէկուն հետ, փոխարժէքով կամ առանց փոխարինութեան (իվազլը վէ եա իվազարգ, à titre gratuit ou onéreux) ժառանգութենէ հրաժարելու համար՝ պայմանագրութիւն կրնայ կնքել (տես յօդ. 450, 492):

Եթէ, հրաժարման պայմանագրութիւնը փոխարինութեամբ ըլլայ, հակառակ պայման մը չի գտնուելու պարագային, հրաժարող անձին սերունդին ալ կ'ազդէ:

Հրաժարման ծումը: Յօդ. 467 — Պայմանագրով հրաժարած ժառանգորդին յաջորդ նշանակուած անձը, ո՛ր և է պատճառաւ ժառանգութիւնը եթէ կորսնցնելու ըլլայ հրաժարումը չեղեալ կը նկատուի (տես յօդ. 457, 520, 522, 545): Առանց անձը որոշելու, ընդհանուր կերպով միւս

ժառանգորդներուն 'ի նպատակ եղած հրաժարումը ամենէն մօտ ժառանգորդին սերունդին համար կը վերագրուի, աւելի հեռու ժառանգորդները երբէք չի պարփակէր:

Յօդ. 477 — Թողօնը բացուած թուականին, պարտքը՝ եթէ ձգուած ժառանգութենէն աւելի ըլլայ, և ժառանգորդներու կողմէ չի վճարուի, հրաժարող թողօնէն պահանջանձը և ժառանգորդները, հանգուցեալէն՝ մեռնելէն ջատէրերուն երաւատելով և ժառանգութեան համեմատ՝ պահանջատէրերու հանդէպ պատասխանատու են (տես յօդ. 507):

ԶՈՐՐՈՐԴ ՄԱՍ

Ի դէպ մահու կարգադրութեանց ձեւեր

(Ձր. Քաղ. օրէնք յօդ. 967 եւն. , Գեր. Քաղ. օրէնք յօդ. 2064 եւն. 2274 եւն.)

Կտակ: Կտակա. Յօդ. 478 — Կտակը պաշտօնագրով կամ կտա-
զրին ձեւերը: կարարին ձեռագրով, ինչպէս նաեւ բերանացի (օր-
Ֆահէն, *orale*) ալ՝ կրնայ ըլլալ (տես յօդ. 479, 485,
486):

Պաշտօնական կտակագիրը, երկու
կտակագրին պատ- վկայներու (*) ներկայութեամբ, հաշտարար դատաւորին,
բաստութիւնը: նօտարին կամ օրէնքով այս մասին իրաւասութիւն
տրուած պաշտօնեային կողմէ կը պատրաստուի (յօդ. 483):

Արտասանութեան տօնեային կ'ըսէ և ասոր կողմէ ալ գրուելէն
և պատրաստու- կամ գրել տրուելէն վերջը՝ կարգալու համար իրեն կը
թեան մէջ պաշտօն- տրուի:
եային պարտակա-
նութիւնը:

Կտակագիրը, կտակարարին կողմէ կարգացուելով
ստորագրուելէ վերջը, պաշտօնեային կողմէ ալ թուա-
կանը գրուելով կ'ստորագրուի:

Յօդ. 481 — Կտակագրին թուական գրուելէն և
վկայութիւն և ստորագրուելէն վերջ, կտակարարը պաշտօնեային
վկայներուն պարտա- ներկայութեան երկու վկայներու կը յայտարարէ թէ,
կանութիւնը: կտակագիրը կարգացած է և ասիկա իր վերջին կամ-
քը կը բովանդակէ:

Վկայները, այս յայտարարութիւնը իրենց ներ-
կայութեան եղած և այդ անձը դատելու կարող տե-
սած ըլլալնին կտակագրին տակ աւելցնելով կը ստորա-
գրեն (տես յօդ. 449):

Կտակարարը, եթէ ուզէ, կտակագրին բովանդա-
կութիւնը՝ վկայներուն չի գիտցնէր:

(*) Նախկին ասուածպետական քաղ. օրէնքի «մէնէլլէն» վկայութեան համար եր-
կու այդ մարդիկ կամ մէկ այդ եւ երկու կին կը պատրաստէր. Այսինքն, երկու կին մէկ
այդ մարդու արձեւ ունէին յայտ օրէնքին:

Մինչդեռ արդի քաղ. օրէնքը երբեք խտր չի դնէր այդ ու կնկան միջեւ:

Գրել, կարգալ չի Յօդ. 482 — Կտակարարը եթէ չի կարենայ կտա-
զիտող կտակարարը կազիրը ո՛չ կարգալ և ո՛չ ստորագրել, պաշտօնեան
վկայներու ներկայու եան կտակագիրը իրեն կը կար-
դայ: Կտակարարն ալ, կը յայտարարէ թէ՛ կտակագի-
րը վերջին կամքը կը բովանդակէ:

Այս պարագային, վկայներու կողմէ, կտակարարին
յայտարարութիւնը իրենց ներկայութեան եղած և
անիկա դատելու կարող վիճակի մէջ տեսած ըլլալնին
աւելցնել չի բարէր, այլ կտակագիրը, իրենց ներկայ-
ութեան, պաշտօնեային կողմէ կտակարարին կար-
գացուած ըլլալն այ՛ պէտքէ գրել և ստորագրել:

Յօդ. 483 Անոնք որ՝ իրաւասու չեն քաղա-
քական իրաւունքնին գործադրելու, կամ՝ պատժական
դատարանի մը որոշումով քաղաքական և քաղաքային
իրաւունքներէ զրկուած են, և կամ կարգալ գրել չեն
գիտեր, ինչպէս նաեւ կտակարարին այրը կամ կինը,
ծնողքը և սերունդը, եղբայր ու քոյրերնին և ասոնց
իրաքանչիւրին այրը և կինը, պաշտօնեայի կամ վկա-
յի հանգամանքով չ'են կրնար կտակագրի պատրաս-
տութեան մասնակցիլ (տես յօդ. 500):

Կտակագրին պաշ- 484 — Կտակագիրը պատրաստող հաշտարար դա-
պանութիւնը: տաւորը, նօտարը և կամ իրաւասու պաշտօնեան,
պարտաւոր է բնագիրը կամ պատճէնը պահելու:

(Ծանօթ. — Կտակագիրը պահելը՝ կարգապահութեան միջոց մըն է, վաւերացման
պայմաններուն հետառ նշա՛րքիւն չ'ունի):

Յօդ. 485 — Կտակարարին անձամբ պատրաստած
Ձեռագրով կտա- կտակագիրը, սկիզբէն մինչեւ վերջը, մինչեւ իսկ
կազեր: տարին, ամիսը և օրն ալ մէջը ըլլալով, պէտք է
իր ձեռագրովը գրուած և ստորագրուած ըլլայ:

Այս կերպով պատրաստուած կտակագիրը, բաց
կամ գոց վիճակի մէջ պահուելու համար, հաշտարար
դատաւորին, կամ նօտարին և կամ պաշտօնեային կը
յանձնուի:

Յօդ. 486 — Կտակարարը, եթէ՛ մահուան վտան-
դին, փոխագրութեան միջոցներուն գաղարման, տա-
րաւորութիւն հիւանդութեան, պատերազմի պէս արտա-
բերանացի կտակը քոյ կարգի զէպքերու բերմամբ, պաշտօնապէս
վերջին կամք:

կամ իր ձեռագրով չի կարենայ կտակագիրը պատ-
րաստել, իր կտակը բերանացի ալ ֆրնայ ընել:

Բերանացի կերպով կտակը, կտակարարին վեր-
ջին կամքը՝ երկու վկայներու արտասանելով և ըսած
ձեռով կտակագիր մը գրել կամ գրել տալու համար
զանոնք պարտադրելով կ'ըլլայ:

Պաշտօնական կտակագրի վկայութեանց համար
պահանջուած օրինական տրամադրութիւնները, այս
վկայներուն համար ալ կը գործադրուին (տես յօդ.
483):

Յօդ. 487 — Վկայներէն մէկը՝ իրենց եղած կը-
տակի յայտարարութիւնը, տեղի ունեցած վայրը, տա-
րին, ամիսը և օրուան թուականները իսկոյն գրելով
կ'ստորագրէ, և միւս վկային ալ ստորագրել կուտայ:

Այս կերպով գրուած կտակագիրը, վկայներուն
կողմէ — երկուքն ալ միասին ըլլալով — առանց
ժամանակ կորսնցնելու, դատարանի մը կը ներկա-
յացնեն, և դատաւորին ներկայութեան կը յայտա-
բարեն թէ, այդ կտակագիրը՝ կտակելու կարող կտա-
կարարին կողմէ իրենց բերանացի արտասանուած և
յայտարարութիւնն ալ՝ արտաքոյ կարգի դէպքերու
գոյութեամբ եղած է:

Վկայները, փոխանակ կտակարարին յայտարարու-
թիւնը գրելով ներկայացնելու, բերանացի և վերո-
յիշեալ ձևերու տակ դատաւորին ըսելով, տեղեկագրի
ձեռով ալ կրնան արձանագրել տալ:

Եթէ, կտակարարը պարտականութեանը գլուխը
գտնուող գինուոր մըն է, յիսնապետը կամ աւելի բարձր
աստիճան ունեցող սպան՝ իբրև դատաւոր կը նկատ-
ուի:

Յօդ. — 488 կտակարարին համար, կտակագիրը
պատրաստելու կամ պատրաստել տալու կարելիութեան
թուականէն եթէ մէկ ամիս (*) անցած ըլլայ, բերա-
նացի կտակը չեղեալ կը նկատուի (տես յօդ. 479,
485):

(*) Զուեցերիական օրէնքին մէջ 14 օր:

Արձանագրել և
ներկայացնել:

Բերանացի կտա-
կին եղծումը:

Հրատարում: Յօդ. 489 — կտակարարը, կտակի համար օրինա-
կան օրոյ ձևերէն մէկուն տրամադրութեամբ, ամէն
ատեն կրնայ կտակէն հրատարիլ (տես յօդ. 478 ևն):

Հրատարումը ինչպէս ամբողջէն, նոյնպէս ալ՝
մէկ մասէն կրնայ ըլլալ:

կտակագրին կոր-
սուելը: Յօդ. 490 — Եթէ, կտակագիրը դիպուածով և
կամ ուրիշի մը թերութեամբ կորսուի, և պարունա-
կութիւնը նոյնութեամբ չի կարենայ հաստատուիլ,
այլևս կտակը անվաւեր կը նկատուի:

Վնասուց հատուցման պահանջքը վերապահեալ
է (*):

Յօդ. 491 — Վերջին թուականաւ պատրաստուած
կտակագրին պարունակութիւնը առջուան թուակա-
նաւ կտակէն եթէ բացօր չապէս հրատարում չի նշա-
նակէ, վերջին կտակագրին այն տրամադրութիւնները՝
որոնք նախկինը լրացնելու և ամբողջացնելու հան-
գամանք չունին, իբրև առջուան կտակին պայման-
ները կը նկատուին:

Մէկու մը, որոյ մէկ գոյքին համար ըրած կտակը
եթէ վերջէն ըրած գործունէութեանը հետ հաշտեցնել
կարելի չըլլայ, անվաւեր կը համարուի (տես յօդ.
464):

Յօդ. 492 — Ժառանգութեան պայմանագրութիւնը
ժառանգութեան եթէ՛ պաշտօնական կտակագրի ձեռով չի պատրաս-
պայմանագրութեանտուի, անընդունելի կը նկատուի (տես յօդ. 450, 461,
479 ևն.):

Երկու կողմն ալ, իրենց փափաքները միեւնոյն
ատեն պաշտօնեային կը յայտարարեն, և պատրաս-
տուելիք պայմանագրութիւնը, պաշտօնեային առջեւ
և երկու վկայներու ներկայութեան կը ստորագրեն:

Յօդ. 493 — Ժառանգութեան պայմանագրու-
թիւնը, երկու կողմին գրաւոր համաձայնութեամբ՝
ամէն ատեն կրնայ ջնջուիլ:

Պայմանագրութիւնը եթէ՛ ժառանգորդ նշանա-
կելու կամ որոյ բանի մը կտակին համար ըլլայ, կար-
գագրութիւնը ընողը՝ ինքնիրեն կրնայ այդ պայմա-

Չնջում:

(*) Պարտականութեան օրէնքին Ա. զլուխ երկրորդ մաս
յօդ. 41 ևն.

նազրու թիւնը ջնջել, եթէ նշանակուած ժառանգորդը կամ կտակընկալը, անոր պէս, ժառանգութենէ զրրկուելիք արարքի մը մէջ կը գտնուի (տես յօդ. 457-459, 463, 464):

Կտակագիրներու համար այս ջնջումը, օրէնքով որոշուած մէկ ձեւով կրնայ ըլլալ (տես յօդ. 478 ևն):

Յօդ. 494 — Ժառանգութեան պայմանագրութեան

Միւս կողմին ջնջե-
լու իրաւունքը: հան համաձայն, կարգադրութիւնը ընողին կենդանու-
թեան՝ որոշ գոյք կամ շահը պահանջելու իրաւունք ունեցող անձին, եթէ այդ գոյքը կամ շահը չի տրուելու և կամ չապահովուելու ըլլայ, պարտականութեանց օրէնքին տրամադրութեանց համաձայն (*):
կրնայ պայմանագրութիւնը ջնջել:

Ժառանգորդին
կամ կտակընկալին
աւելի առաջ մեռ-
նելու պարագային: Յօդ. 495 — Եթէ, ժառանգորդը կամ կտակըն-
կալը՝ կարգադրութիւնը ընողէն առաջ մեռնելու ըլ-
լայ, ժառանգութեան պայմանագրութիւնը՝ ինքնին
կը ջնջուի:

Միայն թէ, մեռնողին ժառանգորդները, պայմա-
նագրութեան համաձայն հանգուցեայէն առնուած փո-
խարժէքէն և կամ ասոր եկամուտէն, մեռած թուա-
կանին ձեռքը գտնուած քանակը — եթէ հակառակ
պայման մը չի գտնուի — կարգադրութիւնը ընողէն
կրնան պահանջել:

Տրամադրելի
բաժնին սահմանա-
փակումը (քէսար-
ում մեսապրնն
քանիսի, quotité dis-
ponible réduite): Յօդ. 496 — Կտակի կամ ժառանգութեան պայ-
մանագրութեամբ եղած նուէրներով, ի դէպ մահու
կարգադրութեանց մասին նուիրողին ազատութիւնը
նոյն իսկ վերջէն եթէ սահմանափակուած ըլլայ, չի
կրնար ջնջուիլ, այլ միայն կրնան զեղչուիլ (տես յօդ.
502):

(*) Տես, «Պարսկական օրէնք» երկրորդ գլուխ երկրորդ մաս:

Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Կ Տ Ա Կ Ա Կ Ա Ս Ա Ր Ն Ե Ր

(Վասիլէրի քեկնիզ մեկուոր, *des exécuteurs testamentaire*-)

(Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 1025-1034: Գեր. Քաղ. օրէնք յօդ. 2197-2228):

Կտակակատար
նշանակել:

Յօդ. 497 — Կտակարարը (վասիլէրնի, *testateur*)
վերջին կամքը գործածելու համար, քաղաքային իրաւ-
ունքները գործածելու իրաւասութիւն ունեցող մէկ
կամ մի քանի անձեր, կտակագրի տրամադրութեամբ՝
իրրև կտակակատար կրնայ կարգել (տես յօդ. 479,
ևն. 485 486):

Կտակակատարին յանձնուած պաշտօնը՝ ուղղակի
իրեն կը զեկուցուի, և հաղորդուած թուականէն
տասնըհինգ օրուան (*) մէջ՝ կամ կընդունի կամ կը
կը մերժէ: Լուծութիւնը՝ ընդունել կը նշանակէ:

Իրենց ծառայութեան փոխարէն, յարմար վարձք
մը կրնան պահանջել:

Իրաւասութեան
սահմանը: Յօդ. 498 — Եթէ, կտակարարին կողմէ որոշ ձեւ
մը տնօրինուած չ'ըլլայ, կտակակատարը ժառանգու-
թիւնը պաշտօնապէս մատակարարելու պաշտօն ունեցող
անձին՝ իրաւունք և պարտականութիւնները կ'ունե-
նայ (տես յօդ. 533) (**):

Կտակակատարը, պարտաւոր է՝ կտակարարին կամքը
կատարելու, և մասնաւորաբար թողօնը մատակարարե-
լու, պարտքերը վճարելու, որոշ գոյքի մը վերաբերեալ
կտակը գործադրելու, և կտակարարին տնօրինու-
թեանց համաձայն կամ ըստ օրինի թողօնը բաժնելու:

Մէկէ աւելի կտակակատարներ, մէկ պայմանա-
գրութեամբ մէկէ աւելի նշանակուած փոխանորդնե-
րուն իրաւասութիւնը կունենան (***):

(*) Չուիլիերիական օրէնքին մէջ 14 օր:

(**) 533 րդ յօդուածն ալ՝ որոշ չէ հետոյ տկնարկուած իրաւունք եւ պարսկականու-
թիւնները:

Հետեւաբար, այս պարագային, կտակակատար՝ առանց իրաւասու մարմիններու
կամ ժառանգորդներու հաւանութեան, չի կրնար արտաքին կարգի սնօրհնութիւններ ընել:

(***) Այսինքն, հաւաքաբար կը գործեն:

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

Հանգուցեալին կողմէ եղած կարգադրութեանց անվաւերութիւնը
եւ գեղութիւնը

(Յր Քաղ. օրէնք յօդ. 901 եւն. 913 եւն. : Գեղ. Քաղ. օրէնք յօդ. 105, 116 եւն.
2303 եւն.):

Անվաւերութեան Յօդ. 499 — Հետեւեալ պարագաներուն ի դէպ
դատ: Անկարողութեան մահու կարգադրութիւնները անվաւեր կը նկատուին:
Թիւն և օրէնքին ու
1. — Եթէ՝ կարգադրութիւնը եղած միջոցին
հանրային բարոյս-
կանին հակառակ կարգադրութիւնը ընելու անկարող մէկու մը կողմէ
տրամադրութիւններեղած ըլլայ (տես յօդ. 449, 451):

2. — Եթէ՝ թերութեամբ, կամ նենդութեամբ,
կամ սպառնալիքով և կամ բռնութեամբ եղած ըլլայ (տես
յօդ. 451):

3. — Թէ ուղղակի և թէ պարունակած պայման-
ներով՝ օրէնքին և կամ հանրային բարոյականին եթէ
հակառակ ըլլայ (տես յօդ. 462):

Անվաւերութեան դատը, ժառանգորդներէն մէ-
կուն - ինչպէս նաեւ, կտակակալներու - կողմէ կըր-
նայ բացուիլ (տես յօդ. 518):

(Ծանօթ. — Յոյց տրուած անվաւերութիւնը, սկզբունքով պէտք է ընդհանուր տրամա-
դրութեանց բաղդուսել: Մրայն 500 ող յօդուածը բացառութիւն կը կազմէ):

Ձեւական թերու- Յօդ. 500 — Անվաւեր կը նկատուին այն կար
թիւն: զադրութիւնները, որոնք՝ ձեւական թերութիւններ
ունին (տես յօդ. 478 եւն.):

Եթէ այդ թերութիւնը, կտակագիրը պատրաս-
տելու մասնակցողներուն և կամ ընտանիքի անդամ-
ներէն մէկուն եղած նուիրատուութենէն յառաջ եկած
է, միայն այդ նուէրը կը ջնջուի (տես յօդ. 483):

Անվաւերութեան դատը, կարգադրութիւնը ընե-
լու անկարողութեան մասին կիրարկուած տրամա-
դրութիւնը ենթակայ (տես յօդ. 499):

Ժամանցում:

Յօդ. 501 — Անվաւերութեան դատը, կարգադ-
րութեան և անվաւերութեան պատճառներուն դատա-
խազին տեղեկացած թուականէն մէկ տարի, և ամէն
պարագայի տակ կտակագրին բացուած թուականէն
հինգ տարի(*) անցնելով՝ ժամանցման (միւրուր զեման
prescription) կ'անթարկուի (տես յօդ. 535 եւն.):

Կարգադրութեան անվաւերութիւնը, թէ՛ օրէն-
քին կամ հանրային բարոյականին հակառակ ըլլալէն
և թէ՛ անկարողութենէն ('*usque* եհլիյէթ, *incapacite*)
յառաջ եկած ըլլայ, բարի տրամադրութիւն չունեցող
(սուի ցիյէթ սահիպի, *mauvaise foi*) դատախազեալին
հանդէպ անվաւերութեան դատը, երեսուն տարի անց-
նելով միայն անյսելի կ'ըլլայ:

Անվաւերութիւնը, պաշտպանողական դիրքին
մէջ (սեՅ' քարիզիլլէ, *par voie d'exception*) ամէն
ատեն կրնայ առարկուիլ (տես յօդ. 513):

Յօդ. 502 — Այն ժառանգորդները, որոնք՝ վեր-
ապահեալ բաժիններուն դուժարը չեն կրնար առնել,

Ձեղջման դատ: իրաւունք ունին դատ բանալու և տրամադրուած
Պայմանները: Ընդ-բաժինէն աւելի եղած նուէրին զեղչուիլը պահանջելու
հանսը առմամբ, (տես յօդ. 452, 454, 507, 515, 518):

Որքան ատեն որ, հանգուցեալին հակառակ մտադ-
րութիւնը ըրած կարգադրութենէն չի հասկցուի, օրի-
նաւոր ժառանգորդներու բաժիններուն վերաբերեալ
տրամադրութիւնները, իբրև պարզ բաժանման հա-
մար եղած կարգադրութիւններ կը նկատուին:

(ԾԱՆՕԹ. — Ներկայ յօդուածը հետեւեալ ձեւով պէտք է բացատրել: Հայր մը երեք
զուակներ Ա. Բ. եւ Գ, եւ 6000 ոսկի արժեքով առարկաներ կը ձգէ: Ասոց. 3
ոսկիի բաժինը Ա, ին եւ 24000 ալ Բ, ին կը նուիրէ: Թէ ներկայ յօդուածով, եւ թէ 587րդ
յօդուածին տրամադրութեանց համաձայն այս բողոքին մասին հանգուցեալին այդ կար-
գադրութիւնը անընդունելի եւ իբրև պարզ բաժանում նկատուելով, Ա. Բ. եւ Գ. եղբայր-
ներէն ամէն մէկը պիտի ստանայ 2000 ոսկի և ոսկի կամ Ա. երեք նուիրուած բաժինէն
1600 եւ Բ. ալ 400 ոսկի պիտի սան Գ. ին):

(*) Ձուլցերեական օրէնքին մէջ տասը տարի:

Վերապահեալ բաժիններու տէր ժիններու տէր ժամէկէ աւելի ժառանգորդներուն, ի դէպ մահու կարօսանգորդներու ՚ի գաղրութեամբ, և տրամադրելի բաժինէն աւելի՛ յատնապատ նուէրներ: կացուած նուէրները, այս ժառանգորդներէն ամէն մէկուն, վերապահեալ բաժինէն աւելի ինկած քանակութեան համեմատութեամբ՝ զեղչման ենթակայ են:

ԾԱՆՈՅ.— Այս յօդուածն ալ՝ վերոյիշեալ 520րդ յօդուածին օրինակին նետելով բացատրենք: Ներկայ յօդուածէն կը հասկցուի որ, հանգուցեալը ի դէպ մահու կարգադրութեամբ նուէր քրած է՝ եւ ո՛չ թէ անորո՞ւ տրամադրութեան կամ պարզ բաժանման նկատմամբ՝ նուիրած: Այս տեսակէտով, ձգուած 6000 ոսկիէն ետէ եղբայրները, 453րդ յօդուածին տրամադրութեան համաձայն, ետէ քառորդ վերապահեալ բաժին ունենալով, նախ Ա. իր վերապահեալ բաժինն 1500 ոսկին կ'առնէ, յետոյ ասկէ աւելի առած 2100 ոսկիին կէսը զեղչելէ վերջ 1050 ոսկի եւս առնելով $1500 + 1050 = 2550$ Բ. ալ իր վերապահեալ բաժինէն 1500 ոսկի եւ աւելիին կէսը 450. որ $1500 + 450 = 1950$ ոսկի կառնէ որով, ի դէպ մահու կարգադրութեան դուրս մնացած, Գ. ին վերապահեալ մէկ քառորդ բաժինը եղող 1500 ոսկիին 1050ր Ա., եւ 450 ոսկին ալ Բ. իրենց աւելի առած գումարին կէտովը կը հասուցանեն:

Յօդ. 504 — Վերապահեալ բաժինէն աւելի եղած կարգադրութեանց համար, ժառանգորդին վերաբերեալ զեղչման դատաւարութեան իրաւունքը. եթէ սնանկանալու ըլլայ, պաշտօնական մարմնոյն (մատա, *masse*), և պարտքերը վճարելու անկարողութեան պարագային ալ՝ ժառանգութիւնը բացուած թուակաւնին՝ անկարողութիւնը հաստատող գործադիր մարմնոյն պաշտօնաթուղթը ունեցող պարտապահանջներուն — իրենց առնելիքին քանակութեան համեմատ — կը փոխանցուի:

Հակառակ ասոնց կողմէ եղած զեկուցման, եթէ ժառանգորդը դատ բացած չըլլայ, անոր համար որոշեալ ժամանակամիջոցին, իրենց անուամբ դատ կրնան բանալ (տես յօդ. 477, 558):

Ժառանգութեան իրաւունքէն զրկուող ժառանգորդը, եթէ զրկման դէմ առարկութիւն ըրած չըլլայ, միեւնոյն տրամադրութեանց ենթակայ է (տես յօդ. 457, 513 557):

Զեղչման տրամա- Յօդ.— 505 — Որքան ատեն որ, կարգադրութեան ենթակէն՝ կարգադրութիւնը ընողին հակահանուր առմամբ:

Ոակ մտադրութիւնը չի հաստատուի, ժառանգորդ կարգուող կամ տարբեր ձեւով նուիրատուներու վերաբերեալ բաժինները, համեմատական հաշուով զեղչի ենթակայ են:

Որոշ բաները յանձնելու պարտադրութեամբ սահմանեալ նուէրները՝ եթէ զեղչի ենթակայ ըլլան, որքան ատեն որ՝ կարգադրութիւնը ընողին հակառակ մտադրութիւնը չի հասկցուի, նուիրատուէն՝ յանձնելու պարտադրուած որոշ բաներուն ալ համեմատական հաշուով զեղչը կրնայ պահանջուիլ:

ԾԱՆՈՅ.— Չոր օրինակ, Կրիգոր երկու զուակ ունենալով, Բաբկէն անուն մէկն ալ 4000 ոսկիէ բաղկացեալ քողոցին կէսին համար՝ ժառանգորդ կը կարգէ: Միեւնոյն ատեն, Արամ անուն ուրիշ մէկուն նուիրած 500 ոսկին սալու համար. Բաբկէնը կը պարտադրէ՝ Բաբկէնին բաժինը, 453րդ յօդ. ին Ա. հասուածին համաձայն, նախ մէկ չորրորդի պիտի զեղչուի. Յետոյ, իրեն մնացած 1000 ոսկիէն՝ 500 ոսկիի նուէրն ալ սալու ստիպուած է, Բանի որ «կարգադրութիւնը ընողը՝ իր հակառակ մտադրութիւնը յայտնուած է,

Որոշ բանի մը կտակը: Յօդ. 506 — Զեղչման ենթակայ կտակուած որոշ գոյք մը, որուն արժէքը առանց պակսեցնելու բաժնելը անհնարին ըլլայ, կտակընկալը՝ եթէ ուզէ՝ տրամադրելի բաժնին չափ կանխիկ կ'առնէ, կամ զեղչուելիք քանակին փոխարժէքը տալով՝ այդ գոյքը կը պահանջէ (տես յօդ. 587, 597):

Ի դէպ մահու չեղած նուիրատուութիւններ. Տեսակ- Յօդ. 507 — Հետեւեալ կարգադրութիւնները, ի դէպ մահու նուիրատուութեանց պէս զեղչման ենթակայ են:

1. — Զվերադարձնելու պայմանաւ ժառանգական բաժնի հաշուոյն օժիտի, հաստատութեան (քեքսսիւս, *établissement*) ծախքերու կամ գոյքի լքման (մալ քերֆի, *abandon de bien*) ձեւերով, ի դէպ մահու չեղած նուիրատուութիւններ (քեպիքրիւ, *libéralité*) (տես յօդ 603 ևն.)

2. — Ժառանգական իրաւունքնին կանխաւ յարգարելու մտադրութեամբ եղած նուիրատուութիւններ (տես յօդ. 474):

3. — Ընաց 'ի այն նուէրներէն (նէսիյէ, *donation*), որոնք նուիրողին կողմէ առանց առարկութեան ետ առնուելու պայմանաւ կամ ըստ սովորութեան տրուած են, մահուան թուականէն մէկ տարի(*) առաջուան եղած նուիրատուութիւններ:

4. — Վերապահեալ բաժիններու տրամադրութիւնները ոչնչացնելու բացայայտ մտադրութեամբ՝ եղած կարգադրութիւններ (տես յօդ. 455):

Յօդ. 508 — Այն անձը, որուն զեղչման ենթակայ նուիրատուութիւն մը եղած է, եթէ բարի տրամադրութեան տէր ըլլայ, ժառանգութեան բացուած թուականին՝ այդ նուէր ու եկամուտէն մի միայն իր ձեռքը մնացած քանակը ետ տալու պարտաւոր է:

Ժառանգական պայմանագրութեամբ նուիրառուն եթէ զեղչման ենթակայ ըլլայ, ժառանգութիւն ձգողին տուած փոխարժէքէն՝ զեղչուած քանակին համեմատութեամբ ետ կրնայ պահանջել (տես յօդ. 494, 515, 516):

Յօդ. 509 — Այն ապահովագրութիւնները, որոնք հանդուցեալին կողմէ՝ մահուան պարագային վճարուելու պայմանաւ, իր անուան և ուրիշին 'ին պատ կնքուած, կամ իր անուան կնքուելով 'ի կենդանութեան կամ 'ի զէպ մահու կարգադրութեամբ ուրիշին փոխանցուած, և կամ հանդուցեալին կենդանութեան առանց փոխարժէքի ուրիշին տրուած են, զմեզ արժէքներու համեմատութեամբ զեղչման ենթակայ են (տես յօդ. 456):

(Մանօք. — Ֆր. «rachat» վերագնում, իր մասնաւոր տրամադրութիւնները ունի. զ'որ նշանակած են ընդհանուր ապահովագրութեան պայմանագրութիւնները: Միեզեւ, բրբ. «իշթիրա» գնում բուր, «rachat» ի նշանակութիւնը չ'ունենալով՝ սարքեր իմաստ ունի: Հետեւաբար, ներկայ եւ 456 էր յօդուածներուն վերլուծման համար, ապահովագրական պայմանագրութեամբ, ընկերութեան կողմէ նշանակուելիք «rachat» ի գումարը հասկնալ անհրաժեշտ է:)

(*) Զուիցերիական օրէնքին մէջ հինգ տարի:

Օգտուելու երա- Յօդ. 510 — Ժառանգութիւնը ձգողը, եթէ՝ թու-
ունքի կամ եկամու- ղօնը սահմանած ըլլայ օգտուելու իրաւունքի (ինքի-
տի վերաբերեալ նու- Յա հազար, *usufruit*) կամ եկամուտի (իրաւ, *rente*),
երատուութեանց մասին: որոնք՝ հաւանական ժամանակամիջոցի մէջ դրամա-
գլուխի վերածուելով կրնան տրամադրելի բաժինը
(թեսաւրուս նեսապրնր, *quotité disponible*) անցնիլ,
ժառանգորդները ազատ են (մուխայեք սիր, *ont le*
choix) այդ օգտուելու իրաւունքը և եկամուտը որոշ
չափին զեղչելու, կամ տրամադրելի բաժինը տալով՝
ժառանգութիւնը կարգ մը հարկադրութիւններէ
ազատելու (տես յօդ. 505, 512):

Յօդ. 511 — Այն կարգադրութիւնը, որով՝ ժա-
ռանգութիւնը թեկնածուի մը փոխանցելու իրաւա-
տութեան համար՝ ժառանգորդ մը նշանակելու կը վե-
Արտաքոյ կարգի բարբրի, ժառանգորդին վերապահեալ բաժնին
փոխանցման մասին: համեմատութեամբ՝ անվաւեր է (տես յօդ. 468):

(Մանօք. — Ներկայ յօդուածը, աւելութիւն չի կրնար ունենալ 467 էր յօդուածին
մէջ նշանակուած պարզ փոխանցման հետ: Արտաքոյ կարգի փոխանցման խնդիրները
երբէք զեղչման գործողութեանէն չ'են կրնար զերծ մնալ:

Զեղչման կարգա- Յօդ. 512 — Զեղչը, մինչեւ որ վերապահեալ
դրութիւնը: բաժինը լրանայ, նախ 'ի զէպ մահու կարգադրու-
թիւններէն կ'սկսի. եթէ չի բաւեն, ամենէն վերջին
թուականաւ եղածէն սկսելով՝ զէպի ամենէն առաջ
կարգադրուածին ուղղուելու պայմանաւ, 'ի զէպ մա-
հու չ'եղած նուէրներու վրայէն կը գործադրուի (տես
յօդ. 453, 454, 505, 507):

Յօդ. 513 — Զեղչման դատավարութեան իրա-
ւունքը, ժառանգորդներուն վերապահեալ բաժին-
ներուն ոտնձգութեան տեղեկացած թուականէն մէկ
տարի, և ամեն պարագայի տակ, կտակներու համար
իրենց բացուած թուականէն, և ուրիշ կարգադրու-
թեանց մասին՝ ժառանգութեան բացուած թուականէն
հինգ (*) տարի անցնելով՝ կը կորսուի (տես յօդ.
437, 501, 517, 535, ևն.):
Կարգադրութեան մը անվաւերութեան պարագային եթէ

(*) Զուիցերիական օրէնքին մէջ տար տարի:

ուրիշ մը ծնունդ առնէ ժամանցման թուականները՝
անվաւերութեան որոշման թուականէն միայն կրնայ
հաշուուիլ (տես յօդ. 491):

Չեղջման առարկութիւնը, պաշտպանողական դիր-
քին մէջ, ամէն ատեն կրնայ յայտարարուիլ (տես
յօդ. 501):



ԵՕԹՆԵՐՈՐԴ ՄԱՍ



Ժառանգական պայմանագրութեան յառաջ եկած դասեր

(Վր. Քաղ. օրէնք յօդ. 1075 եւն. 1082 եւն., Գեր. Քաղ. օրէնք յօդ. 2275):

՚ի կենդանութեան Յօդ. 514 — Այն ժառանգորդը, որուն՝ ժառան-
տրուած գոյքերու գական պայմանագրութեամբ հանգուցեալը ՚ի կեն-
մասին տրամադրու- դանութեան գոյքերը յանձնած է, կրնայ թողօնէն
թիւններ: չահագրգռուող անձերը պատշաճ եղանակաւ հրաւիրել և
տոմարը պատրաստել տալ (տես յօդ. 560)

Հանգուցեալը, եթէ ամբողջ գոյքերը չ'է տուած
կամ վերջէն կարգ մը գոյքերու տիրացած ըլլայ,
որ քան ատեն որ հակառակ պայման մը չի գտնուի,
ժառանգական պայմանագրութիւնը, ՚ի կենդանու-
թեան տրուած չափով գործադրելի կ'ըլլայ:


Ժառանգական պայմանագրութեան յառաջ եկած
իրաւունք և պարտականութիւնները, հակառակ պայ-
մանի մը չ'գոյութեան պարագային, ՚ի կենդանու-
թեան եղած կարգադրութեան համեմատութեամբ,
կարգուած ժառանգորդին ժառանգորդներուն կը փո-
խանցուի:

Չեղջել: Ետ տալ: Յօդ. 515 — Ժառանգութեան հրաժարող ժառանգոր-
դին, հանգուցեային կողմէ ՚ի կենդանութեան տրուած
գոյքերը, եթէ՝ տրամադրելի բաժինէն (թեստուօ
նեսապր, *quotité disponible*) աւելի են, միւս ժառան-
գորդները՝ կրնան զեղջուիլ պահանջել (տես յօդ. 502
508):

Այս պարագային, ժառանգորդին վերապահեալ
բաժնին չափ միայն կրնայ զեղջուիլ (տես յօդ. 453):

ժառանգութենէ հրաժարող անձին, 'ի կենդանու-
թեան յայնձնուած գոյքերուն հաշուակցութիւնը,
ժառանգութիւնը վերագարձնելու մասին եղած կար-
գադրութեանց համեմատ կը գործադրուի (տես յօդ.
607):

Յօդ. 516 — Ժառանգութենէ հրաժարող ժառան-
գախնամութիւնը, հանգուցեալէն 'ի կենդանութեան ստացած
գոյքերը, զեղչման պատճառաւ՝ ամբողջութեամբ կամ
մասամբ ետ տալու եթէ ստիպուած ըլլայ, զեղչման
ենթակայ մասը կամ ետ կ'ուտայ, և կամ եթէ ուզէ՝
ստացածը ամբողջութեամբ ետ տալով՝ չի հրաժարած
կը սկստուի և ինքն ալ ժառանգութեան կը մասնակցի
(տես յօդ. 508, 605, 606):



ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ժառանգութեան փոխանցում (թելարիւս, *de la dévolution*)

ՏԱՍՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Բացում ժառանգութեան

Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 718, 720, 722, 725 ևն. 1002 ևն. • Գեր. Քաղ. օրէնք
յօդ. 20, 1922, 1923, 1942, 2339 ևն.

Բացման շարժա-
ւելթը: Յօդ. 517 — Ժառանգութիւնը մահուամբ կը բաց-
ուի:

Հանգուցեալին կողմէ՝ ի դէպ մահու չ'եղած
նուէրները և բաժանումները, ժառանգութեան
հետ առնչութիւն ունենալուն, ժառանգութեան
բացուած թուականին գտնուած վիճակնուն համեմատ
կը գնահատուին (տես յօդ. 455, 507):

Ժառանգութեան
բացման վայրը և
իրաւասու դատա-
րանը: Յօդ. 518 — Ժառանգութիւնը, ընդհանուր գոյք-
երը բովանդակելու պայմանաւ, հանգուցեալին վեր-
ջին բնակավայրի դատարանին մէջ կը բացուի:
'ի դէպ մահու կարգադրութեանց մէջ, անվա-
ւերութեան կամ զեղչման, ժառանգութեան լաժան-
ման և ժառանգութեան պատճառաւ սեփականատի-
րութեան իրաւունքի (միբաս սեպեպի իլէ իսքիհզագ,
action en pétition d'hérédité) դատերը այդ դատարանին
մէջ կը տեսնուին (տես յօդ. 499 ևն. 577 ևն. 583):

(Ծանօթ. — Չոր օրինակ, Կեսարացի քրեանպատակ մը, Պօլսոյ մէջ մեռնելով, շար-
ժուն կամ անշարժ գոյքեր կամ աստնցմէ մաս մը եթէ Աղբ. Պօլիս կամ նոյն իսկ՝
Տիւրքոզա, Բարիզ (արտասահման) ձգած ըլլայ, բնդիանուր բողոքին ժառանգութեան
բացման վայրը եւ յիշեալ յօդուածով նշանակուած դատարանէն իրաւասու մար-
մինը, իր վերջին բնակավայրը եղող՝ Պօլսոյ դատարանն է):

Բացման տրամա- Յօդ. 519 — Ժառանգելու արժանիք չ'ունեցող-
 դուրսիները: ներէն զատ՝ ամէն անհատ, ինչպէս որ օրինաւոր ժա-
 րատելու կարողու- ռանգորդ կրնայ ըլլալ, նոյնպէս ալ, կրնայ՝ կտակա-
 թիւն: Քաղաքային գրով կամ ժառանգական պայմանագրութեամբ ժա-
 իրաւունքներէն օգ- ռանգորդ կարգուիլ և կտակընկալ ըլլալ (տես յօդ.
 տուիլ 473, 483, 519, 520, ևն.):

Քաղաքային անձնաւորութիւն (հեօփիլ ռալիս-
 սիյեթի, *personnalité civile*) չ'եղող համայնքի մը, որոշ
 նպատակի մը համար եղած նուիրատուութիւնները,
 այդ նպատակին իրագործման պայմանաւ, համայնքը
 կազմող անձերուն կը պատկանին:

Եթէ այս ձեւով՝ նպատակին իրագործումը կար-
 ելի չ'ըլլայ, իբրև բարեգործական հաստատութեան
 եղած նուէրներ կը նկատուին:

Յօդ. 520 — Հետեւեալ անձերը, ժառանգորդ
 չ'են կրնար ըլլալ: Ինչպէս նաեւ, ՚ի դէպ մահու կար-
 գաղութեամբ ժառանգորդ կամ կտակընկալ չ'են կր-
 նար կարգուիլ: Անոնք որ—

Ձրկման պատ-
 ճառները:

1. Հանգուցեալը դիտմամբ և անիրաւաբար կը
 մեռցնեն կամ մեռցնելու կը ձեռնարկեն,

2 — Դիտմամբ և անիրաւաբար՝ հանգուցեալը,
 ի դէպ մահու կարգադրութիւն ընելու անկարող վիճա-
 կի կը հասցընեն:

3. — Նենգութեամբ, կամ սպառնալիքով և կամ
 բռնութեամբ հանգուցեալը, ՚ի դէպ մահու կարգադ-
 րութիւն ընելու և կամ այս տեսակ կարգադրութիւն
 մը ջնջելու կ'ստիպեն, և կամ կ'արգիլեն,

4. — ՚ի դէպ մահու կարգադրութիւնը, դիտմամբ
 և անիրաւաբար, հանգուցեալին այնպիսի վիճակին և
 ժամանակին մէջ կը ծածկեն կամ կ'աւրեն որ՝ այլ ևս
 անգամ մ'ըն ալ չի կրնար վերաշինել:

Ներմամբ՝ զրկումը կը վերնայ:

(Մտօք. — Քրէ. նախկին ասուածպետական դրութեամբ, ո եւ է մէկը չէր կրնար
 ժառանգորդը ժառանգութեան զրկել: Փոխադարձաբար, ժառանգորդն ալ չ'էր կրնար
 ժառանգութիւնը մերժել (մերսա բէա իւէ մերտուա օլմազ):

Արդի օրէնքը, երկու տեսակէն ալ ընդունած է. որով, սուսնոյն պատճառը 457-րդ
 յօդուածով. իսկ, մերժման պարագան ալ 545-558 յօդուածներով նշանակուած են:

Ներկայ 520-րդ յօդուածն ալ, ինքնին զրկման տրամադրութիւններ ցոյց կ'ուսայ:
 Նախապէս, մեռնոյն ձեռով ժառանգութեան արգելք հանդիսացող (մանի ի երս) չորս
 զլիաւոր պատճառներ՝ 457-րդ յօդուածին ծանօթութեան մէջ պարզուած են:

Շառաւիղներու Յօդ. 521 — Ջրկումը անհատական է (տես յօդ.
 մասին տրամադրու. 221):
 Թիւններ:

Ժառանգութենէ զրկուողին սերունդը, հանգուց-
 եալէն առաջ՝ մեռնող անձին սերունդին պէս ժառան-
 գութեան կը տիրանայ (տես յօդ. 439, 443, 458):

Ողջ ըլլալու պայ- Յօդ. 522 — Ժառանգորդ ըլլալու համար, հան-
 մանը: Ժառանգորդ- գուցեալին մեռած թուականին, պէտք է՝ ժառանգելու
 ներ: արժանիք ունենալ և ողջ ըլլալ (տես յօդ. 519, 524):

Ժառանգութիւնը բացուելէն վերջը մեռնող ժա-
 ռանգորդին իրաւունքը՝ իր ժառանգորդներուն կը փո-
 խանցուի:

Գտակընկալ:

Յօդ. 523 — Այն անձը՝ որուն որոշ գոյք մը
 կտակուած է, կտակարարին մահուան թուականին՝
 ժառանգութեան արժանիք ունենալով եթէ ողջ ըլլայ
 այդ գոյքին կը տիրանայ (տես յօդ. 483, 419, 524,
 541):

Այն անձը եթէ կտակարարէն առաջ մեռած ըլլայ,
 որքան ատեն որ կտակագրի պարունակութենէն
 հակառակը չի հասկցուի, կտակուած գոյքը թողօնին
 կը ձգուի (տես յօդ. 466):

Սաղմնային վիճա-
 կի մէջ եղող տղա-
 ներ:

Յօդ. 524 — Սաղմնային վիճակի մէջ եղող տղան
 (նեքնից, *enfant conçu*) եթէ ողջ ծնելու ըլլայ, կրնայ
 ժառանգել (տես յօդ. 584):

Մեռեալ ծնած տղան՝ ժառանգորդ չի կրնար ըլ-
 լալ:

Արտաքայ կարգի
 յաջորդ նշանակել:

Յօդ. 525 — Ժառանգութիւնը բացուած ատեն,
 տակաւին գոյութիւն չ'ունեցող մէկը՝ թողօնին ամ-
 բողջութեան կամ մէկ մասին և կամ թողօնին մէջ
 գտնուող որոշ գոյքի մը համար՝ թեկնածու կրնայ
 կարգուիլ (տես յօդ. 460):

Այս պարագային, փոխանցելու պարտաւոր եղող
 ժառանգորդը կամ կտակընկալը, եթէ՝ հանգուցեալին

կողմէ կարգուած չ'ըլլայ, այդ հանգամանքը՝ օրինա-
ւոր ժառանգորդին կը պատկանի (տես յօդ. 468):

Յօդ. 526 — Եթէ մէկուն անյայտ ըլլալը (կա'իւպ-
լիֆ, absence) վճռուած ըլլայ, ժառանգորդը կամ ժա-

Անյայտութեան ռանգութենէ օգտուող ուրիշ անձեր, ժառանգութիւ-
նորչումը: Անյայտանը տակաւին ձեռք չ'առած, 'ի պահանջել հարկին՝
ցողին ժառանգու- թողունը անյայտացողին անձամբ յանձնելու կամ իրենց-
թիւնը: Ժառանգու- մէ նախամեծար իրաւատէրերուն վերադարձնելու
և ապահովութիւն համար, ստիպուած են ապահովութիւն տալու:

Ներկայացնել:

Եթէ անյայտացողը մահուան վտանգին մէջ գտ-
նուելուն՝ անյայտութեան վճիռ տրուած ըլլայ, վերո-
յիշեալ ապահովութիւնը հինգ տարուան համար տրու-
ւելու է:

Եթէ բաւական երկար ատենէ 'ի վեր լուր չ'առ-
նուելուն համար վճռուած է, ապահովութիւնը՝ տաս-
նը հինգ տարուան պէտք է ըլլայ:

Իսկ, ուրիշ հաւանականութեանց մէջ, առ առա-
նաւելն անյայտացողը մինչեւ որ հարիւր տարեկանը
լրացնէ՝ ապահովուած ըլլալու է:

Յիշեալ հինգ տարին ժառանգութեան ձեռք դըր-
ուած օրէն, և տասնըհինգ տարին ալ՝ անյայտացողէն
առնուած վերջին տեղեկութեան թուականէն կ'սկսի:

Յօդ. 527. — Անոնք որ ժառանգութեան ձեռք
կը դնեն, անյայտին ներկայանալուն կամ իրենցմէ
աւելի նախամեծար իրաւատիրոջ գոյութիւնը հաս-
տատուելուն, պարտաւոր են ձգուած գոյքը վերա-
դարձնելու: Երկու հաւանականութեանց մէջ ալ, ձեռ-
նամուխ եղողին հանդէպ առարկուած օրինական տրա-

Իտ տալու պար-
տականութիւնը:

մադրութիւնները կը գործադրուին (*):
Չեռնամուխ եղողները, եթէ բարի տրամադրու-
թեան տէր են, իրենց՝ նախամեծար եղող անձերու
հանդէպ վերադարձնելու պարտականութիւննին, ժա-
ռանգութեան պատճառաւ իրաւատիրութեան (իւրիւ-
գուգ, action en pétition) դատին համար որոշեալ ժա-
մանցման ենթակայ է (տես յօդ. 577 - 580):

(*) Յօդ. 902 Այն անձը որ, բարի տրամադրութեամբ ձեռնամուխ եղած բանէն
իւր կարծեցեալ իրաւունքի սահմանին մէջ կ'օգտուի, այդ բանը վերադարձնելու պար-
տաւոր եղած անձին նանդէպ, այս մասին ո' եւ է նախուցում տալու պարտաւոր չ'է.
Բարի տրամադրութեամբ ձեռնամուխ եղող անձը, քէ կորուստէն եւ քէ աւերեցէն (իւ-
սար, détériorations) պատասխանատու չ'է:

Անյայտ անձին
ժառանգութեան
բաժինը:

Յօդ. 528 — Ժառանգութեան բացուած թուա-
կանին, ողջ կամ մեռած ըլլալը չի հաստատուող
անյայտ ժառանգորդին բաժինը, դատարանի կողմէ
պաշտօնապէս կը մատակարարուի (տես յօդ. 522):

Այս անյայտ ժառանգորդին բաժինը, իր մահուան
պարագային ժառանգելիք անձերը, անյայտութեան
պատճառը եթէ մահուան վտանգի գոյութեամբ եղած
է՝ խնդրոյն պատահած թուականէն մէկ տարի, եթէ
բաւական երկար ատենէ 'ի վեր տեղեկութիւն չ'առ-
նուելէն յառաջ եկած է՝ վերջին տեղեկութեան թու-
ականէն սկսեալ հինգ տարի վերջը, դատաւորին դի-
մելով՝ անյայտութեան որոշումը և այդ բաժինին ի-
րենց յանձման արտօնութիւնը կրնան պահանջել:

Այն տրամադրութիւնները, որոնք՝ անյայտու-
թիւնը վճռուած անձին կողմէ ձգուած գոյքերուն՝
ժառանգորդներուն կամ ժառանգութենէ օգտուելիք
անձերուն ձեռնամուխ ըլլալուն կը վերաբերին, վե-
րոյիշեալ բաժնին յանձման մասին ալ կը գործադրուին
(տես յօդ. 526, 529, 533):

Անյայտացողին
միւնոյն ատեն ժա-
ռանգորդ ըլլալը և
ժառանգութիւն
ձգելը:

529 — Անյայտացող անձին ժառանգորդները,
անոր գոյքերը ձեռք առնելու որոշումը ստանալէն
վերջը, այդ անյայտացողին եթէ ժառանգութիւն մը
իյնայ, այս ժառանգութեան ըստ օրինի իրաւունք ունե-
ցողներ, ասոր համար ալ բացառաբար առանց անյա-
յտացման որոշում առնելու ստիպողութեան՝ կրնան
այդ ժառանգութեան յանձնումը պահանջել:

Եթէ անյայտացման որոշումը ասոնք աւելի ա-
ռաջ առած ըլլան, այս որոշումը՝ փոխադարձաբար
անյայտացողին ժառանգորդներուն համար ալ կրնայ
ազդել (տես յօդ. 526):

Պետական գան. Յօդ. 530 — Ողջ կամ մեռած ըլլալը յայտնի չ'ըլ-
 ձուն պահանջումով: լալուն, գոյքերը տասը տարիներէ 'ի վեր դատարանի
 միջոցաւ մատակարարուող, կամ գոյքերուն այս ձեւ
 մատակարարութիւնը՝ տասը տարիէ պակաս ըլլալով
 հանդերձ՝ հարիւր տարեկանը լրացնող անձին համար,
 պետական գանձուն (խազիճեցիճ) պահանջմամբ
 կրնայ անյայտութիւնը վճռուիլ (տես յօդ. 533):

Անյայտութեան վճռին համար հարկ եղած ծա-
 նուցման միջոցին եթէ ո՛ր է իրաւատէր չի ներ-
 կայանայ, այդ գոյքերը պետական գանձուն կը փո-
 խանցուին (տես յօդ. 448):

Այս պարագային պետական գանձը, ժառանգու-
 թիւնը ձեռք առնողներու մասին եղած տրամադրու-
 թիւններուն համաձայն, թէ անյայտացողին և թէ
 նախամեծար եղող իրաւատէրներու հանդէպ՝ պատաս-
 խանատու է (տես յօդ. 527):



կնքել, ճումարը
 պատրաստել:

ՏԱՍՆԸ ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ժառանգութեան փոխանցման սրամադրութիւնները

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Նախագուշտութեան միջոցներ

(Ֆր. քաղ. օրէնք յօդ. 819: Ֆր. դատ. եղանակը հեղող օրէնք յօդ. 907 Եւն.:
 Գեր. քաղ. օրէնք յօդ. 1960, 1961, 1993, 2001 Եւն. 2353 Եւն.):

Յօդ. 531 — Հանգուցեալին վերջին բնակավայրի
 հաշտարար դատաւորը, թողօնին՝ պահպանման, և
 իրաւատէրներուն փոխանցման ապահովութեան համար
 հարկ եղած միջոցները ուղղակի տնօրինելու պարտա-
 լնդհանուր միջոց-ւոր է (տես յօդ. 532, 573, 577, 581):
 ներ:

Այս միջոցներն ալ, մասնաւորաբար օրէնքով
 նախատեսուած խնդիրներու մէջ թողօնը կնքել, տո-
 մարին արձանագրել, ուղղակի մատակարարել, և կտա-
 կագիրները բանալու պէս՝ բաներ են (տես յօդ.
 522, 573):

Եթէ հանգուցեալը, իր բնակավայրէն տարբեր
 տեղ մը մեռած ըլլայ, այդ տեղուոյն հաշտարար դատա-
 ւորը, մէկ կողմէն՝ հանգուցեալին բնակավայրի հաշ-
 տարար դատաւորին խնդիրը կ'իմացնէ և միւս կողմէ
 ալ, իր իրաւասութեան շրջանին մէջ գտնուող գոյ-
 քերուն պահպանման համար հարկ եղած միջոցները
 կը տնօրինէ:

Յօդ. 532 — Հետեւեալ պատճառներուն գոյու-
 թեան պարագային, հաշտարար դատաւորը թողօնը
 կը կնքէ և տոմարը կը պատրաստէ (*):

(*) Ներկայ յօդուածը՝ պէտք չէ փոքել 559 Եւն. յօդուածներուն
 հետ:

1. — Եթէ ժառանգորդներէն մէկը խնամակալութեան տակ առնուած կամ առնուելու պէտք տեսնուած ըլլայ (տես յօդ. 354 և ն.) :

2. — Փոխանորդ չ'ունեցող ժառանգորդի մը անյայտացման պարագային ,

3. — ժառանգորդներէն և շահագրգրուողներէն մէկուն պահանջման վրայ :

Տոմարին պատրաստութեան գործողութիւնը , մահուան թուականէն մինչեւ մէկ ամիս (*) կը լրացուի :

Թողօնին պաշտօնապէս մատակարարուած շաշտարար դատաւորը թողօնին ուղղակի մատակարարութիւնը կը հրամայէ :

3օդ. 533 — Հետեւեալ պարագաներուն տակ , թողօնի արարութիւնը կը հրամայէ :

1. — Առանց փոխանորդ կարգելու անյայտացող ժառանգորդին՝ եթէ շահը պահանջէ՝ անոր բաժնին համար (տես յօդ. 528 , 530 , 533) :

2. — ժառանգութեան իրաւունք ունենալ կարծողներէն ո՛չ մէկը եթէ իր հանգամանքը չի կարենայ հաստատել , կամ ժառանգորդի գոյութիւնը կասկածելի եղած պարագային թողօնին համար :

3. — Հանգուցեալին ըստ ժառանգորդները եթէ անձանօթ ըլլան , նոյնպէս՝ թողօնին համար :

4. — Օրէնքով նախատեսուած ուրիշ պարագաներու մէջ (տես յօդ. 470 , 528 , 535) :

Եթէ հանգուցեալը կտակակատար մը կարգած ըլլայ ժառանգութեան մատակարարութիւնըն ալ անոր կը յանձնուի (տես յօդ. 497) :

Խնամակալութեան ենթակայ մէկուն մահուամբ , թողօնը՝ որքան ատեն որ հակառակ տրամադրութիւն մը չի գտնուի՝ խնամակալին կողմէ կը մատակարարուի (տես յօդ. 397) :

Եթէ ժառանգորդները անձանօթ ըլլան : 3օդ. — 534 — Եթէ , հաշտարար դատաւորը , հանգուցեալին ժառանգորդին գոյութիւնը չի կարենայ ստուգել , կամ ժառանգորդներուն քանակը չի կարենայ որոշել , շահագրգրուողները ծանուցումով կը

(*) Զուիցերիական օրէնքին մէջ եր ու ամիս :

հրաւիրէ , որպէսզի երեք ամսուան մէջ(*) իրենց հանգամանքը ճշդեն :

Այս պայմանաժամին մէջ եթէ հաշտարար դատաւորին ո՛ր և է դիմում չըլլայ և ժառանգորդներուն գոյութիւնը չի հաստատուի , ժառանգութիւնը պետական գանձուն կը փոխանցուի :

Այսուհանդերձ , ժառանգութեան պատճառաւ՝ իրաւատիրութեան (իսքիիզագ) դատ բանալու իրաւունքը վերապահուած է (տես յօդ , 448 , 577—580) :

3օդ. 535 — Մահուան ժամանակին եղած կտակագիրը , նոյն իսկ եթէ անվաւերութեան թերութիւն մըն ալ ունենալը մատնանշուի , իսկոյն հաշտարար դատարանին կը յանձնուի :

Կտակագիրը պատրաստող կամ պահպանող պաշտօնատուներ , և կամ պահպանութիւնը ստանձնող կամ հանգուցեալին թուղթերուն մէջ գտնող ամէն անհատ , ստիպուած է այդ պարտականութիւնը կատարելու (տես յօդ. 479 , 484 , 485 , 487) :

Հաշտարար դատաւորը , կտակագիրը իրեն յանձնուելուն պէս , օրինաւոր ժառանգորդները կ'արտօնէ գոյքերը առժամեայ ձեռք առնելու , կամ կը հրամայէ պաշտօնապէս մատակարարելու : Եթէ կարելի ըլլայ , շահագրգրուողներն ալ կը լսուին :

3օդ. 536 — Հաշտարար դատաւորը , իրեն յանձնուած կտակագիրը առ առաւելն մէկ ամսուան մէջ կը բանայ :

Կտակագիրը բացուելու պահուն՝ ծանօթ ժառանգորդները կը հրաւիրուին :

Հանգուցեալը եթէ մէկէ աւելի կտակագիրներ ձգած ըլլայ , ամենքն ալ վերջին բնակավայրի հաշտարար դատարանը կը յանձնուին և հոն կը բացուին :

3օդ. 537 — Մահաբը թողօնէն վճարուելու պայմանաւ , կտակագիրն՝ ժառանգութեան մէջ իրաւունք ունեցողներէն ամէն մէկուն վերաբերեալ բաժնիններուն պաշտօնական պատճէնները , դատաւորին կողմէ իրենց կը յղուի :

(*) Զուիցերիական օրէնքին մէջ մէկ ամիս :

Կտակագրին մէջ իրենց վերաբերեալ տրամադրու-
թիւններ գտնուելով հանդերձ՝ բնակավայրին անձա-
նօթ եղողներուն, պաշտօնական մէկ ծանուցումով
խնդիրը կը տեղեկացուի:

Յօդ. 538 — Անոնք որ կտակագրով ժառանգորդ
Պոյքերուն յանձ- կարգուած են, և որոնց իրաւունքներուն հանդէպ
նումը: օրինաւոր ժառանգորդներուն կամ աւելի առաջուան
թուականաւ նուիրառուներու կողմէ բացորոշ կերպով
առարկութիւն չէ եղած, զեկուցման թուականէն մէկ
ամիս անցնելէն վերջը, իրենց ժառանգորդի հանգա-
մանքը ճշդող պաշտօնաթուղթը՝ կրնան հաշտարար
դատաւորէն պահանջել:

Ամէն տեսակ անվաւերութեան և ժառանգու-
թեան պատճառաւ իրաւատիրութեան դատ բանալու
իրաւունքները վերապահուած են (տես յօդ. 463, 499
ևն., 577—580):

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ժառանգութեան սիրանայ
(Միւսար իքիսայ, *acquisition de la succession*)

(Ֆր. Քաղ. օրէնք յօդ. 724, 774 ևն. 784 ևն. 1003 ևն. 1014 ևն.:
Գեր. Քաղ. օրէնք յօդ. 1942, 2018 ևն.):

Յօդ. 539 — Ժառանգութիւնը բացուելուն պէս,
ժառանգորդները անոր՝ ամբողջովին կը տիրանան
Տիրանայ: Ժա- (տես յօդ. 517, 522, 545, 555, 559, 572 ևն.):
ռանգորդներ:

Օրէնքին մէջ բացորոշ տրամադրութիւն-
ները բացառութիւն ըլլալու պայմանաւ, հանգուց-
եալին պահանջքը, ամբողջ իրաւունքները և ձեռքը
գտնուած պոյքերը՝ ժառանգորդներուն կը փոխանցու-
ին, և այս ժառանգորդները, հանգուցեալին պարտքերէն
անձամբ պատասխանատու կ'ըլլան (տես յօդ. 570, 582
616):

Կարգուած ժառանգորդներուն (մանսուպ միւսսըլար,
héritiers institués) ժառանգութեան տիրանալը, զիրենք
կարգող հանգուցեալին մեռած թուականէն կ'սկսի:

Օրինաւոր ժառանգորդները, ձեռնամուխ եղողին
հանդէպ կ'իրարկուած օրինական տրամադրութեանց(*)
համաձայն, ստիպուած են՝ կարգուած ժառանգորդնե-
րուն բաժինները յանձնելու:

Յօդ. 540 — Այր ու կնոջմէ ողջ մնացողին, և
մեծ հօրը ու մեծ մօրը՝ հօր ու մօր հետ եղբայրներուն
Օգտուելու իրա- վերաբերեալ՝ օրէնքով օգտուելու իրաւունքները (գա-
ւունքին տէր եղողներ *usufruits légaux*) հանգուց-
եալին պարտապահանջներուն առարկութեան արգելք
չըլլալու պայմանաւ, ժառանգութեան բացման թուա-
կանէն սկսեալ ստացուածքներու (այնի հազար, *droits réels*)
տրամադրութիւններուն ենթակայ են:

(*) Տես 527րդ յօդուածին ծանօտութիւնը:

Յօդ. 541 — Որոշ բանի մը կտակընկալը, կտակակատարին դէմ, իսկ ասոր չգոյութեան պարագային՝ կտակընկալներ, օրինաւոր և կարգուած ժառանգորդներուն հանդէպ կտակուած բանին դատ բանալու իրաւունք ունի (տես յօդ. 439 ևն., 463, 573, 573, 580):

Դատավարութեան այս իրաւունքը, որքան ատեն որ կտակարարին հակառակ մտադրութիւնը կտակագիրէն չի հասկցուի, կտակուած բանը յանձնելու պարտաւոր եղող անձին՝ ժառանգութիւնը ընդունած կամ մերժելու իրաւունքէն զրկուած թուականէն կ'սկսի: (տես յօդ. 546, 550):

Այն ժառանգորդները որոնք կտակընկալին հանդէպ իրենց պարտականութիւնը չեն գործադրեր, ասոնց դէմ՝ ինչպէս որ կտակուած որոշ բաներուն յանձնման դատը կրնայ բացուիլ, նոյնպէս ալ եթէ կտակուած բանը ո՛ր և է կարգադրութիւնը գործադրելու համար ըլլայ, մասուց հատուցման դատ ալ կրնայ յարուցուիլ:

Յօդ. 542 — Հանգուցեալը, եթէ կարգադրութեանը մէջ հակառակ տրամադրութիւն մը չէ յայտնած, օգտուելու իրաւունքի, կամ եկամուտի, և կամ որոշ ժամանակամիջոցներու մէջ վնասումներ ընելու մասին եղած կտակները, ստացուածքներու (այնի հազար, *droits réels*) (*) և պարտականութեանց (պօրնլար գանուեր, *code des obligations*) (**) օրէնքին տրամադրութիւններուն ենթակայ են:

Կտակուած բանը, էթէ հանգուցեալին կողմէ՛ր դէպ մահու պայմանագրուած ապահովագրութեան գումարը ըլլայ, կտակընկալը՝ ուղղակի ապահովագրողին դէմ կրնայ դատ բանալ (տես յօդ. 456, 509):

(*) թրֆ. քաղ. օրէնք յօդ. 717 - 753: Այս մասին նախաբանին մէջ համառօտ տեղեկութիւն տրուած է:

(**) Պարտականութեանց օրէնք, յօդ. 111. Նախապէս, «պարտականութեանց, *obligations*» բառը քրեակէն «վեճիպէլեր» բարգմանուած է. բայց այնքազ, օրէնքի ցաւ մը յօդուածներուն մէջ ներմուծուած է. բայց յետոյ, «պօրնլար» բարգմանութիւնը՝ ընդունուած է այնպէս ալ սրբագրուած է:

Պահանջատէրէն Յօդ. 543 — Հանգուցեալին պահանջատէրերուն իրաւունքները: իրաւունքները, կտակընկալներու իրաւունքներէն գերադաս կը համարուին:

Ժառանգութիւնը անվերապահ և անպայման (զայսպէս վե քարքար, *purement et simplement*) ընդունող ժառանգորդին անհատական պահանջատէրերը, հանգուցեալին պարտապահանջներուն պէս իրաւունքի տէր կ'ըլլան:

Չեղի:

Յօդ. 544 — Կտակուած ինչքերը յանձնելէն վերջը, նախապէս իրենց անձանօթ եղած թողոնին պարտքը վճարող ժառանգորդները, կտակընկալներէն կրնան համեմատաբար ետ առնել այնքան քանակութեամբ՝ որքան որ կտակուած բաներէն զեղչել հարկ ըլլայ (տես յօդ. 466, 507, 508):

Միայն թէ, ետ առնելու համար դատավարութեան բացուած օրը, կտակուած ինչք կամ եկամուտէն՝ կտակընկալներու ձեռքը գտնուած քանակութեանէն աւելի չ'են կրնար պահանջել:

Յօդ. 545 — Օրինաւոր և կարգուած (*) ժառանգորդները՝ կրնան ժառանգութիւնը մերժել (տես յօդ. 466, 549):

Մերժում, իրական և կամ օրինական մերժում, և հաստատուած ըլլայ, ժառանգութիւնը մերժուած կը նկատուի (տես յօդ. 571, 576):

Ծանօթ. — Կտակընկալներու մերժման համար, որոշ ձեւակերպութիւն կամ պայմանաւոր նշանակուած չ'է:

Ժամանակամիջոց: Յօդ. 546 — Ժառանգութիւնը, երեք ամսուան (նոյն հանուր առմամբ) կրնայ մերժուիլ (տես յօդ. 555):

Այս ժամանակամիջոցը, օրինաւոր ժառանգորդին համար, — եթէ չի կարենայ հաստատել որ՝ ժառանգորդ նշանակուած ըլլալը վերջէն իմացած է —, հանգուցեալին մեռած ըլլալուն տեղեկացած օրէն, իսկ,

(*) Խնամակալութեան ենթակայ ժառանգորդներուն համար տես յօդ. 405, 406: Ամուսնացած կիներու մասին՝ յօդ. 200, 214: Հայրեկանութեան ցակ գնուող տղաներ՝ յօդ. 268, 278, 379 ևն.:

կարգուած (մանսուպ, *instituté*) ժառանգորդին համար ալ՝ ի նպաստ իրեն եղած կարգադրութեան պաշտօնապէս զեկուցուած թուականէն կ'սկսի (տես յօդ. 535 538):

Նախագրուած թեան Յօդ. 547 — Թողօնը առ ՚ի նախագրուած թիւն համար թողօնին տե-
մարը պատրաստու- եթէ տեղակալը անցուած ըլլայ, ամբողջ ժառանգորդ-
ած ըլլալու պարա- ներուն համար մերժման ժամանակամիջոցը, հաշտա-
գային: րար դատարանին կողմէ տոմարի արձանագրութիւնը
լրացած ըլլալու մասին՝ իրենց զեկուցուած թուակա-
նէն կ'սկսի (տես յօդ. 532):

Մերժման երա- Յօդ. 548 — Ժառանգութիւնը մերժելէն առաջ՝
ւունքին փոխանցու- մեռնող ժառանգորդին մերժման իրաւունքը՝ իր ժա-
մը: ռանգորդին կը փոխանցուի (տես յօդ. 522, 539):

Այս պարագային մերժման ժամանակամիջոցը, առաջին ժառանգութեան՝ իրեն ժառանգ ձգողին մնացած ըլլալուն տեղեկացած թուականէն կ'սկսի: Միայն թէ, այդ ժամանակամիջոցը, իրեն ժառանգ ձգողին ժառանգութեան դէմ մերժման թուականովը կը լրանայ (տես յօդ. 546):

Մերժուած ժանանգութիւնը եթէ նախապէս իրաւունք չ'ունեցող ժառանգորդի մը փոխանցուած ըլլայ, այս ժառանգորդին համար ժամանակամիջոցը ժառանգութեան տեղեկացած թուականէն կ'սկսի (տես յօդ. 551):

Յօդ. 549 — Ժառանգութիւնը մերժող ժառանգորդը, պէտք է խնդիրը գրաւոր կամ բերանացի տեղեկացնէ հաշտարար դատարանին:

Մերժման եղա- Մերժումը՝ անվերապահ և անպայման ըլլալու է:
նակը: Հաշտարար դատարանը՝ մերժումը կ'արձանագրէ:

(Ծանօթ. — Մերժումը, Երևանի քաղաքային դատարանի կողմէ 553, 554 թիվ յօդուածներով մասնաճանաչուած ձեւերէ զանոնք և է սխալագործութիւն ցոյց չի տար:

Մերժման իրաւունքէն զրկում: Յօդ. 550 — Պայմանաժամին մէջ չի մերժող ժառանգորդը առանց վերապահութեան և առանց պայմանի՝ ժառանգութիւնը ստացած կ'ըլլայ (տես յօդ. 546, 555, 567, 570):

Ժամանակամիջոցը չի լրացած՝ ժառանգութեան գործերուն խառնուող, և պարզ մատակարարութեան և այդ գործերուն շարունակման համար անհրաժեշտ միջոցներէն զատ՝ ուրիշ խնդիրներով զբաղող, և թողօնէն գոյք մը իւրացնող կամ պահող ժառանգորդը՝ մերժման իրաւունքէն զրկուած կ'ըլլայ (տես յօդ. 586):

Մերժող ժառանգորդին բաժինը, Յօդ. 551 — ՚ի դէպ մահու կարգադրութիւն չ'ընելով մեռած անձին ժառանգորդներէն մէկը, եթէ ժառանգութիւնը մերժելու ըլլայ, ասոր բաժինը, իրեն ժառանգ ձգողին մահուան թուականին ինքն ալ մեռած նկատուելով՝ միւս ժառանգորդներուն կը փոխանցուի (տես յօդ. 461):

՚ի դէպ մահու կարգադրութեամբ նշանակուած ժառանգորդը՝ եթէ ժառանգութիւնը մերժելու ըլլայ, հակառակ տրամադրութիւն մը չի գտնուելու պարագային, անոր բաժինը, հանգուցեալին ամենէն մօտ օրինաւոր ժառանգորդին կը փոխանցուի:

Յօդ. 552 — Ամենէն մօտ օրինաւոր ժառանգորդները հաւաքարար եթէ ժառանգութիւնը մերժած ըլլան, հաշտարար դատարանին կողմէ այր ու կնոջմէ մէկը կողմին կը զեկուցուի, և ասիկա ալ, մէկ ամսուան հաքարար մեժումը, մէջ ժառանգութիւնը կրնայ ընդունիլ:

(Ծանօթ. — Ներկայ յօդուածը՝ քարգմանուած է Զուիցերիական օրէնքին 573 թիվ յօդուածէն. որուն մէջ ըսուած է որ, այս տեսակ հաւաքական մերժման պարագային իրենց սերունդին ալ այդ ժառանգութիւնը չի փոխանցուիր, եւ 576 թիվ յօդուածին համաձայն դատարանին կողմէ կը յարգարուի. եթէ մերժողները հակառակ նպատակ ունենան. 554 թիվ յօդուածին տրամադրութիւնը կը գործադրեն: Սակայն ինչպէս վերեւ կ'երեւի, քարգմանութեան մէջ՝ զանց ըսած են յիշեալ պարբերութիւնը):

Սյր ու կնոջմէ Յօդ. 553 — Ժառանգութիւնը եթէ շտապիղնե-
ողջ մնացողին իրա- րուն կողմէ հաւաքարար մերժուելու ըլլայ, հաշտա-
ւունքը: րար դատարանը՝ մերժման պարագան՝ այր ու կնոջմէ ողջ մնացողին կը զեկուցանէ, և անոր կողմէ ալ միայն մէկ ամսուան մէջ ժառանգութիւնը կրնայ ընդունուիլ (տես յօդ. 444, 549, 555):

Հեռաւոր ժառանգորդներու ի նպաստ
մերժում:

Յօդ. 554 — Այն ժառանգորդները՝ որոնք ժառանգութիւնը կը մերժեն, կրնան՝ յարգարումէն առաջ զ'անիկա ընդունելու կամ մերժելու համար՝ իրենց յաջորդները հրաւիրել տալ:

Այս տեսակ պահանջման պարագային, մերժման խնդիրը այդ ժառանգորդներուն պաշտօնապէս կը զեկուցուի:

Եթէ մէկ ամսուան միջոցին ոչ մէկուն կողմէ չ'ընդունուի, ժառանգութիւնը անոնցմէ ալ մերժուած կը նկատուի:

Ժամանակամիջոցին
երկարաձգումը:

Յօդ. 555 — Եթէ՝ արգարացի պատճառ մը ըլլայ, կարգուած (մանուսկր, *instituté*) կամ օրինաւոր ժառանգորդներուն մերժման պայմանաժամը, հաշտարար դատարանը՝ կրնայ երկարաձգել, կամ նոր պայմանաժամ որոշել (տես յօդ. 546):

Կտակուած որոշ
մէկ բանին մերժում
ելը:

Յօդ. 556 — Կտակուած որոշ բան մը եթէ մերժուի, որքան ատեն որ կտակակատարին կարգադրուած թենէն հակառակը չի հակցուի, կտակուած ինչքը՝ կտակակատարին կ'ըլլայ (տես յօդ. 475, 523):

Յօդ. 557 — Այն ժառանգորդը՝ որուն ունեցածը պարտքերուն չի բաւելով պահանջատէրերը փնտելու նպատակաւ եթէ ժառանգութիւնը մերժելու ըլլայ պարտապահանջները—և սնանկութեան պարագային

Մերժող ժառանգորդին
պահանջատէրերուն
նութիւն:

պաշտօնական մարմինը (մասսա, *masse*) — որքան ատեն որ ապահովութիւն չ'ունենան, այդ մերժման դէմ, երեք ամսուան միջոցին կրնան առարկել:

Մերժումը եթէ անվաւեր նկատուի, ժառանգութիւնը պաշտօնապէս կը յարգարուի (տես յօդ. 572, 576):

Այս ձեւով յարգարուող (բասֆիե, *liquidation*) ժառանգութենէն եթէ ժառանգորդին բաժնին բան մը իյնայ, ասկէ՝ նախ մերժման դէմ առարկութիւն ընող պահանջատէրերուն, յետոյ միւս պարտապահանջներուն առնելիքը կը վճարուի, աւելցածն ալ կը տրուի այն ժառանգորդին՝ որուն ի նպաստ մերժուած է ժառանգութիւնը:

Յօդ. 558 — Ունեցածը պարտքերուն չի բաւող թողօնին պահանջատէրերը, կրնան դատ բանալ այն ժառանգորդին դէմ, որ՝ հանդուցեալին մահուընէն առաջ՝ վերջին հինգ տարուան միջոցին — ժառանգութեան բաժանման պահուն վերադառնուելիք — գոյք

Մերժման պարտք մը առած և ժառանգութիւնը մերժած է (տես յօդ. 477, 603):
հատուութիւն:

Ըստ սովորութեան՝ ամուսնութեան միջոցին տրուած, կամ ուսման և կրթութեան ծախսուած՝ բաները պահանջելու համար երբէք չ'են կրնար դատ բանալ (տես յօդ. 608):

Բարի տրամադրութիւն (հիւսնիւ Գիյէր, *bonne foi*) ունեցող ժառանգորդները, իրենց առած գոյք կամ եկամուտէն, միայն ձեռքբերունն փնայած քանակութեամբ պատասխանատու կ'ըլլան:



ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Յուցակագրութիւն (*)

(Ֆր. քաղ. օրէնք յօդ. 793, Է.Ը.Վ. Գեր. քաղ. օրէնք յօդ. 1901, 1975, 1993 Է.Ը.Վ.)

Պայմանները:

Յօդ. 559 — Ամեն ժառանգորդ՝ որ ժառանգութիւնը մերժելու իրաւունք ունի, կրնայ ցուցակագրութիւն պահանջել (տես յօդ. 550):

Այնպէս որ, ժառանգութիւնը մերժելու համար՝ որոշ թուականին սկսելէն մէկ ամսուան մէջ և մերժման տրամադրութիւններուն համաձայն՝ պէտք է պահանջուած ըլլայ (տես յօդ. 546, 548, 549):

Յուցակագրութեան համար, ժառանգորդներէն միայն մէկուն գիմումը կը բաւէ (տես յօդ. 572):

Յուցակագրութիւն: Տոմարին մէջ դրուելիք բաներ:

Յօդ. 560 — Յուցակագրութիւնը՝ հաշտարար դատարանի կողմէ կը պատրաստուի, և գտնուած թողունին, պարտք ու պահանջքին մանրամասնութիւնը և ամէն մէկ գոյքի համար գնահատուելիք արժէքը կը գրուի (տես յօդ. 561, 562):

Անոնք որ հանգուցեալին ժառանգութեան մասին տեղեկութիւն ունին, հաշտարար դատարանին հրաւերին վրայ, ստիպուած են իրենց գիտցածը հաղորդելու:

Առանց ընդունելի պատճառներու, անոնք որ տեղեկութիւն տալու կը զժկամակին, պարտաւոր են այդ առթիւ յառաջ գալիք փաստը հատուցանելու:

Մասնաւորաբար ժառանգորդները, ստիպուած են թողունին՝ իրենց ծանօթ պարտքերը տեղեկացնելու:

(*) Ասիկա բարոյագրութիւն սարքեր է 532 րդ յօդուածին մէջ ցոյց տրուած ցուցակագրութեան, որ՝ պարզ ապահովութեան համար կը պատրաստուի Է. 561 րդ յօդուածով նախատեսուած ծանուցման պէս ձեւակերպութեան ենթակայ չ'էր.

Իրանուցման եղանակաւ հրաւեր:

Յօդ. 561 — Հաշտարար դատարանը, հանգուցեալին պարտապահանջները և պարտատէրերը, որոշ պայմանաժամի մը մէջ՝ պահանջք ու պարտքերնին արձանագրելու և տեղեկացնելու համար, ծանուցման միջոցաւ կը զեկուցանէ և սոյն հրաւերին չի պատասխանելուն հետեւանքները՝ պարտապահանջներուն ուշադրուեան կը յանձնէ (տես յօդ. 569):

Նոյնպէս երաշխաւորութեան պատճառաւ պահանջատէր եղողներն ալ կը հրաւիրէ (տես յօդ. 562, 570):

Յիշեալ պայմանաժամը, առաջին ծանուցման թուականէն սկսեալ առնուազն մէկ ամիս է:

Ուղղակի արձանագրութիւն:

Յօդ. 562 — Պատճառական արձանագրութիւններէն կամ հանգուցեալին թուղթերէն հասկցուած պարտ ու պահանջք, ուղղակի կ'արձանագրուի, և խնդիրը՝ պահանջատէրերուն և պարտատէրերուն կը տեղեկացուի:

Յուցակագրութեան վերջաւորութիւնը, քննութիւնը և ծախքերը:

Յօդ. 563 — Որոշ ժամանակամիջոցը լրանալուն ցուցակագրութեան վերջ կը տրուի:

Արձանագրութիւնները՝ շահաւորողներուն կողմէ կրնան քննուիլ: Քննութեան համար որոշուելիք պայմանաժամը՝ առ նուազն մէկ ամիս է:

Յուցակագրութեան ծախքերը թողունէն կը վճարուին: Եթէ չի բաւէ, ցուցակագրութիւնը պահանջող ժառանգորդին կողմէ կը տրուի:

Յուցակագրութեան միջոցին ժառանգորդներուն կացութիւնը:

Յօդ. 564 — Յուցակագրութեան միջոցին՝ թողունին փաստացնելիք վարչական տնօրինութիւնները միայն կրնան կարգադրուիլ: Եթէ, հաշտարար դատարանը, հանգուցեալին վերաբերեալ գործերուն կարգադրութեան համար ժառանգորդներէն մէկուն արտօնութիւն տալու ըլլայ, միւս ժառանգորդները կրնան ապահովութիւն պահանջել (տես յօդ. 550, 567):

Քործադիր իշխանութեան միջոցաւ միջոցաւ միջոցաւ ժամանցում, Դատարարութիւն:

Յօդ. 565 — Յուցակագրութեան միջոցին, թողունին պարտքերուն համար, գործադիր իշխանութեան միջոցաւ չի կրնար հետապնդուիլ կատարուիլ: Այս մասին ժամանցում (միւրուր գեման, prescription) տեղի չ'ունենար:

Բաց 'ի ստիպողական ինդիրներէ, բացուած դատերը՝ կը յետաձգուին: Նոր դատ չի կրնար բացուիլ: Յօդ. 566 — Յուցակագրութիւնը լրանալէն վերջը, մէկ ամսուան մէջ մերժելու կամ ընդունելու

ժառանգորդներուն մասին իր որոշումը յայտնելու համար ժառանգորդները ճշդելու համար հրաւիրուի (տես յօդ. 561, մար հրաւեր: Ժամանակամիջոց: 563, 567):

Հատարար դատարանը, 'ի ղէպ պարագային, կրկին՝ արժէքի գնահատման կամ անհամաձայնութեան կարգադրման պէս ինդիրներու համար յիշեալ պայմանաժամը կրնայ երկարաձգել (տես յօդ. 555):

Յօդ. 567 — Ժառանգորդներէն ամէն մէկը, որոշ ժառանգորդներուն պայմանաժամին մէջ, ժառանգութիւնը մերժելու, մերժելու կամ ընկամ՝ ցուցակագրութեան համեմատ և կամ անպայադունելու մասին մասնաճիւղով պահանջելու՝ իրաւասու է (տես յօդ. 549, 566, 572, 582):

Լաութիւնը, ցուցակագրութեան համաձայն ընդունել կը նշանակէ (տես յօդ. 568 ևն.):

Յուցակագրութեան համեմատ դուռնուելու պարագային, թողօնը՝ արձանագրուած ընդունելուն հետեւ պարտքերով միասին ժառանգորդին կը փոխանցուի, այս փոխանցման տրամադրութիւնները՝ ժառանգութեան բացուած օրէն կ'սկսի (տես յօդ. 517, 539, 561, 562, 569, 570):

Այս պարագային, ժառանգորդը թէ՛ ժառանգութենէն՝ և թէ՛ անձնական գոյքերէն ստիպուած է արձանագրուած պարտքերը վճարելու:

Յօդ. 569 — Պահանջքնին՝ ժամանակին արձանագրել չի տուող պահանջատէրերը, ժառանգորդը՝ ո՛չ անձնապէս ո՛չ ալ թողօնին հաշուոյն չեն կրնար հետապնդել (տես յօդ. 561):

Միայն թէ ընդունելի պատճառաւ՝ պահանջը չ'արձանագրած, կամ արձանագրութեան համար դի-

մելով հանդերձ՝ ո՛ր և է կերպով առնելիքը արձանագրել կարելի չ'եղած՝ պահանջատէրերու հանդէպ, ժառանգորդը՝ մի միայն ժառանգութենէ իր բաժնին ինկած քանակութեամբ պատասխանատու է (*):

Երաշխաւորութեան հետեւանօք պատասխանատուութեան միջոցին զատ կը գրուի: Յօդ. 570 — Հանգուցեալին՝ երաշխաւորութեան հետեւանօք եղած պարտքերը, ցուցակագրութեան միջոցին զատ կը գրուի:

Ժառանգորդները, ցուցակագրուած. թողօնը նոյն իսկ անպայման եթէ ընդունած ըլլան, հանգուցեալին այս տեսակ պարտքերէն պատասխանատու կը մնան միայն այն քանակութեամբ, ինչ որ՝ անանկութեան տրամադրութեանց համաձայն՝ թողօնին ունեցած պարտքերուն հաշուեյարդարութեան միջոցին, երաշխաւորութեամբ պահանջատէր եղողները կրնան զանձել:

(Մանօք. — Ենթադրեմք թէ՛ թողօն մը, 3000 ոսկի պահանջէ և 1000 ոսկի պարզ պարսէ, 4000 ոսկի ալ երաշխաւորութեան գոյացած պարսէ՝ ունեցաւ: Ժառանգորդը, հարիւրին վարսուն համեմատութեամբ (պահանջ 3000, և պարսէին գումարն ալ 5000) 2400 ոսկի կը վճարէ:

Պետական գանձուն Յօդ. 571 — Պետական գանձուն փոխանցուած ժառանգութեան ցուցակագրութիւնը, վերոյիշեալ տրամադրութեան տրամադրութեանց համաձայն ուղղակի կը պատրաստուի: Պետական գանձը, թողօնին պարտքէն միայն իրեն փոխանցուած գոյքերու համեմատութեամբ պատասխանատու կը մնայ (տես յօդ. 448, 552):

(*) Նոյն իսկ, պահանջատէր առնելիքը, եթէ պատճառային թերութեամբ արձանագրուած չ'ըլլայ, ժառանգորդը՝ ժառանգուած բաժնին համեմատութեամբ պատասխանատու է, Պատճառային այդ թերութիւնը հաստատուելու պարագային, վնասուց հատուցումը կը պահանջուի:

ԶՈՐՐՈՐԴ ՄԱՍ

Պատժական հաշուեյարդարութիւն (*)

Պայմանները ժառանգորդներէն մեկուն պահանջմամբ: **Յօդ. 572** — Ժառանգորդը, փոխանակ ժառանգութիւնը մերժելու, կամ ցուցակագրութեան համեմատ ընդունելու, պաշտօնապէս հաշուեյարդարութիւնը կրնայ պահանջել:

Երբ միւս ժառանգորդներէն մին ժառանգութիւնը անպայման ընդունելու ըլլայ, վերոյիշեալ դիմումը անլսելի կը մնայ (**):

Պաշտօնական հաշուեյարդարութեամբ՝ ժառանգորդները՝ թողօնին պարտքերէն անպատասխանատու կը մնան:

Պահանջատէրէն ընդ իմումն վրայ: **Յօդ. 573** — Հանգուցեալին պահանջատէրերը մահուան թուականէն կամ կտակագրին բացուելէն մինչեւ 3 ամիս կրնան պաշտօնական հաշուեյարդարութիւնը պահանջել այն պարագային, երբ՝ պահանջքնին զանձելու համար լուրջ պատճառներու յենլով կը մտահոգուին և հակառակ իրենց դիմումին ո՛չ կրնան առնել և ո՛չ ալ իրաւունքնին կրնան ապահովել:

Անոնց որ որոշ բան մը կտակուած է, այս տեսակ պարագաներու մէջ ալ իրաւունքնին ապահովելու համար, արտօնեալ են՝ առժամեայ կարգադրութիւններ պահանջելու:

Հաշուեյարդարութեան եղանակը և վարչաձեւը: **Յօդ. 574** — Պաշտօնական հաշուեյարդարութիւնը՝ հաշտարար դատաւորին կողմէ կը կատարուի: Դատաւորը, յիշեալ պարտականութիւնը գործադրելու համար, մէկ կամ մի քանի պաշտօնեայներ կրնայ կարգել:

(*) Ներկայ տրամադրութիւնները՝ պէտք չ'է փոքել 533, 534 եւ յօդուածներուն հետ, (**) Գերմանիայի և Իտալիայի ընդհանուր քաղաքացիական օրէնքի մէջ «եթէ ժառանգորդներէն մին ընդունելու ըլլայ» պարբերութիւնը չի կայ:

Պաշտօնական հաշուեյարդարութիւնը, ծանուցմամբ զեկուցման վրայ պատրաստուած ցուցակագրութեամբ կ'սկսի (տես յօդ. 560):

Հաշուեյարդար պաշտօնեան, հաշտարար դատաւորին հակակշռին ենթակայ է: Ասոր կողմէ, գործադրութեան դրուած կամ դրուելիք կարգադրութեանց դէմ, ժառանգորդները՝ հաշտարար դատաւորին կրնան բողոքել:

Պարզ հաշուեյարդարութեամբ հանգուցեալին գործերը և պարտականութիւնները կը կարգադրուին, պահանջքը կը գանձուի, որոշ բաներու վերաբերեալ կտակը՝ ներկայ վիճակին համեմատ կը տրուի, 'ի դէպ պարագային՝ իրաւունքները և յանձնարարութիւնները դատարանի միջոցաւ կը հաստատուին և գոյքերը գրամի կը վերածուին:

Ժառանգորդները եթէ սակարկութեամբ չի կարենան համաձայնիլ, հանգուցեալին անշարժ գոյքերը աճուրդով կը ծախուին:

Ժառանգորդները, հաշուեյարդարութեան համար անօգուտ եղող գոյք և զրամը, հաշուեյարդարութեան միջոցին՝ մասամբ կամ ամբողջովին իրենց յանձնումը կրնան պահանջել:

Պանկութեան տրամադրութեանց համաձայն հաշուեյարդարութիւնը: **Յօդ. 576** — Պարտքերը վճարելու անկարող թողնին հաշուեյարդարութիւնը, դատարանին կողմէ՝ անանկութեան տրամադրութեանց համաձայն կը կարգադրուի:



Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Ժառանգորդի հանգամանքով իրաւատիրութեան (իսթիզագ, *action en pétition*) դատ:

(Ձր. քաղ. օրէնք յօդ. 711, 724: Գեր. քաղ. օրէնք յօդ. 2018 եւն.)

Ժառանգութեան Յօդ. 577 — Ամբողջ թողոցին կամ մէկ մասին պատճառաւ իրաւատիրութեան ընդդէմ ընդդէմը ղէմ, օրինաւոր կամ կարաւատիրութեան դատարանէ ժառանգորդի մը տէր ըլլալը կարծող անձը, տին պայմանները: Ժառանգութեան պատճառաւ իրաւատիրութեան դատ կրնայ բանալ (տես յօդ. 539):

Դատախազին դիմումին վրայ՝ իրաւունքը ապահովելու համար, դատարանը անհրաժեշտ միջոցներ կը տնօրինէ: Այս միջոցներն ալ, ապահովութեան տալու կամ սեփականութեան տոմարին (քափու) արձանագրելու՝ պէս բաներ են:

Իրաւատիրութեան ղատին տրամադրութեանները: Յօդ. 578 — Ժառանգութեան պատճառաւ իրաւատիրութեան դատը եթէ ապացուցուի, հակառակորդ կողմը՝ իր ձեռքը գտնուած գոյքը, ձեռնամուխ (զիլիյէս, *possesseur*) եղողներու տրամադրութեանց համաձայն դատախազին կը յանձնէ:

Հակառակորդը, այս տեսակ դատավարութեանց մէջ, սեփականացման ժամանցում (իքսսայ միւրուր գեմանր, *prescription acquisitive*) չի կրնար առարկել:

(Ծանօթ. — Եւրոպական օրէնքները՝ ժամանցման համար երկու հիմնակէս ունին: Ա. Սեփականացման ժամանցում: Այսինքն, որոշ ժամանակ մը անցնելէ վերջը՝ շարժուն կամ անշարժ գոյքին տիրանալ: Ինչ որ, ներկայ յօդուածով այդ տեսակ առարկութիւնը անխելի է. Բ. Ազատման ժամանցում (թախիսի միւրուր ղէման, *prescription liberative*) որ, յետագայ յօդուածներով նշանակուած է:)

Ժամանցում (միւրուր գեման, *prescription*): Յօդ. 579 — Բարի տրամադրութեամբ ձեռնամուխ (հիւսնիւ նիյէք սահիպի զիլիյէս, *possesseur de bonne foi*) եղողին հանդէպ՝ ժառանգութեան պատճառաւ իրաւատիրութեան դատին ժամանցումը, դատախա-

զին՝ իր իրաւունքին առաւելակշիռ հանգամանք ունենալուն՝ և հակառակորդին ձեռնամուխ ըլլալուն՝ տեղնկացած թուականէն մէկ տարի, և ամեն պարագային ժառանգութեանը ձգողին մեռած և կամ կտակագրին բացուած թուականէն՝ տասը տարի է: Չար տրամադրութեամբ ձեռնամուխ եղողներու (սուի նիյէք սահիպի զիլիյէս, *possesseur de mauvaise foi*) հանդէպ ժամանցումը՝ երեսուն տարի է:

Յօդ. 580 — Իրեն՝ որոշ բան մը կտակուած անձին կողմէ յարուցուելիք իրաւատիրութեան դատին համար ժամանցման պայմանաժամը, նուիրատուութեան տեղնկացած օրէն, և տեղեկութեան ժամանակ տակաւին անգործագրելի նուիրատուութեանց համար ալ՝ գործագրելի եղած թուականէն սկսեալ՝ տասը տարի է (տես յօդ. 541 եւն.):

Որոշ բան մը կտակուած անձին կողմէ բացուելիք իրաւատիրութեան դատին համար ժամանցման պայմանաժամը, նուիրատուութեան տեղնկացած օրէն, և տեղեկութեան ժամանակ տակաւին անգործագրելի նուիրատուութեանց համար ալ՝ գործագրելի եղած թուականէն սկսեալ՝ տասը տարի է (տես յօդ. 541 եւն.):

Տ Ա Ս Ն Ը Ե Օ Թ Ե Ր Ո Ր Դ Գ Լ Ո Ւ Ի Խ

Բաժանում

Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

Նախ քան բաժանում բողոքին վիճակը

(Ձր. քաղ. օրէնք յօդ. 815 և և. 870: Գեր. քաղ. օրէնք յօդ. 2032 և և. 2058 և և.)

Փոխանցման արւ. մադրութիւնները: Բաժնեկցութիւն: **Յօդ. 581** — Եթէ՝ ժառանգորդները մէկէ աւելի ըլլան, մինչեւ որ՝ թողօնին իրաւունքները և պարտականութիւնները զատուին՝ բաժնեկից կը մնան (տես յօդ. 326, 586):

Թողօնը՝ ժառանգորդներուն սեփականութիւնն է: Հետեւաբար, բաց ՚ի պայմանագրութեամբ կամ օրէնքով որոշուած՝ ներկայացուցչի և վարչական իրաւունքներէ — ժառանգորդները՝ ընկերակցութեամբ թողօնը կը գործածեն (տես յօդ. 327, 341, 564):

Ժառանգորդներէն մէկը եթէ պահանջելու ըլլայ, մինչեւ որ բաժանումը տեղի ունենայ, զատաւորը՝ ժառանգական ընկերակցութեան ներկայացուցիչ մը կը կարգէ:

Ժառանգորդներուն պատասխանաւորութիւնը: **Յօդ. 582** — Ժառանգորդները՝ հանգուցեալին թեամբ՝ պատասխանատու են (տես յօդ. 329, 540, 568, 569, 570, 572, 573, 616):

Բաժանման դատարանը: **Յօդ. 583** — Ամեն ժառանգորդ, որ՝ պայմանաւորութեան կամ օրէնքին համաձայն բաժնեկից մնալու ստիպողականութիւն չ'ունի (*) ուզած ատեն կրնայ թողօնին բաժանումը պահանջել (տես յօդ. 323, 518, 583, 584, 589, 590, 593, 597):

(*) Եթէ ժառանգութիւնը ձգողը բողոք չի բաժնելու համար ժառանգորդները պարտաւոր: Ասիկա. ո՛չ պայմանագրեալ և ո՛չ ալ օրինաւոր ըլլալուն, ժառանգորդներուն իրաւաց վրայ չի կրնար ազդել:

Եթէ, իսկոյն կատարուելիք հաշուեյարդարութիւնը՝ գոյքին արժէքին վրայ կարեւոր պակաս մը յառաջ բերէ, դատաւորը՝ ժառանգորդներէն մէկուն առարկութեամբ՝ ամբողջ թողօնին կամ մէկ մասին բաժանումը կրնայ յետաձգել:

Եթէ, ժառանգորդներէն մէկը չի կարենայ պարտքը վճարել, միւսները՝ թողօնը բացուելուն պէս, իրենց իրաւունքներուն ապահովութեան համար հարկ եղած միջոցներուն կարգադրութիւնը կրնան պահանջել (տես յօդ. 531 և և.):

Բաժանման երկաւորի ծնած զաւակ (սաղմ, անհիմ, *enfant conçu*) գտնուելու ըլլայ, բաժանումը ծնունդին կը ձգուի (տես յօդ. 524, 583): Եթէ՝ մայրը պարենագնի կարօտ ըլլայ այդ ժամանակամիջոցին մէջ՝ չի բաժնուած գոյքերէն օգտուելու իրաւունք ունի:

Հանգուցեալին հետ միասին ապրուողներուն երաւունքները: **Յօդ. 585** — Հանգուցեալին մահուան թուակաւին՝ քովը գտնուող և անոր կողմէ անուցուող ժառանգորդները, մեռնողին կենդանութեան եղածին պէս, մէկ ամիս ևս թողօնէն ապրուիլ և կերակուրուիլ կրնան պահանջել (տես յօդ. 454):

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Բաժանման եղանակը

(Ֆր. քաղ. օրենք յօդ. 815 և ն. Գե. քաղ. օրենք յօդ. 1922, 1967, 2042 և ն.)

Բաժանման ընդ-
հանուր տրամադ-
րութիւնները: **Յօդ. 586** — Օրինաւոր ժառանգորդները՝ թէ
իրենց մէջ և թէ կարգեալ ժառանգորդներուն հետ,
ժառանգութիւնը միեւնոյն տրամադրութեան համա-
ձայն կը բաժնեն (տես յօդ. 589):

Բաժանման ձեւը եթէ որոշուած և հաստատուած
չ'է, ժառանգորդները՝ իրենց ուզած եղանակով թո-
ղօնը կը բաժնեն (տես յօդ. 539):

Թողօնին վերաբերեալ գոյքի մը ձեռնամուխ եղող
կամ հանգուցեալին պարտական գտնուող ժառանգոր-
դը, բաժանման միջոցին՝ այդ մասին պարտաւոր է
բացայայտ տեղեկութիւն տալու (տես յօդ. 560):

Բաժանման տրա-
մադրութիւնները: **Յօդ. 587** — Ժառանգութիւնը ձգողը, կտակա-
ւորութիւնները՝ զրով կամ ժառանգական պայմանագրութեամբ՝ բա-
ժանման ձեւը և բաժիններու կազմութիւնը կրնայ նշա-
նակել (տես յօդ. 478):

Հանգուցեալը, եթէ նստակալ չունէր հաւասար
ութիւնը խանգարելու, 'ի պահանջել հարկին՝ ասիկա
ապահովելու իրաւունքնին վերապահելու պայմանաւ,
ժառանգորդները՝ բաժիններու վերաբերեալ յիշեալ
տրամադրութիւնները գործադրելու պարտաւոր են
(տես յօդ. 502):

Կտակադրով կամ ժառանգական պայմանագրու-
թեամբ օրքան ատեն որ հակառակ պայման մը չի
գտնուի, թողօնէն՝ գոյքի մը ժառանգորդներէն մէ-
կուն յատկացուիլը՝ իրրեւ կտակ չի նշանակուիր.
ա՛յլ, բաժանման եղանակը ճշգրտ տրամադրութիւն
կը նկատուի:

Դատարանին պար-
տական ժառանգոր-
դի մը յաջորդելը: **Յօդ. 588** — Ժառանգորդի մը ինկած բաժինին՝
տիրացող, կամ արգելքի տակ առնող (հանգ, *saisit*) և
զի մը յաջորդելը՝ կամ՝ այդ ժառանգորդին դէմ՝ գործադիր իշխանու-
թեան կողմէ՝ պարտքը վճարելու անկարողութեան
վաւերաթուղթ առնող՝ պահանջատէրը, դատաւորէն
կրնայ պահանջել 'ի դիմաց ժառանգորդին բաժանման
մասնակցելու:

Յօդ. 589 — Հակառակ տրամադրութիւն չի գը-
նուելու պարագային, ժառանգորդները՝ թողօնի գոյ-
քերուն մէջ հաւասար իրաւունք ունին (տես յօդ.
Իրաւական հաւասարութիւնը: 546, 587, 597):

Ժառանգորդները, հանգուցեալին հետ ունեցած
յարաբերութեանց վերաբերեալ և հաւասար ու արդար
բաժանման ծառայող՝ մասնաւոր տեղեկութիւննին
իրարու հաղորդելու պարտաւոր են:

Ժառանգորդներէն ամեն մէկը, բաժանումէն ա-
ռաջ, պարտքերուն՝ վճարումը կամ ապահովութիւ-
նը կրնայ պահանջել:

Յօդ. 590 — Բաժինները՝ ժառանգորդներէն ողջ
մնացողներուն հետ՝ մեռնողներուն յաջորդներուն
քանակութեան համեմատ կը կազմուին:

Բաժիններուն
կազմութիւնը:

Եթէ ժառանգորդները չի կարենան համաձայնիլ,
մէջերնէն ո՛ր և է մէկը, դատարանի միջոցաւ բաժին-
ներուն կազմութիւնը կրնայ սահանջել: Բաժիննե-
րուն կազմութեան մէջ, դատարանը տեղական սովո-
րութիւնները, ժառանգորդներուն դիրքը ու վիճակը
և մեծամասնութեան փափաքները նկատի կ'առնէ:

Բաժիններուն յատկացումը, ժառանգորդներուն
մէջ համաձայնութեամբ կ'ըլլայ: Եթէ ասիկա կարելի
չ'ըլլայ, քուէ կը քաշուի:

Թողօնին կարգ մը
գոյքերուն յատկա-
ցումը և կամ վա-
ճառումը:

Յօդ. 591 — Առանց արժէքէն կարելու պակաս
մը յատաջ գալու՝ բաժանումը կարելի չ'եղող գոյքը՝
ժառանգորդներէն մէկուն կը յատկացուի: Բաժանման
և յատկացման մէջ ժառանգորդներուն չի համաձայ-
նած գոյքերը ծախուելով՝ փոխարժէքը կը բաժնուի:
Եթէ ժառանգորդները չի համաձայնին, հաշտարար

դարտաւորը աճուրդին հրապարակային ըլլալը և կամ ժառանգորդներուն մէջ տեղի ունենալը կ'որոշէ:

Յօդ. 592 — Ժառանգորդներէն մէկուն հակառակութեան պարագային, յատկութեան և նպատակի տեսակէտով ամբողջութիւն կազմող առարկաները

կարգ մը առարկաներուն բաժանման վերաբերեալ արձանագրութիւնները կ'որոշէ: Նոյն կրնար ծախուիլ:

Վերջինս կ'որոշէ ժառանգորդներուն մէջ եթէ անհամաձայնութիւն ըլլայ, հաշտարար դատաւորը, այդ տեսակ առարկաները ընտանեկան թուղթերու ներքին ծախուելուն, կամ տեղական սովորութեանց թերէն և յիշատակներէն եթէ սովորութիւն չի գտնուի՝ ժառանգորդներուն զիրքին ու վիճակին համեմատ, — 'ի հաշիւ իր բաժնին — ժառանգորդներէն մէկուն յատկացուելուն որոշում կրնայ տալ:

Ժառանգորդէն եղած առնելիքին հաշուակցելու: Յօդ. 593 — Հանգուցեալին՝ ժառանգորդէ մը ունեցած առնելիքը, այդ ժառանգորդին բաժնէն կը հաշուակցուի:

Թողոնին՝ շրջադատութեան տակ զորքէն: Յօդ. 594 — Իր բաժնին՝ գրաւի դրուած (ռէնց, gage) գոյք մը հանդիպող ժառանգորդը, 'ի փոխարէն այդ պարտքը վճարելու պարտաւոր է (տես յօդ. 616):

(Մտնօր. Շարժուն կամ անշարժ գոյքի համար այդ պարտականութիւնը սխալողական չ'է: Ժառանգորդները՝ համաձայնութեամբ ալ կրնան պարտք կարգադրել):

Յատկացնել և արժէքը գնահատելու: Յօդ. 595 — Անշարժ գոյքերը, բաժանման պահուն գտնուած արժէքներով ժառանգորդին կը տրուին (տես յօդ. 586):

Արժէքին գնահատման եղանակը: Յօդ. 596 — Եթէ՝ ժառանգորդները, անշարժ գոյքի մը համար չի կարենան համաձայնիլ, այդ արժէքը պաշտօնական գնահատիչներու կողմէ վերջնականապէս կ'որոշուի:

Յօդ. 597 — Այն երկրագործական գոյքերը որոնք՝ տնտեսական միութեան ձեւով կը գործածուին և թողոնին մէջ կը գտնուին, անոնք կը յատկացուին այն ժառանգորդին՝ որ պահանջած և գործածելու կարող ըլլալն ալ հասկցուած է: Յօդ. 598 — Եթէ՝ ժառանգորդներէն մէկը յատկացուած և կամ մէկէ աւելի ժառանգորդին պահանջելու ըլլան, դատաւորը տեղական սովորութեան սովորութիւնները և ասոր չ'զոյութեան պարագային՝ ժառանգորդներուն զիրքը ու վիճակը նկատի առնելով՝ յատկացման որոշումը կուտայ, և կամ ծախուելուն կամ բաժնուելուն կը հրամայէ:

ջել նաեւ այդ երկրագործութեան յարմար նիւթերը, գործիքները և անասունները:

Յատկացուած անրողջ գոյքերուն համար՝ միայն մէկ արժէք կը գնահատուի:

Յատկացումը՝ որ ժառանգորդին պիկացման դէմ առարկութիւն ընէ, կամ մէկէ աւելի ժառանգորդներ պահանջելու ըլլան, դատաւորը տեղական սովորութիւնները և ասոր չ'զոյութեան պարագային՝ ժառանգորդներուն զիրքը ու վիճակը նկատի առնելով՝ յատկացման որոշումը կուտայ, և կամ ծախուելուն կամ բաժնուելուն կը հրամայէ:

Բանեցնելու խնդիրը անձամբ ստանձնել ուզող ժառանգորդը, ամբողջ գոյքերուն՝ նախամեծարութեամբ (թերմինէն, *préférence*) իրեն յատկացուիլը կրնայ պահանջել:

Հանգուցեալին մանչ զաւակներէն ո՛չ մէկը եթէ բանեցնելու խնդիրը անձամբ ստանձնել չ'ուզէ, իր ազգիկները կամ ասոնց ամուսինները — բանեցնելու կարող ըլլալու պայմանաւ — կրնան գոյքերուն իրենց յատկացուիլը պահանջել:

Յօդ. 599 — Այն ժառանգորդը, որուն՝ տնտեսական միութեան ձեւով բանեցուցուած երկրագործական գոյքերը յատկացուած են, միւս ժառանգորդներուն բաժնիներուն փոխարժէքը հատուցանելու համար, եթէ՝ երկրագործական կալուած ու հոթեան ձեւով մատակարարուելու իրաւունքով միատին՝ երեք քառորդէն աւելին ապահովելու ստիպուի, բաժանման յետաձգումը կրնայ պահանջել:

Այս պարագային, ժառանգորդները՝ չհարաժեմի պայմանաւ հաստատուած ընտանեկան գոյքերու ընկերակցութիւն մը կազմած կ'ըլլան (տես յօդ. 334):

(Մտնօր. — Չոր օրինակ, չորս ժառանգորդներէն մէկը, 3,600 ոսկի արժողութեամբ երկրագործական գոյքերը՝ վերախեւայ յողումին համաձայն առնելու գէ, և անոն ալ՝ 2,000 ոսկիի համար ուրիշին գրաւի դրուած ըլլան, այս հաշուով, անոր ձեռքը հազիւ 1600 ոսկի մնացած պիտի ըլլայ: Եթէ, այս ժառանգորդը դրամագլուխ ունենայ, ամէն մէկ ժառանգորդին 400 ոսկի պիտի վճարէ: Եթէ, այդ դրամը չ'ունենայ, միւս երեքին 1200 ոսկի առնելիքին դէմ գոյքերը կրկին գրաւի դնելով պարտք կը հասնի:

3200 ուկիի: Այս գումարը, 3600 ուկիի՝ դէմ, եւեք քառորդէն (այսինքն, 2,700 ուկիէն) աւելի է. որով, կրնայ բաժանման յետագումը պահանջել. Իսկ, 3 ժառանգորդները եթէ՝ չընդունին այդ կարգադրութիւնը եւ դրամի պէտք ունենալնին աւարկեցնելը 601 րդ յօդուածին տրամադրութեան համաձայն, 233. 30 ուկիի համար ապահովեալ առնելիքի ձեւով իրենց յանձնումը եւ 166. 70 ուկիի համար ալ, ժառանգական տանաբաժնի գրութիւն մը՝ կրնան պահանջել):

Գոյքերու ընկերացութեան ջնջումը. Յօդ. 600 — Այն ժառանգորդը, որուն՝ տնտեսագործական գոյքերը յատկացուած են, եթէ՝ միւս ժառանգորդներուն բաժիններուն փոխարժէքը, իր գոյքերը առանց աւելորդ պարտքի մտնելու՝ վճարելու կարողութեան հասած ըլլայ, ժառանգորդներէն ամեն մէկը՝ գոյքերու ընկերակցութեան ջնջումը և բաժնին վճարումը կրնայ պահանջել:

Գոյքերը՝ ի նպաստ իրեն յատկացեալ ժառանգորդն ալ — եթէ՝ հակառակ պայմանագրութիւն չի գտնուի — ամեն ատեն՝ ընկերակցութիւնը կրնայ ջնջել (տես յօդ. 330):

Յօդ. 601 — Գոյքերը իրեն յատկացուած ժառանգորդը, եթէ՝ բաժանման յետագումը պահանջէ, Միւս բաժնիները առնորդը, եթէ՝ բաժանման յետագումը պահանջէ, ի նպատակ պիտի վճարուի միւս ժառանգորդները ստիպուած չ'են գոյքերու ընկերակցութեան մտնելու. այլ, յատկացուած հող ու կալուածով ապահովուած առնելիքի մը պէս իրենց բաժնին յանձնումը կրնան պահանջել:

Յօդ. 602 — Տնտեսական միութեան ձեւով բանեցուցուած երկրագործական գոյքերուն յարակից եթէ՝ արհեստական գոյքեր գտնուին, հաւաքաբար՝ կը յատկացուին ժառանգորդներէն բանեցնելու կարողութիւն ունեցողին:

Այդ արհեստական գոյքերուն արժէքը՝ զատ կը գնահատուի և ժառանգորդին բաժնէն կը հաշուակցուի:

Եթէ՝ ժառանգորդներէն մէկը՝ յատկացման առարկութիւն ընէ, կամ պահանջողները մէկէ աւելի ըլլան, դատաւորը, ժառանգորդներուն դիրքը ու վիճակը նկատի առնելով՝ յատկացման որոշումը կուտայ, և կամ ծախուիլը, կամ բաժանումը կը հրամայէ:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Թողոցին վերադարձնել

(Ֆր. քաղ. օրէնք յօդ 843 եւն.: Գեր. քաղ. օրէնք յօդ. 2050, 2095, 2316, 2372):

Յօդ. 603 — Օրինաւոր ժառանգորդները, ժառանգութեան բաժնին ի հաշիւ՝ հանդուցեալին կենդանութեան առած ամբողջ նուէրները, թողոցին վերադարձնելու համար իրարու հանդէպ պարտաւոր են (տես յօդ. 437, 507, 587):

Որքան ատեն որ, հանդուցեալին կողմէ նախապէս՝ որոշ հակառակ տրամադրութիւն մը չ'է եղած, ի նպաստ սերունդին նուիրուած օժիտը, հաստատութեան ծախքերը, զերծ կացուցուած (խաբա, remises de dettes) պարտքերը, և այս տեսակ զանազան եղանակներով եղած նուիրումները վերադարձման ենթակայ են:

Յօդ. 604 — Ժառանգորդներէն մէկը, ժառանգութեան բացուելէն առաջ կամ վերջը, եթէ ժառանգական իրաւունքը կորսնցուցած ըլլայ, անոր պատկանող վերադարձման պարտականութիւնը՝ իր բաժնիւր առնողներուն կ'անցնի:

Սերունդը, նոյն իսկ նուէրները իր ձեռքն ալ չ'անցած ըլլան, իրմէ առաջուանին եղածները վերադարձնելու պարտաւոր է (տես յօդ. 437):

Յօդ. 605 — Վերադարձնելու պարտաւոր եղող ժառանգորդը, կամ առած գոյքը նոյնութեամբ կը վերադարձնէ, և կամ եթէ՝ իր բաժնէն նոյն իսկ աւելի ըլլայ, արժէքը կը հաշուակցի:

Հանդուցեալին, այս սկզբունքներու հակառակ կարգադրութիւնները և զեղջման դատերու վերաբերեալ իրաւունքները վերապահուած են (տես յօդ. 502 587):

ժառանգութեան
բաժինէն աւելի
եղած նուէրներ:

Յօդ. 606 — Վերադարձուելիք նուէրներուն
քանակը, վերադարձնելու պարտաւոր եղող ժառան-
գորդին՝ ժառանգական բաժնին արժէքէն եթէ՝ աւելի
ըլլայ, և եթէ՝ հաստատուի որ, հանգուցեալին փա-
փաքին համեմատ ալ, այդ աւելին ժառանգորդին
պիտի մնայ, — զեղչման դատավարութեան իրաւուն-
քը վերապահուած ըլլալու պայմանաւ — աւելիին վերա-
դարձուելուն պէտք չի մնար: Սերունդին ամուսնութեան
պահուն ըստ սովորութեան տրուած գոյքերուն հետ
յառաջ եկած ծախքերը՝ սկզբունքով չի վերադաձուիր:

Յօդ. 607 — Վերադարձնելու համար, նուիր-
ուած բաներուն՝ ժառանգութեան բացուած թուա-
կանին՝ արժէքը, և կամ աւելի առաջ ծախուածնե-
րուն՝ ծախու գինները հիմ կը կազմեն (տես յօդ. 454
517):

Հասոյթ և ծախքերէն հատուցուելիք, իսկու-
թեան կամ արժէքին պատահած պակասներուն հա-
մար, ժառանգորդները՝ ձեռնամուխ եղողներուն իրա-
ւունքները և պարտականութիւնները՝ ունին:

Յօդ. 608 — Որքան ատեն որ չի հաստատուի
թէ հանգուցեալը տարբեր նպատակ չ'է ունեցած,
տղոց կրթութեան և դաստիարակութեան համար,
յառաջ եկած ծախքին՝ միայն սովորականէն աւելին
կը վերադարձուի:

Հանգուցեալին մեռած թուականին, տակաւին
կրթութիւննին և ուսմունքնին չ'աւարտած և կամ հաշ-
մանդամ գտնուող տղաքներուն՝ բաժանման միջոցին՝
յարմար հատուցում մը կ'ըլլայ:

Յօդ. 609 — Սովորական նուէրները չ'են վերա-
դարձուիր:

Յօդ. 610 — Հօր ու մօր հետ ապրող և բացորոշ
կերպով փոխարինութիւն չ'սպասելով հանդերձ իր
աշխատութիւնը կամ եկամուտը ընտանիքին յատկա-
ցնող չափահաս զաւակը, բաժանման միջոցին յարմար
հատուցում մը կրնայ պահանջել:

Հաշիւը Բնչպէս
պիտի շինուի:

Կրթութեան և
ուսմունքի ծախ-
քերը:

Սովորական նուէր-
ներ:

Ընտանիքին հան-
դէպ եղած զոհողու-
թեան փոխարէն:

ՉՈՐՐՈՐԴ ՄԱԼ

Բաժանման վերջաւորութիւնը եւ սրամաղրութիւնները

(Ֆր. քաղ. օրէնք յօդ. 819, 883, 887: Գեր. քաղ. օրէնք յօդ. 2042, 750 ևն.):

Բաժանման վեր- Յօդ. 611 — Բաժիններուն կազմութենէն և
ջաւորութիւնը՝ ստացումէն, կամ բաժանման պայմանագրութեան
բաժանման պայմա- կնքուելէն անմիջապէս յետոյ, ժառանգորդներուն
նազրութիւնը՝ համար, բաժանումը՝ պարտաւորիչ կը նկատուի:
Բաժանման պայմանագրութիւնը՝ եթէ գրաւոր
չ'ըլլայ՝ անընդունելի է:

Յօդ. 612 — Ժառանգական իրաւունքներուն ու-
րիչի մը սեփականացման վերաբերեալ ժառանգորդ-
բաժիններու վերա- ներուն իրարու հետ կնքելիք պայմանագրութիւնը,
բերեալ պայմանա- և ողջ եղող մօր կամ հօր՝ մեռնող այր ու կնոջմէ
գրութիւն: եղած տղաքներուն հետ՝ այդ տղաքներուն հանգուց-
եալէն ինկած բաժնին ուրիչի մը սեփականացման
համար կնքուելիք պայմանագրութիւնը՝ պէտք է
գրաւոր ըլլայ:

Ժառանգորդներէն մէկը, եթէ իր բաժինը մէկ
երրորդ անձի մը (իւշիւննի օախսա, un tiers) փո-
խանցելու համար պայմանագրութիւն մը կնքած
ըլլայ, ասիկա՝ այդ երրորդ անձին՝ բաժանման միջա-
մտելու իրաւունք չի տար: Երրորդ անձը, իրաւունք
ունի միայն՝ զատուած բաժինը իրեն փոխանցող ժա-
ռանգորդէն պահանջելու:

Յօդ. 613 — Անձի մը կենդանութեան, ժառան-
ճակաւին չի բաց-գորդներէն մէկուն՝ ուրիշ ժառանգորդներու կամ
աւած ժառանգու- երրորդ անձի մը հետ՝ այդ անձին ժառանգու-
թեան վերաբերեալ թեան համար և առանց իր մասնակցութեան և հաւա-
պայմանագրութիւն նուութեան կնքուած պայմանագրութիւնները՝ աննշան
և անվաւեր են: Այս ձեւ պայմանագրութեամբ եղած
յանձնումը ետ կրնայ պահանջուիլ (տես յօդ. 450,
492):

Յօդ. 614 — Բաժանումէն վերջը ժառանգորդները, ամէն մէկուն բաժնին ինկած գոյքերուն համար — առ ու ծախի տրամադրութեանց համաձայն (*) — իրարու փոխադարձ երաշխաւոր են:

Ժառանգորդներուն իրարու հանդէպ պատասխանատուութիւնը, Պատասխանատուութենէ յառաջ եկած պարտադրութիւններ:

Ժառանգորդները, ինչպէս որ իրենց մէջ բաժնած առնելիքներու գոյութեան համար իրարու հանդէպ երաշխաւոր են, նոյնպէս ալ — սակարանէ ընդունուած արժեթուղթերը բացառութիւն ըլլալով — այս առնելիքները՝ բաժանման միջոցին ինչ քանակութեամբ որ հաշուակցուած ըլլայ, այդ քանակութեան համար պարտաւերջներուն վճարելու կարողութենէն ալ, իրարու փոխադարձ երաշխաւորութեամբ պատասխանատու են:

Պատասխանատու եղողներու հանդէպ դատավարութեան իրաւունքը, բաժանման լրանալէն և բաժանումէն վերջը՝ վճարելի պահանջներուն համար՝ վճարուելիք թուականէն սկսեալ մէկ տարի անցնելով ժամանցման (միւսուր գեւան, prescription) կ'ենթարկուի:

Բաժանման ջնջուելը:

Յօդ. 615 — Պայմանագրութիւնները ինչ պատճառներով որ կրնան ջնջուիլ, բաժանումն ալ միեւնոյն պատճառներով կրնայ ջնջուիլ (տես յօդ. 354, 391, 394, 405):

Երբորդ անձերու հանդէպ պատասխանատուութիւն, Փոխադարձ երաշխաւորութիւն:

Յօդ. 616 — Պահանջատէրը, որքան ատեն որ առնելիքին բաժանման կամ փոխանցման համար բացայայտօրէն և կամ լռելեայն հաւանութիւն չի յայտնէ, ժառանգորդները՝ բաժանումէն վերջն ալ, թողօնին պարտքերէն փոխադարձ երաշխաւորութեամբ, և ամբողջ գոյքերով պատասխանատու են:

Միայն թէ, հինգ տարի անցնելէ վերջը՝ փոխադարձ երաշխաւորութիւն չի մնար: Այս ժամանակամիջոցը բաժանման լրանալէն և բաժանումէն վերջը՝ վճարելի պահանջներուն համար վճարուելիք թուականէն կ'սկսի:

(*) Պարսկականութեանց օրէնք (պորճլար դանունը) յօդ. 189 եւն. 194 եւն.

Յօդ. 617 — Այն ժառանգորդը, որ վճարումը իրեն չի պարտադրուած մէկ պարտքը, կա՛ն վճարումը ստանձնած պարտքին քանակութենէն աւելի կը վճարէ, իրաւունք ունի միւս ժառանգորդներուն դիրաւունքը:

Այս իրաւունքը, նախ բաժանման միջոցին պարտքը վճարելու ստանձնող ժառանգորդներուն դէմ կը գործադրուի:

Ասկէ դատ, եթէ հակառակ պայման չի գտնուի, ամէն մէկը՝ իրենց բաժնին համեմատութեամբ թողօնին պարտքերը վճարելու պարտաւոր են (տես յօդ. 594):

Վ Ե Ր Զ

Վ Ր Ի Պ Ա Կ

Յրես	սող	սխալ	ուղիղ
4	6րդ	ժառանգական	ժառանգական
5	»	614	617
6	27	գաղաբարներուն	դաղափարներուն
6	վարէն	վեր 6 տեսութիւններուն	տեսութիւններուն:
7	8	փափափաքներուն	փափաքներուն
8	13	: Երկրին	, երկրին
15	4	1923	1293
18	16	ամուս	ամուս
18	վարէն	վեր 5 7	% 7
18	»	» 5 17	% 17
20	14	կազմի	կազմի
23	12	յանձնաժողովի	յանձնաժողովու
26	14	ուրմէն	կողմէն
26	27	իրաւունքը	իրաւունքը
26	28	առարկութիւն	առարկութիւնը
26	30	կարենալու	կարենալ
26	34	ըլլար	ըլլալը
27	14	բոլորվին	բոլորովին
27	17	դտերը	դատերը
29	31	ունին	ունեցող
30	4	ասոնց	ասոնց
30	Պարտականութեանց օրէնքին յարակից վրիպակներու ցանկով 92րդ յօդուածը ջնջուած է:		
31	6	Ամուսնութեամբ,	Ամուսնալուծմամբ,
31	7	վկայագրոի	վկայագրով
31	10	juement	jugement
31	11	հիշակուած	հոշակուած
31	16	տարրերը	դատերը
31	19	գործադրուլ	գործադրուիլ:
31	24	կորուստ	կորուստ
31	26	կարտօնուէր	կ'արտօնուէր
32	13	այո	այս
32	24	ըլլայ	է
36	9	սրուած	սուած

Յրես	սող	սխալ	ուղիղ
38	9	Միայնգամայն	Միանգամայն
39	Պարտականութեանց օրէնքին յարակից վրիպակներու ցանկով 112րդ յօդուածը ջնջուած է:		
40	4	Քեզաք	Քեզաք
40	6	եկյտ	գեյտ
40	19	աստիճանը	աստիճանը
41	16	պահանջուիլ	պահանջուիլ
47	8	ծագելուն	ծագելու
48	21	ամուսնալուծմն	ամուսնալուծում
48	29	որոշումը	որոշումը
51	20	պահանջում	պահանջումով
55	18	միջոցներու	միջոցներով
58	10	պարագայի ե եր բեմն	պարագային ե բբ
62	3	կնջումէ	կնոջմէ
63	24	սրուած	դրուած
64	1	գործադրութեան	վճարելի եղած
67	35	519, 539	522, 542
70	21	542	545
71	6	536	539
73	29	225	221
81	9	247	248
82	21	ընդ	ընդհ.
84	30	օրէնքով	ներկայ յօդուածով
84	34	ըլլալ:	ըլլալ: Սակայն ժառանգական օրէնքին տրամադրութեամբ, որդեգրողը և ասոր ազգականները՝ որդեգրին չ'են կրնար ժառանգորդ ըլլալ (տես յօդ. 447):
84	վերջին տող	ձեակերպումը	ձեակերպութեամբ
86	9	օդ.	Յօդ.
91	22	այրը	այր
91	29	քոյքեր	գոյքեր
95	30	competeute	compétente
97	16	դատախազեալին	դատախազեալին
98	27	դատա-	դատարանի
98	35	Նոր դէպքեր	Նոր դէպքեր
99	28	նոյրպէս	նոյնպէս
99	28	թէ յօր	թէ յօր



Երես	սող	սխալ	ուղիղ
102	1	հանդհարուի	հանդիարուի
105	10	ընկերակութիւն	ընկերակցութիւն
108	32	առժամարա	առժամարար
118	20	ծագում	ծանուցում
124	28	ուելտրական	Աուելտրական
125	14	բ.բ.	թ.բ.բ.
126	3	խնամակաութեան	խնամակալութեան
126	17	կողմէրէն	կողմերէն
131	15	զանոնք	զանոնք
131	25	կ'ունենայ	կ'ունենան
138	27	գտած	գտած
140	9	արդասրութեան	արդարութեան
140	12	կաթնքոյրի	կաթնքոյրի
140	16	արդիւին	արդելիչ
140	16	օրուոր	օրինաւոր
143	10	մասի	մասին
147	18	ժածանդորդներուն	ժառանգորդներուն
164	15	նեկութեամբ	նենդութեամբ
157	31	թիկնածու	թեկնածու
164	24	թիկնածուին	թեկնածուին
166	5	հազլ	հազլ
173	6	գործածելու	գործադրելու
174	31	տրամադրութիւնը	տրամադրութեան
182	2	յայնձնուած	յանձնուած
196	20	ժանանդութեան	ժառանգութեան

Յ Ա Ն Կ

	Երես
Յառաջաբան	5
Փոքրամասնութեանց յիշատակագիրները	7
Դասակալ գործ. տեղեկագիրը	15
Նշանատ	24
Ամուսնութեան յաջողակութիւնը եւ արգելներ	28
Ամուսնութեան յայտարարութիւնը եւ արարողութիւնը	33
Անվաւեր ամուսնութիւն	39
Ամուսնալուծում	45
Ամուսնութեան ընդհանուր տրամադրութիւնները	52
Այլ ու կնոջ գոյներուն մասակարարութիւնը	57
Գոյներու բաժանում	62
Գոյներու միացում	63
Գոյներու ընկերակցութիւն	69
Այլ ու կնոջ գոյներուն դուրեան մասին արարողութիւնը [ձանագրութիւն]	77
Որդիութեան օրինաւորութիւն	79
Տղան օրինականացել	81
Որդեգրութիւն	83
Որդիութեան օրինականացման ընդհանուր տրամադրութիւնները	86
Հայրիշխանութիւն	87
Տղոց գոյները	91
Անհարազատ գաւակ	94
Պարենագին	101
Առանցիկ իշխանութիւն	103
Ընտանեկան գոյները	104
Խնամակալութեան մարմիններ	111
Խնամակալ կարգելու պահանջներ	113
Խնամակալութեան գործերու մեջ իրաւասութիւն	115
Խնամակալի անուանում	116
Հոգատարութիւն	120

	Երես
Խնամակալին պարսկանութիւններ	123
Հոգասարին պարսկանութիւններ	128
Խնամակալական պատժանքաց միջամտութեան [իրաւունքներ	129
Խնամակալական մարմիններուն պարսկանութիւնը	132
Խնամակալութեան վերջաւորութիւնը	134
Խնամակալութեան հանգամանքի դադարումը	136
Խնամակալութեան վերջաւորութեամբ յառաջ եկած սրամադրութիւններ	138
ՎԵՐՉ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՒԱՆՅ	
Ժ.Ա.Ռ.Ա.Ն.Գ.Ա.ԿԱՆ Գ.ԻՐ.Ք	
Նախաբան	141
Օրինաւոր ժառանգորդներ	144
'Ի դեպ մահու կարգադրութիւններ	156
Տրամադրելի բաժին	158
'Ի դեպ մահու կարգադրութեան զանազան [եղանակներ	162
'Ի դեպ մահու կարգադրութեանց ձեւեր	168
Կտակակատարներ	173
Հանգուցեալին կողմէ եղած կարգադրութեանց [անվաւերութիւնը եւ զեղչուիլը	174
Ժառանգական պայմանագրութեան յառաջ [եկած դատեր	181
Ժառանգութեան փոխանցում, բացում [ժառանգութեան	183
Ժառանգութեան փոխանցման սրամադրութիւն- ները, նախազգուշութեան միջոցներ	189
Ժառանգութեան սիրանալ	193
Յուցակագրութիւն	200
Պատժական հատուցարարութիւն	204
Ժառանգորդի հանգամանքով իրաւասիրութեան [դատ	206
Բաժանում	208
Բաժանման եղանակը	210
Թողնին վերադարձնել	215
Բաժանման վերջաւորութիւնը եւ սրամադրու- [թիւնները	217

Գ Ի Ն Ն Է

Փուրփոյ համար	100	դրու՛
Ա.ՐՏԱՍԱՆԻՄԱՆ	20	ժրանի
Ա.ՍԵՐԻԿԱ	1	տղար

ՀԱՍՅԷ — Մէլսաներգ, Ալլալէմնի խան
քիւ 10—11



ՍՊԱՌԵԼՈՒ ՄՕՏ Է

ՇԱՀԱՏՈՒՐՔԻ ՕՐԵՆՔԸ

ու նոյնպէս բարգիւսնուած է Հալեւնի

Միայն 17 /₂ դրու՛

«Ազգային գրադարան»



NL0218283

37. 823